

1725-1728

172
TU-18

2010

Հուն 1889. Բ. տիկ.

Դաշտ
Տպ 32

ԲԵՐՈՅԵԿԵՆ ՎԵԿԵՐ

Ա. Ա. Ա. Ի. Ի.

ԿԱՄ

ԵՍՐԵՐԵՐՈՒԹԵԱՆ ՎԱՐՁՔՆ ՈՒ ԶԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՏԻԺԸ

Ա. Բարեկարգութիւն.

Խանութիւն գաւառին բարձր լեռներէն մէկուն վրայ շինուած ֆալքենպուրկի հին գղեակին մէջ՝ շատ գարեր յառաջ թէոպալտ անուամբ աղնուական ասպետ մը կը բնակէր Օդդիլիա իր ամուսնոյն հետ։ Աս ասպետը շատ աղնուամիտ, առատաձեռն եւ քաջ էր, ու մօտ տեղերուն վշտացեալներուն ամէն տեսակ օգնութիւն կ'ընէր։ Իր ամուսինն ալ շատ բարեսիրա էր, այնպէս որ մերձակայ խրճիթներուն մէջ եղող աղքատներուն եւ հիւանդներուն այցելութիւն կ'ընէր, եւ իր գղեակը՝ օգնութեան կարօտ եղող գժբախտ մարդիկներուն ապաստանարանն էր եղած։ Իրենց՝ ութը տարւան միակ աղջիկն Ագնէս ալ իր մօրը պէս գժած ու բարի էր, եւ ուրիշներուն բարիք ընելէն աւելի ուրախական բան չէր կրնար ըլլալ իրեն։ Ասոր համար ալ թէ ինքն եւ թէ իր ծնողքը՝ բոլոր շընակայ տեղերուն բնակչացը սիրելի էին, եւ Աստուծոյ օրհնութիւնը յայտնապէս վրանին էր։

Ամառուան գեղեցիկ օրուան մէկը՝ Օդդիլիա եւ իր աղջիկը սեղանէն վերջը գղեակին քովի զարտէցն իջած էին։ Քիչ մը պարտելէն ետքը՝ ձողաբարձի մը տակ նստեցան, եւ որբ աղջիկան մը համար շնած զգեստնին լմբնցրնելու ետեւէ կ'իյնային։ Ա-

մէն կողմ հանդարտութիւն ու լոռութիւն կը տիրեր .
մօտ ծառի մը վրայ կեցած թխատարի մը սիրուն
երգէն եւ պարտիզն մէջտեղի շատրուանին քաղցր
կարկաջէն ուրիշ բան չէր լուսեր : Մէջ մ'ալ մէկէն
կը մէկ խշտոյ մ'ելաւ . մէծ թռչուն մը խցացած
ձողաբարձին վրայէն անցած էր . բայց այնպէս շուտով
մուշէր որ չկրցան աղէկ մ'որոշել : Աշունին վեր
կը թռչէր որ չկրցան աղէկ մ'որոշել : Անունին մը տե-
մելու բան մը տուր : Պէտք չենք մերժել ան տա-
ռապետաները՝ որոնք մեր քով ապաստանարան կը
ինդրեն . պարագերնիս է գութ ցուցրնել վշտաց մէջ
ըլլողներուն , նոյն իսկ կենդանեաց ալ :

Բ. Աղունէն բարի օբինակ :

Ագնէսին մայրը շուտ մը պղտիկ աղուոր աղաւ-
նետուն մը շինել տուաւ , որ աղջիկն իր սենեա-
կին մէկ կողմը դրաւ , եւ ամէն օր կը հոգար ու-
տելիք կու տար , ջուրը կը փոխեր , երբեմն երբեմն
նաեւ յատակին աւազն ալ կը նորոգէր : Աղաւնին քիչ
մ'ետքը Ագնէսին ընտանեցաւ , աղաւնետան գուռը
բանալուն պէօ՛ կ'ելլէր կու գար , ձեռքին մէջի գարին
կ'ուտէր : Ա՛լ հարկաւոր չէր մէջը գնել ու գուռը
ոցել . աղաւնին ինք իրմէ ներս կը մանէր եւ կը
ենար : Առտուանց կանուխ երբ որ գեռ Ագնէս
շուն կ'ըլլար , աղաւնին կու գար բարձին վրայ կը
ատէր եւ մինչեւ որ չելլէր իրեն կերակուր չըե-
էր ամենեւին հանդիսաւ թռղ չէր տար : Օր մը
կննէս ասոր վրայ մօրը տրտունջ ընելէն ետքը՝ ը-
աւ որ ես գիտեմ ինչ կ'ընեմ , որպէս զի մէջ մ'ալ
չայ զիս քննոյս մէջ անհանդիստ չընէ . իրիկունե-
ր աղաւնետան գուռը կը գոցեմ , առտուանց ես չըա-
ցած՝ գուրսոչիրնար ելլել : Զէ , ըսաւ մայրը : անոր տեղը՝
ա պղտիկ կենդանիէն առտուները կանուխ ելլել սորվէ,
ակից աւելի օգտակար բան չկայ առողջութեան հա-
մօր : Ի՞նչպէս կրնաս յանձն առնել որ աղաւնիէ մը
աւշի ծոյլ ըլլաս . ես քու տեղդ ըլլայի՝ կ'ամչնայի :
Ան ժամանակէն Ագնէս սկսաւ կանուխ ելլել :

Օր մը երբ որ Ագնէս բաց պատուհանի մը
քով նստած կար կը կարեր, աղաւնին՝ որ քովը կե-
ցած՝ հայի փշը աղաւնին կը ժողվէր կ'ուտեր, մեկէն
ի մէկ թռաւ պատուհանէն դուրս ելաւ, գնաց մօտ
տան մը տանիքին վրայ կեցաւ: Ագնէս սկսաւ բար-
ձրածայն լալ եւ աղաւնին կորստեան վրայ ողբաշ:
Մայրը վաղեց եկաւ: Ի՞նչ ունիս, ըստ: Ո՞՛չ, ա-
զաւնին, պոռաց Ագնէս, Ձերմ արցունըներ թափե-
լով եւ ցուցընելով տանիքը՝ որուն վրայ փախած
թռչունը կը կենար արեգակէն տաքնալու համար:
Կանչէ մէջ մը նայինք, ըստ մայրը: Ագնէսն ալ կան-
չեց: մէջ մ'ալ աղաւնին թռաւ եկաւ, Ագնէսին
երկնցուցած ձեռքին վրայ նստաւ: Ագնէս աս սքան-
չելի հնազանդութեան վրայ զարմացաւ: Ան ատեն
մայրն ըստ: Ինչպէս որ աս աղաւնին քեզի հնա-
զանդ է, թէ որ դուն ալ ինծի հնազանդ կ'ըլլաս քու
ունեցած ուրախութենէդ աւելի մեծ ուրախութիւն կը
պատճառես ինծի: Աս ուրախութիւնը կու ասա ինծի,
այնպէս չէ՞ մի: Ագնէս խօսք տուաւ, եւ խօսքը բռնեց:
Անգամ մը Ագնէս պարտիզին ջուր տալով յայնեցաւ,
եւ եկաւ մօրը քովը խոտի վրայ, շատրուանին մօտ
նստեցաւ: Աղաւնին ան տաեններն այնչափ ընտա-
նեցած էր, մինչեւ Ագնէս թռող կու տար որ աղաս
պտըի: ուստի եկաւ աւազանէն ջուր խմելու սկսաւ:
ապրտի: ուստի եկաւ աւազանէն ջուր խմելու սկսաւ:
Նայէ, մայր, ըստ Ագնէս, ի՞նչպէս զգուշութեամի
կ'քաղաքէ, մէկ քարեն մէկալ քար կը ցարպէ, որ-
պէս քեզի ոտուրները չաղուտին: Ի՞նչպէս վրան մա-
պէս զի ոտուրները չաղուտին: Ի՞նչպէս վրան մա-
քուր կը բռնէ, ձերմակ փետուրներուն վրայ արաւ
մ'ալ չիտեսնուիր: — Խոկ Ագնէս երբեմն երբեմն
ինչչափ անմտադիր ու աղսոսո կ'ըլլայ, ըստ մայրը
Ագնէսին ձերմակ զգեստին վրայ աղտ մը ցուցընե-
լով: Ագնէս աս խօսքէն ամշցաւ, եւ անկից վերջ
զգեստը միշտ մաքուր կը բռնէր:

Քիչ մը ժամանակէն վերջը Ագնէս մօրը հ'ա-
պղտիկ ճամբորդութիւն մ'ըլլաւ: Տուն դարձա՞ծ ա-

տեն՝ աղաւնին շուտ մը թռչելով գէմն ելաւ, եւ
մեծ ուրախութիւն ցուցուց: Բոլոր ձեր հոս չեղած
ատեն՝ աղաւնին տրտում տիսուր կը կենար, ըստ ա-
զաւնինը, ամէն տեղ զծեղ կը փնտուեր. շատ կը
զարմանամ որ առանց խելքի կենդանի մը իր բա-
րերան այսպէս ճանչնայ ու հետն այսպէս կապուի:
— Ստոյգ է որ, պատասխանեց Ագնէս, իրեն քիչ մը
ինամ տանելուս համար՝ չափէ գուրս երախտագէտ
է ու մեծ սէր կը ցուցընէ: Խոկ գուն, սիրելի աղ-
ջիկս, ըստ մայրը, գուն ալ իրեն պէս միշտ երախ-
տագէտութիւն ունիս, այսօր այնչափ զրոսանք ըրիր,
մէջ մը մտածեցիր որ ասոր համար Աստուծոյ շնոր-
հակալ ըլլաս, ամօթ չէր ըլլար թէ որ երախտա-
գէտութեան պէս գեղեցիկ առաքինութեան մէջ
աղաւնին վալ մնայիր: — Ագնէս կարմրցաւ, որով-
հետեւ մայրն իրաւոնք ունէր, եւ անկէ վերջը ամէն
օր ունեցած ուրախութիւններուն եւ ընդունած բա-
րիներուն համար միշտ պառկելէն յառաջ Աստուծոյ
շնորհակալ կ'ըլլար:

Ագնէս օր մը առատուանց կանուխ գործելու սե-
զանին առջեւը նստած էր. աղաւնին եկաւ սեղանին
ծայրը կեցաւ եւ քաղցր ու անմեղ աչուրներովն
սկսաւ իրեն նայիլ: Աղջիկն աղաւնին իրեն կանչեց
եւ սիրելով ըստ: Քեզի շատ պարտաւոր եմ, որով-
հետեւ գուն ինծի շատ բան սորվեցուցիր: — Դեռ
ուրիշ բաներ ալ պիտի սորվեցընէ, ըստ մայրը:
Աս աղաւնին անմերլութեան գեղեցիկ օրինակ է:
Պարզամիտ է, ամենեւին չարութիւն, կեղծաւորու-
թիւն ու խորամանկութիւն չունի: Երանի թէ գուն
ալ այսպէս պարզամիտ ըլլայիր, եւ կեղծաւորու-
թիւնը, խաբէութիւնն ու ամէն կերպ չարութիւն-
ները սրտէդ հեռու ըլլային: Երանի թէ վրադ խօ-
ստած ատեն ըստէր թէ Աս աղջիկն աղաւնին պէս
անմեղ ու պարզամիտ է:

Գ. Ընկերություններ :

Եղին ատենները թէոպալտ ասպետը ան կողմերը սաստիկ գողութիւն ու աւազակութիւն ընող խումբ մը ապիրատ չարագործներու վրայ դաշած, մէջերնէն քանի մը հոգի գերի բոնած ու բոլոր գունդը ցրուած էր, որով հանդարասութիւնն ու ապահովութիւնը հաստատուած էր: Իրիկուն մը ամուսնոյն ու աղջկան հետ նստած՝ նյին դէպքին պատմութիւնը պատմած ատեն՝ մէյ մ'ալ սեւեր հագած տիկին մը ներս մտաւ սգոյ զգեստով աղջկան մը ձեռքէն բոնած: Թէոպալտ, Օդդիկիս ու Ագնէս ոտք ելան ու տիկինը սիրով ընդունեցան, որն որ աս կերպով խօսեցաւ աշուըներէն արցունք թափելով: Աստուած հետերնիդ ըլլայ, աղնուական ասպետ: Ես Հոհենպուրիկեանց ասպետին կինը Ռոզալինան եմ, աս աղջիկը իմ Ցուլիսնէ զաւակս է: Գուցէ գլուխս եկած դժբախտութիւններն իմացած էք: Էրիկս քաջ Ադալրիկոսը անցած տարւան պատերազմին մէջ վիրաւորուելով մեռաւ: Դուք զինքն աղէկ կը ճանչնայէք. գիտեք որ ինչպէս քաջ, հայրենասէր ու վեհանձն էր: Ինք աղէկ ամուսին եւ աղէկ հայր էր. բայց միանդամայն առատածեռն ու աղքատասէր ըլլալով՝ չկրցաւ մեզի շատ մեծ հարցութիւն թողուլ: Սակայն ձգած չափաւոր ժառանգութիւնն ալ ձեռքերնէս յափշտակել կ'ուզէն: Երկու մօտաւոր ասպետներ ինծի մեծ անհանդասութիւն կը պատճառեն: Մէկը զանազան պատճառներով՝ մինչեւ զղեակին պատերուն քովը տարածուած դաշտերն ու մարդագետինները կ'ուզէ ձեռքէս առնել. մէկալն ալ կը ջանայ որ անտառներս յափշտակէ: Աս երկու ասպետները՝ որոնք յառաջադոյն էրկանու բարեկամներն էին, հիմայ մեր սաստիկ թշնամիներն եղած են, ու իրարու հետ միաւանելով՝ կը ջանան անիրաւութիւննին գլուխ հանել: Վ'երեւայ թէ իմ Ադալրիկս աս բանը յառաջա-

գոյն կը գուշակէր, վասն զի մեռնելու ժամանակ ձեր անունը յիշեց: Յայտ Աստուծոյ վրայ դիր, ըստաւ, եւ վատահ եղիր թէոպալտ ասպետին . . .: Ով մեծասիրտ ասպետ, հանգուցելոյ մը վերջին կամքը կատարեցէք: Թէ որ օր մը, Աստուծոյ չընէ, դուք ալ իմ Ադալրիկիս վիճակն ունենայիք, եւ ամուսիննիդ ու աղջիկնիդ հիմա մեր ունեցած նեղութեան մէջ իյնային, չէիք բաղձար որ մեր ձեզմէ ինդրած օդնութիւնն իրենք ալ դանեն:

Եղին ատեն Ցուլիսնէն՝ որ գրեթէ Ագնէսին տարիեն էր, համեստութեամբ մը մօտիկցաւ ու լալով ըստաւ. Ով աղնուական ասպետ, ես հայր չունիմ, ասկից ետքը մեր պաշտպանը դուք եղէք, եւ զմեզ երեսէ մի ձգէք:

Թէոպալտ առանց պատասխան տալու՝ ծանրութեամբ մը կեցած գետինը կը նայէր: Իսկ Ագնէսին սիրան ելլելով՝ իր արցունքն ու աղաչանքն օտարականներուն աղաչանաց ու արցունքին միացուց եւ ըստաւ. Սիրելի հայր, կ'աղաչեմ աս երկու խեղձ տիկնանց վրայ զթա: Մէկալն օր երբ որ աղաւնին անգղէն հալածուելով՝ իմ քովս ապաւինեցաւ, մայրս ինծի ըստաւ որ Ամենեւին պէտք չէ որ մեր ժենը մեզի ապաւինող դժբախտները, եւ մեծ գոհութիւն ցուցուց երբ որ տեսաւ որ ես ան խեղձ կենդանոյն գթացի: Բայց աս օրիորդն ու իր մայրը աղաւնիէ մ'աւելի գթոյ արժանի չե՞ն: Ո՞հ, հայր, անդղներու նմանող անիրաւ ասպետներուն ճանկէն զանոնք աղատէ:

Ապահով եղիր, սիրելի զաւակս, պատասխան տուաւ թէոպալտ շարժած ձայնով մը, Աստուծոյ օդնութեամբը վիճենք կը պաշտպանէմ. արդէն պատասխան չտալուս պատճառն ան էր որ զիրենք աղաւելու միջոցներուն վրայ կը մտածէր:

Ընթրեաց ատեն Ռոզալինտ իր թշնամիներուն բերած պատճառները թէոպալտին իմացուց, որմէ

ասպետը շատ մը անոնց պահանջման անիրաւ ըլլալը տեսաւ, եւ Ոողալինախին խոստացաւ որ երկրորդ օ-րուրնէ սկսեալ՝ փութով նոյն գործքին ետեւէն իյ-նայ, եւ միանդամայն աղաչեց որ մինչեւ որ ինք դառնայ իրենք իր դղեակին մէջ կենան: Ոողալինտ երախտազիտութեան արցունքներ թափելով՝ շնորհակալ եղաւ: Իրօք ալ թէուպալտ երկրորդ օրը ար-շալուսին ձի հեծնելով՝ իր մարդիկներովլ գնաց:

Ագնէս՝ Յուլիանէն քանի մ'օր իր քովը կե-նալուն վրայ շատ ուրախացաւ: Առաւ զինքն իր խուցն ու ետքը պարտէզ տարաւ, ամէն տեղ պտացուց, ա-մէն բան ցուցուց: Աս երկու աղջիկները շուտ մը մտերիմ բարեկամութեամբ իրարու հետ կապուեցան, որովհետեւ Յուլիանէն աղջկ կրթուած էր եւ միան-դամայն քաղցր բնութիւն ունէր:

Քանի մ'օր ետքը թէուպալտ ասպետն ետ դար-ձաւ ու սրահէն ներս մտած ատեն՝ սկսաւ կանչել. Աչուընիդ լոյս, ձեր թշամիներն իրենց պահանջման-քէն ետ կեցան. ալ կուռոց կամ խոռոշութեան տեղ չմնաց, ամէն բան լըննցաւ: Առջի բերան ըրած յոր-դորանքներս բանի տեղ չէին գներ, բայց երբ որ սպառ-նացայ որ եթէ հանդարտ չեն կենար՝ իրենց դէմ պա-տերմզմ կը բանամ, ան ատեն հանդարտեցան: Ա՛լ ապահով ու հանդիսան եղէք, ամենեւին զձեղ նեղող չըլլար: Ո՛չ, կանչեց տիկինն ուրախութեամբ ու երախ-տագիտութեամբ, Աստուած ձեր մեծանանութիւնն արժանապէս վարձատրէ, ու միշտ ընտանիքնիդ պահ-պանէ:

Ետքը սկսաւ պատրաստութիւն տեսնել հոհեն-պուրի դառնալու: Իրարմէ բաժնուած ատեն՝ Ագ-նէս իր բարեկամին ուզեց յիշատակ մը տալ: Յուլիանէն շատ անդամ ցուցուցած էր որ շատ կը բաղձայ անոր աղաւնոյն պէս ընտանի աղաւնի մ'ունենալ: Ագնէս առաւ իր աղաւնին, պագաւ եւ իր բարեկա-մին տուաւ: Յուլիանէն բնդունիլ չուզեց, եւ անոր

համար ալ մէջերնին բարեկամական հակառակութիւն մ'ելաւ. բայց վերջապէս ստիպուեցաւ զիջանիլ: Ագ-նէս գեղեցիկ վանդակն ալ իրեն տուաւ, ու յանձնեց որ աղաւնին աղէկ նայի:

Հիւրեն երթալէն վերջը՝ Ագնէս աղաւնին տա-լուն վրայ սկսաւ զջալ, եւ կ'ըսէր թէկ Աւելի պէտք էր օղամանեակս տայի: Մայրը պատախան տուաւ որ նոյն պարզէւն ուրիշ անդամ մը կրնաս տալ, բայց աս անդամ աղաւնիէն յարմար բան մը չէիր կրնար տալ: Թէ որ ծանրագին բան մը տայիր գուցէ կ'ամշնար, եւ ան ստոյդ է որ աղաւնոյն չափ հաճելի չէր ըլլար: Անոր համար ըրածիդ վրայ մի ցաւիր, թէ որ հայրդ նաեւ իր կեանքը վտանգի մէջ գրաւ, որպէս զի նեղութեան մէջ գտնուող այ-րին աղատէ, գուն ալ մեծ բան ըրած կը սեպուիս սիրած աղաւնեակդ տալով խեղճ որբ աղջկան մը՝ ու-րուն նոյնը մեծ ուրախութիւն կը պատճառէ: Պէտք է որ մարդս պղտիկուց սորվի իր ընկերներուն երջան-կութեան համար՝ իրեն հաճելի եղած բաները զոհել: Ասանկ զոհերն Աստուածոյ հաճոյ են, եւ առանց վարձի թող չիտար:

Դ. Երիսո ռեկտուոր+:

Ոողալինտ տիկինը թշնամիներէն աղատելով՝ Յուլիանէ աղջկանը հետ մէկտեղ հանդիսան եւ ուրախ կեանք մը կ'անցընէր իր հին դղեակին մէջ, որ լեռ-նոտ եւ ծառերով ծածկուած անտառակիտ եր-կրի մը մէջ շինուած էր: Իրիկուն մը ուշ ատեն երկու ուխտաւորը եկան դղեակին գրան առջեւ, եւ աղաչե-ցին որ նոյն գիշեր հօն մնան: Ասոնք նոյն տեսակ ձամբորդներուն սովորութեան համեմատ՝ մլթագոյն կտաւէ շինուած երկայն զդեստներ հագած էին, ձեռուընին երկայն ու հաստ գաւազան ունէին եւ գլխարկին խեցեմորթներովլ զարդարուած էր: Գունա-պանը տիկնոջն իմացուց, ան ալ հրաման տուաւ որ զա-

Նո՞նք վարի սրահներէն մէկը տանին, եւ իրենց կերակուր պատրաստեն: Կերակուրնին ուտելէն ետեւ՝ Ռոզալինա եւ Յուլիանէն զանոնք տեսնելու համար վար դացին:

Ուխտաւորք Պաղեստինի վրայ իրենց զանազան պատմութիւններ պատմեցին: Բոլոր դղեակին մարդիկները խօսքերնին մտադրութեամբ մտիկ կ'ընէին. բայց ամենէն աւելի Յուլիանէն շատ մեծ հաճութիւն կ'ունենար ան սքանչելի պատմութիւնները լսելով: Խօսքերնուն մէջ ուխտաւորները մերձակայ տեղերուն եւ մասնաւորաբար Փալքենպուրիկ դղեակին վրայ տեղեկութիւն առին: Թէովալտ ասպետին վրայ մեծ դովութեամբ կը խօսէին: Մէջերնէն ծերագոյնն ըստ որ Եթէ նոյն դղեակը մեր ճամբէն այնչափ հեռու չըլլար, կամ թէ որ ստուգիւ գիտնայի որ ասպետն հոն կը գտնեմ, զինքը տեսնելու համար սիրով ճամբ բիշ մը կ'երկնցընէի: Ուոզարինա պատասխան տուաւ որ Փալքենպուրիկ դղեակը ձեր ճամբէն հեռու չէ, եւ միանդամայն թէովալտ ասպետը գեռ արշաւանքէ մը նոր ետ դարձած ըլլալով՝ հաւանական է որ զինքը դղեակը կը գտնէք: — Անանկ է նէ, ըստ ծերը, պէտք է որ իրեն այցելութիւն մ'ընեմ, վասն զի հետը խօսելու բան ալ ունիմ, վաղը կ'երթանք:

Ռոզալինա եւ իր աղջիկն ուխտաւորներուն ասպետեցին որ շատ բարեւ ընեն թէովալտ ասպետին, իր կողակցին եւ իր աղջկան: Յուլիանէն իրենց քիչ մը ճամբու ստակ ալ տուաւ, եւ աղաչեց որ Ագնէսին ըսեն թէ աղաւնին ողջ առողջ է: Բարերար տիկինն անոնց աս ալ խոստացաւ որ իր ծառաներէն մէկն իրենց առաջնորդ կու տայ, որպէս զի դիւրութեամբ երթան:

Երկրորդ առառու կանուխ ուխտաւորներն իրենց առաջնորդին հետ ճամբայ ելան: Աս առաջնորդը՝ Լէոնարտոյ անունով աշխայժ եւ զուարթ երիտասարդ մըն էր, որ իրենց բեռն ալ ձեռուըներէն առաւ տանելու համար: Ուխտաւորները իրեն ամեններն միտ

չէին գներ, եւ քանի որ ճամբան դար վեր դար վար էր՝ լուսթեամբ ետեւէն կ'երթային, բայց երբ որ ճամբան շխտակցաւ, սկսան մէջերնին իտալերէն խօսով: Իրենց հետ դացող երիտասարդն իտալացի էր. Ադալբիկ ասպետը Լսմզարտիայի գեղի մը մէջ իրեն պատահնելով, վրան զթացած եւ զնքը մէկտեղ առած գերմանիա բերած էր: Հոն թէպէտ եւ աղջկի գերմաներէն սովբած էր, բայց իր մայրենի լեզուն ալ չէր մուցած: Ուստի երբ որ իտալերէն խօսելնին լսեց, մէկն կ'ուղէր իր ազգակիցներուն պատահնելուն համար ունեցած ուրախութիւնն իրենց յայտնել, բայց շուտ մ'ուրախութիւնը վախի փոխուեցաւ:

Ասոնք ճշմարիտ ուխտաւոր չէին, հագած զգեստնին ալ շինծու եւ խարեական զգեստ էր: Թէովալտ ասպետէն յաղթուած ու ցրուած գողերուն գնդէն էին, եւ ան ճպտած զգեստով կու դային վրէժ առնելու համար: Մտքերնին ան էր որ պանդիտի պէս իր գղեակը մոնեն, գիշերով զինքը, իր ընտանիքը եւ ամէն մարդիկներն սպաննեն, եւ վերջէն դղեակը թալլեն եւ այլեն: — Երբ որ հեռուանց երկու անտառախիտ լերանց մէջ Փալքենպուրիկ դղեակը տեսան, ծեր աւազակն ընկերին ըստ: Ահաւասիկ մեր թշնամույն անիծեալ որդը: Ո՛՛, Երբ պիտի կարենամ ընկերներուն վրէժը լինդրել: Պէտք է որ զինքը ողջ ողջ կրակի մէջ նետենք:

Այս, ըստ ընկերը, բայց թէ որ մենք զինքը չենք կրնար մերցնել, բաներնիս գէշ է. ի վերայ այսոր ամենայնի ինք զինքնիս աս վտանգին մէջ գնելը կ'աժէ, որովհետեւ ծեր ասպետը շատ հարուստ է:

Ես, ըստ ծերագոյն աւազակը, հազար անդամ աւելի կ'ուղեմ զինքն սպաննել՝ քան իր բոլոր հարստութիւններն առնել, թէպէտ եւ զանոնք ալ չեմ արհամարհէր...: Մէջ մը աս դղեակն ալ կրզապենք, ալ անկէ վերջը արուեստ թող կու տամ:

Նայէ միտքս ինչ կու գայ. իր ասպետական զգեստներն ու նշանները կ'առնենք հեռաւոր երկիրներ կ'երթամնք, մէջ մէկ ասպետ կը ձեւանանք:

Ասոնք գեղեցիկ բաներ են, բայս երիտասարդաւաղակը, բայց քանի որ աս վտանգաւոր գործքին վլայ կը մտածեմ սիրտս գորդ կ'ելլէ:

Դուն ալ ինչո՞ւ տղու պէս բաներ կը մտածես, պատասխանեց ընկերը. վախճան զքեզ: Ամէն բան արդէն կարգաւորուած է. արդէն մեր ընկերները մեզի կը սպասեն: Մէր խցին պատուհանին մէջ վառուած երեք կանթեղները գնենուու պէս՝ եօթը առոյգ, քաջ ու զօրաւոր մարդիկ՝ որոնք շատոնցուընէ աս նշանին կը սպասեն, մեզի օդնութեան կը համին: Զիրենք դիւրաւ կինանք ներս առնել պարտիզին պղտիկ դռնէն՝ որ ներսի կողմանէ առանց գժուարութեան կը բացուի: Մէջերնին մէկը կայ՝ որ դղեակին ամէն ծածուկ ճամբանները, ամէն ստորերկրեայ տեղերը, ամէն ծակերը աղէկ գիտէ, իբրեւ թէ հօն ծնած ըլլար: Մէջի պէս ինը զօրաւոր ու զինաւորեալ մարդիկներու գէմ՝ ինչ կրնան ընել քնոյ մէջ եղող քանի մը հոգի:

Լէոնարտոյ կը զգուշանար որ գողերը չիմանան թէ ինք անոնց լեզուն կը հասկընայ, անոր համար երբեմն կը կենար, ծաղիկ կամ խոտ մը փրցընել կը ձեւացըներ. միշտ անանի կը յարմարցընէր որ անոնց ետեւէն երթայ. թէպէտ իրենց բոլոր խօսածներուն աղէկ միտ կը գներ, բայց ամենեւին կասկած չտալու համար՝ անտարերութեամբ մը կը սուլէր ու կ'երդէր: Եւ թէպէտ շինծու ու խտաւորներուն առաջնորդելու համար մինչեւ որոշեալ տեղ մը հետերնին պիտի երթար ու ետ պիտի գառնար, բայց միտքը դրաւ որ մինչեւ ֆալքենպուրկ երթայ, եւ անոնց չար խորհուրդները թէոպալտ ասպետին իմացընէ:

Աւազակներն իրենց խօսակցութեան վասղելով՝ յառաջ դացած ատենին, մէջ մ'ալ մէջերնէն ծե-

րագոյնը նեղ ճամբու մը վրայէն յանկարծ սահելով վար ինկաւ, եւ զգեստը թփի մը փաթթուելով՝ բացուեցաւ, որով Լէոնարտոն տեսաւ թէ նոյն զգեստին տակէն զբահ հագած էր. նոյն ատեն աւազակին վրայէն դաշոյն մ'ալ ինկաւ. բայց Լէոնարտոն չտեսնելու զարկաւ: Ծէր չարագործն աճապարեց շուտ մը դաշոյնը գեանէն վերցուց պահեց, եւ զգեստը վար առնելով՝ շատ անգամ իր արծուի նման սուր աչուըներովը լէոնարտոյին նայեցաւ, որ արդեօք բան մը նշմարած է:

Քիչ մը ետքը ահագին անդունդի մը քով հասան, որուն յատակը՝ փոթորիկներէն աճած սաստիկ հեղեղ մը կը վաղեր. թփերով ծածկուած երկու ժայռեր՝ երկու կողմէն իրարու կը մօտենային, եւ մեծ եղեւնափայտի ծառ մը կարծես թէ ըստ պատահման երկու ժայռերուն վրայ ձգուելով՝ աս ահեղ անդունդին վրայէն անցնելու համար կամուրջ մը ձեւացուցած էր: Ծէր աւազակը հեղեղին մօտիկնալով՝ ընկերին իտալերէն ըաւ. Աս մեր առաջնորդին վրայ շատ կասկած ունիմ: Միտքս կու գայ որ զինքը կամրջէն վար ձգեմ: Լէոնարտոն աս բանս լսելով՝ սկսաւ սաստիկ գողալ, եւ հեռուէն սկսաւ կանչել: Տէր Աստոււած, ես ասկից ինչպէս պիտո՞ր անցնիմ, չեմ կրնար համարձակիլ. միայն աս հեղեղը տեսնելով՝ գլուխս կը գտառնայ:

Մի վախնար, ըստ իրեն ծեր աւազակը, եկուր եկուր, ես զքեզ մէկալ կողմը կ'անցընեմ. աս ըսեւլով չարագործը թեւերը բացած լէոնարտոյին կը մօտիկնար: Բայց խեղճ պատահին շուտ մը ետ քաշուելով՝ յուսահատական աղաղակ մը փրցուց, եւ կ'ուղէր թփերուն մէջ փախչել, թէ որ աւազակն աւելի մօտիկնար: Ո՛չ, ըստ վերջապէս, կ'աղջաշեմ զիս թող տուր, գուցէ երկուքնիս մէկտեղ անդունդին մէջը կ'ինամնը: Բայց գնենք թէ հիմայ անցնինք ի գարձին ես ինչ պիտի ընեմ... զիս թող

տուր որ ետ գառնամ։ Ա՛Լ առաջնորդի հարկաւորութիւն չունիք, ահաւասիկ սա դիմացի ճամբան շիփ շխտակ ֆալքենպուրկ կը տանի։

Ան ատեն երիտասարդ աւազակը միաբը գնեւ-
լով որ Լէոնարտոն ստուգիւ հեղեղին վրայէն անց-
նելէն կը վախնայ, Թոող տուր, ըստ ընկերին, թող
տուր որ երթայ, իր պոռալ կանչուրտելն զմեղ
վտանդի մէջ կրնայ ձգել։ Ստոյդ դիտեմ որ մեր
խօսածներէն ամենեւին բառ մը հասկրցած չէ։ —
Լաւէ, պատախաննեց մէկալը. բայց մենք անցնելէն
եաբը կամուրջն վար կը ձգենք, որպէս զի մենք մեր
գործը չմնցուցած՝ կարող չըլսայ ֆալքենպուրկ
երթաւ։

Իրօք ալ աւազակները ծառը հեղեղին մէջ նե-
տեցին։ Երբ որ իրենք բարձր ժայռերուն ետեւն
աներեւոյթ եղան, Լէոնարտոն սկսաւ բոլոր զօրու-
թեամբ վաղել, որպէս զի իրենց գաւաճանութեան
լուրը շուտ մը Ռողալինտին տանի։

Ե. Աղաբունեան միջնա:

Ռողալինտ եւ իւր աղջիկը իրենց վեհանձն բարե-
րարը՝ Թէոպալատին եւ անոր ընտանեաց գլուխը գալու-
սսկալի դժբախտութիւնը մաքերնէն ալ չէին անցը-
ներ։ Բոլոր օրը իրարու հետ ուխտաւորներուն Պաղեռ-
տինի վրայ պատմած պատմութիւններուն վրայ կը
խստէին։ Իրիկուան դէմ դղեակին քովի դաշտերուն
վրայ պարտելու ելան։ Իրենք այսպէս զբոնիւ ա-
տեն մէկէն ի մէկ տեսան որ Լէոնարտոն սաստիկ վա-
ղելով՝ դէպ իրենց կողմը կու գայ. խեղճ երիտա-
սարդը բոլորովին արեան քրաինք թաթխուած էր։
Ո՞չ տիկին, պոռաց յուսահատութեամբ, ո՞չ, սա դի-
շեր մեր դղեակին մէջ մնացող մարդիկը ուխտաւոր
չեն, հապա աւազակ.ու մարդասպան են եղեր, ո-
րոնք Թէոպալատ ասպետն ու իր ընտանիքը սպան-
նել եւ իւր դղեակը կողոպտել ու կրակ տալ կ'ուզեն։

Խեղճ պատանւոյն շունչն այնպէս հատած էր որ
չկրցաւ ալ աւելի բան մ'ըսել. մարածի պէս ծառի
մը տակ ինկաւ մնաց։ Ռողալինտ եւ Յուլիանէ աս
զարհուրելի գոյժը լսելով՝ շանթէ մը զարնուածի պէս
ապշած սարսափած մնացին, եւ իրենց բարերարին
դլուխը գալու չարեաց վրայ սկսան լալ։

Վերջապէս Ռողալինտ քիչ. մը ինք իրեն գալով,
գնա, ըստ աղջկանը, վաղէ շուտով մը դղեակի
գնա. ես պէտք է որ աս ողորմելի պատանւոյն քովը
կենամ, երբոր կարենայ քալել ես ալ կու գամ։
Բայց գուն վաղէ գնա, մեր ծառաները ժողվել
տուր, ըստ որ ձի հեծնան, երթան չարագործներուն
միաբը Թէոպալատ ասպետին իմացրնեն, որչափ կա-
րելի է շուտ վաղեն. բոլոր ձիերս ճաթելու ալ
ըլլան՝ հոգս չէ։

Յուլիանէ որսորդի նետէն փախչող եղջերուի
մը պէս սրացաւ գնաց, վայրկենի մը մէջ դղեակին
հասաւ, եւ իրեն աղջակներովը զամենքը ժողվե-
լով՝ քիչ խօսքերով ֆալքենպուրկի դղեակին վտան-
գը պատմեց։ Ամենքը զրահուրած՝ խաբեցայ ուխ-
տաւորներուն դէմ անէծք կը կարդային։ Քիչ մը
եաբը Ռողալինտ ալ վրայ հասաւ Լէոնարտոյին հետ,
որմէ ճամբան ամէն բան մանրամասն իմացած էր։

Աս ինչ է, կանչեց տիկինը, աճապարելու տեղ
ժամանակնիդ հեծելով կ'անցընէք. շուտով վաղեցէք
ֆալքենպուրկ։ — Անկարելի է, տիկին, պատախաննեց
Ագալլիկին ծեր սպասաւորներէն մէկը։ Աւազակներն
հիմա արդէն ֆալքենպուրկ հասած պիտ'որ ըլլան,
իսկ մենք գրեթէ տանեսուհինդ մղն ճամբայ ընելու
ենք որ հոն հասնինք։ Քիչ մը վերջը կը մթըննայ,
ճամբաներն անձեւէն սպականած են։ Ամենէն աղէկ
ձին ալ ունենալու ըլլամ, վաղը օրը չլուսնցած՝ չեմ
կրնար ֆալքենպուրկ հասնիլ։ Մեր մշակութեան ձի-
երը հեծնալու աղէկ չեն գար, իսկ պատերազմի ձի-
երը՝ մեր սիրելի իշխանին մեռնելէն վերջը շուտ մը

ծախեցինք: Աս կողմերը տեղ մ'ալ անանկ սաստիկ ընթացք ընելու ձի չեկրնար գտնուիլ:

Տիկինն աս խօսքերը լսելով՝ քարացածի պէս մնաց, եւ եաքը յուսահատելով՝ ցաւադին աշուրները դէպ ի երկրնք վեցուց, եւ առատ արցոնք թափելով, Ուրեմն մարդկային եղանակաւ օդնութիւն չկայ, կանչեց: Ո՞չ Տէր Աստուած, դուն ազատէ աս աղնուական անձինքը՝ որոնք ինծի այնչափ դութցուցուցին: Յուլիանէ աղջիկս, եկուր մէկտեղ խնդրենք Աստուածէ, որ չարագործներուն կամքը խափանէ եւ մեր ազատիչներն ազատէ:

Երկուքը մէկտեղ քիչ մ'աղօթք ընելէն ետեւ՝ տիկինը նորէն իր ծառաներուն գառնալով, Կ'աղաշեմ, զամակրներս, ըսաւ, որչափ ալ դժուարին, մանաւանդ թէ անկարելի ալ երեւայ ձեզի կէս գիշերուբնէ յառաջ Գալքենպուրկ համնիլը, կ'աղաշեմ կը պաղատիմ գոնէ մէյ մը փորձեցէք: Խօսք մը բաւական է զերենք փրկելու, մէկ ըսպէի մէջ ամէն բան կրնայ փոխուիլ: Թէ որ Լէոնարտոն իր ըրած ճամփորդութենէն այնպէս սաստիկ յոդնած չըլլար գուցէ կարենար համնիլ: Բայց գուն, Մարտինոս, ըսաւ երիտասարդ ծառայի մը, դուն ալ աղէկ կրնաս վաղել, վաղէ գնա, տղաս, որչափ որ կրնաս. ոտքով երթալու ճամբան՝ ձիու ճամբէն կարծ է: Թէ որ ժամանակին Գալքենպուրկ հասնելու ըլլաս քեզի հարիւր ոսկի կուտաց:

Անկարելի է, տիկին, ըսաւ ծառան, անանկ յաջողակ մարդ մը չիկրնար գտնուիլ որ զիշեր ատեն այնպիսի նեղ ու լեռներու մէջէն անցնող ճամբաներու մէջ չկորսուի, կամ անդունդներու մէջ չիյնայ: Աս ամէն բան չըլլար նէ ալ, ըսաւ Լէոնարտոն, հեղեղն անցնելու համար դրուած կամուրջը կործանած է, դիմաց ինչպէս անցնելու է, մարդս պէտք է թեւ ունենալ:

Ի՞նչ, թէ՞ւ, պոռաց Յուլիանէն, եւ աշուրներն սկսան ուրախութենէ փայլիլ: Մայր, մայր, միտքս

բան մ'եկու: Մենք պատրաստ թղթատար մ'ունինք: Կը յիշեմ որ Գալքենպուրկին չելած թէոպալտ ասպետն ինծի ապսպից որ առջի ժամանակները աղաւնիս աղէկ պահեմ. ապա թէ ոչ ըսաւ, արձակ գտնեւուն պէս՝ կը թռչի հոս կը գառնայ: Որչափ հեռու տեղ ըլլայ աղաւնին, իր տեղույն ճամբան կը գտնէ: Աղաւնոյն վիզը նամակ մը կապենք ու թռղ տանք, ստուգիւ շխտակ Գալքենպուրկ կը տանի:

Ո՞չ, Յուլիանէ, աս ինչ պանչելի մտածմունք է, կանչեց մայրը: Աս մտածմունքը քեզի ազգողն անշուշտ Աստուած է:

Յուլիանէն շուտ մը վազեց աղաւնին բերաւ. մայրն ալ աճապարելով նամակ մը գրեց, եւ թրունոյն վիզը կապելով՝ օդին մէջ թռղ տուին: Աղաւնին խսկըան օդին մէջ շատ բարձր ելաւ, եւ քիչ մը ատեն ատդին անդին կամաց թռչելէն ետեւ՝ սկսաւ սաստիկ շուտութեամբ դէպ ի Գալքենպուրկ թռուիլ, եւ քիչ մը վերջն աներեւոյթ եղաւ: Դղեակին բոլոր բնակիչները Յուլիանէին խորհրդոյն վրայ զարմանալէն ու գովելէն չէին դադրեր, եւ ամէնքն ալ Աստուածոյ կ'աղաշեին որ աղաւնին յաջողութեամբ տեղն հանի:

Ի վերայ այսր ամենայնի ամէնքն ալ եւ մանաւանդ Ռողալինստ եւ իր աղջիկը, հազար ու մէկ մտածմունքներով կը տանջուէին: Արդեօք աղաւնին յաջողութեամբ պիտ'որ համնի, թէ որ ճամբան անդզի մը ճանկերուն տակ իյնայ, կամ զօրութիւնն այնչափ երկայն ընթացք ընելու չբաւէ, թէ որ Գալքենպուրկին շուտ մը չեն իմանար, ու ներս չեն առներ, թէ որ գողերուն ձեռքն իյնալու ըլլայ թէ որ ճամբան նամակը կորսուի...: Ասանկ մտածմունքներով անցուցին բոլոր գիշերն եւ երկրորդ օրը մինչեւ կէսօրէն վերջը:

Զ. Աշտառունեան :

Թէովալտ ասպետն իր ընտանեացը հետ մէկտել սեղան նստած էին, արեւը մտնելու վրայ էր ու իր վերջի ճառագայթները կը ապակիներէն թափանցելով՝ կերակրոյ սրահը կը լուսաւորէին։ Մէջ մալ իրենց իմացուցին որ երկու ուխտաւոր եկերէ։ Ասպետը հրամայեց որ զանոնք սիրով ընդունին եւ օտարականներու խուցը տանին։ Ընթրիքնին լմացընելէն վերջը քովս կը կանչեմ, բաւ, որ պանդխտութեան մէջ տեսածնին պատմեն։ Բայց դուն նայէ որ, բաւ լուրը բերող ծառային, իրենց ծառաւն անցընելու համար գինի տաս։ ասով աւելի խօսող կ'ըլլան։ Գլխուս վրայ, պատասխանեց ծառան ու գնաց։ Խակ Ազնէս կ'ուրախանար որ գեղեցիկ գեղեցիկ պատմութիւններ պիտի լսէ։ Գլուխնին գալիքին եւ ոչ մէկուն մաքէն կ'անցնէր։

Դեռ սեղանի վրայ ուրախութեամբ խօսած ատեննին՝ Ազնէս մէկէն սկսաւ կանչել։ Ահա իմ աղաւնեակօ։ Ստուգիւ ալ նոյն աղաւնին էր, որ եկած պատուհանին քովերը կը թռչատէր ու կտուցը պատուհանին ապակւոյն զարնելով՝ իբրեւ թէ կ'աղաչէր որ զինքը ներս առնեն։ Ազնէս ոտք ելաւ պատուհանը բացաւ. աղաւնին ալ անմիջապէս եկաւ, ու ձեռքին վրայ նստելով՝ մեծ ուրախութիւն կը ցուցընէր։ — Ո՛չ նայէ, մայրիկ, ինչ գեղեցիկ վկնոց են կապեր . . . Ա՛ս ինչ է, վրայէն թղթի կտոր մ'ալ կախեր են, ըստ մայրը, կարծեմ նախակ մըն է. ստուգիւ երիտասարդուհիք շատ անդամ արտաքսյ կարգի մտածմունքներ կ'ունենան։

Թէովալտ ասպետը թուղթը քննելով՝ վրան աս խօսքերը գրուած դտաւ. Շուտ կարդացէք։ Եժապտելով մը, Շատ ստիպողական բան կ'երեւայ, ըստ։ Բայց հաղիւ քանի մը խօսք կարդացած էր գոյնը նետեց եւ սկսաւ պոռալ. Տէր Աստուած։

Օդդիլիա եւ Ազնէս զարհուրած՝ սկսան հարցընել թէ ի՞նչ բան կայ։ Եւ Թէովալտ ետեւի նամակը կարգաց։ Ազնիւ ասպետ։

Աս իրիկուն դղեակնիդ եկող ուխտաւորները ձեր ցրուած աւազակներուն գնդէն են։ Ծերուն անունը Լուբոյ է, երիտասարդինը՝ Օրզոյ։ Իրենց ուխտաւորի զգեստին տակէն զըահ հագած ու զինուած են։ Մըտքերնին ան է որ աս իրիկուն զձեզ, ձեր ընտանիքն ու բոլոր մարդիկներն սպաննեն ու դղեակնիդ կողոպտեն, այլրեն, կործաննեն։ Ասկից զատ՝ մաքերնին դրած են որ ձեր ասպետական զգեստներն հագնին, ոսկի շղթանիդ ու աղամանդէ խաչերնիդ վրանին կրելով օտար երկիր մը ասպետ ձեւանան։ Իրենց ընկերներէն եօթը հոգի ալ հոն մօտ տեղուանքը կը պարտին ու նշանի կը սպասեն, որ ներս մտնեն եւ անոնց օգնեն։ Նշաննին ալ աս է որ պառկելու խցերնուն պատուհանին մէջ երեք վառուած ճրագ գնեն։ Եօթը չարագործները նշանը տեսնելուն պէս՝ հոն պիտի վագեն, շինծու ուխտաւորներն ալ պարտիկն պատիկ դուռը բանալով՝ զիրենք ներս պիտոր առնեն։ Աստուած տայ որ աղաւնին ատենին հասնելով՝ զձեզ աղատէ։ Աս բանս ուրիշ կերպով ձեզի իմացընելն անկարելի եղաւ, վասն զի աւազակները հեղեղատին կամուրջը կործանած են։ Կ'աղաչէմ շուտ մը ձեր պատելուն լուրը մեզի իմացընելու մարդ մը երկէիք։

Երախտագէտ աղափիննիդ Ռողալինա Հոհենպուրիկեանց։

Օդդիլիային սիրսն ելեկլով՝ սկսաւ կանչել. Տէր Աստուած, աս ի՞նչ յայտնի ցոյց է քու բարերարութեանդ։ Աս աղաւնին ինչպէս որ երբեմն նոյի տապանին ճիթենւոյ ճիւղը բերաւ, նոյնպէս հիմայ ալ մեզի իբրեւ երկինքէ իջած թղթաբեր մըն է։ Եկուր, Ազնէս, եկուր, շնորհակալ ըլլանք Աստուածոյ, որ զմել այսպիսի մօտալուտ վտանգէ աղատեց։

Թաէոպալտ՝ իր ամուսինն ու աղջիկը մօտ խցի մը
մէջ ապահովցընելէն ետքը՝ զըաշն հագաւ, եւ իր
հաւատարիմ պահապաններէն քանի մը հոգւոյ ալ
ապապրելէն ետեւ որ մօտ տեղուանկը պատրաստ կե-
նան, ուխտաւորները վեր կանչեց:

Ասոնք խիստ խոնարհական կերպարանքով ու
մեծ յարդութեամբ ներս մտան: Եւ ծեր աւազակն
սկսաւ կեղծաւորական ձայնով իր պատմութիւնը
պատմել, այս ինքն ստութենէ ու շղաքրոդութե-
նէ խառն առասպել մը շինել: Իրենց ճամփորդու-
թեան վրայ երկայն խօսելէն ետեւ՝ խօսքը Ռոզա-
լինտին, Յուլիանէին, աղաւնոյն վրայ գարձուց. եւ
վերջապէս սկսաւ թէոպալտ ասպետին մեծամեծ զո-
վեստներ տալ, անոր առաքինութիւնները, քաջու-
թիւնն ու երեւելի գործքերը մինչեւ երկինք կը հա-
նէր. եւ կ'ըսէր թէ իր հոյակապ անունը մինչեւ Պա-
զեստին հասած. է: Թէպէտ եւ ասպետը շղաքրոդու-
թենէ ու շղաքրոդներէն կը զզուեր, ի վերայ այսր
ամենայնի ինքը զինքը բոնեց եւ հանդարտութեամբ
մը ուխտաւորներուն հարցաց, թէ ով են: — Աղ-
քատ սովորմելի ուխտաւոր ենք, ըսին. Սուրբ երկրէն
կու գանք եւ մեր հայրենիքը թուրինդիա կը գառ-
նանք: — Անուննիդ ինչ է: — Իմ անունս Հերման է,
ըսաւ, Լուբայ, իսկ աս իմ հօրեղբօրորդիս Լէոփոլտ
կ'ըսուի: — Ինչո՞ւ համար իմ գոյեակս եկած էք: —
Ուրիշ բան չենք ուզեր, բայց եթէ աս գիշեր հոս
անցընել, ըսին խոնարհական ձեւով մը. վաղն առ-
տու լուսնալուն պէս՝ ճամբայ կ'ելենք: Ի՞նչպէս
պիտի ուրախանան մեր աղդականները, երբ որ զմեց
ողջ առողջ տեսնեն:

Ասպետն ահագին ձայնով մը պոռաց. Բոլոր ը-
սածնիդ սուտ է. անուննիդ Հերման ու Լէոփոլտ չէ:
Գուն, չար ծեր, Լուբայ կը կոչուիս, իսկ գնւն, երի-
տասարդ աւազակ, Օրդց կ'ըսուիս: Դուք Սուրբ
երկրէն եկած ուխտաւոր չէք. հապա գող աւազակ.

Հրձիգ, սրիկայ մարդիկ էք: Թուրինդիան ձեր հայրե-
նիքը չէ: Դուք Գերմանացի չէք, ու գղեակիս մէջ՝
միայն սպաննելու, կողոպտելու, այրելու համար եկած-
էք: Հիմա ձեր եղեռնադործութեանց արժանաւոր
վարձքը կ'ընդունիք. ձեր բուն տեղը՝ կախաղանն է:
... Ի՞նչ. կ'ուզէիք իմ ասպետական զգեստներս
հագնիլ, իմ շղթայովս ու խաչովս զարդարուիլ: ...
Պահապանք, ներս եկէք. սուռոց վրայէն ծատեալ
զգեստներն հանեցէք որ իրենց բուն զգեստնին տես-
նենք, զէնքելնին ալ վրաներնէն առէք, սուռընին
ու ձեռուընին շղթայի զարկէք եւ աշտարակին ամե-
նէն խորունկ խաւարին բանտին մէջ գրէք:

Անմիջապէս պահապանները չորս կողմէն ներս
յարձակեցան, եւ ուխտաւորի զգեստները վրաներ-
նէն հանելուն պէս՝ սրիկաններուն զահներն ու
զէնքելն երեւցան: Պահապանները զիրենք շղթայի
զարնելով խաւարին բանտը դրին:

Երբ որ բանտ մտան, երիտասարդ աւազակն իր
ընկերին ըսաւ. Խելքս չիհասնիր թէ ասպետն ինչ
կերպով մեր վրայ այսպէս մներամասն տեղեկութիւն
ունեցեր է. ինք բան մ'ալ գիտէ, զօր ճամբուն
վրայ մինակ մենք երկուքնիս մէջերնիս խօսած էինք.
Գիտէ որ մոքերնիս դրեր ենք որ իր զգեստներն
հագնինք, ասպետ ձեւանակը: Զքլայ որ առաջ-
նորդնիս ըստ պատահման լեզունիս հասկըցած ու եկած
զմել մատնած ըլլայ:

Ի՞նչ կ'ըսես գուն ալ, ըսաւ Լուբայ. ուրեմն ասի-
կայ թէ ունի եղեր, որ հեղեղատն անցնելով պա-
տուհաններէն գղեակը մտեր է: Ես միշտ կը դի-
տէի, վայրկեան մ'ալ աչքս դռնէն չվերցուցի.
ապահով եմ մեր դալէն վերջը՝ ամեննեւին մէ-
կը դղեակին կամքին չանցաւ: Ասոր մէջը բնութենէ
վեր բան մը կայ. պէտք է որ ասպետը սատանայի
հետ դաշնք գրած ըլլայ:

Աս ըսելէն վերջը չար ծերը սաստիկ կատղելով՝

սկսաւ թէոպալտին դէմ բերնէն զարհուրելի անէծք-ներ թափել, բարկութենէն փրփրած՝ կ'ըսէր. Առանօրէն թէոպալտը բոլոր մեր գժեախտութեան միակ պատճառն է: Իր եղեռնագործութեանց մէջ կոյրցած ըլլալով՝ չէր ուզեր ճանչնալ որ իր գլուխն եւ կած չարիքներուն պատճառն ինքն է:

Իսկ Օրգօն սկսաւ լալ ոլլալ ու իր ընկերին դէմ քանգատիլ: Երանի թէ, կ'ըսէր, քու տուած վնասակար խորհուրդներուդ ականջ կախած չըլլայի. դուն ինձի ուրախական կեանք պատիւ ու առատութիւն խոստացար. բայց հիմայ անարդական մահուրնէ ուրիշ սպասելու բան մը չունիմ: Ինձի կ'ըսէիր որ ըրածնիս դէշ բան չէ. սրտիս մէջէն Աստուծոյ ու մարդկան վախը կ'ուզէիր ջնջել, եւ թէ աս աշխարհքիս թէ անդիի աշխարհքին մէջ իր բանեցուցած արդարութիւնը կը ծաղրէիր: Բայց միշտ ներքին ձայն մը ինձի ասոնց հակառակը կ'ըսէր, եւ անդադար աշքիս առջեւ կը բերէր որ կամ աս աշխարհքը կամ անդիի աշխարհք պատիժս պիտի գտնեմ: . . . Ո՛հ, ո՛հ. ինչո՞ւ խղճմտանացս ձայնին ետեւէն չգտցի: Հիմայ ժողված գանձերս ինչո՞ւ կը ծառայեն: Եթէ հացս ճակտիս քրտինքովը, բայց համեստութեամբ ու խիղճս հանդարտ պահէլով՝ վաստրկէի, հիմակուան դանուած վիճակէս աւելի երջանիկ կ'ըլլայի: Բայց հիմայ Աստուծոյ ձեռքը զիս յափշտակելով՝ աս խաւարին բանտը նետեց. աս աշխարհքիս մէջ ալ կրտուեցայ: Բայց կրնամ արդեօք դոնէ անդիի աշխարհքը չնորհք ու ողորմութիւն գտնել: Երանի թէ իմ ողորմելի օրինակս օգտակար դաս մ'ըլլար զեխութեան ու կրից ետեւէ եղող երիտասարդներուն:

Թէոպալտ ասպետն աւազակները բանտ գնել տալէն ետեւ՝ անոնց ընկերներն ալ ձեռք ձգելու պատրաստութիւն կը տեսնէր: Աղէկ մը մթըննալէն վերջը՝ օտարականներուն համար որոշուած իսցին պա-

տուհանին մէջ երեք վառուած մրագ գնել տուաւ: Ետքը հաւատարիմ ու խոհեմ դռնապանը՝ ուխտաւորի զգեստ հագած՝ գողերուն ներս մտնելու դրան դիմացի բակին մէջ տասը զինած մարդիկներով պահութեցաւ:

Ասանկով երկայն ատեն սպասեցին, բայց եկող գացող չեղաւ: Կէս գիշերն անցաւ, եւ գեռ տեսնուղ չկար: Սպասողները կամաց կամաց կը սկսէին համբերութիւննին կորսնցընել, մէյ մ'ալ կամացուկ մը դուռը զարնուեցաւ: Դռնապանը սաստիկ զգուշութիւն ձեւացընելով՝ դուռը բացաւ: Աւազսկներէն մէկը ներս մտաւ, եւ զինքն իր ընկերներէն մէկը կարծելով՝ ցած ձայնով մը հարցուց. Յարմար ժամանակին եկանքք: — Ծատ յարմար, պատասխանեց դռնապանն աւելի կամաց ձայնով: Ան ատեն ներս մտնող աւազակը դուրս ելաւ ընկերները կանչեց, եւ ամէնքն ալ ստուրներնուն ձայրին վրայ քալելով ներս մտան. Հետերնին ծծումբ ու ձիւթ առած էին, եւ ամէն մէկերնին մէյ մէկ սուր ունէր: Ամէնն ալ ներս մտնելէն վերջը՝ գոնապանը դուռը դոցեց, բալիկը գրանը դրաւ եւ իրեններուն հետ դրածնշանը տուաւ:

Յանկարծ գղեակին մարդիկը գողերուն վրայ յարձակեցան, եւ զամէնքն ալ դիւրաւ բռնեցին, վասն զի անոնք այլայլութենէն ու շփոմութենէն եւ ո՛չ ուրերնին կրցան քաշել: Կոյն ատեն երեւցաւ թէոպալտ ասպետն ալ, եւ ահաւոր ձայնով մը հրամացեց որ զերենք շղթայի զարնեն ու բանտ գնեն, որպէս զի հոն իրենց չարագործութեանց պատիժը կրէն: Ժառաներն անմիջապէս աս հրամանն ի գործ դրին:

Ասպետն աս յաջող ելքն իր ամրւանոյն ու աղջը կանը ծ անուցանելէն ետեւ՝ ըստա. Ահաւասիկ աս է չարագործաց վախճանը. չարագործն իր գործքովը կը բռնուի, եւ ուրիշներուն համար լարած որոգայթին մէջ ինք կ'իյնայ:

Է. Զինեւոյ ճեւ:

Ինչպէս քիչ մը յառաջ տեսանք, աս բաներս ֆալքենպուրկ եղած ատեն՝ Հոհենպուրկի դղեակին մէջ Ռողալինա տիկինն ու Յուլիանէ՝ անձկութեամբ եւ սրտի գողով լուր առնելու կը սպասէին, ամէն ըսպէ՝ իրենց տարւոյ մը պէս կու գար: Մինչեւ առտու եւ մինչեւ կէսօր աս կերպով անցընելէն ետեւ՝ մէյ մ'ալ Յուլիանէն՝ որ ամէն հինդ վայրկեան մէյ մը պատուհանը կը վազէր որ նայի թէ արդեօք եկող մը կայ, հեռուեն քանի մը ձիաւոր ու կառք մը տեսաւ, որ վազելով գէպ իրենց կու գային: Կարծես թէ սրտին մէջ ազգեցութիւն մ'եղաւ որ եկողները Թէոպալտ ասպետն ու իր ընտանիքն է, ուստի եւ մօն աղաչեց որ դիմացնին երթան:

Իրօք ալ անոնք էին: Թէոպալտ, Օդդիլիա եւ Ագնէս առտուանց կանուխ ճամբայ ելած էին, որ երթան իրենց աղատութեան լուրն անձամբ տանին, եւ անձամբ շնորհակալ ըլլան իրենց աղատիչներուն: Ասպետը՝ տիկնայքը տեսնելուն պէս՝ շուտ մը ձիէն վար իջաւ, Օդդիլիա եւ Ագնէս ալ կառքն գուրս ելոն, եւ երեքը մէկտեղ եկան իրենց աղատիչներուն շնորհակալութիւննին յայտնեցին: Ամէնքն ալ հաւասար ուրախութեան մէջ էին, եւ այսպէս իրարու ուրախակից ըլլալով եւ պատահածներուն վրայ խօսակցելով դղեակը գացին:

Սեղանի ատեն Թէոպալտ արծաթէ գաւաթն առաւ, գինի խմեց Յուլիանէին կենդանութեան համար, որ աղատնցն ձեռքով նամակ իրկելու խորհուրդ տալովը զամէնքս ալ աղատեց, ըստու: — Զէ, աէր ասպետ, պատախան տուաւ պարկեշտ Յուլիանէ, կարմրելով, ձեր աղատութեան սկզբնապատճանն ես չեմ. աս պատիւն Ագնէսին տալու է, որովհետեւ ինք անդղէն հալածուած աղատնին քովին առնելով եւ ետքը նոյն իրեն սիրելի թռաչունն ինձի պարգեւելովս աս երջանկութեան պատճառ եղաւ:

Աստուծոյ շնորհակալ ըլլանք, ըստ Ռողալինա, որ մեր զաւկըներուն բարի բնութիւն մը տուեր է: Բայց գդուշացէք, աղջիկներս, որ յաջողութեան արդիւնքը բոլորովին ձեզի չսեպհականէք, որովհետեւ աս որբ Լէոնարտոն ալ ձեզի չափ գործակից եղած է աս գործքիս, ինչու որ իր սէրն ու երախտագիտութիւնը ցուցընելու համար՝ այնպէս շուտով ու ինքը զինքը հիւանդանալու եւ մեռնելու վտանգի մէջ դնելով՝ այնչափ երկայն ճամբայ ըրաւ:

Աս ստոյդ է, ըստ ասպետը, եւ արծաթէ գաւաթը նորէն լեցընելով՝ Լէոնարտոյին տուաւ ըսելով Ա՛ռ, իմ քաջ բարեկամն, խմէ. ասկից վերջն ես հոգ կը տանիմ որ գուն գինուորական արուեստին մէջ յառաջ երթաս. Քու քաջութիւնդ, հաւատարմութիւնդ, տիրասիրութիւնդ զքեզ օր մը ասպետութեան աստիճանն հասնելու արժանի կընեն:

Խոկ Օդդիլիան ըստու. Նաեւ մեծասիրտ ու բարերար Աղալպիկ ասպետին յիշատակին համար ալ գինի մը խմենք: Աս ուրախութեան մէջ իրեն ալ երախտագէտ ըլլալու ենք, վասն զի երթէ որ ինք Լէոնարտոյին վրայ գթալով քովն առած ըլլար հիմայ մենք ինչ կըլլացինք: — Ո՛չ, ստուգիւ, պատախաննեց Յուլիանէին մայրը, իմ հանդուցեալ էրկանո՞ խեղջ որբի մ'ըրած բարերարութեան համար բիւրապատիկ վարձք ընդունեցանք, զձեզ աս սոսկալի վտանգէն աղատած տեսնելով: Բայց գուք ալ, աղնուասիրտ ասպետ, ինծի եւ իմ աղջկանու քիչ բարերարութիւն չըրիք: Ան վեհանձնութիւնը՝ որով զմեզ ընդունեցաք եւ թշնամիներնուս ձեռքէն աղատեցիք, չէր կրնար առանց վարձուց մնալ: Դուք զմեզ աղատեցիք, Աստուծած ալ զձեզ աղատեց, նոյնպէս նաեւ զօդդիլիան եւ վԱգնէսօր՝ իրենց մեզի ցուցած սիրոյն համար՝ Աստուծած վարձատրեց: Աստուծոյ անունն օրհնեալ ըլլայ:

Այնպէս է, ըստ Թէոպալտ, ինչպէս ամէն առիթ-

ներու մէջ նպնպէս հոս ալ պէտք է որ Աստուծոյ
շնորհակալ ըլլանք: Ի վերայ այսր ամենայնի երախ-
տագէտ ըլլալու ենք նաեւ ան ազնուական անձինք-
ներուն՝ որոնք Աստուծոյ ձեռքը միջնորդ կ'ըլլան:
Ստուգիւ անկարելի էր որ ես իմ դղեակս կործան-
մանէ պահէի. ուստի իմ որովս դլուխ տանիլ
չկրցածու Յուլիանէն աղաւոյն օդնականութեամբն
ըրաւ: Անոր համար թէ տկար թէ զօրաւոր ըլլազները,
կանայք եւ տղաք՝ առիթն եկած ատեն՝ կրնան շատ
բարի գործքեր գործել, բաւական որ կամք ունե-
նան, եւ միամուլթեամբ Աստուծոյ վատահին, ինչ-
պէս որ Ռողալինան եւ Յուլիանէն ըրին:

Ասոր վրայ քիչ մը լուռ կենալէն ետեւ՝ ասպետն
բառ. Որոյշետեւ իմ դղեակս կայսրութեան սահ-
մաններուն նախապարհապներէն մէկն է, անոր համար
Յուլիանէն առանց թրոյ օդնականութեան առ հար-
կաւոր ամրոցը կործանմանէ պահելով՝ մեծ եւ երեւ-
ելի գործք մը գործած է: Արդ կ'ուզեմ առ ամէն
բան կայսեր պատմել եւ իրմէ խնդրել որ ինք Հո-
հենապուրի դղեակին ասպետուհին եղած ատեն՝ իր
զինադրոշմին մէջ բերանը ձիթենւոյ ճիւղով ճերմակ
աղանի մ'ալ կարող ըլլայ դնել:

Ըստ աղէկ մոտածեցիր, բարեկամ, պատախան
տուաւ Օդգիլիան: Բայց ես կը բաղձամ հիմակուընէ
իրեն փոքր յիշատակ մը տալ: — Մօրը նշան ընե-
լովը՝ Ագնէս գուրս ելաւ, եւ շուտ մը ետ գարծաւ
աղանին ձեռքը, զոր հետը բերած էր, բայց մին-
չեւ նոյն ատեն չէր ցուցուցած: Գեղեցիկ թըռ-
չունը՝ կտուցին մէջ ադամանդներով զարդարուած
ձիթենւոյ ճիւղ մը բոնած՝ եկաւ Յուլիանէին ձեռ-
քին վրայ նստեցաւ: Աիրելի աղջեկս, ըստ Օդգի-
լիան, ընդունէ աս ձիթենւոյ ճիւղն իբրեւ երախտա-
դիտութեան թեթեւ ցոյց մը եւ իբրեւ մեր աղատու-
թեան յիշատակը: Պատիկովթեանս ատեն՝ մայրս ա-
սիկա ինծի տուած էր, եւ խօսք մ'ալ զըռւցած էր,

զոր երբեք չմոռցայ եւ այսօր մեր գէպքովն աւելի եւս
հաստատուեցաւ: Ահաւասիկ նոյն խօսքը.

Ցոյսըդ բոլըր յԱստուած գիր,
Վըտանդ մ'ալ քեզ չի հասնիր.
Զընես չարիք կամ վընաս:
Ըսէ բարիքն որ կըընաս:
Զարն՝ անպատիմ չիմընար
Լաւ գործն առնու վարձք արդար:

Բ. ՅԱՊՀԱՅԻՆԵՍ ՎՈՒՏՍՈՒՆ
Կ. Ա. Մ.

ՀԱՅ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱԽԸ

ՊԱՐՄԱՆ ՌԻՄԵԿՐԴՈՒ ՄԱԿՈՆԻ ՎԱՃԱՐԱԿԱՆՈՒԹԵԱՄՔ
ԺՈՂՎԱԾ մեծամեծ հարստութիւններովը Հնդկաս-
տանէն իր հայրենիքը գառնալով՝ Անդղիայի Եորկ
գաւառը գեղի մը մեջ աղուոր տուն մը գնեց ու հոն
կը բնակեր իր ամսուանոյն ու երկու մանչ զաւակնե-
րուն հետ՝ որոնցմէ մէկը տասնուերեք ու մէկալը
տասնուեկի տարւան էին։ Աս խեղճերը՝ մինչուկ
նոյն տաեն Հնդկաստանի կողմերը պատեհ առիթ-
չգտնուելով՝ աղեկ կրթութիւն չէին կրցած ստա-
նալ, անոր համար ինսամոտ հօրերնուն առջի փոյթն
աս եղաւ որ քաջ գաստիարակ մը գտնէ, որոնցիւնեւ
կը վախնար զերենք գպրոց տալ, եւ կ'ուղէր որ միշտ
իրեն ու մօրերնուն քովի ըլլան, որ հիւանդոտ ալ
ըլլալով՝ տղոցմէն զատուիլ չէր ուղեր։

Պ. Մակոնին շատ ստակ խստացաւ թէ որ ա-
ղեկ վարպետ մը գտնուի, բայց շատերուն մէջն՝
որոնք աս բանիս իրենք զերենք կ'առաջարկէին,
չգտնուեցաւ մէկը՝ որ վարպետի մը հարկաւոր եղած
ամէն պայմաններն ու կատարելութիւններն ունենայ։
Իր անէն քիչ մը հեռու արքունի ճամբուն վրայ գեղ
մը կար. օր մը 25 տարւան երիտասարդին մէկը
աս գեղը համնելով՝ մեծ պանդոկն իջաւ. վրան
գլուխը շատ մաքուր էր, պանդոկին մեջ ամսու մը
համար տեղ բունեց ու ստակը վճարեց։ Բոլոր իր
կահը պարկ մըն էր, բայց ինչպէս ըսինք, մաքուր
հագուած ու պատուական քարէ աղուոր ու մեծա-
գին մատնի մ'ալ մատն անցուցած էր. շատ քա-

ղաքավար ու ազնուաբարոյ ու քաղցր բնութիւն ու-
նէր Յովհաննէս Վուտսուն (ասանկ կը կոչուէր աս
օտարականը), որով եւ քիչ ատենի մէջ մեծ անուն
հանեց, թէպէտեւ շատ քիչ մարդու հետ կը տես-
նուէր։ Պ. Մակոնին որ շատ անդամ մօտ գեղը
զբոսանքի համար կ'երթար ու նոյն պանդոկը կ'իջ-
նար, դիպուածով մը Վուտսունին հետ տեսնուեցաւ։
Անոր կատարելութիւններն ու խելացի խօսքերը, ու-
րոնցմնլ կը ցոյցընէր որ գլխէն շատ բան անցած ու
աղէկ կրթուած մարդ էր, զինքը շատ սիրելի ըրին
Պ. Մակոնիին, ուստի եւ օր մը իր տունը հրաւիրեց։

Վուտսուն աս հրաւէրն ընդունեցաւ ու Պ. Մա-
կոնին ալ աւելի եւս իր հիւրին խորին գիտութիւնն
ու իմաստութիւնը փորձելու երկար տաեն ունեցաւ։
Օր մը եթք որ անոր հետ իր աղջոցը յարմար գաստիա-
րակ գտնելու վրայ կը խօսէր, Վուտսուն առաջարկեց
որ ինք աս պաշտօնը յանձն առնէ։ Պ. Մակոնին
ասիկայ իրեն մեծ բախտ սեպելով՝ առջեւը դրաւ
մէկիկ մէկիկ ան ամէն պայմանները, որոնցմնլ կրնար
իր տունը մտնել։ Պայմանները շատ յարմար ըլլալով՝
Վուտսուն յանձն առաւ, եւ իր կողմանէ ուրիշ պայման
չիրաւ, բայց եթէ աս որ իւր ընտանեացն ու նախ-
ընթաց կենացը վրայ հարցում չըլլայ։ Թէպէտ աս
պայմանը շատ հետաքրքրական բան էր, բայց Պ. Մա-
կոնի չընդգիմացաւ, եւ խստացաւ որ շատ ճշգու-
թեամբ իր աս բաղձանքը կատարելու կը ջանայ։

Վուտսուն աս ընտանեաց անդամ ու քիչ տաենի
մէջ իր աշկերաններուն սիրելի եղաւ, ու մեծ համբաւ
հանեց։ Պ. Մակոնիին զակը լինենց գաստիա-
րակին գտսերէն շատ օգուտ քաղեցին, եւ մէկ ու
կէս տարւան մէջ անանկ յառաջ գացին, որ իրենց
հասակակիցներուն մէջ իրենցմէ աւելի բան գիտցող
չկար։ Պ. Մակոնի օր աւուր վրայ աւելի գոհ կ'ե-
րեւար ասանկ գաստիարակ մ'ընտրելուն, իր աչքին
ուրիշ բան անհաճոյ չէր երեւար, բայց եթէ Վուտ-

սընին տրտմութիւնը, որ կը տեսնուէր թէ բնական չէ: Բայց ասոր վրայ ամենեւին բերան չէր բանար՝ Վուտարնին բաղձանքին նայելով, որ իր ինչ մարդ ըլլալը կ'ուզէր գաղտ պահել: Ասանկով երեք տարի անցաւ, ու միշտ նոյն բաները կը տեսնուէին, այս ինքն՝ զաւկիներուն յառաջադիմութիւնը, հօրերնուն գոհութիւնն ու Վուտարնին տրտմութիւնը:

Օր մը երբ որ Վուտարն իր աշկերաները գլուխը ժողված կը նստեր, նոյն գեղը անձանօթ զգեստով սովորհանդակ մը հասաւ, որ գաստիարակը կը փնտուեր: Վուտարն սուրհանդակին որ տեսաւ՝ երեսին գոյնը նետեց, բայց սուրհանդակը շատ պատուվ ու յարդութեամբ անոր նամակ մը տուաւ: Վուտարն նամակը կարդալին ետեւ՝ Լաւ է, գուն գնա, ըսաւ. աս խօսքն ու սուրհանդակին ձիուն զարնելն ու սրանալը մէկ եղաւ:

Երկրորդ առառու Վուտարն տանը մէջն աներեւոյթ եղած էր: Տնեցիք վախցած ու սարսափած էին. Մակոնինին զաւկերներուն մեծ ցաւն ու տրտմութիւնը չիկինար խօսքով պատմուիլ, որովհետեւ քանի որ տարիքնին կ'առնեին, այնչափ աւելի իրենց գաստիարակին վրայ սէրերնին կ'աւելնար: Իր խուցն ուրիշ բան չգտնուեցաւ, բայց եթէ իր պարկն ու Պ. Մակոնինի գրուած նամակ մը: Մակոնի բացաւ նամակն ու կարդաց. Թողութիւն ըսէ, ազնիւ Պարսն, որ առանց հրաժարական ողջոյն մը տալու՝ հրամանոցդ տունը թողուցի. բայց ինչ ընեմ, արտաքսյ կարգի հարկաւոր բան մը պատահեցաւ, որմէ աս կերպով ձեր տունը թող տալու ստիպուեցայ: Լացէք, լացէք ինձի հետ մէկտեղ ասանկ ողորմելի ու ապերջանիկ անձս, որ պարապ տեղ խղճի հանդարտութիւնը նորէն ստանալու աշխատեցայ: Ասկից աւելի բան հիմակու հիմայ չեմ կրնար զրուցել: Կը յուշ ամ որ վեց ամսէն ետ կը գառնամ, ու զաւկըներնուգ կը թութիւնը յառաջ տանելու կը սկսիմ:

Բայց թէ որ չեմ գառնար, ան ատեն կ'իմանաք թէ նվ է եղեր ան ողորմելին, որ այնչափ տարի ձեր քովը հիւրի պէս կեցաւ: Իմ պարկիս մէջ զաւկըներնուգ համար պղտիկ յիշատակ մը թողուցեր եմ. մնացածն աղքատաց համար է, կ'աղաչեմ անոնց բաժնեկիք: Իմ վարձքս ալ, որ չորս տարիէ ի վեր չեմ առած, ձեզի կը յանձնեմ, բարի գործքի մը գործածեցէք: Խնձի հարկաւոր չէ:

Ասոր վրայ Պ. Մակոնի շատ զարմացաւ, ու արքատում տխուր կը կենար, եւ ոչ բերանն անդամ կը բացուէր: Պարկին մէջ իր զաւկըներուն գրուած նամակ մ'ալ գտնուեցաւ, որուն մէջ Վուտարն իմաստուն խրատներ կու տար իր աշկերտներուն, եւ անոնց կը ցուցըներ թէ ինչ ձամբայ պիտ' որ բռնեն, երբ որ քիչ մը ետքն ընկերութեան ու գործքի մէջ մանեւրու ըլլան: Ազնիւ քարերով զարդարուած երկուսի ժամացոյց ալ կար, որոնց վրայ Վուտարնին պատկերը նկարուած էր, ասոնք իր երկու աշկերտներուն համար որոշուած էին: Իր ամէն զգեստներն ու գրքերը եւ իր պատուական մասնին ալ՝ զոր միշտ մատը կը կըէր, աղքատաց թալ տրուած ըլլալով՝ ծախեցին եւ աղքատներուն բաշխեցին:

Անցաւ վեց ամիսը, բայց եկող գացող չեղաւ, անցաւ ինն ամիս ու մէկ տարի, բայց Վուտարն չերեցաւ, եւ ոչ ալ վրան լուր մը կրցան ունենալ: Աս միջոցին Պ. Մակոնինին խաթունը մեռած էր, եւ ինք Վուտարնին գարձէն յուսահատելով՝ միաքը դրաւ որ զաւկըները կը թուելու եւ իրենց ուսումը լընցընելու համար երկու տարի ալ գպրոց մը դնէ: Աս երկու տարին ալ անցնելէն ետքը՝ ուզեց որ իտալիայի ու Գաղղիայի մէջ ձամբորդութիւն մ'ընեն որպէս զի դրսի երկիրներու մէջ պտրտելով ու զանազան ազգերու սովորութիւններն ու բարքը ձանշնալով եւ միանդամացն բնութեան ու արուեստի գեղեցկութիւնները տեսնելով, մտքերնին բա-

յուի ու իրենց հարկաւոր ծանօթութիւնները ստանան:

Արդ երկու երիտասարդները դայեակով մը եւ զանազան յանձնարարութեան թշղթերով ճամբայ ելան: Երկու ամսու չափ Փարիզ կենալէն ետքը՝ թողուցին ան մայրաքաղաքը ու Գաղղիայի հարաւային կողմերը սկսան պտտիլ, մաքերնին դրած էն որ Լիվունոյի վրայէն Հռոմ անցնին, եւ ետքը Կեապոլիս երթան: Երբեր Մարսիլիս կը մօտենային, մէջ մ'ալ գիշերը քանի մը գողեր վրանին ինկան, եւ իրենց բոլոր աղին ու կահն առնելէն ետքը՝ քսակնին ու ժամացոյցնին ուղեցին: Պարապ էր անոնց գէմ կենալ. ուստի եւ ուղելով չուզելով հնազանդեցան ու հանեցին տուին: Գողերէն մէկը ժողվեց առաւ աս ամէն բանը. բայց ան ժամացոյցներուն նայելով՝ ընկերներէն մէկը կանչեց, եւ անոր հետխել մը ատեն ծածուկ խօսելէն ետքը՝ նորէն կառքին մօտենալով՝ Պարոններ, ըստաւ, աս ժամացոյցներն որմէ առած էք, ով տուած ձեզի ասոնք, կը ճանչնաք ան անձը՝ որուն պատկերն ասոնց վրայ նկարուած է: — Հրամեր ես, Պարոն, ըսին Մակոնիին տղաքը, մեր վարպետը մեզի տուած է, ու վրայինը իւր պատկերն է. ո՞չ եթէ դիմանայիք թէ որչափ սիրելի է մեզի իր յիշասակը, աս ժամացոյցները ձեռուրներնէս չէիք առներ: — Ստուգիւ ալ չենք առներ, կրկնեց դողը. առեք ձեր քսակները, ժամացոյցներն ու ամէն ունեցածնիդ: Ընկեր, պոռաց, բեր ամէն առածներդ, դիր կառքին վրայ, ու թուլ որ մօտ գեղն երթայ, բայց դուք, տեալը իմ, շնորհք ըսեք մեզի հետ եկեք . . . մի վախնաք ձեզի բան մը չենք ընեք ընեք . . . , ձեզ մեր մեծին պիտի տանիք անիկա ձեր հին բարեկամն ու ճանչուորն է եղեր, ու զեեղ շատ հաճութեամբ պիտի տեսնէ:

Ո՞վ կրնար ըլլալ ասիկայ, բայց եթէ Վուտաքն Մակոնիին որդիքն առանց վախնալու գողերուն ե-

տեւէն գացին անտառին ներսի կողմերը, մինչեւ որ եկան հասան հին ու վլփլած գղեակ մը: Հօն գողերէն մէկը հրացան մը պարպելով նշան տուաւ, եւ գաղուուկ դուռ մը բացուելով՝ ներս մտան, ու եկան ամէն տեսակ կաբամիքով զարդարուած խուց մը, ուր երբ որ ճանչցան իրենց հին վարպետը, անմիջապէս անոր վիզզ պլուեցան ու լացին. մուցան ալ անոր աւազակապետ ըլլալը, ուրիշ բան մոքերնէն չէր անցներ, բայց եթէ որ իրենց տղայութեան սիրելի դաստիարակը տեսան: Այն գղեակին մէջ մնացին բոլոր գիշերը. իրիկուան կերակրոյ ատեն Վուտարն, որ սովորականէն աւելի արտում էր, արցունք թափելով պատմեց իւր պատմութիւնը:

Թէպէտ եւ ինծի շատ գժուար ու շատ ցաւալի բան է, ըստաւ, իմ կենացա ընթացքն ու գլուխս եկած բաները մէկի մէկի պատմել, բայց պէտք է որ պատմեմ, վասն զի խօսացած եմ ձեր հօրը ծանուցանել, թէ ով էր այն ողորմելին՝ որ այնչափ ատեն տանն ընդունեցաւ, եւ գարձեալ կ'ուզեմ որ իմ դլիս անցած արամակի գէպերը ձեզի օրինակ ըլլան՝ որ զգուշանաք եւ ուղիղ ճամբէն դուրս չելլէք: Իմ անունս Լուդովիկոս Տիւվալ է. Նորմանտիայի հարուստ աղնուականի մը զաւակ էի. ծնողքս ինծի մեր ընտանեաց ու հարստութեան վայել կրթութիւն տուին: Խելքս միտքս թէ առաքինութեան թէ մոլութեան գործերու հաւասարապէս բաց էր, չարն ու բարին կը հասկնայի: Մէկ քանի շար ընկերներս զիս գլսէ հանեցին ու աւրեցին: Այն ատեններն ալ հայրս զիս ինք իր գլսուս Փարիզ խաւրեց որ հոն ուսմոնքս լմնցընեմ: Նոյն տեղը շատ սխալեցաւ հայրս, որովհետեւ ինծի պէս երիտասարդ մը իւր քովին բոլորովին բաժնեց ու քովս խոհեմ ու հասուն մարդ մը չդրաւ: Ինծի ստակ պակաս չըլլալով՝ այն մայրաքաղքին ամէն զուարձութիւններուն եւ ուրախութիւններուն մէջ կրնայի մտնել. միանք. Վէպ. Վէպ.

գամայն շողպորթներ ու չար ընկերներ ալ չեին պակասեր: Երբ որ միտքս կու դայ, կը դողամ ու կը սարսափիմ, երբ որ կը յիշեմ որ առաքինութեան ծաղիկն արդէն իմ սրտիս մէջ ունենալով, ինչպէս եղաւ որ կամաց կամաց, ոտք ոտք յառաջ երթալով, վերջին աստիճան անպիտանութեան հասայ, եւ հիմայ աւազակներու գլուխ եղած կը գտնուիմ:

Հայրս զոհ եղաւ վերջին յեղափոխութեան, որ հայրենիքս ապականեց. բոլոր իւր ունեցածը տէրութիւնն առաւ, որով ես ալ վերջին ողորմելութեան հասայ: Այս բաւական էր ինձի որ գառնամ եւ առաքինի կեանք մ'անցրնելու սկսիմ: Իմ գիտածովս ու սորվածովս կրնայի հայս գտնել: Բայց գժքախոտութեամբ ճանչուորութիւն ունէի քանի մը անանկ չար ընկերներու հետ՝ որոնք, ինչպէս ինձի կ'երեւար, ուտելու հաց չունենալով՝ աւազակութիւն կ'ընէին, ես ալ գայի անոնց մէջ խառնուեցայ. մեր գունդը շուտով մեծցաւ, ես ես գլուխ ընտրուեցայ:

Քանի մը տարի անցնելին ետքը՝ մերիններէն շատերը տէրութեան ձեռքն ինկան, իսկ մնացածներն ասդին անդին ցրուեցան փախան: Ես ալ Անգղիս անցայ, անունս ալ փոխեցի Յովհաննէս Վուտունի դրի, ու ձեր տունն ընդունելութիւն դայ: Հոն լաւ ու բարեպաշտ ընտանեաց մէջ՝ ձեր կրթութեանը զբաղելով եւ չար ընկերներէն հեռու ըլլալով, պէտք էր որ սրտիս մէջ անցած գայած կեանքիս վրայ զղջումն աճէր. որչափ անդամ առաջադրութիւններ դրի որ ա՛լ առաքինութեան ճամբէն գուրս չելլեմ: Սակայն քանի մը տարի ետքն իմ հին ընկերներս՝ Գաղղիայի հարաւային դին ցրուած գունդը նորէն կարգի դնելով, թղթով մը զիս կը կանչէին, որ նորէն գամ ու իրենց գլուխ ըլլամ: Այս եղեռնաւոր թուղթը՝ զոր անոնցմէ սուրհանդակի զգեստ մոտած ծպտեալ մարդ մը՝ ձեր գեղի տունն ինձի բարեւ, ամէն առաջադրութիւններս տակն ու

վրայ ըրաւ: Ճնուցմէ գէշի ստացած ունակութիւնս յաղթեց ինձի, ու մէկանց թողուցի ձեր ընտանիքը:

Ո՞վ իմ սիրելիքս, եթէ հեղ մը կարող ըլլաք գիտնալ՝ որ աս երեք տարւանս մէջ ինչ սրտի մաշուկ կրած եմ, ինձի հետ ասանկ չար օրինակի ու երիտասարդական թեթեւամսութեան զոհ եղած մարդու մը վրայ լալէն չէք դադրիր: Առողջութեանս կողմանէ ալ աղէկ չեմ. քիչ մ'ետքը եթէ կեանքը լմնայ ու Աստուծոյ անաշառ գտատատանին առջեւն ելլեմ, ինչ պատասխան պիտի տամ, որչափ սոսկալի անէծքներ իմ վրաս պիտի չկարդամ:

Ասոնք բաելով խեղճ Տիւվալ աշուԾներէն հեղեղի պէս արցունք կը թափէր: Պարապ տեղ կ'աշխատէին իւր աշկերանները զինքն համոզելու, բաելով որ աս զղումը շատ օգտակար կրնայ ըլլալ: Ինք բերնէն խօսք մը չեր կրնար հանել. շատ անգամ անոնց փաթթուելէն ետքը՝ խուցը քաշուեցաւ. նոյնպէս Մակոնին որդիքին ալ պառկելու գային:

Երկրորդ օրն առտուևանց կանուխ Տիւվալ իւր ձեռասուն աշկերաններուն խուցը մատւ: Ելէք, ըսաւ, իմ սիրելիններս, ելէք մօտաւոր գեղը գայցէք՝ ուր ձեր կառքը կեցած է, իմ մարդիկներէս երկու հոգի կու տամ, որ մինչեւ արցունի ճամբան ձեղի առաջնորդէն: Մակոնիին տղաքը սարսափած մնացին երբ որ անոր երեսը ճեփ ճերմակ ու տժգոյն, աշուԾները ներս գացած տեսան, գէմքին այլայտութիւնը սրտին մէջ քաշած նեղութեանը հայլին էր: Ո՞վ սիրելի վարպետու. ըսաւ մէջերնէն մէկը, շատ սրտամաշուկ կը կրէք. ո՞չ, կրնամ արդեօք ձեղի օգնութիւն մ'ընել: — Գուցէ կրնաք, ըսաւ Տիւվալ. դուք աղէկ քնացեր էք, ինչու որ քունը միայն չարագործներէն կը փախչի, ես բոլոր այս գիշերն արթուն էի, ինձի հետ կը պատերազմէի, բայց վերջապէս Աստուծով յաղթեցի: Մարսիլիս գացէք, հոն նաւ մը բռնեցէք, մինչեւ շաբաթ իրիկուն սպառեցէք ինձի, նաւը

պատրաստ ըլլայ ճամբայ ելլելու, ... կը յուսամ որ
մինչեւ նոյն ատեն Մարտիիհա կ'ըլլամ, ... մէկտեղ
ճամբայ կ'ելենք, ու վերջապէս ալ կը գտնեմ այն
սրտի խաղաղութիւնն՝ որ չէի յուսար երբեք ու-
նենալ: Զգոյշ կեցեք որ չըլլայ թէ ասոր վրայ նշան
մը ցուցընքը իմ մարդիկներուս. թէպէտ ինծի կու-
րակերպ կը հնապանդին, ու զիս շատ կը սիրեն, բայց
եթէ իմանան որ փախչելու միտք ունիմ, ձեռքերնէն
աղատելու յօյս չկայ: Երթաք բարով, ... կամ շաբաթ
իրիկուն կը տեմսուինք, եւ կամ ալ ամենեւին ու:

Մակոնիին որդիիքը, սրտերնին ելած ու արտամած,
բայց իրենց վարպետը տեսնելու եւ իրենց հետը
տանելու յուսով իրենք զիրենք միմիթարելով,
ճամբայ ելան ու երկու ժամեն ետքն իրենց կառքին
հասան: Կոյն իրիկունը (չորեքշաբաթի էր) հասան
Մարտիիհա, եւ երկրորդ օրը նաւ մը բռնեցին դէպ ի
Լիվունոյ, ամէն բան անանկ կարգի գրին՝ որ ամէն
րոպէ պատրաստ էին ճամբայ ելլելու: Երկու օր
անցնելէն ետքը, շաբաթ իրիկունն ալ կը մօտենար,
բայց Տիւվալ չերեւցաւ: Տրտում ու տիտուր՝ խորունկ
մտածելով սկսան դէպ ի այն կողմերն երիննալ, ուս-
տի կը յուսային որ գայ. Հազիւ թէ քաղքէն դուրս
ելած էին, մէյ մ'ալ ինչ կը նայիս, մէկ քանի
գեղացիներ ուռիի (աւոյեւ-ավ) կապոցներէն գագաղ
(Ճաղ.) մը շինած ու վրան խորունկ խոցուած մարդ
մը գրած՝ կը տանէին: Մօտեցան անսոնց ու ճանչցան,
իրենց տղայութեան բարեկամը, որ արինլուայ եղած
նուաղած կը պառկէր. Չարագործ Տիւվալին աւա-
զակներէն վերաւորուեր է, ըստ անսոնց գեղացինե-
րէն մէկը. մէկդի գացեք, թող տուեք որ վագենք
հիւանդանոց տանինք, գեռ ատեն կայ կեանքն ա-
ղատելու եւ կամ վերջին խորհուրդները տալու:

Երկու եղբարք աղաշանքով, պաղատանքով՝ ու
սողկով, միանդամայն ցուցընելով որ վերաւորուածն
իրենց տան մարդիկներէն մէկն է, հազիւ կրցան ի-

րենց իջեւանը բերել տալ: Ծուտ մը վերաբյժժ
կանչեցին, որ՝ թէպէտ վերքը ծանր է, ըստ, բայց
մահուան վախ չկայ: Այս վերքն առած էր Տիւվալ,
երբոր աւազակներն իմանալով որ անիկա կ'ուզէ զի-
րենք թողուլ, ու կասկածելով որ չըլլայ թէ զի-
րենք տէրութեան ձեռքը մատնէ, վրան հրացան
պարպած էին: Իւր սիրելի աշկերտներուն ջանքովն ու
եղած գարմաններով քիչ ատենի մէջ առողջացաւ,
անանկ որ տանուհինդ օր եաքը կրցաւ ճամբայ ելլել:

Ինք ասոնց ծառայ ձեւացաւ, եւ անսոնց հետ
Գաղղիայէն ելլելէն ու Խտալիայի մէկ մասը պար-
տելէն ետքը՝ դարձեալ Անդղիա եկաւ, ուր Յով-
հաննէս Վուտարն անուամբ առաքինի կեանք մը
անցուց, Մակոնիին ընտանեացը հետ միշտ բարեկամ
մնաց, ամէնուն առջեւը մեծ անուն ձգեց: Բոլոր
դրացիներուն ալ իւր կենակցութիւնը շատ քաղցր
էր, որովհետեւ գլուխն անցած դէպքերը պատմելով՝
իւր ունկնդիրներուն իբրեւ փորձ մարդ շատ օգտակար
մտածմունքներ կը հաղորդէր, եւ հեշտընկալ պատ-
ճառներով ու նիւթական օրինակներով կը ցուցըներ
թէ պատանի մ'օտար երկիրներուն մէջ առանց հա-
մեսու ու խոհեմ վերատեսչի մը թողուլը՝ զինքն ա-
լէկոծ ծովու վրայ անղեակ նաւի մէջ գնել է, եւ թէ
չար մարդիկներու ընկերակցութիւնը պատանեաց ա-
պագայ կեանքն ապերջանիկ կ'ընէ, իրենց բարյական
կենացը կ'ըլլայ քաղցկեղ, եւ իրենց փափուկ սրտին՝
թոյն ու դաշոյն:



ԳՅԱ ՇԱ ԽՆ

ԿԱՄ

ՀԱՏԱՏԱՐՄՈՒԹԻՒՆ

Ո՞ԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ դարուն վերջերը կոստանդնուպոլիս երեւելի քանդակագործ մը կար: Օր մ'ասոր գործատունն աղքատի կերպարանքով ծեր մարդ մը մտաւ, եւ խնդրեց որ գործուած արձանները մէյ մը տեսնէ: Արուեստաւորն՝ անոր մազերուն յարդելիս սպիտակութեան, վեհ հայեցաւածքին, մտադրութեամբ ամեն բան մէկիկ մէկիկ քննելուն, բասծ կարձ՝ բայց իմաստուն խօսքերուն նայելով՝ սիրտը ծերունւայն հետ կապուեցաւ:

Նայն ատենները կոստանդ Փ. կայսրն Արաբացւոց գէմ պատերազմ ըրած ըլլալով՝ այնպէս պատահեցաւ որ գործատան մէջ եղած արձաններուն ամէնն ալ նոյն պատերազմին մէջ անուն ունեցող զօրավարներուն կերպարանքներն էին: Յարգելի ծերունին անոնց նայելով ըսաւ: Կարգեմ ասոնք աշմէնքն ալ մեր դարուն դիւցազանց արձաններն են: Բայց ըսէ ինծի, բարեկամ, եթէ մարդ չըլլող էակի մը կեանքն առջեւդ գովելի ըլլայ եւ զքեզ զարմացընէ, արուեստիդ գործիքներն անոր կերպարանքը ծեւացընելու կը գործածես:

Արուեստաւորն այս առաջարկութեան վրայ սկսաւ մտմտալ. եւ վերջապէս հարցուց. Այն մարդ չեղող էակն ինչ է:

Հունս, ըսաւ ծերը: Քանդակագործն աս լսելով շփոթած մնաց. եւ այս բանս իրեն ամօթ ու նա-

խատինք սեպելով, միտքը դրաւ որ այն ծերը խելքը թռուցած պիտ'որ ըլլայ, որ իրեն ասանկ բան մը կ'առաջարկէ: Բայց առաջարկութիւնն ընողին հանդարտ եւ քաղցր գէմքն ու վեհ կերպարանքը զինքը կը ստիպէին որ այս համարումը մերժէ: Վերջապէս ըսաւ որ քեզմէ լածս պէտք է որ զիս զարմացընէ, վասն զիս անանկ ինդիր մը գեռ ինծի եղած բան չէր: Ուստի նախ կ'ուզեմ իմանալ որ ստուգիւ կ'ուզեն, թէ ոչ՝ զիս ծաղը կ'ընես: Քսան տարիէ ի վերմարդ ծաղը ըրած չունիմ, պատասխանեց ծերը:

Այն ատեն քանդակագործն ըսաւ թէ Աշխատութեանս համար պահանջնելու վարձքս գիտե՞ս, կրնամայնչափ բան վճարել: Գիտե՞մ, պատասխանեց ծերը. եւ որպէս զիս պահանջով ըլլաս որ կրնամ վճարել, սա մասնին առ:

Այս ըսաւ ու մասնին հանեց անոր տուաւ, որ մատնի ըլլալէն գրեթէ ելած էր, վասն զի երկու քարէ զատ բոլոր վրայի քարերը հանուած էին: Բայց այն մնացած երկու քարը՝ շատ ազնիւ էին: Արուեստաւորին հետաքրքրութիւնն ասով աւելի գրդուելով՝ Կ'աղաշեմ, յարգելի ծեր, ըսաւ, քու ով ըլլալդ եւ ինչ ուզելդ շխակէ շխտակ ըսէ:

Ի՞նչ ուզելս արգէն զիտես, պատասխանեց ծերը. իսկ ով ըլլալ քեզի խոստովանիլս ստուգիւ գժուար բան է: ... Այսու ամենայնիւ վասահելով որ գաղտնի կը պահես, մէկու մը չես յայտներ, քեզի ամէն բան կարգաւ կը պատմեմ: Լուէ գլխէս անցածները, եւ քեզմէ վկայէ որ ըսած էակս արձանի մարժանէ է թէ ոչ:

Հայրս Հնդկաստանին մեծ մասին վրայ կ'իշխէր: Իւր պատերազմասէր հոգւովը տէրութիւնը շատ ընդարձակեց: Ամէն սահմանակիցներն իրմէ կը վախնային, ու հպատակները կը դողպային: Իսկ ես անոր ըստ ամենայնի հակառակ բնութիւն ունէի. պղտիկուց կ'ուրախանայի յուսալով որ օր մը՝ ժողո-

վուրդս երջանիկ կ'ընեմ, խաղաղութեամբ թագաւուրելով ու սրտերնին ինծի հետ կապելով:

Հայրս մեռնելէն քիչ մը յառաջ զիս քովը կանչել տուաւ, եւ այս մատնին ինծի յանձնելով ըստ. Քանի մը ժամ ետքն ալ զիս կարող պիտի չըլլաս տեսնել, եւ գուն տէր պիտ'որ ըլլաս այն ընդարձակ տէրութեան՝ որ իմ զէնքիս զօրութեամբ ձեռք բերի ու պահցի: Գիտեմ դուն քութարուց սեպահական հեղութեամբն ու հանդարտութեամբ պիտի թագաւորես: Աստուած հետդ ըլլայ. բայց կենացս վերջն ատենը ցաւալի գուշակութիւն մը զիս կը չարչարէ: Առ սա թանկագին մատնին, ու խօսք տուր ինծի որ անիկա մատէդ չես հաներ. կընայ ըլլալ որ օր մ'անոր կարօտ ըլլաս: Ես խօսք տուր. հայրս ալ մեռաւ:

Գահակալութեանս օրը՝ ժողովողեանս ցուցուցած անչափ սիրովս եւ ըրած անչափ բարիկներովս՝ նշանաւոր օր եղաւ: Տուբքերն իջեցուցի, բանտարկեանեն աղատեցի, սահմանակից տէրութիւններուս հետ խաղաղութեան գաշնկը գրի: Շատ գիշեր արթուն կը կենայի, որպէս զի հպատակներս հանդարտ քնանան: Բոլոր ժողովրդեան՝ վրաս ունեցած սէրն ու որդիական յարդութիւնը՝ ինծի քաղցր հատուցում մնն էր: Բանաստեղծներն իրենց երդերուն մէջ զիս բարերար աստուածներուն հետ կը համեմատէին:

Ո՛չ միայն իբրեւ թագաւոր՝ գոհ էի, հապանաւ իմ առանձին ու տանս վերաբերեալ իրերուն մէջ ալ գոհ ու երջանիկ էի: Բարի ամուսին եւ բնութեան ամէն ձիբքերով զարդարուած որդի մը ունէի, որ տէրութեանս մէջ ամէնէն շնորհալի երիտասարդն ու ձիբշաւական հրահանգներու մէջ ամէնէն կիրթն էր: Իմ երկիրներս յարձակող սահմանակից աղդերուն դէմ պատերազմելու նրկուելով՝ յաղթութեամբ ետ դարձաւ.

Նէն թագաւորական թագով պատկուած էր, ի վերայ այս ամենայնի իւր հայրասէր որդի ըլլալը՝ ինծի ունեցած հպատակութենէն միշտ կ'երեւար:

Ո՞վ զիս ամէն մարդէն երջանիկ չէր կարծեր: Ժողովուրդո՞ւ՝ որ զիս կը պատուէր, մերձաւոր երկիրներուն հետ խաղաղ, հարստութեամբ լի, աղէկ քաղաքականացեալ կեանք կ'անցընէր, ես ալ երիտասարդական հասակիս բոլոր զօրութիւնն ու առողջութիւնը կը վայելէի: Այնպիսի յաջորդ մ'ունէի՝ որ աւելի իմ մահուանէս կը վախնար քան թէ անոր կը բաղձար. ասկից զատ՝ խիղճս հանդարտ էր, որ ամէն բանէն վեր է: Ո՛չ, ինչպէս նախանձելի էր իմ վիճակս: Մատնին ու հօրս խրատը որչափ անօդուար բան կ'երեւար: Բայց այս արտաքին ու երեւակայական միսիթարութիւնները շուտով անհետ եղան:

Օր մը երբ որսի գացած էի, մարդիկներէս քիչ մը հեռացայ. մէյ մ'ալ մօտ անտառի մը մէջն լալու ձայն առի: Վազեմ նայիմ որ վագեր ժանեաց մէջ երիտասարդ մ'ինկեր է. աղեղս քաշեցի. գազանը զարկի պառկեցուցի: Ստոյգ մահուընէ ազատած երիտասարդը ոտքու իյնալով եւ գողդոջուն ձեռուըները երկինքը վերցընելով՝ շնորհակալ կ'ըւլար: Ծառաներս առին զինքը պալատս տարին, հոն իրեն շատ գարման ըլլալէն ետքը՝ քիչ ատենուան մէջ բոլոր վէրքերը բժշկուեցան: Ինծի ցուցուցած երախտագիտութիւնը սիրոս իրեն քաշեց, եւ քովս պահցի: Երթալով վրան աւելի սէր կը ձգէի, եւ տեսնելով որ մեծ քանքար ունեցող մարդէ, տէրութեանս ծանր ու դժուարին գործերը սկսայ իրեն յանձնել, վերջապէս զինքը մինչեւ փօխարքայ ըրի:

Այս բան՝ իմ գժբախտութեանս սկիզբն եղաւ: Ապերախտն այն պաշտօնին համելուն պէս՝ փառասիրութեան սահման ալ աղատ թող տուաւ, եւ

սկսաւ թագս յափշտակելու ետեւէ իյնալ։ Իրեն շատ կողմնակից դտաւ զինուորաց մէջէն՝ որոնք իմ խաղաղ տէրութեանս վրայ գոհ չէին, որովհետեւ իմ ժամանակս հօրս ատենուան պէս յաճախ աւարառուած թիւն չկար։ Փոխարքան մէկ կողմանէ գաղտուկ անոնք կը դրդուէր, որ պատերազմ՝ ու տէրութիւնն ընդարձակել ուղին, մէկալ կողմանէ ալ ինծի խորհուրդ կու տար որ անոնց ինդիբըլ մերժեմ։ Ես ալ իւր խորհրդեան անսալով՝ անոնց Զէ ըսածիս պէս ինք անոնց զլուխն անցած ինծի դէմ զամէնքն ապստամբութեան դրդուեց։ Ուրիշ ճար չմնաց ինծի, բայց եթէ իրեն դէմ պատերազմիլ։ Ուստի հաւատարիմ հպատակներէս անհամար գնդեր գլուխս ժողվեցի, եւ անոնց հրամանատարութիւնը որդուոյս յանձնեցի, որ տուած առջի երկու պատերազմնեւ րուն մէջ յաղթեց, իսկ երրորդ անդամուն զարնուեցաւ մեռաւ։ Երբ որ անոր մեռած մարմինն առջեւս բերին, ինք իրմէս ելած մէկէն վրան ինկայ, բայց քովին ելած քանի մը թղթերը սրտիս անանկ մեծ ցաւ եղան, որ որդուոյս մեռնելուն վրայ ունեցած ցաւս անցուց։ Ապերախտ պաշտօնեան մինչեւ որդիս ալ գլխէ հանած է եղեր, զարնուած ինկած օրը՝ իւր զօրաց մեծ մասովը թշնամեաց կողմը պիտ' որ անցնի եղեր։ Այս եր քովին ելած թղթերէն իմացածս։ Կոյն ատեն զօրաց գլուխն ես անցայ։ Ժողովրդեան իմ վրաս ունեցած սէրն ատով աւելի դրդուեցաւ, թշնամոյն կրկնապատիկ զօրութեան ալ դէմ կրնայի դնել։

Պատերազմին օրը բանակիս աջ թեւը՝ որուն անձամբ ես կը հրամայէի, արդէն թշնամին կը փախցընէր։ Ճախ թեւին հրամանատար էր քաջ զօրապետ մը՝ որ հօրմէս մահուան դատապարտուած ու իմ միջնորդութեամբս աղատած էր։ Ասանկ ատեն ես որո՞ն կրնայի աւելի վստահիլ, քան թէ անոր՝ որ իւր կեանքը շնորհելուս համար ինծի միշտ

երախտագէտ ըլլալու պարտական էր։ Ի վերայ այսր ամենայնի անի ալ զիս մատնեց։ իւր գնդերուն մեծ մասովը թշնամոյն կողմն անցաւ։

Յուսահատած՝ անմիջապէս վրանս վագեցի, ուր որ ամուսինս կը կենար, եւ կ'ուղէի զինքն հետս առնել փախչիլ։ Բայց ինչ դառն ցաւ ունեցայ երբ որ անիկա սկսաւ ինծի խորհուրդ տալ որ թշնամոյս անձնատուր ըլլամ։ Կոյն ատեն քանի մը հոգի փաղելով եկան ըսին որ Զօրքդ բոլորովին ջարդուեցաւ, եւ թշնամին արտորանօք կու դայ։ Անմիջապէս ձի հեծայ, Ով որ զիս կը սիրէ ետեւէս դայ ըսելով, սկսայ փախչիլ։

Հազիւ յիսունուհինդ հոգի ետեւէս եկան։ Կէս գիշերուն մօտ անտառ մը հասանք, ուր որ հարկադրեցանք կենալ, վասն զի ձիերն ալ չէին կրնար քալել։ Կեցած ժամանակ իմացայ որ ան յիսունուհինդ հոգւոյ մէջէն մինակ տասը հոգի մնացեր են քովս։

Յոգնութենէս քունս կոխելով՝ շուտ մը քնացայ։ Արշալուսին մօտ երբ արթնցայ ինք զինքս բոլորովին առանձնութեան մէջ դապայ. ան տասը հոգին ալ զիս թողլոցեր դացեր էին։ Չիս մը հեռուն կ'արածուէր, շունս ալ ոտքիս տակ պատկած էր։ Կոյն օրէն սկսեալ քանի մ'օր շարունակ ամենեւին ձիուս հանդիսատ չտուի, շունս ալ հաւատարմութեամբ ետեւէս կու դար։ Զգեսաս փոխած ըլլալով՝ հասարակ մարդ կ'երեւայի, անոր համար բոլոր տէրութեանս երկիններուն մէջէն առանց մէկէն իմացուելու կրնայի անցնիլ։

Օր մը երբոր Պարսից սահմանէն վաթսուն մղնի չափ հեռու գեղի մը գինետունն էի լացի որ Հնդկաստանի նոր թագաւորը (ապստամբ փոխարքան) զիս կամ մեռած կամ կենդանի դանող բերողին մեծ վարձք խոստացեր է։ Եւ այս վախճանաւ հանած հրովարտակին մէջ իմ կերպարանքս տեղն ի տեղը ստո-

բագրած է եղեր: Աս բանս պատմողն իմ բանակէս դարձող երիտասարդ մըն էր: Որչափ կարելի էր՝ զիս ծածկելու կ'աշխատէի, բայց ինծի կ'երեւար որ նոյն իսկ երեսս շցուցընելու ջանքս զիս կասկածելի կ'ընէր: Երիտասարդ զինուորը մատրութեամբ ինծի կը նայէր, ու կը լսէի որ ընկերին հետ քթին տակէն խօսած ատեն իմ անունս կու տար: Նոյն ատեն խելքս վրայէս գնաց:

Քիչ մ'ետքն ինք իրենս գալով՝ անանկ մէկ ատեն՝ որ ինծի նայող չկար, մէկէն պատուհանէն վար ցատքեցի, շունս ալ ետեւէս եկաւ: Ասանկով գայի ուր որ կեսօրէն յառաջ ձին կապած էի՛ անկէ քակեցի, վրան հեծայ, սկայ անտառի մը մէջէն արտորանօք փախչել. նոյն դիշեր տեղ մը չկեցայ, միօրինակ յառաջ գայի: Լուսննալու մօտ ձիս յոդնութենէն ինկաւ փռուեցաւ, ալ չկրցաւ ելել: Խեղճ կենդանացն վրայ լալով՝ դժուն ալ զիս թող տաս պիտի եղեր, ըսի. բայց գէթ քու ուղելովդ չես թողուր, հապա ստիպուած ես: Ուր են ան անօրէն ները՝ որ իմ յաջողութեանս ատեն չորս դիս առած էին, ես ալ զիրենք հայրական սիրով կը սիրէի ու կը հոգայի, երանի թէ ինծի ունեցած պարտաւորութիւններուն կէսը հատուցանէին:

Այս բսելով կենդանին թողուցի, վասն զի կորորն ցընելու ժամանակ չունէի: Անկէ սկայ ոտօք ու միայն հաւատարիմ շանս ընկերակցութեամբ յառաջ երթալ, եւ մեծ նեղութիւն քաշելով՝ տէրութեանն վերջին սահմանները հասայ:

Մինչեւ մութ գիշեր արտորալս շարունակեցի. բայց ալ յառաջ չկրնալով՝ երթալ, գլուխս մամուի կցափ մը վրայ դրի բսելով՝ հոս պառկիմ մինչեւ որ մահը գայ զիս աղատէ:

Քաղցն ու յոդնութիւնը զիս վերջին աստիճանի կը նեղէին: — Շունս քովս նոտած՝ աղաշելու կերպով մը երեսս կը նայէր, ու ձայնովը որտի գառնու-

թիւնը կը յայտնէր: Վասն զի ինքն ալ բոլոր օրն ամենեւին բան կերած չէր, նախընթաց իրիկունն արգէն վերջին պատառը մէջերնիս բաժնած էինք: Վրան ինկայ եւ լալով ըսի. Թէ որ քաղցդ անցընելու բան մ'ունենայի, որչափ յօժարութեամբ կու տայի: Կարծես թէ հաւատարիմ կենդանին բերնէս ելած խօսքերուն իմաստն ու թափած արցունքիս պատճառը հասկրցաւ. ինծի աւելի գութ ու խանգաղատանք ցուցընելով՝ սկսաւ ձեռքս լզել, անգամ մ'ալ ձայնովը սրտին սաստիկ գառնութիւնը յայտնեց, ետքը վազելով գնաց աչքէս աներեւոյթեղաւ:

Բարեկամ, գուցէ չես հաւատար, բայց բսելիքս ճշշմարտութիւն է. շանս փախուսոր զիս աւելի խռովեց ու դառն վիշտ պատճառեց, քան թէ փոխարքայիս մատնութիւնը, գահիս կորուստն եւ նոյն իսկ որդւոյս ու կնոջն ինծի ցուցուցած անհաւատամութիւնը: Դժուն ալ, դժուն ալ քու ողորմելի տէրդ պիտի թողուս եղեր: Այս ըսի, ու լքած եւ ցաւով անցյուն գետափնն ինկայ:

Չեմ գիտեր թէ այս վիճակիս մէջ որչափ ատեն կեցայ, մէյ մ'ալ յանկարծ շանս ուրախութեան ու սուբով գետինը փորելու ձայնէն սթափեցայ: Աչուրներս դժուարաւ կրցայ բանալ. նայիմ որ հաւատարիմ բարեկամն դարձեր եկեր է: Բերանն արիւնուտեր ու սուբիս տակ. նապաստակ մը բերեր դրեր էր: Նոյն ատեն ինչ զգածմունք ունենալուս վրայ չեմ ուղեր խօսել, որովհետեւ անանկ մարդու մը հետ կը խօսիմ՝ ըսուն իմ զգածմունքս մեկնելու հարկ չկայ, արգէն ինքերմէ կրնայ հասկրնալ:

Այս սնունդը, զոր հարկադրեցանք կէս հում ու տել՝ բոլոր օրուան բաւեց. իրիկունը տէրութեանս սահմանէն անցայ, Պարսկաստան մտայ, ուր կը յաւայի որ ձեռք իշխալու վախէն աղատ՝ գլուխս գետինը կրնամ գնել:

Հոս բարի ծերու մը քով ընդունելութիւն գտայ, քանի մ'օր մինչեւ Սպահան գացող կարաւանին ելլեն իւր քովը կեցայ, ետքն նոյն կարաւանին հետ ճամբայ ինկայ: Ըրած երկայն ճամբորդութեանս ծախքին՝ մատանոյս վրայի աղամանոցներուն ամէնէն փոքրը բաւական եղաւ: Ճասած օրերնին մայրաքաղ-քին ճամբանները բազմութեամբ լցուած գտանք: Ճամբորդութեանս ընկերներն ասանկ անսովոր տեսարանին պատճառը հարցուցին, բայց դեռ պատասխան չառած՝ տեսածներէս ես բանը հասկրայ: Արտաքոյ կարգի այլայլեցայ, այսու ամենայնիւ չեմ գիտեր ինչպէս ինք զինքս կրցայ բռնել ու այլայլութիւնս չըսայտնել: Ապստամբ փոխարքայիս գեսապանը նոյն ատեն հանդիսութեամբ քաղաք կը մըտնէր իմ անձնական փղիս վրայ նստած: Այն ալ իմ մոտերիմ բարեկամներէս մէկն էր, Հազար անգամ երդմամբ խօսք տուած էր որ մինչեւ վերջին շունչն ինծի հաւատարիմ մնայ, եւ հիմայ եկած կը խնդրէր որ եթէ Պարսից երկիրը մտնեմ՝ զիս բռնեն իւր ձեռքը մտնեն: Տարի մ'առաջ Պարսից թագաւորին գահը մեծ վտանգէ մ'ազտած էի, իւր ժողովուրդն ապստամբած ատեն՝ անհամար զօրք իրկելով՝ անոր օգնած էի. իսկ ինք աթոռու յափշտակողն հետ բարեկամնութիւն ընելով եւ ուզածը խոստանալով՝ անոր փոխարէնը հատուց: Իմ կերպարանքիս ստորագրութիւնն անանկ ճիշդ ըրած էին, որ եթէ Հնդկաստանի թագաւոր եղած ատենուանս գէմքն անփոփի մնացած ըլլար, անտարակոյս աւմէնքը զիս կը ճանչնային. բայց ինծի պէս փախըստական ու շաբաթներով անտառներու մէջ թափառող մարդու մը գէմքը՝ ընդարձակ գաւառներու եւ բազմաթիւ ազգերու իշխող թագաւորին գէմքէն անանկ տարբեր էր, որ անվախ՝ մէկ ամիս մըն ալ Սպահան կրցայ կենալ, առանց մէկէ մը ճանչցուելու:

Անկէ կոստանդնուպոլիս անցայ, քաղքէն հեռու առանձին տեղ մը տուն բռնեցի, եւ քսան տարի է որ հոս կ'ապրիմ առանց հաղորդակցելու մարդկային աղդին հետ, որ խաբերայ ու մատնիչ է: Քիչով դոհ ըլլալու՝ մատանւոյս վրայի աղնիւ քարերն ինծի բաւական եղան. ինչպէս կը տեսնես՝ դեռ վրան երկու քար կայ: Իմ վիճակիս համար՝ հոս մէկուն տրտունջ ըրած չեի, աչքէս արցունք թափած չունեի մինչեւ երեկուան օրը, որ իմ բարեկամն, ճախորդութեանս ատեն ինծի ընկերացողը, հաւատարիմ շուն ծերութենէն մեռաւ: Բայց նոյն իսկ վերջին շունչը տուած ատեն՝ ձեռքս կը լցէր, ու կարծես թէ զիս առանձին թող տալուն համար՝ չուղելով կը մեռէր:

Բա՛րեկամ, մեռնելու օրս ալ կը մօտենայ, որ տեղս ապրելու քանի մ'օր ունիմ, ինծի համար այն երկու աղնիւ քարերուն մէկը բաւական է, մէկալը դուն առ, քու արուեստիդ գործիքներովն այս էակին արձաննը քանդակէ, որ թէպէտ բանականութենէ զուրկ է, այսու ամենայնիւ իւր կենաց ընթացքին մէջ աւելի աղնուականութիւն, հաստատութիւն ու հաւատարմութիւն ցուցուց, քան թէ այն գիւցազունքները՝ որոնց արձան կը կանգնուի:

Արուեստաւորին սիրու յարգելի ծերուն պատմածներէն շատ շարժեցաւ, եւ անոր առաջարկութեան հաճելով՝ Պատրաստ եմ, ըստ, նոյն վախճանաւ աշխատելու, միայն թէ ընելու երկու ինդիքս յանձն առնես:

Ի՞նչ են, ըստ ձերը, ընելու երկու ինդիքտ:

Նախ եւ առաջ, պատասխանեց արուեստաւորը, քարդ ետ առ, աշխատութեանս համար քեզմէ բան մը չեմ առներ: Թէ որ այս առաջն ինդիքս կ'ընդունիս, կը յուսամ որ մէկալ ինդիքս ալ չես մերժեր:

Ի՞նչ է մէկալ ինդիքտ, հարցուց ծերունին:

Բոլոր մարդկային աղդին վրայ ունեցած ներքին ատելութիւնդ թող տուր: Ստուգիւ մարդկիներէն

շատ անդամ խարուած ըլլալուդ իրաւացի ցոյցեր
ունիս, բայց գիտցած ըլլաս որ այն անբան անասնոյն
վրայ բնական ազդեցութեամբ յառաջ եկածը՝ կը-
նայ նաեւ բանաւոր մարդն ալ խորհրդածութեամբ
ու ներքին համոզմամբ ի գործ դնել: Կորսնցուցածիդ
փոխարէն՝ արքունական պատկ չունիմ որ քեզի տամ,
բայց այն վերջին կորստեանդ հատուցում կրնամը ընել՝
քեզի նոր բարեկամ մը գտնելով:

— Դո՞ւն:

— Այս, ես: Առանձնութիւնդ թող ու եկուր քովս
բնակէ. տանս տէր եղիր, ու քու սիրելոյդ եւ միակ
հաւատարիմ մնացող էակիդ արձանը շինած ատենս՝
միշտ առաջիկայ եղիր:

Արուեստաւորն այս բանիս համար զինքն այնչափ
թախանձեց որ ծերունին հարկադրեցաւ առաջարկու-
թիւնն ընդունելու. եւ չղղաց ալ: Հաւատարիմ կեն-
դանւոյն՝ ինչպէս որ պէտք էր արձան մը կանգնուե-
ցաւ, բայց ամենեւին մէկը նշանակութիւնը չէր գի-
տեր՝ մինչեւ թագաւորին մեռնելը, երբ որ արուես-
տաւորն եղածը տեղն ի տեղն իր բարեկամներուն
պատմեց: Կ'ըսուի որ մինչեւ 1453ին Սուլդան Մահմէ-
տին կոստանդնուպոլիս առնելու ատենընոյն արձանը
կը կենար:



Դ Ա Խ Ա Կ

Կ Ա Մ

Ե Ր Ա Խ Տ Ա Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ա. Հոմիւ ողան.

Վարտէն վերջերը Սթեռնֆելտի կոմսուհին՝ իւր
որդւոյն եւ երկու աղջկանցը հետ կառքով իւր եր-
կիները կ'երթար, որ գարնան գեղեցիկ օրերն հօն
անցընէ: Ճամբան կառավարը շփոթելով՝ անտառի
մը մէջ մնալուցաւ, եւ որովհետեւ գետինը շատ խորտ-
ուբորտ էր, կառքը մեծ գժուարութեամբ քիչ մը տեղ
յառաջ երթալէն ետեւ՝ անուին մէկը կոտրեցաւ:
Ճամբորդները կառքէն վար իջան: Բայց կոմսու-
հոյն սիրտն այս գժբախտութեան վրայ շատ նե-
ղացաւ եւ այլայլեցաւ, վասն զի արեգակը մարը
մտնելու մօտ էր: Օրիսրդները սաստիկ հոգի մէջ
էին, վախճանով որ գիշերն անտառին մէջ պիտի ան-
ցընէն: Կոմսիկը թէպէտ զանոնք հանդարտեցընելու
կ'աշխատէր, բայց պարագ տեղ: Ահխոհեմ կառա-
վարը նեղ մտած՝ ճամբաներուն գէշութեան վրայ կը
բարկանար, եւ ինչ ընելիքը չէր գիտեր:

Մէյ մ'ալ տեսան որ անդիէն հովիւ տղայ մը
վաղելով դէպ իրենց կու գայ: Տղան քաղաքավա-
րութեամբ մ'իրենց բարեւ տալէն ետքը՝ Տիկնայը,
ըստ, մի հոգաք. եղած գժբախտութեան ճարը
դիւրին է, կոտրած անիւը մօտաւոր գեղին մէջ կրնայ
դիւրութեամբ շինուիլ, հօն ճարտար կառագործ մը
կայ: Այս ճամբան զծեղ շուտ մը հօն կը հանէ:
Կ'առաջործը քիչ ատենի մէջ կառքն այնպէս կը
նորոգէ, որ կարող ըլլաք ճամբանիդ յառաջ տանիլ:
ԲԱՐ. Ակա.

Այս խօսքերէն ետքը՝ բան մը վհնտուելու պէս չորս կողմը սկսաւ հայիլ, եւ ուրախութեամբ՝ Ահաւա ասիկ փայտ մը, բսաւ, որ կառքը բանեցընելու շատ աղէկ կու գայ, եւ ասով կառքը կամաց կամաց մինչես գեղ կրնայ երթալ: Ստորդիւ կառքով հոն երթալու ձամբան թէ գէշ եւ թէ շատ ատեն հարկաւոր է, բայց ուրիշ ձար չկայ: Ի վերայ այսր ամենայնի թէ որ կը հաճիք՝ թող կառավարը կառքով երթայ, եւ ես զեղ անտառին մէջէն այնպիսի ձամբէ մը տանիմ, որ չէ թէ մինակ գեղեցիկ ու զուարձալի է, այլ նաեւ շատ ալ կարձ:

Կոմուհին այս խօսքին հաւանելով՝ տղան շուտ մը գնաց փայտը բերաւ, եւ կառավարին օգնելով՝ չուանով մը կառքին կապեցին, որով կըցաւ կամաց կամաց այն խորտուբորտ ձամբէն երթալ: Խոկ կոմուհին եւ իւր զաւակները տղուն հետ գեղեցիկ վոտիկ մը քովէն՝ զանազան ծաղիկներով զարդարուած դամբէ մը սկսան յառաջ երթալ:

Քիչ մը քալելէն ետեւ՝ յանկարծ սոխակ մը անուշ ու քաղքը ձայնով սկսաւ երգել: Ամէնն ալ կանկանին, որ կարենան աղէկ մը մտիկ ընել: Կոմուհին եւ իւր զաւակներն ծառի կոճղի մը վրայ նստեցան: Ամէն կողմ հանդարտ եւ խաղաղ եր. իրիւ կուան քաղցը հովէն շարժած տելեւներու թեթեւ խարշափելէն, եւ յատակ առուակի մը կարկաչէլէն ուրիշ բան չէր լսուեր:

Երբ որ սոխակը լսեց՝ կոմուհին սաստիկ զմայ- լած բսաւ. Տէր Աստուած, այս ի՞նչ սիրուն երգ եր: Հարիւր Փիորին կու տայի որ մեր գեղի պարտիզին մէջ ասանկ թռչուն մ'ունենամ: Քաղաքը շատ անդամ ասանկ սոխակներու երգեր լսած եմ, բայց ի՞նչ տարբերութիւն: Հոս լսիկ անտառին մէջ՝ որ լուսին իւր արծաթափափայլ ձառագայթները երկնից ընդ- արձակ կամարին մէջ կը սկսի ծագել, որ երեկոյեան

աստղը՝ պայծառ թագուհւոյ մը պէս՝ իւր անհամար ընկերներուն մէջէն կը բարձրանայ, հոս՝ գեղեցիկ բնութեան ծոցը՝ սոխակին պքանչելի երգն այնպիսի զմայլեցուցիչ ու քաղցը բան մըն է, որ զիս սաստիկ շարժեց: Այս, կը կրկնեմ ու դարձեալ կը կրկնեմ, շատ սիրով հարիւր ֆիորին եւ աւելի եւս կու տայի, որպէս զի մեր գեղի տան պարտիզին մէջ այս տեսակ թռչուն ունենամ:

Այնպէս, բսաւ տղան. Հարիւր Փիորինը քիչ բան չէ. եւ վաստրկելու առիթը դիւրաւ ձեռք չ'անցնիր:

Կոմուհին իրեն նշան ըրաւ՝ որ լուէ, վասն զի սո- խակը նորէն երգերու սկսած էր: Բայց սովորէն տե- ղիշերը կը կիխէր, կոմուհին քիչ մը ժամանակ ալ մտիկ ընելէն ետքը՝ ակամայ ձամբայ ելաւ ու դեպ ի գեղ սկսաւ երթալ: Տիկնայք առջեւէն կը քալէին. Խոկ կոմուհիկ հովիւ տղուն հետ ետեւ մնալով՝ սկսան մէջերնին խօսիլ: Խնձի կ'երեւայ որ, բսաւ տղան, տի- կինը դիւրաւ կրնայ թռչուն վանդակ մը հոգալ:

Խօսքը վանդակի մը մէջ փակուած սոխակի վրայ չէ, պատասխանեց կոմուհիը. մայրս մեր պարտիզին ան- տառներուն մէջ կ'ուզէ այս սիրուն թռչունըն գեղեց- ցիկ երգը լուէլ:

Գեղջուկը քիչ մը ինք իրեն մտածելէն ետեւ՝ պարտիզին եւ մէջի ծառերուն ու թժիւրուն տեսա- կին վրայ տեղեկութիւն ուզեց, եւ ետքը՝ նը յու- սամ որ, բսաւ, ձեր պարտիզին անտառները կամաց կամաց սոխակով կը լցուին: Իմ թռչուրս բարե- կամներէս մէկը սոխակ բռնելու կերպը սովորէցած է ինձի: Միտքս դրածս անկարելի է որ կարող ըլլամ այս շաբաթ կատարել, բայց խօսք կու տամ որ սոտոգիւ եկող շաբաթ ձեր պարտիզին արձագանդ- ները սոխակներու երգերով հնչեն: Մէջ մը հարիւր Փիորինը ձեռք ձգէի.

Կոմուհի հարցուց որ Հարիւր Փիորինն ի՞նչ պիտի ընես:

Ի՞նչ պիտի ընեմ, պատասխանեց տղան՝ հառաւ-
չելով մը, ո՛չ, այս ստակն իմ երջանկութեանս պատ-
ճառ կրնայ ըլլալ: Նայեցէք, Պարոնիկս, իմ հայրս
բանուոր է. այս մօտերը առողջութիւնը շատ տկա-
րացաւ, եւ հիմայ հիւանդ կը պառկի: Այսօր ճամբայ
ելայ՝ որ երթամ զինքը տեսնեմ ու հոգամ, որով-
հետեւ երկու տարի է որ մայրս մեռած է եւ տան
մէջ մարդ չկայ: Ես այս անտառին բերանն եղած կա-
լուածը վարձեթ բռնով գեղացւցն քովը մոտած եմ, որ
հօրս ծանրութիւն չըլլամ: Այս ալ զիս իւր այժերը
պահպանելու կը գործածէ. բայց ասով բան մը չեմ
վաստիիր: Շատ անգամ ծառի մը տակ նստած եւ
իմ փոքր հօսու արածած ատենս՝ ինք իրենս կը
մոտածեմ որ Այս գործքս՝ խելք ու միտք ունեցող
մարդու մը պատշաճ զբաղմոնն չէ. կենդանի պահե-
լը երեւելի բան մը չէ: Յաճախ կու լամ եւ Աստու-
ծոյ կ'աղաչեմ որ ինծի օգնութիւն ընէ, որպէս զի
մեծնալէն ետեւ՝ կարող ըլլամ ընկերութեան օգտա-
կար անդամ ըլլալ:

Մեծ բաղձանք ունիմ արուեստ մը սորվելու, կա-
ռագործութեան շատ սեր ունիմ: Կը տեսնեմ որ
անտառին մէջէն կոշտ փայտ մը կարելն ու անկէ գե-
ղցիկ կառք մը շինելը՝ զարմանալի բան է: Շատ
անգամ ասոր վրայ ձեր կառքին անխը շինող կա-
ռագործին հետ խօսեցայ եւ աղաչեցի որ զիս իրեն
աշկերտութեան առնէ: Բայց միշտ կը պատասխանէ
թէ Պէտք է որ յիսուն ֆիորին տաս. ասկից զատ
կ'ուղէ որ մաքուր զգեստ հագնիմ, եւ բաւական
ձերմկեղէն ալ ունենամ: Կառագործն աղէկ մարդ է.
բայց կ'ուղէ որ ամեն բան մաքուր ու կարգաւորեալ
ըլլայ. անպիտան զգեստներովս զիս քովն առնուլ
չ'ուղէր: Այսպէսով աշկերտութեան ու զգեստի հա-
մար հարկաւոր եղած ստակր հարիւր ֆիորինի կը
հասնի: Բայց ես ուսկից կրնամ այսչափ ստակ գտնել:
Հայրս բոլոր ունեցածն ինծի համար կ'ուղէ զոհել:

բայց ամեն ունեցածը չունեցածը ծախելու ալ ըլլայ՝
չի կրնար հարիւր ֆիորին վճարել:

Տղան ասոնք խօսելու ատեն՝ աշուրներէն առատ ար-
ցունք կը թափէր: Մի լար, ըստ իրեն կոմնիկը՝ շար-
ժած ձայնով: Թէ որ ըսածներդ ստոյդ են, ես քե-
զի կ'օգնեմ: Գնա, քու բարուցդ եւ հօրդ չքաւո-
րութեան վրայ գեղիդ ժողովը գապետէն վկայա-
կան մը բեր, ես քեզի համար կառագործին յիսուն
ֆիորին վճարելով՝ զբեզ իրեն քովն աշկերտ կը
դնեմ: Սոխակն առջի անգամ մեր պարտիզին մէջ
երգելուն պէս՝ այս ստակր կ'ընդունիս: Խսկ մնացած
յիսուն ֆիորինն ալ կը հոգանք: Բայց սոխակին մեր
պարտիզին մէջ երգելէն յառաջ՝ մէկու մը բան մը չըսես
պիտի: Կ'ուղեմ որ ասով իմ սիրելի մօրս յանկարծա-
կան ուրախութիւն ու զարմանք մը պատճառեմ:

Այս խօսակցութիւններով գեղն հասան: Կառա-
գործը կառքին անիւր լմնցուցած էր, եւ ճամբայ
ելելու համար ամեն բան պատրաստ էր: Կոմնիկը վկա-
ռագործը մէկդի առնելով՝ հարցուց որ Հովիւ տղան
կը ճանչնամ: Կառագործը տղուն ըսածները հաս-
տաեց, եւ անոր բարի վարուցն եւ հօրը վրայ
ունեցած սիրոյն ու յարգութեան աղեկ վկայութիւն
տոււաւ: Այս մօտերը գտնուող տղոց՝ ամէնէն խելօքն
է, ըստ. միանգամայն աղնուական սիրտ ու սուր
խելք ունի, շատ ալ աշխայդ է: Շատոնցուրնէ զինքն
ինծի աշկերտ կ'առնուէ, թէ որ իմ սեպհական վի-
ճակս թող տալու ըլլար. բայց յիսուն ֆիորինէն
պակասով՝ չեմ կրնար քովս առնել:

Կոմունին կառագործին ստակր տոււաւ, եւ հովիւ
աղուն ալ առատ պարգեւ տալով՝ կառքը մտաւ:
Կոմնիկը ցած ձայնով մը իրենց գղեակին անունը
տղուն զրուցելէն ետեւ՝ Եթէ սոխակր յաջողցընես
բռնես, ըստ, գաղտուկ գղեակը բեր. ես յառա-
ջադոյն պարտիզպանին կը զրուցեմ: Դուն իրեն գնա,
անիկայ քեզի գնելու տեղդ կը ցուցընէ:

Այս ըսելէն ետեւ կառքը մանելով՝ մօրը քովը
նստեցաւ: Կառավարին ուրախութեամբ մը փողը հըն-
չեցուց, եւ ձիերուն զարնելով՝ սկսան երթալ:

Բ. Անդրէ Բոյնը:

Հովիւ տղան՝ որուն անունը Գէորգ էր, աճապա-
րեց գնաց իւր հօրը, թէպէտ եւ ատենն ուշ էր եւ
գրեթէ երկու մզնն ճամբայ պէտք էր ընել: Հոն հա-
սած ժամանակը՝ իւր սիրելի հայրը վտանդէ դուրս եւ
գրեթէ առողջացած տեսնելով՝ սաստիկ ուրախացաւ:
Կոմուհիէն առած ստրկովն երկորդ օրը գնաց շիշ
մը հին գինի, միա եւ ճերմակ հաց գնեց, եւ ինքն ան-
ձամբ մի ջրով ապօւր մ'եփեց: որ շատ մեծ օգուտ
ըրաւ իւեղն հիւանդին:

Հայրն այսպէս հոգալէն ետեւ՝ երրորդ օրը կա-
նուեւ ելաւ մօտաւոր անտառին նոյն տեղու գնաց, ուր
որ երեք օր յառաջ ստիակին երգը լսած էր: Չորս
դին աղէկ մը փնտուելէն ետեւ՝ վերջապէս ուսիի
ծառի մը վրայ թռչնոյն բյոյնը դտաւ, որուն մէջ հինգ
գեղեցիկ ձագ կար: Անիջապէս ասոնց հայրն ու մայ-
րը բոնելու համար ասդին անդին զանազան գարան-
ներ դրաւ, եւ ինք գարձաւ իւր հայրը հոգալու: Գէպի
կէսօր նորէն անտառ եկաւ. եւ ի՞նչ ուրախութիւն
ու ցնծութիւն չզգաց՝ երբ որ երկու ստիակին ալ-
րանուած տեսաւ:

Արդէն յառաջադոյն վանդակ մը պատրաստած
ըլլալով՝ շուտ մը թռչուններն ու ձագերուն բյոյնը
մէջը դրաւ, ու բոլոր զօրութեամբ գէպի Սդեռն-
ֆելտի գլեւակն սկսաւ վազել: Պարտիզանը կոմ-
սիկին հրամանին համաձայն՝ զինքը շատ սիրով ընդ-
ունեցաւ, իրեն աղէկ կերակուր տուաւ ու գլեւին
ընդարձակ պարտիզին մէջ պտղոցուց: Գեղջուկ տղան
շատ զարմացաւ, երբոր տեսաւ այն գեղեցիկ ձառե-
շատ զարմացաւ, երբոր տեսաւ այն գեղեցիկ ձառե-

տեսակ տեսակ սիրուն ծաղիկներով զարդարուած
մարդադետինները, այն մարմարիոնէ շինուած աղնիւ
ամաններն ու արձանները, վերջապէս այն ամէն գե-
ղեցիութիւնները՝ զորոնք կարծես թէ բնութիւնն ու
ճարտարութիւնը իրարու հետ մրցելով՝ հոն ժողված
էին:

Ստուգիւ ամէն մէկ քայլին նոր նոր ու զարմանալի
բաններ կը տեսնէր: Պարտիզին մէջ տեղը սիրուն զով
անտառակ մը կար, որուն մէջ միայնարան մը շինած-
էին՝ դրախ դին ծառի կեղեւներով պատած ու վրան
յարդով գոյուած: Անկից քիչ մը հեռու պղտիկ
սահմանք մը արուեստական ժայռի մը վրայէն իշնա-
լով, խոխոջալով իւր ականակիստ ալիքները՝ հազար
տեսակ հոտաւէտ ծաղիկներով զարդարուած մարդա-
դետնոյն մէջէն կ'անցընէր, եւ միայնարանին առջեւէն
կը սահէր կ'երթար: Ասիկա կոմուհւոյն ամէնէն
սիրելի տեղն էր, եւ ամառուան բնակութիւնը գըտ-
նուած ատեն՝ գրեթէ օր չէր անցներ որ նոյն տեղը
քիչ մը ատեն չկենայ:

Ասկից յիսուն քայլ հեռու՝ գետակին անդիի կողմէ
թանձր թփերու մէջ բարձր ուսի մը կար, ըստ ա-
մենայնի այն ծառին նման՝ որուն վրայ Գէորգ սո-
խակին բյոյնը գտած էր: Երբ որ գիշերը կոխեց, հո-
վիւ տղան գնաց բյոյնը հոն տեղաւորեց, վանդակն ալ
բանալով հայրն ու մայրը թող տուաւ. եւ ինք լուու-
թեամբ ետ գարձաւ, գնաց պարտիզանին քովը նոյն
գիշերն անցուց:

Երկրորդ օրը Գէորգ առտուանց կանուխ ելլելով՝
պարտէզ գնաց, ուսիի քովի թփերուն մէջ պահուը-
տեցաւ: Անկից միտ դրաւ որ ձագերը սամտիկ պո-
ռալով՝ անօթութիւննին կը յայտնէին: Քիչ մը վեր-
ջը տեսաւ որ հայրն ու մայրը ծառին վրայէն թռչը-
տելով՝ կը մօտենային եւ ձագերնուն կերակուր կը
բերէին: Ասոր վրայ արտաքոյ կարդի ուրախանալով
գնաց իւր գործքին յաջողութիւնը կոմիկին իմացուց:

Ազնիւ, բաւաւ կոմսիկը՝ քաղցրութեամբ մը գէորդայ ուսերուն զարնելով, ճարպիկ տղայ մըն ես եղեր: Յիսուն ֆիորինն արդէն քուկդ է. իսկ մնացած յիսուն ֆիորինն ալ շատ չ'անցնիր կ'ընդունիս:

Ետքը գնաց քոյրերուն ալ իմացուց իր դիտաւութիւնը, որ էր՝ իրենց սիրելի մօրն անուան օրն իրեն քաղցր զարմանք եւ ուրախութիւն մը պատճառել: Աղաչեց որ ամենեւին բան մը չըսեն: Իրենք ալ իրենց զքոսանաց համար արուած ստրկէն քիչ մը բան բերելով՝ հովիւ տղուն խոստացուած յիսուն ֆիորինը շուտ մը ժողվեցին:

Գ. Քաղցր զարման:

Երկու օր օդը սաստիկ տխուր եւ անձրեւոտ ըլլալով՝ կոմսուհին պարտեզ չկրցաւ ելլել. երրորդ օրը որ իւր անուան օրն էր, ամէն կողմէն հիւրեր դալով՝ դղեակին մէջ մեծ խրախունք եղաւ: Վերջապէս իրիկուան գէմ հիւրերը տեղերնին դացին:

Սա գեղեցիկ իրիկունը տան մէջ չնստինք, բաւակոմսուհին իւր զաւկըներուն, եւ բոլոր օրն ունեցած աղմուկներէս հանգչելու համար երթանք պարտէղ պտոյտ մ'ընենք:

Հատ սիրով, սիրելի մայր, բաւաւ որդին, եթէ կը հաճիս՝ թեթեւ ընթրիքնիս ալ միայնարանին քովի ծառերուն տակն ընենք:

Կոմսուհին առաջարկութեան հաւանեցաւ, ուստի եւ ամէնքը մէկտեղ կամաց կամաց քալելով՝ դէպի ի միայնարանին կողմը կ'երթային: Օրիորդները շատ անդամ ածուներուն քով կենալով՝ ամէնէն ընտիր ծաղիկներէն մէյմէկ փունջ կազմեցին: Վերջապէս միայնարանն հասան, եւ ամէնքն ալ խոտեղէն նրատարանի մը վրայ նստեցան: Գիշերն եկաւ հասաւ, լուսինը սկսաւ իւր արծաթափայլ լցուած ծառերուն ճիւղերուն մէջէն արձակել, եւ ճառագայթները գե-

տակին ալիքներուն զարնելով՝ կարծես թէ ջրէն կրակ կ'ելէր: Միայնարանին չըս կողմն ամաններով յասմիկ եւ անոր նման ուրիշ ծաղիկներ շարուած էին, որոնք սքանչելի անուշահոսութիւն մը կը բուրէին:

Ի՞նչ երջանկութիւն է, սիրելի զաւկըներս, բաւակոմսուհին, որ քիչ մը յառաջ անցուցած ազմկալից օրերնէս ետքն այսպէս ձեզի հետ միացած՝ կ'ունենամ: Ստուգիւ աշխարհիս խովալից հաճութիւնները՝ այս իրիկուան քաղցր ուրախութեան քովը ոչինչ են: Ի՞նչ է թագաւորական սրահներուն շքեղութիւննը՝ բնութեան պարզ գեղեցիկութեան քով. ինչպէս անհամ ու ձանձրանալի կ'երեւան երեւելի ընկերութիւններու մէջ եղած խօսակցութիւնները, երբ որ ընտանեաց մէջ եղած մոտերմական խօսակցութիւններուն հետ կը համեմատուին:

Ամէնքն ալ այս խօսքին հաւանեցան եւ հաստատեցին որ իրենց սիրելի մօրը քովին ունեցած հաճութեան պէս՝ տեղ մ'ունեցած չեն: Այս ըսելով՝ նորէն սրտանց իւր անուան օրը շնորհաւորեցին, եւ իրենց սէրը, յարդութիւնն ու իղձերը նսրոգեցին:

Սիրելի զաւկըներս, բաւաւ կոմսուհին, միշտ բարի, համեստ ու բարեպաշտ եղէք, այնպէս՝ ինչպէս որ մինչեւ այս օրս էիք. այն ատեն երկրիս վրայ ամենեւին ուրիշ բանի բաղձանք չեմ ունենար, այն ատեն ստուգիւ կրնամ ինք զինքս ամէնէն երջանիկ մայրը սեպէլ:

Կոմսուհին այսպէս խօսած ատեն՝ մէկէն ի մէկ կեցաւ: Ո՛չ, ինչ կը լսեմ, բաւաւ զարմանալով մը. այս երգը՝ միթէ սոխակի երգ չէ: Զէ, անկարելի է. այս պարտիզան մէջ սոխակ չէ կրնար ըլլալ: Բայց չէ, չեմ խաբուիր: Ստուգիւ անտառներու սիրուն, ու քաղցրածայն երդչին ձայնն է. արդեօք ինչ դէպօվ հոս եկել է:

Կոմսիկը բանը վեր ի վերց մը պատմեց: Տիկինն ուրախութենէն ինք իրմէ ելած էր: Զաւակները

գրկեց ու շնորհակալ եղաւ որ իրեն այսպիսի քաղցր զարմանք եւ ուրախութիւն մը պատճառեցին.

Այն ատեն կոմիկը ճամբան հովիւ տղուն հետ խօսածներն ու իրեն յիսուն ֆիորին պատրաստելնին ալ պատմելով՝ Մի տհաճիր, սիրելի մայր, ըսաւ, որ մեր զբոսանաց համար մեղի տրուած ստակին մէկ մասն այս ուրախութիւնը քեզի պատճառելու համար գործածել ուղեցինք. որովհետեւ մեր սիրելի մօրն ամենափոքր բաղձանքը կատարելու համար՝ յիսուն ոսկի ալ տալու ըլլայինք՝ քիչ էր: Ստոյդ է որ հովիւ տղան այս բոյնը քիչ ստրկով ալ մեղի կը բերեր, բայց այս գործքիս մէջ մեր դիտաւորութիւնը միանդամայն բարի գործք մ'ալ գործել էր, որուն կը յուսանք որ չես տհաճիր: Օր մը այն խեղճ տղան կրնայ ընկերութեան օգտակար մարդ մ'ըլլալ, եւ մեր յիսուն ֆիորինով իւր երջանկութեան հիմք դրած կ'ըլլանք:

Չեր ազնուական բնութեանն ու իմ փոքր բաղձանքս ալ կատարելու ունեցած փոյթերնուդ վրայ շատ ուրախացայ, պատասխանեց կոմսուհին: Ի վերայ այսր ամենայնի կը խոստովանիմ որ աւելի եւս ուրախութիւն կը պատճառէ ինձի ձեր բարեսրտութիւնն ու խեղճ տղու մը ձեռք բռնելնիդ: Միայն թէ կը բաղժայի դիտնալ որ արդեօք այն բարիքն ընդունող տղան արժանի է, որպէս զի չըլլայ որ մեր բարերարութիւնը գէշի գործածէ:

Ասոր վրայ ապահով կրնաս ըլլալ, սիրելի մայր, պատասխան տուաւ որդին. եւ կառագործին հետ ըրած խօսակցութիւնը պատմելէն ետեւ՝ այս ալ աւելցուց թէ աւելի ապահով տեղեկութիւն մ'առնելու համար գեղին ժողովդապետին նամակ մը գրեցի, որուն արտաքոյ կարդի աղջէկ պատասխան մ'ընդունեցայ: Եւ խօսքը ըլընցուց ըսելով որ Այս վկայութիւններուն նայելով՝ կարծեմ թէ ստակին օգտակար բանի մը գործածած կ'ըլլանք:

Լաւ, պատասխանեց կոմսուհին, ձեր պատրաստած յիսուն ֆիորինին վրայ՝ յիսուն ալ ես կ'աւելցընեմ, որպէս զի խօստացուած գումարն ամբողջանայ. երբ որ տղան ստակը տուն տանելու ըլլայ՝ կը յուսամ որ հայրն ու որդին այնչափ կ'ուրախանան, որչափ որ ես ձեր այս գեղեցիկ ու վեհանձն գործքն իմանալով ուրախացայ:

Ասանկով քիչ մ'ալ նոյն տեղը նստելէն եւ ընտանեկան խօսակցութիւններով թեթեւ ընթերինին ընելէն ետեւ՝ ուրիշն բարիք ընողին զգացած սրաի հաճութեամբ տուն դարձան:

Դ. Կառագուրծ:

Երկրորդ օրն առտուանց կանուխ կոմիկը Գէորգը խուցը կանչել տուաւ, եւ խօստացած հարիւր Փիորինը տուաւ: Տղան բարերարին ձեռքը ստէպ ստէպ պագնելով՝ իւր շնորհակալութիւնն յայտնելէն ետեւ՝ արտորնօք հօրը տունը վաղեց: Երբ աղքատիկ իրմթին մօտ հասաւ պատուհանէն ետեսաւ որ հայրը խուցը չէ. ու ծխանէն ելած թանձր մուխը կը ցուցըներ որ խոհանոցը կերակուր կը պատրաստէ: Գաղտուկ խուցը մտաւ, եւ հարիւր Փիորինը սեղանին վրայ կարգաւ շարեց: Երբ որ հայրը ներս մտաւ, պատիկ սեղանը բոլոր արծաթէ դաշեկաններով ծածկուած տեսնելով՝ զարմանքէն քայլ մը ետ գնաց, ու վերը խիստ ձայնով մը պոտաց. Ուստի գտար այսչափ ստակը. չըլլայ որ գուղցած ըլլա:

Ո՛՛ հայր, կրնաս կառագածիլ որ այնպիսի գործ մը գործած ըլլամ, պատասխանեց Գէորգ: Զէ, չէ: Գիտես որ պղտիկ թռչունն մը մեր անտառին մէջ կ'երդէր. ուստի այն թռչունն ինձի այս ստակը գտնել տուաւ, եւ կամ թէ Աստուած նոյն թռչունն իբրեւ գործիք ձեռք առաւ՝ զիս երջանիկ ընելու համար. հաւատա որ այսպէս է:

Զիս կը խաբես. Բ'նչ, պիտի հաւտացրնես որ այս
թռչունը կտուցովը ստակները բերած ըլլայ, եւ կամ
բոյնին մէջը դտած ըլլաս:

Չէ, այնպէս չէ, ըսաւ տղան. Աստուած ինծի
ուրիշ զարմանալի կերպով մը դտնել տուաւ: Եւ
սկսաւ մանրամասն պատմել Բ'նչ կերպով ձեռք բե-
րելը. որուն վրայ ծերը սաստիկ ուրախանալով՝ Աս-
տուծոյ շնորհակալ եղաւ:

Հօրը առաջին հոգն այն եղաւ որ որդւոյն պատշաճ
զգեստ շնել ասայ: Գերձակին, կօշկակարին ու ձեր-
մըկեղն շինողին՝ հարկաւոր եղած բաներն ապսպրեց:
Գէորգ անհամբերութեամբ միշտ արուեստաւորներուն
քովը կ'երթար կը նայէր որ երբ պիտի լմնաս: Երբ
որ ամէն բան պատրաստուեցաւ, հայրը զինքն առաւ
կառագործին տարաւ, եւ արուեստը սորվելու համար
որոշուած ստակը վճարելով՝ քովը դրաւ: Այսպէսով
տղան երեք տարւան մէջ իւր վարպետին պէս աղէկ ու
ճարտար կառագործ մ'եղաւ:

Վարպետ ելլելէն քիչ մը ժամանակ ետքը՝ Գէորգ
արուեստն աւելի կատարելագործելու համար ուղեց
ուրիշ քաղաքներ պարտիլ. բայց ճամբայ չելած՝
Սդեռնաֆելտի գլեակը գնաց, որ նորէն մէյ մ'ալ
շնորհակալ ըլլայ ընդունած բարիքին համար, եւ
շինած գործքերը բարերարներուն առջեւը գնելով՝
ցուցընէ որ ընդունած շնորհքին անարժան չէր:

Կոմուհին, կոմիկն ու աղջիկները զգէորդ տես-
նելով շատ ուրախացան: Կոմիկն հետը երկայն խօ-
սեցաւ, զանազան հարցումներ ըստաւ, եւ ընդունած
ձիշդ պատավաններուն վրայ զարմացաւ: Վէրջը
մայրը մէկ կողմն առնելով՝ ցած ձայնիւ մ'ըսաւ.
Եթէ կ'ուզեն մէյ մը հարցընենք որ արդեօք ճամբոր-
դութեան հարկաւոր եղած ամէն բանն ունի՞: Գէորգ
շատ դժուարութեամբ յայտնեց որ դեռ շատ հար-
կաւոր բաներ կը պակսին:

Որպէս զի այս երիտասարդն իւր ճամբան ընէ, ըսաւ
կոմուհին, պէտք է որ պատշաճ զգեստ հագած
ըլլայ: Մեր օրերը թէ որ մէկն ուրիշի մ'առջեւ
մաքուր ու նոր զգեստով չ'ելլեր, երեսը նայող
չ'ըլլար: Թող մեր գերձակին անոր զգեստները շինէ:
Լաւ, լաւ, աղաղակեցին օրիորդները, մենք ալ անոր
Ճերմքեղէնները կը պատրաստենք: Ես ալ քսակը
կը հոգամ, ըսաւ կոմսիկը:

Շատ աղէկ, սիրելի զաւկըներս, ըսաւ կոմուհին:
Երբոր մարդ բարիկ մը կ'ընէ, պէտք չէ միայն կէսն
ընելով գոյն ըլլալ:

Ութ օրէն ետեւ՝ Գէորգ եկաւ գղեակը ներկայա-
ցաւ վերջին հրաժարական ողջոյնը տալու համար:
Ազնուական ընտանիքը զինքը մեծ սիրով ընդունե-
ցաւ: Կոմուհին զինքը քովը նստեցուց, եւ իրեն
խրատ տուաւ որ աշխարհիս մէջ ինչպէս պիտի վա-
րուի: Ամէն տեսակ վտանգներէն զգուշացուց, քրիս-
տոնէական պարտաւորութիւնները ճշգիւ կատարե-
լու, գէշ ընկերներէ փախչելու, արուեստին եւ բոլոր
գործառնութեանց մէջ պատուաւոր կերպով վարուե-
լու, ձեռքէն եկածին չափ կարօտեալներուն օդնու-
թիւն ընելու յորդորեց:

Գէորգ այս ամէն օգտակար խրատները մտադրու-
թեամբ լսելէն ետքը՝ իւր բարերարին ձեռքը պատւաւ,
եւ խոստացաւ որ այն խրատներն իբրեւ մօր խօսքեր
զգուշութեամբ կատարէ. անոր նորէն շնորհակալ
եղաւ, նոյնպէս կոմսիկին ու երկու օրիորդներուն ալ
իւր շնորհակալութիւնն յայտնեց, եւ անոնցմէ բաժ-
նուեցաւ:

Եւ Ռուսաստանի արշաւան+ը:

Աս գէպերը պատահելէն վերջը խել մը տարի
անցած էր, Սդեռնաֆելտի կոմսիկը՝ երեսունուերկու
տարւան ու մեծ աստիճանի պաշտօնակալ մ'եղած էր:

Մէյ մ'ալ իւր իշխանէն՝ որ Գաղղիայի գաշնակից էր. հրաման առաւ որ Նաբոլէսնի բանակին հետ դործող զօրքին մէջ մտնէ: Կոմնն անմիջապէս հնաշանդեցաւ, եւ զանազան տեղեր շատ անդամ պատերազմներու մէջ մտնելէն ետեւ՝ վերջապէս հրաման ընդունեցաւ որ իւր գնդովը Ռուսաստան երթալու բանակին հետ միանայ: Ճամբան՝ այն անբաւ տէրութեան ընդարձակ անապատներուն մէջ՝ Գաղղիայի եւ նիղակակցաց բազմաթիւ ու քաջ բանակը թէ սաստիկ յօդնութենէն եւ թէ կոռուելով եւ ուրիշ զանազան դիպուածներով հազարաւոր մարդ կորսնցուց: Այնչափ չլուած վասնդներէ, աշխատութիւններէ, չքաւորութենէ եւ այնչափ արիւնալից պատերազմներէն ետքը՝ վերջապէս Նաբոլէսնի բանակը Մոսկաւ հասաւ:

Զօրքն այն հսկայածեւ մայրաքաղաքը, մէջի անհամար պալատները, հասարակաց շէնքերը, երեքն հարիւր զանդակատունները տեսնելով՝ ուրախութեան աղաղակ մը փրցուցին: Ար յուսային որ դոնէ հոն յոդնութիւն առնուն, եւ առատ կերակուր գտնելով՝ քաշած երկայն ու գմնգակ չքաւորութեան ու նեղութեան տեղ հատուցում մընդունին: Սդեռնաֆելտի կոմնն ալ ուրիշ զինուորներուն հետ նոյն յուսոյ վրայ էր: Բայց քաղաքն իրենց կարծածէն որչափ տարբեր գտան:

Զօրքը քաղքին մէջ մտնելով՝ տեսան որ գրեթէ բոլոր բնակիչներն հեռացած էին, ճամբաններն անապատ գարձած, բոլոր պալատներն ու առանձնական տներուն մեծ մասը պարպուած էին. եւ այս ամենայն՝ ահազին ու զարհուրելի գէպք մը կը գուշակէր: Մէյ մ'ալ կէս գիշերուան մօտ սաստիկ հրդեհ մըն է բռնկեցաւ, որ բոցեղէն ծովի մը կը նմանէր, եւ երկայն ժամանակ տեւելով այս ընդարձակ քաղաքն իւր անբաւ գանձերովը լափեց մոխիր գարձուց: Եւ ոչ իսկ ջրհան մը մնացած էր այն բոցերուն ընթացքն

արդելելու, վասն զի թշնամին քաղքէն ելած ատեն՝ ամէն բան մէկտեղ տարած էր: Բնակարանի ու կերակրոյ պակութենէն զօրքն ստիպուեցաւ ետ դառնալու. բայց ի՞նչ դժբախտ դարձ. թէ Գաղղիացւոցմէ եւ թէ նիղակակիցներէն հազարաւոր մարդիկ ահազին ձիւներուն մէջ կորսուեցան եւ կամ սովուն զոհ եղան: Անդամ մը մինակ մէկ գիշերուան մէջ երեսուն հազար ձիէն աւելի կորսուեցան: Սդեռնֆելտի կոմնին հրամանատարութեան տակն եղող գնդին բոլոր ձիերը սատկելով՝ կոմնը ստիպուեցաւ սաստիկ մրրիկներու եւ պաղի ատեն ոտքը քալելու:

Ըստ անդամ խեղճ զինուորները՝ առանց ողորմելի գեղի մ'ալ պատահէլու՝ մղններով ճամբայ կ'ընէին. եւ երբ որ հեռաւէն բնակութիւն մը կը տեսնէին, եւ կը յուսային որ հոն ապաստանարան մը եւ կտոր մը հաց գտնեն, ուրիշ բան չէին գտներ՝ բայց եթէ անբնակ ու անշէն աւերակներ, որոնց մէջ ուտելիք չլալին զատ՝ ոչ գուռ եւ ոչ ալ պատուհան մը կը գտնուէր, այնպէս որ քիչ մը ատեն ալ մէջը չէին կինար պատսպարիլ:

Աւաններուն ու գեղերուն մեծ մասն այրած էր, անոր համար գժբախտ զինուորները կը ստիպուէին շատ անդամ գիշերը ձիւնով ծածկուած երկրին վրայ անցրնել: Ուտելիքի պակութիւնն երթալով աւելի կը զգացուէր. որ մը կոմնը կտոր մը հաց առնելու համար ափ մը ոսկի տուաւ, եւ քանի մ'օր վերջն աւելի ալ կու տար, թէ որ գտնէր: Ուրիշ ճար չկարենալով գտնել՝ սկսան ձիերը մորթել եւ անոնց մոնվը կերակրիլ. նոյն մաին վրայ աղի տեղ՝ վառող կը քսէին եւ ետքը կրակի վրայ քիչ մը խորովելով՝ կ'ուտէին: Խմած ջրերնին՝ ձեան հատերն էր, որ բերաններուն մէջ կը հալեցընէին:

Կոմնին մարդիկը բոլոր ճամբան թնդանօթներու, կառքերու կը պատահէին, որոնք իրենցմէ յառաջ դացող զօրքերը թող տուած էին: Հազարաւոր զի-

նուորներու դիակներ գետինը փռուած մնացած էին: ձիւնը զերենք իբրեւ անբաւ պատանքով մը գոցած էր: Իւր զօքքերուն ալ մեծ մասը պաղէն թմբելով կորսուեցան, ոմանք ալ ասդին անդին ցրուեցան:

Կոմնին ոյժն երթալով կը նուազէր, ալ հազիւ կրնար քալել: Դղեակէն հետն առած ծառան՝ ստապուած էր Ռուսաստան շմած՝ հիւանդանոցի մը մէջ թող տալ, եւ իբրեն ծառայութեան համար ուրիշ զինուոր մ'առած էր, որ իւր դղեակին քովի գեղէն էր, եւ իրեն շատ հաւատարմութեամբ ու սրտանց կը ծառայէր: Օր մը կոմն իրեն ըստւ. Գրիգոր, դուն քու կեանքդ ազատելու նայէ, իմ բանս բուսած է, ալ յառաջ չեմ կրնար երթալ:

Ես զձեղ թող տամ, պատասխանեց հաւատարիմ ծառան, ամենեւին...: Կ'ուզեմ ձեզի հետ ապրիւ ու ձեզի հետ մեռնիլ:

Մէյ մ'ալ անդիէն Խազախներու գումարտակ մը տեսան, որոնք վաղելով դէպ իրենց կու դային: Կոմն ու իւր ծառան մահերնին աշուրներնուն առջեւը տեսնելով՝ հոդինին Ասուուծոյ յանձնեցին: Բայց այս կատազի մարդիկը հերիք սեպեցին կոմնին վերարկուն եւ շքանշանն առնել, եւ ծառային ամենեւին չգովչելով՝ ձիարձակ անկից ելան դացին: Անտարակից աւելի մեծ աւար մը ձեռք ձգելու յոյս ունէին: Գրիգոր իւր վերարկուն հանեց տիրոջը տուաւ, ըսելով՝ Առեք իմ վերարկուս, տէր, ես առանց անոր կրնամ դիմանալ, որովհետեւ ցրառութեան խատութիւնը կրելու ձեզմէ աւելի վարժած եմ. եւ այսպէսով վերարկուն տիրոջը հագուեցուց: Բայց քիչ մը յառաջ երթալով՝ իրեն ուրիշ վերարկու մը գտաւ, որովհետեւ ծամբան մեռած մարդու դիակի մը հանդիպելով՝ անոր վերարկուն վրայէն հանեց հագաւ:

Անկարելի է որ, ըստ կոմնը, մինչեւ Զմոլէնսք կարենանք համնիլ, անոր համար կամ աջ կամ ձախ պէտք

ենք դառնալ, գուցէ ճամբան մարդասէր գեղացիներու հանդիպինք, որ մեզի հիւրընկալութիւն ընեն:

Բոլոր զօրութիւննին մէկ ընելով՝ քիչ մը յառաջ դացին: Վերջապէս քանի մը ողորմելի հիւղերով աւան մը հասան, որոնցմէ մուխ ելելը տեսնելով՝ սկսան քիչ. մը հոգի առնուլ եւ յոյս ունենալ որ հոն կրնան հանգչիլ: Բայց յայսէրնին պարապ ելաւ. որովհետեւ բնակիչներն՝ իրենց Գաղղիացւոյ զգեստը տեսածնուն պէս վրանին հազարումէկ անէծքներ թափելով՝ գուռը երեսներուն գոցեցին: Նոյն միջոցին այն ողորմելի խրճիթներուն մէկէն Պոլոնիացի Հրեայ մը գուրս ելելով՝ իւր լեզուաւը քանի մը խօսք խօսեցաւ, եւ հաց մ'ու շիշ մ'օղի ցուցընելով, նշանով կոմնին հասկըցուց որ եթէ աղէկ կը վճարէ կրնայ առնուլ: Բայց կոմնը քովի ստակ չունենալով՝ զարնող սակի ժամացոյցը դրպանէն հանեց, զարնել տուաւ, եւ նշանով իմացուց որ հացին եւ օլիին աեղ նոյն ժամացոյցը կու տայ, միայն թէ վրան քիչ մը ստակ տայ: Իսկ Հրեան գլուխը շարժելով՝ միաւ երթալ: Այն ատեն խեղճ կոմնը՝ անօթութենէն չմեռնելու համար՝ ստիպուեցաւ իւր գեղեցիկ ժամացոյցը տալ: Եւ մէկ կողմը նստելով՝ հացն երկու բաժնեց ու ծառային հետ կերան:

Ասանկով քիչ մը զօրանալով՝ ճամբանին շարունակեցին: Բոլոր գետերն ու լճերը ստած էին, որով այն ջրալից երկիրներն անցնիլը քիչ մը կը դիւրանար: Գրիմացինին պղտիկ անտառ մ'եկաւ, որուն մէջ սաստիկ փոթորկէ բերուած ձիւնէն քիչ մը կրնային պատապարիլ: Նոյն անտառին մէջ յառաջ երթալով՝ փոքր գաշտ մը հասան՝ ուր ամենէին ձիւն չկար: Ծառան ուզեց կրակ վարել, բայց չոր խոիւ չըլլալուն՝ չյաջողեցաւ: Անոր համար ցրտէն գողդողալով՝ ստած գետնին վրայ նստեցան: Այն ամայի տեղը ոչ մարդ եւ ոչ ալ բնակութեան հետք մը կար, եւ զարհուրելի լուռութիւնը՝ միայն ագնալ. ՎէՊ.

ռաւներու ձայնէն կընդհատէր: Կոմոր լուս կեցած՝
ակամայ իւր տղայութեան գեղեցիկ օրերն ու իւր
հայրենի տունը կը յիշէր:

Ո՞հ, պոռաց մէկէն, եթէ մարդ կարող ըլլար իւր
կենացը մէջ գլուխը գալիքները գիտնալ, ստուգիւ
հանդարտ վլճակի մը յարգն աղէկ կը ճանչնար:
Երբ որ ընտանեացս մէջ հանդիսաս կը վայելէի ով
կը կարծէր որ օր մ'այսպիսի ողօրմելութեան մէջ
պիտի գտնուիմ՝ մինչեւ պատառ մը հաց չունենամ,
եւ ոչ քիչ մը կրակ՝ որ պաղէն ընդարձացած ան-
դամներս տաքցընեմ: Բայց հիմայ մայրս ինչ կըսէ.
անտարակայս զիս մեռած կը կարծէ: Ըրդեօք զինքն
այս աշխարհիս մէջ անդամ մ'ալ տեսնելու միսի-
թարութիւնը պիտի ունենամ: Աստուած իր, գթա
ինձի, եւ զիս իմ ընտանեացս ծոցը գարձուր. իսկ
եթէ կուզես որ հսու մեռնիմ, քու շնորհօդդ իմ
հոգիս առ ու գժբախտ մայրս ալ միսիթարէ: Այս
ըստ, եւ արցունըները գեղին ու նիհարցած այտերուն
վրայէն սկսան հոսիլ:

Գրիգոր տիրոջը վիշտը տեսնելով՝ սկսաւ զինքը
միսիթարել ու քաջալերել: Հոս կենալիս աղէկ չէ,
ըստ, վասն զի արիւննիս կը սասի. ու սկսան ճամ-
բանին յառաջ տանիլ: Բայց կոմոր քիչ մը վերջը
սաստիկ պաղէն քայլ մ'ալ առնելու անկարող եղաւ:
Այս ատեն հաւատարիմ ծառան զինքը կանակն ա-
ռաւ, ու նոյն օրն եւ երկրորդ օրուան կէսն այնպէս
տարաւ: Բայց ողօրմելոյն կօշիկներն անանի մաշած
էին՝ որ ձեան վրայ ոտուրներուն արիւնալից հետքերը
կը տեսնուէին: Վերջապէս ալ չկրցաւ յառաջ երթալ:

Ես բաւական յոգնութիւն առի, ըստ կոմոր,
հիմայ թող տուր որ իջնամ եւ ես ալ զքեղ տա-
նիմ: Բայց ծառան յանձն չառաւ, ըսելով՝ քիչ մը
անդին գեղ մը կայ. կամաց կամաց քալելով դուք
կրնաք հոն համիլ, իսկ եթէ որ զիս տանիլ ուզէք,
երկուքնիս ալ կէս ճամբան կը մնանք: Զեր կեանքն

իմինէս աւելի պատուական է, ես մեռնելու ըլլար՝
մեծ վնաս մը չըլլար: Վ'աղաչեմ զիս հոս թող տուէք
եւ դուք առանձին գացէք:

Զէ, պատասխանեց կոմոր՝ սաստիկ սիրտն ելած,
դուն քու կեանքդ ինձի համար վտանգի մէջ գրիր,
իրաւունք է որ ես ալ քեզի օգնեմ: Թէ որ դուն
ինձի հետ մնալ չուզէիր, յառաջապահներուն հետ
ճամբայ ելած կըլլայիր, եւ արդէն հիմայ հանդիսա-
տեղդ հասած կըլլայիր: Ես ալ քեզի կըսէմ այն
խօսքը՝ որ քիչ մը յառաջ դուն ինձի կըսէիր. Կամ
մէկտեղ կ'ապրինք կամ մէկտեղ կը մեռնինք:

Ծառան միշտ կ'ընդդիմանար: Բայց կոմոր խստու-
թեամբ հրամայեց որ հնաղանդի, եւ բռնեց զինքն
ուսերուն վրայ առաւ:

Կէս ժամի չափ քալելէն ետեւ ճամբու մը վրայ
հասան, որուն քովն երկու տուն կար: Գրիգոր վար
իջաւ, կոմն ալ գնաց գրան մէկը զարկաւ: Գեղացի
կին մը պատուհանը բանալով վար նայեցաւ, բայց ի-
րենց օտարականի զգեստը տեսնելով ներս գնաց, չու-
զեց այս երկու գժբախտներուն ապաստանարան եւ
ոչ ալ կտոր մը հաց տալ: Կոմն ու ծառան շատ
սրտաշարժ խօսքերով կ'աղաչէին որ իրենց ողորմի,
բայց մտիկ ընող չկար:

Ասանկով ստիպուեցան նորէն ճամբայ ելլել. Բայց
հազիւ քանի մը ոտք առած էին, մէկէն կոմնին զօ-
րութիւնը կարեցաւ, ծնկուըներուն վրայ չէր կրնար
կենալ, բոլոր անդամները սաստիկ կը դողդողային:
Ա՛լ չկարենալով ինք զինքը ոտքի վրայ բռնել, ծառի
մը տակ գլուորեցաւ ինկաւ: Հաւատարիմ ծառան
զինքն իւր թեւերուն վրայ առաւ եւ ուզեց տաքցը-
նել, բայց ի զուր կ'աշխատէր, վասն զի խեղճն երթա-
լով աւելի կը գեշնար, բոլոր անդամները բրտացած
էին, երեսները կը քաշուէին: Ի վերայ այս ամենայնի
հոդին աւանդելէն յառաջ բոլոր իւր վերջին դրու-

թիւնը մէկտեղ բերելով՝ ուզեց իւր հաւատարիմ ծառային հետ քանի մը խօսք խօսիլ:

Բարեկամն, ըսաւ, ա'լ մ'աշխատիր, ինծի համար ըրած հոգդ պարապ է, ա'լ ես պիտի մեռնիմ...: Գոնէ մեռնելու ատենս այս միմիթարութիւնը կ'ունենամ որ դուն գուցէ ողջ կը համնիս քու ծնընդեանդ տեղը: Մտիկ ըրէ, Գրիգոր. թէ որ Սդեռնփելու դղեակն երթաս եւ մայրս տեսնելու ըլլաս, ըսէ որ Ռուսիայի սառոցյներուն վրայ զենքն յիշելով մեռայ. ըսէ նաեւ իմ քոյրերուս որ ամէնէն մեծցաւս այն է որ զիրենք չտեսած կը մեռնիմ: Բայց միանգամայն ըսէ որ իբրեւ քրիստոնեայ կը մեռնիմ, եւ տղայութենէս վեր մտքիս ու սրափս մէջ տնկած կրօնական զգածմունքներն այս րոպէս զիս կը զօրացընեն: Որովհէտեւ մինչեւ հիմայ միշտ հաստատուն վստահութեամբ զԱստուած փնտուեցի, կը յուսամ որ ինքն ալ ինծի կ'ողորմի: Ո՛հ, որչափ կը բաղձայի որ մեռնելէս յառաջ եկեղեցւոյ խորհուրդները կարենայի ընդունիլ: ... Մնաս բարով, Գրիգոր, մնաս բարով. վերջին բարեւս մօրս ու քոյրերուս տար...: Մնաս բարով...:

Զ. Անժանօն բարերար ճը:

Կյոյն վայրկենին գեղեցիկ սամցրէ մուշտակ հագած երեւելի մարդ մը բալխիրով հոնկից անցնելու ատեն՝ զպաշտօնակալն ու իւր ծառան տեսնելով՝ բալշիրը կեցուց, եւ դուրս ելելով՝ իրենց մօտեցաւ: Երբ որ կոմին վերջին խօսքին մէջ Սդեռնփելուի կոմսուհւոյն ու իւր երկու աղջկանց անունները լսեց, զարմանալով աւելի քովերնին մօտեցաւ, եւ քաղզը դէմքով մը զիրենք ողջունելով՝ գերմաններէն լեզուաւ Գրիգորին հարցուց թէ Այս ողջրմելի վիճակին մէջ գտնուող պաշտօնակալն ով է:

Իմ տէրո՞ Սդեռնփելու կոմին է, պատասխանեց Գրիգոր: Խեղճ պատանին արտադոյ կարգի

արտմութեան մէջ ըլլալով՝ այս խօսքէն զատ բան մը չկրցաւ զրուցել:

Ազնուական Ռուսն այս լսելով՝ զիրենք բալխիրը հրամցուց՝ առանց ուրիշ խօսք մ'ըսելու: Բալխիրը դարձնել տուաւ. կոմին օգնեց վրան ելելու, ինքն ալ ելաւ քովը նստեցաւ: Գրիգորին ալ ըսաւ որ կառավարին քով նստի: Ասանկով զիրենք առաւ իւր գեղի տունը տարաւ:

Բալխիրը հասարակ տան մ'առջեւը կեցաւ, որ արտաքուստ ամենեւին այնպիսի երեւելի մարդու մը տուն չէր երեւար. ազնուական Ռուսը զիրենք տան վարի դասիկոնը՝ գեղացւոց հասարակ բնակարաններուն նման խուց մը խօսթեց նստել տուաւ, եւ պատին մէջ ծածուկ շինուած դարան մը բանալով՝ արծաթէ թէ յի աման մը հանեց, ինք անձամբ թէ յի եփեց, եւ հրամցուց ըսելով՝ Քիչ մը թէ յ իմեցէք՝ որ տաքնաք. ես երթամ ձեզի նախաճաշ պատրաստել տամ: Այս ըսելով դուրս ելաւ:

Քիչ մ'ետքը նորէն եկաւ ու ըսաւ. Տեարք իմ, պէտք է որ հիմակու հիմայ քիչով գոհ ըլլաքք: Մառանա շատ հարուստ չէ, միայն քիչ մը որսի մայզ կտոր մը կայ եղեր, այն ալ իմ այս առտուան նախաճաշէս աւելցած է. բայց կը յուսամ որ ախորժակով կ'ուտէք:

Մէջ մ'ալ սպասաւոր մը ներս մտաւ, եւ բարակ ու ձերմակ սփոսց մը փուելէն ետքը՝ խորոված միս, ձերմակ հաց ու երկու շիշ Բորդոյի գինի բերաւ: Սկաւառակները՝ բարակ յախճապակիկ էին, գաւաթշներն ու շիշերը՝ ազնիւ ապակիկ, իսկ Դանակներն ու պատառաքաղները արծաթէ. վերջապէս ամէն բան յայտնի կը ցուցընէր թէ տանտէրը հարուստ մարդ մըն է:

Կոմին ու իւր ծառան՝ շատ ժամանակէ վեր կերպարոյ պակասութիւն կրած ըլլալով՝ երկայն բարակ հրամցընել չտուին, շուտ մը սեղանին գլուխն ան-

ցան, ախորժակաւ կերան. որուն վրայ աղնիւ հիւրընկալը շատ ուրախացաւ: Որուս Պարսին ու կոմնի իւրաբու հետ շուտով ընտանեցան. բայց տանտէրն իւր հիւրը շատ հարցումներով չնեղեց, բաւական սեպեց միայն անունը, հայրենիքն ու որ խմբէն ըլլան իմանալը: Ետքն իւր սպասաւորին հետ ուռւսերէն խօսակցելով՝ խել մը բան ապսպրեց եւ ինքը շուտով ելաւ դնաց:

Քառորդ մը վերջը նորէն ներս եկաւ, քովերնին նստեցաւ, գաւաթ մը դինի լեցուց, եւ անոնց հետ մէկտեղ խմեց, ըսելով. Ամէն քաջ զինուորներուն կենդանութեան: Ետքը վրան աւելցուց. Թէպէտ ես Աղեքսանդր կայսեր հպատակ եմ. բայց գիտցած եղէք որ ձեր բանակին դժբախտութիւններուն վրայ շատ կը ցաւիմ:

Այս խօսքս ըսելէն ետեւ՝ յանկարծ ոտք ելաւ դուրս դնաց, եւ գարձեալ ներս մոնելով՝ ոռւսերէն լեզուաւ խել մը բաներ ալ հրամայեց սպասաւորին: Բալիսիրը միշտ դրան առջեւ կը կենար, եւ ձիերը լծուած ըլլալով՝ միօրինակ զանդակներով զարդարուած պարանոցնին կը շարժէին. ոտուրնին ալ անդադար ձիւներուն վրայ կը զարնէին:

Վերջապէս հիւրընկալը կոմնին բաւա. Անտարակոյս ճամբուն սաստիկ աշխատութենէն յոդնած էք եւ հանդստեան հարկաւորութիւն ունիք, եկէք զձեղ քնանալու խցերնիդ տանիմ: Այս ըսելով ձեռքէն բռնեց շտեմարան մը տարաւ: Հոն սանդուղ մը ցուցընելով՝ բաւաւ. Պէտք է որ ասկից վեր ելլենք. բայց ես առջեւէն երթալու եմ: Ակերնայարին հասնելով՝ դիզուած յարդերուն ու պատին մէջ նեղ ճամբայ մը մտան: Աղնուական Ռուսը նոյն ճամբուն դիմացը դրուած տախտակներէն մէկը վերցուց, որուն ետեւը ծածուկ դուռ մը կար: Երբ որ նոյն դռնէն ներս մտան, կոմն ինք զինքը գեղեցիկ ու զարդարուն սենեակի մը մէջ գտաւ, որուն պատերն ա-

զուոր կանաչ դորդերով եւ պատուհանները բարակ վարագոյններով զարդարուած էին: Բազմոցն ու աթոռները, պահարաններն ու սեղանները մահակնի փայտէ էին եւ ճարտար շինուած. փառաւոր կազմուած գրքերով լեցուն՝ փոքր գրատուն մ'ալ կար. պատին վրայէն գեղեցիկ մեծ հայելիներ եւ սիրուն նկարներ կախուած էին, անկողինն ալ ասուեայ վարագոյններով էր: Կոմն ասանկ տեղ այսպէս աղնիւ սենեակ մը տեսնելուն վրայ զարմանալով՝ չորս դին նայելու ատեն՝ մէկէն աչքը հայելւոյն հանդիպեցաւ, եւ իւր գեղին ու նիհարցած գէմքը, պատրուած ու աղտոտ զգեստանները տեսնելով՝ ամօթէն ետ ետ քաշուեցաւ: Տանտէրն այս բանս չիմանալու զարնելով՝ Պարոն, բաւա, աւասիկ ձեր սենեակը, մինչեւ որ աղեկ մ'առողջանաք՝ հոս բնակեցէք: Ճատ կը ցաւիմ որ խիստ հարկաւոր գործերէ ստիպուելով՝ պէտք է որ զձեղ հոս առանձին թող տամ երթամ. բայց սենեկապանս քովերնիդ կը ձգեմ, ուղածնիդ իրեն հրամայեցէք. գերմաններէն չի գիտեր, բայց գաղղիերէն բաւական կը խօսի: Առանց հոգ ընելու ձեր տանը պէս կեցէք. տունս ու բոլոր մէջն եղածները ձերն է. գրատանս մէջ գտնուած գըրքերով կրնաք ձանձրութիւննիդ փարատել: Եթէ որսի երթալ կ'ուղէք՝ ամէն բան պատրաստ է, այս կողմերս առատ որս կայ. սենեկապանս քաջ որսորդ է, զինքն ալ կրնաք միշտ մէկտեղ տանիլ:

Կոմնը սրտանց չնորհակալ եղաւ. բայց միանգամայն քիչ մը կախ կը ցուցըներ որ չըլլայ թէ Ռուսի զօրքերն հոնկից անցնելու ատեն՝ իրենց նեղութիւն մը հասցընեն: Ամենեւին մի վախնաք, բաւա հիւրընկալը, խօսք կու տամ որ հոս՝ կայսերական պալատի մէջ եղածի պէս ապահով էք. միայն ինծի խօսք տուէք որ մինչեւ գառնամ չէք երթար. ի դարձի՝ հանդստութեամբ ու պահովութեամբ հայրենիքնիդ դառնալու միջոցները կը հոգամ: Բայց

թողլովթիւն ըսէք, ժամանակ չկայ պէտք է որ շուշտով ճամբայ ելլեմ: Անակը բարով։ Այս ըսելով ելաւ գնաց։

Կոմն ասանկ անծանօթ մարդու մ'իրեն այս-
չափ մեծ սէր ու բարեկամութիւն ցուցընելուն վրայ
չէր կրնար զարմանալէն դադրիլ։ Ասիկա իրեն դաղու-
նիքի մը պէս կու գար. բայց սաստիկ յոդնած ըլ-
լալով՝ զօրութիւն չուներ որ այս գաղտնիքին լուծու-
մը գտննելու երկայն բարակ մտածէ։ Ծուտ մը փա-
փուկ անկողնոյն վրայ պառկեցաւ, եւ անմիջապէս
քունը տարաւ։

Ե . Կոմսին խրճիկն մէջ անցուցած էլանուը :

Կոմսին քնացած ատեն՝ սենեկապանը շատ անգամ
եկած գացած էր, նայելու համար որ արդեօք արթըն-
ցեր է : Վերջապէս արեւը մարզ մտնելէն ետեւ ձայն մը
լսելով՝ ներս մտաւ, եւ զինքն արթընցած գտնելով՝
յարդութեամբ բարեւէլէն ետքը՝ ըստ : Ի՞նչպէս էք,
Պարոն, հանդիսաւ քնացած :

Ծատ աղէկ. կեանքիս մէջ ասանկ հանգիստ քնացած չէի:

Հատ ուղախ եմ, Պարոն։ Հիմայ ամէն բան պատրաստ է, վար ճաշի հրամայեցէք։

կոմնը վար իջաւ, եւ աղեկ պատրաստուած սեղան
մը գտաւ, որուն վրայ երկու հոգւոյ տեղ կար. ինք
նստեցաւ, Գրիգորին ալ հրամայեց որ նստի: Բայց
անիկա յանձն չեր առնուր, հապա տիրոջն աթոռին
ետեւը կեցած՝ կ'ուզէր ծառայել. Չէ, պէտք է որ
դաս նստիս, ըստ կոմնը. մինչեւ հիմայ գժեախտու-
թեանս հաւատարիմ ընկեր էիր, ձախող օրերուս,
թշուառութեանս ու նեղութեանս հաղորդակից ե-
ղար. պատշաճ է որ հիմայ ալ երջանկութիւնս մէկտեղ
վայելես: Այս ըսելով՝ զի՞քը նստեցուց: Սենեկա-
պանին ալ ըստ որ գայ ինքն ալ նստի:

Որուսն երկայն ատեն աղաքէլ չտուաւ, շուտ մը
հարկաւոր եղած բաները բերելով՝ սեղան նստաւ:
Ամենօն առ առէկ ախորժակաւ կերան, խմեցին:

Բայց, զըսուցէ ինծի, ըստա կոմար՝ խօսակցութեան մէջ, այս աղնուական մարդն ո՞լ է, որ մեզի ասանկ ընդունելութիւն կ'ընէ եւ այսպէս մեծ սէր կը ցուցընէ:

Ո՞հ, շատ իրաւունք ունիք տէրս ազնուական
կոչելու, պատասխանեց սենեկապանը. ստուգիւ
շատ արդար, բարի ու պատուաւոր մարդ մնան է. ա-
նունն է Պարոն Քոլորվեանց. ինք կայսերական ել-
եւմտից Խորհրդական է, եւ երեք տարի կայ՝ որ զօ-
րաց պաշար հոգալը վրան առած է: Հասարակօրէն
Քեդերսպուրկ կը բնակի. այս տունս անոր համար
գնած է որ այս կողմերս գործք Մունեցած ատեն՝
պատրաստ իջեւան ունենայ: Բայց պատերազմի ժա-
մանակ ըլլալսլ՝ պատշաճ չսեպեց տունը բոլորվին
նորոգելը. միայն շտեմարանին մէջ պղտիկ ու վայե-
լուչ խուց մը շննեց ու կրցածին չափ ծածուկ պա-
հեց, որ արշաւանաց ատեն թշնամիէն ապահով ըլ-
լայ: Չեմ կրնար իմանալ որ ինչպէս զձեղ հօն բնա-
կեցուց, որովհետեւ կ'ուզէ որ գաղտուկ մնայ: Բայց
աւելի անոր կը զարմանամ որ զիս հոռակեզո ձգեց՝ որ-
պէս զի զձեղ աղեկ հոգամ. որովհետեւ զիս իրմէ ա-
մենեւին չէր բաժներ: Ինծի մասնաւորապէս յան-
ձնեց որ իմ տիրոջն պէս ձեզի ծառայեմ, եւ ամէն
բանի մէջ իմ տիրոջն պէս հնապանդիմ: Երթալէն
յառաջ ուղեց անձամբ տեսնել որ հարկաւոր եղած
բաներն ամէնն ալ կան:

Սեղանէն ելեթէն վերջը՝ սենեկապանը հրաման
ուզելով՝ դուրս ելաւ։ Կէս ժամ վերջն ետ դարձաւ.
Պարսն կոմն, ըսաւ, կարծեմ հանգչելու հարկաւո-
թիւն պիտի ունենաք. ամէն բան պատրաստ է. Ժէ
որ կ'ուզեք՝ հրամայեցէք խցերնիդ տանիմ։ Այս ըսե-
լով՝ կոմը սենեեակը տարաւ։

Նոյն գիշերը կոմսը հանդիստ քննացաւ . երկրորդ օրն առտուանց սենեկապանն իրեն բարակ կտաւէ մաքուր ճերմրկեղէն եւ տան մէջ հագնելու զգեստ բերաւ . ու նախորդ օրւան պէս իւր ամէն հրամաններն ու ականարկութիւնները ձշդիւ կը կատարէր :

Ասանկով կոմն այս իւր առանձնութեան մէջ երշանիկ ու հանգիստ կեանք մը կը վարէր : Ինքն ու Գրիգոր Աստուծոյ անդադար գոհհութիւն կու տային , որ զերենք ողորմելի եւ զարհութելի վիճակէ ու մահօտանէ ազատելով , հօն ասանկ խաղաղ ու հանդարտ տեղ մը բերաւ : Ժամանակը պարապ չանցընելու համար կոմն ինք զինքը կարդալու տուաւ , ու նցին գրատան մէջի կրօնական , պատմական , ճամբորդութեանց ու գիտութեան գրքերը կը կարդար . նաեւ շաբաթը մէյ մը լրագիր կ'ընդունէր , որով քաղաքական գէպքերուն վրայ ալ տեղեկութիւն կ'ունենար :

Օտարականք երբեմն երբեմն որսի ալ . կ'ելլէին . սենեկապանը միշտ հետերնին կ'երթար : Գեղացիք անոնց անցնիլը տեսնելով , կոմն՝ իբրեւ Պարոնին մտերիմ բարեկամը մեծարանօք կ'ողջոնէին , եւ մեծ յարդութիւն կը ցուցընէին : Պարոն Քոսլովեանց երբեմն կոմնին նամակ կը գրէր , բայց միշտ ծառային ուղղելով : Գրած նամակներն հասարակօրէն կարծ կ'ըլլային , եւ միշտ կոմնին առողջութեան վրայ տեղեկութիւն կ'ուղէր . միանդամայն՝ Շատ չ'անցնիր կու գամ , ըսելով՝ զինքը կը միսիթարէր :

Ասանկով ձմեռը , գարունն ու ամառն անցան : Ստուգիւ այս ժամանակը՝ կոմնին ու Գրիգորին շատ երկայն եկած պիտի ըլլայ : Բայց այն զարհութելի ու ձախող պատերազմին նեղութիւններէն ու աշխատութիւններէն վնասուած առողջութիւննին տեղն եկաւ . եւ կամաց կամաց նորէն զօրութիւն ստացան :

Ը. Մէկնութիւն :

Աշնան իրիկուն մը՝ Պարոն Քոսլովեանց յանկարծ հասաւ . երեսին վրայ մեծ ուրախութիւն ու զըւարթութիւն մը կը տեսնուէր : Վազելով կոմնին խուցը զնաց , զինքն ուրախութեամբ գրկեց ու ըսաւ . Պարոն կոմն , ձեր երկայնժամանակեայ գերութենէն ազատելուուդ երջանիկ լուրը բերելու կու գամ : Որովհետեւ հիմայ պատերազմող բանակները Գերմանիա ելաց գետին քովն են , անոր համար ես ալ մեր բանակին պաշար գտնելու հոգը Գերմանացւոց յանձնելով՝ սրտիս կոչած տեղը վազեցի եկայ : Ուստի ինչպէս մինչեւ հիմայ տունս եւ բոլոր ունեցածն այսպէս ասկէ ետքն ես ալ բոլորովին ձերն եմ , ամէն կերպով ձեզի ծառայելու պատրաստ կեցած եմ : Շատ կը բաղձամ որ հանգստութեամբ հայրենիքնիդ դառնաք : Ինձի կ'երեւայ որ ամէնէն աղէկն այն է որ մէկտեղ բեղերսպուրկ երթանք . հոնկից ծովով Համգուրկ կրնաք երթալ , եւ անկէ՝ դիւրաւ ձեր դղեակը կը հասնիք . ասկից զատ շատ կը բաղձամ կինս ու որդիքս ալ ձեր առջեւն հանել . մանաւանդ որ չեմ կրնար թողուլ որ այսպէս երկայն . Ճամբորդութեան մը հարկաւոր եղածները չունենալով՝ ճամբայ ելլէք : Պէտք է որ ձեր աստիճանին համաձայն զգեստ , կառք , ձեանք եւ ուրիշ հարկաւոր բաները հոգամ . բայց հոս գտնելին անկարելի է . միայն բեղերսպուրկ կրնանք հոգալ :

Ազնուական ու վեհանձն մարդ , կոչեց կոմնը , ձեր ինձի բրած բարիքները չափն ու սահմանն անցուցին : Զեմ գիտեր ինչ բանով այսպիսի սիրոյ արժանի կը դտնուիմ : Ստուգիւ ինձի պէս օտարական ու անձանօթ մարդու մը ցուցուցած արտաքոյ կարգի սէրերնիդ՝ խելքէ վեր բան մըն է :

Ի՞նչ կը զուցէք , պատախանեց Պարոն Քոսլովեանց , բրածս այնչափ մեծ եւ արտաքոյ կարգի բան մը չէ , եւ ոչ շնորհակալութիւն ընելու պարտք ու-

Նիք. որովհիետեւ բոլոր ըրածներս պարտքս էր, առնցմով երախտագիտութեան պարտքս կատարեցի:

Չեմ հասկընար ինչ երախտագիտութիւն, ինչ պարտք կ'ուզէք ըսել, կրկնեց կոմը. կ'աղաչեմ բացայայտ խօսէիք. ամենեւին չեմ յիշեր չէ թէ միայն ձեզի փոքր ծառայութիւն մ'ընելս, հապա եւ ոչ երբէք զձեզ տեսնելս կամ ձեզի հետ խօսիլս:

—Ստուգիւ չէք յիշեր.... Ծնորհք ըսեք հոս քովս նստեցէք ու մտիկ ըսեք: Բոլոր ունեցածս չունեցածս ձեզի պարտական եմ. իմ հիմակուան երջանիկ վիճակս հիմ հիմը գնազը գուք էք:

Կոմը զարմացած երեսը կը նայէր, եւ գլուխը շարժելով՝ ըսածին վրայ ունեցած տարակյոսը կը ցուցըներ:

Դուք օր մ'աղքատ տղու մը հարիւր ֆիորին պարգեւ չտուիք, հարցուց Պարոն Քոսլովեանց:

—Այսպիսի մեծ ողըմութիւն մ'ընելս չեմ յիշեր:

—Ի՞նչ. շատ կը զարմանամ. բայց գոնէ ձեր մօրը ծննդեան տարեդարձին օրը՝ աղքատ հօվիւ տղու մը բերած սոխակի երգելն անտարակյոս կը յիշեք:

—Հրամեր էք, աղէկ կը յիշեմ. խելացի տղայ մըն էր եւ շատ յցս կու տար: Կառագործութիւն սորվեցաւ, եւ վարպետ ելլելէն ետեւ՝ Գաղղիս եւ Գերմանիա պտըտելու գնաց: Բայց անկից վերջը վրան բան մը չլսեցի. չեմ գիտեր որ ինչ եղած է:

—Ես կրնամ վրան տեղեկութիւն տալ: Այն աղքատ տղան՝ մեծ գործարանի մը տէր, վաճառական, սեղանաւոր եւ բեղերապուրիկի մէջ տէրութեան ելեւմորից խորհրդական եղած է . . . Այն մարդն է՝ որ ձեզի հետ կը խօսի . . . Եւ որովհետեւ Քոսլով անուամբ հողակալական երկիր մը գնած է, անոր համար անունը Քոսլովեանց է:

Ի՞նչ կ'ըսէք. կարելի բա՞ն է որ դուք ըլլաք, պուաց կոմը՝ զարմացած ու ուրախացած, եւ աշուլներն արցունքով լցցուեցան: Ասոնք ինչո՞ւ յառաջագոյն չըսիք: Այս ըսելով գիրկը նետուեցաւ:

Առաջին անգամ տեսնուելնուս՝ ամէն բան ձեզի յայտնելն անկարելի էր, պատասխանեց Պարոն Քոսլովեանց. ժամանակ չունէի: Չէի կրնար ձեր եւ իմ բաղձացածիս պէս՝ ամենայն ինչ մեկնել, շուտով ճամբայ ելլելու ստիպուած ըլլալով: Դարձեալ զձեզ պյնպիսի տկարութեան մէջ գտայ, որ չէիք կրնար երկայն բարակ պատմութեանս միտ դնել, եւ սաստիկ այլայլութեան դիմանալ: Ուստի ինծի պատշաճ երեւցաւ որ շնորհակալութիւնս ձեզի յայտնելն ուրիշ տաենուան մը թողում: Տեսայ որ դուք զիս չէք ճանչնար. ես ալ ստուգիւ զձեզ չէի ճանչնար՝ թէ որ դուք ձեան վրայ մեռելի պէս. պառկած ատենիդ՝ Սդեռնֆելտի դղեկին անունը տուած, կոմաւհւոյն ու քոյրերնուուդ յիշատակն ըրած չըլլայիք: Աստուծոյ շնորհակալ կ'ըլլամ ինծի այսպէս առիթ տալուն համար որ իմ բարերարիս ծառայութիւն մ'ընեմ:

Հոս Պարոն Քոսլովեանց վերջին անգամ Սդեռնֆելտի դղեակին երթալէն ետեւ՝ անցուցած կեանքը պատմեց: Գերմանիայի եւ Գաղղիայի շատ անուանի քաղաքներն եւ նաեւ Լոնտոն արուեստո բանելէն վերջն, ըսաւ, վերջապէս Ռուսաստան եկայ: Ամէն տեղ ամէնէն անուանի վարպետներուն քով կը մտնէի. այնչափ հոգ չէի ունենար որ աւելի ստակ առնում, որչափ անոր որ աւելի աղէկ սորվիմ եւ արուեստիս մէջ կատարելագործուիմ: Ճամբորդութեանս մէջ երկաթագործներու, դարբիններու, թամբագործներու, եւ գեղեցիկ կառք շինելու համար հարկաւոր եղած ուրիշ արուեստաւորներու երեւելի գործատանց ալայցելութիւն կ'ընէի. եւ այս տեսակ արուեստագէտներու հետ միանալով՝ հետո անոնցմէ քանի մը հոգի առած՝ բեղերապուրկ եկանք: Տեսայ որ պարտած քաղաքներու մէջ շնուած գեղեցիկ կառքերուն պէս կառք շնորդ արուեստաւոր չկայ հոս, եւ անոր համար հարուստներն ու մեծամեծները մէծ ծախքով դրսի երկիրներէն կառք բերել կու տան: Ուստի

յուսալով որ հոս բախտու կը գտնեմ, միտքս դրի որ հաստատուիմ: Ի սկզբան քաջ կառագործի մը քով մտայ: Թէպէտ եւ վարպետու գերմաներէն կը խօսէր, բայց ես պարապ ժամանակներս ուուսերէն սորվելու ետեւէ կ'իյնայի: Քիչ մ'ատեն անցնելէն ետեւ՝ հետո եկող արուեստաւորներուն հետ միանալով՝ յանձն առի անանկ կառք մը շինելու՝ որ թէ գեղեցկութեան եւ թէ արուեստին կողմանէ: Լոնտոնի մէջ շինուածներէն ետ չմնայ: Աստուծոյ յաջողելով՝ ակնկալութենէս աւելի աղէկ եղաւ. անանկ որ շատ հմուտ ճանչցողներ մանրամասն քննելով շատ աղէկ վկայութիւն տուին:

Ասոր վրայ ամէն կողմանէ վարպետիս կառք կ'ապրսպէին, անանկ որ քիչ ատենուան մէջ արուեստանցն եռապատիկ ու քառապատիկ մեծցրնելու ստիպուեցաւ. զիս ալ գործաւորներուն գլուխ դրաւ ու ոռճիկս աւելուց: Քիչ մը վերջն ալ հետք զովող ըրաւ: Այսպէսով բաւական ստակ ժողվեցի: Քանի մը տարի ասանկ անցրնելէն ետեւ՝ վարպետու տարիքն առած ըլլալով ու տղայ ալ չունենալով՝ գործքէ բոլրովին ետ քաշուիլ ուղեց, ուստի գործատունն իրմէ գնեցի եւ սկսայ ճարտարութեան այս ճիւղն ամէն կերպով յառաջցընելու ջանալ. եւ յաջող ելք ունենալով՝ աւելի մեծ գործքերու ձեռք զարիի: Քիչ մը ժամանակ անցնելէն ետքը՝ իմ աղդակիցներէս հարուստ վաճառականի մը միամօր աղջւկանը հետ կարգուեցայ:

Երբ որ Գաղղիայի ու Ռուսիայի մէջ պատերազմ բացուեցաւ, զօրքին հարկաւոր եղած պաշարին մէկ մասն հոգալը վրաս առի: Կայսրն աշխուժութեանս ու ճշդութեանս վրայ շատ գոհ ըլլալով՝ զիս տէրութեան ելեւմտից խորհրդական ըրաւ, աղնուականի պատուանուն տուաւ, եւ Ա. Աննայի ասպետութեան կարգին առաջին աստիճանը շնորհեց:

Կոմնը շատ հաճութեամբ եւ ուրախութեամբ մտիկ

ընելէն ետեւ՝ երբ որ պատմութիւնը լմնցաւ, ըստա. Աստուած ձեղի արտաքոյ կարգի ձիբքեր տուած է. նաեւ պղտիկութեան ատեննիդ երբ որ այծ կ'արածէիք, ձեր երեւելի քանկաղներն եւ մանաւանդ գործունեայ ու աշխոյժ ըլլալիդ կ'երեւար. այն ատենէն կը գուշակէինք որ օր մը մեծ մարդ պիտի ըլլաք. բայց ըստածներնիդ բոլոր ակնկալութիւններէս վեր է: Երանի թէ ամէն ծնողք եւ դաստիարակք ջանային որչափ կարելի է տղոց բնական տրամադրութեանցը միտ գնել, որպէս զի անոնց զարգացման կարենան պատշաճ կերպով նպաստել: Երանի թէ ամէն մարդ ձեղի պէտ Աստուծմէ ընդունած ձիբքերն աղէկ գործածնելով՝ ձեղի պէտ բոլոր կենացը մէջ ժիր ու գործունեայ ըլլար, եւ արդարութեան ու աւապինութեան մամբէն գործ չելլէր: Գուք ինչ գործքի որ ձեռք զարիիի՝ յանուն Աստուծոյ սկսաք. Աստուածալ ձեղի օգնական եղաւ եւ գործքերնիդ օրհնեց:

Անանկ է, ըստա, Պարոն Քոսովիւեանց, Աստուածինծի շատ օգնեց. Բիւր անդամ շնորհակալ եմ իւր բարերարութեանցը: Բայց այս գտած մեծ բախտիս մէջ աւելի անոր վրայ ուրախ եմ, որ ողորմելի տղոց կրնամ օգնութեան հասնիլ, քան թէ իմ տղոց երջանկութեան վրայ: Միշտ միտքս ըլլալով այն կարառութիւնը՝ որուն մէջ ծնոյ, թէ հոս իմ երկորդ հայրենիքս եւ թէ բուն իմ հայրենեացս մէջ կը ջանամ ողորմելի տղոց ձեռք բոնել եւ արուեստ մը սորվեցընել, որ աղէկ արուեստաւոր ըլլալով՝ երջանիկ եւ հայրենեաց օգտակար ըլլան: Այն աղաք՝ որ աղքատ ծնանելով իրենց ձեռքն ու բարի վարմունքովն ապրուստնին ճարելու կը հարկադրին, հասարակօրէն աւելի յաջողութիւն կը գտնեն քան թէ մեծ ատանց տղաք՝ որոնք իրենց ծնողաց հարստութեանցը վրայ վատահանալով՝ աղէկ չեն կրթուիր, պատշաճ ուսմունքներն ու արուեստ սորվելու ետեւէ չեն իյնար, եւ ի վախճանի կարօտութեան ու ողորմելութեան

մէջ կ'իյնան: Շատ հարուստ վաճառականներու տներ տեսայ, որ միայն տղզց կրթութեան պակասութենէն ինկան մնանկացան: Ասոր հակառակ տեսայ նաեւ շատ աղքատ ծնողաց օրդիք, որ իրենց մտօքն, աշխատութեամբն ու բարի վարքովը՝ անուն հանեցին եւ մեծ հարստութեան հասան: Բայց պատիւն ու հարըստութիւնն ըստ ինքեան ընդունայնութիւն են, եւ այն ատեն միայն օգտակար կ'ըլան երբ որ ընկերին բարիք ընելու կը գործածուին:

Պարոն Քոսլովեանց քիչ մը լոեց ու ետքը սիրտը շարժած ըստ: Աշխարհիս մէջ մինակ բանի մ'ալ կը բաղձայի՝ որ երջանկութիւնս կատարեալ ըլլար. բայց չեղաւ: Ո՛չ, անդամ մը հայրս տեսած եւ իրեն ցուցուցած ըլլայի թէ այն բարի սկզբունքները՝ որ միտքս տպաւորեց՝ անպատուղ չեղան: Պղտիկ հասակէս ամէն կերպով Աստուծոյ սէրն ու երիկւղը սրտիս մէջ տպաւորեց: Միշտ զիս գպրոց կը խրկէր, թէպէտ տան մէջ մեծ կարստութիւն ունէր ինծի: Թէպէտ ինչք չունիմ, բայց գըեղ առանց ժառանդութեան չեմ ձգեր, ըստ օր մը: Հիմայ սորվածներդ եւ իմ հայրենի օրհնութիւնս քեզի բաւական ժառանդութիւն են: Գործքով ալ տեսայ ըստծին ճշմարտութիւնը: Բայց շատ կը ցաւիմ որ իրեն փոխարէն մը չկրցայ հատուցանել: Շատ անդամ իրեն ստակ կը խրկէի, անդամ մը նաեւ մինչեւ հայրենիքս գացի զինքը տեսնելու համար. բայց գժբախտութեամբ ուշ հասայ. մահն արդէն զինքն յափշտակած էր: Սակայն կը յուսամ որ Աստուծ կը հատուցանէ իրեն երկինքը՝ ինչ որ ինք երկրիս վրայ ինծի ըստ:

Ասոնք ըսելէն ետքը՝ Պարոն Քոսլովեանց լոեց, եւ այս յիշատակներէն լեցուած աշուլները սրբեց:

Թ. Հայրէնի+ դառնալը:

Երկրորդ օրը Պարոն Քոսլովեանց՝ կոմին հետ դէպի բ բեղերապուրի ճամբայ ելաւ. Գրիգորն ու սենեկա-

պանն ալ հետերնին էին: Ճամբորդութիւննին շատ յաջող ու զուարձալի եղաւ, եւ կոմին կարծածէն շատ շուտ Ռուսիոյ մայրաբաղաքն հասան:

Պարոն Քոսլովեանց իւր ազնուական հիւրն ուղղակի իւր տունը տարաւ, որ շատ գեղեցիկ էր եւ պալատի կր նմանէր, ու զինքը մեծ հաճութեամբ եւ ուրախութեամբ իւր ամուսնոյն ու զաւակներուն ներկայացուց: Տիկինը՝ շատ անդամ էրկանը բերնէն Սդեռնֆելտի տան ու կոմին վրայ մեծամեծ գովութիւններ լսած եւ իմացած ըլլալով որ իրենց հարըստութեան ու երջանկութեան հիմը գնողն անի է, ինք իրմէ ելած՝ ինչպէս սէր ցուցընելիքն եւ ինչպիսի ընդունելութիւն ընկելիքը չէր գիտեր: Կոյնպէս զաւակներն ալ, որոնց ծանօթ էր կոմին անունն եւ սոխակի բայնին պատմութիւնը, չորս կողմը ժողվուած՝ ձեռուուները կը պատնէին, եւ ամէն կերպով իրենց սէրն ու յարդութիւնը կը ցուցընէին:

Ճամբորդութեան յոգնածութենէն հանգչելէն ետեւ՝ տանտէրը կոմին գլուխն եկածներն եւ զինքն ինչ կերպով գտնելը պատմեց: Ամէնքն ալ մտադրութեամբ մտիկ ըրին, եւ իրենց բարերարին քաշածնեղութիւններուն վրայ ունեցած նեղքին ցաւերնին յայտնելէն ետեւ՝ հիմայ զինքը տեսնելով զգացած ուրախութիւննին ալ ցուցուցին:

Ազնուական ընտանեաց առաջին փոյթն եղաւ կոմին աստիճանին պատշաճ եղած զգեստներն ու ձերմկելէններն հոգալ: Դուք, ըստ Պարոն Քոսլովեանց, երկու անդամ ինծի զգեստ հոգացիք, իրաւունք է որ ես ալ հիմայ ձեղի հատուցում ընեմ: Իսկ տիկինը կը զըուցէր. ինչ որ ձեր մայրն ու քոյրերը՝ մարդասիրութեան համար իմ երկանս ըրին, նոյնը պէտք է որ հիմայ ես ալ երախտագիտութեան համար ձեղի ընեմ:

Թէպէտ եւ կոմար կ'ուղէր ձմեռը չեկած՝ ճամբայ ելլել եւ հայրենիքը դառնալ, բայց զանազան պահը. վէՊ.

բագաներ վրայէ վրայ գալով՝ ստիպուեցաւ բոլոր ձմեռն հոն անցընել, եւ հաղիւ կրցաւ գարնան թե գերապուրկէն ելլել:

Ճամբայ ելլելուն նախորդ իրիկունը՝ Պարոն Քոսլովեանց կոմն առաւ իւր կառքերուն կայարանը տարաւ, եւ ճամբորդութեան աղջուր կառք մը պարգեւ տալէն ետքը՝ ծիծաղելով մ'ըսաւ. կը տեսնէք ինչ պէս Աստուծոյ խրկած գժբախտութիւնները միշտ հետերնին բարիք ունին: Տարիներով յառաջ պատահած գժբախտ գէպք մը, Սդեռնֆելտի ճամբուն վրայ անիւներնուդ կոտրիլը՝ այս օրւան օրս ձեզի նոր կառք մը կը հոգայ: Լծուելու ձիերն ապսպուած են, Համկուրի հասածնուդ պէս՝ երեւելի վաճառականի մը քով պատրաստ կը գտնէք: Այս ըսելով նոյն վաճառականին անունն ու տեղն իմացուց:

Երթալու օրը Պարոն Քոսլովեանց՝ կոմնին ձեռքը սկսով լեցուն քսակ մը գրաւ: Իրարմէ զատուելնէս յառաջ, ըստ կոմնը, հարկ կը համարիմ ձեր ինծի ցուցրած վեհանձնութեան ու ազնուականութեան համար իմ խորին երախտագիտութեանս ցոյցերը նորոգել: Հաւատացէք որ այս երախտագիտութեան բոյը՝ միայն իմ կենաց հետ կարող պիտի ըլլայ մարիլ: Միայն թէ զուցեցէք թէ ինչ եղանակաւ կը բաղձաք որ ձեր ինծի համար մինչեւ այս օրս ըրած ծափքը վճարեմ:

Ասոր խօսքը մի ընէք, պատասխանեց Պարոն Քոսլեանց: Նոյն ստակն աղքատ գերդաստաններու օգնութեան գործածեցէք, մանաւանդ այնպիսի տղոց՝ որոնք արուեստ մը կ'ուղեն սորվել ու միջոց չունին: Աղքատաց տուածնին՝ փոխանակագիր մըն է, որ մեզի անդիի աշխարհ կը վճարուի:

Բոլոր ընտանիքը մինչեւ նաւ՝ կոմնին հետ գային: Պարոն Քոսլովեանց սիրով ողջագուրեց իւր հին բարերարը. իւր ամուսինն ու որդիքն ալ մերձաւոր աղդականէ մը բաժնուելու պէս՝ ցաւով բաժ-

նուեցան: Կաւը խարիսխը վերցուց. բայց խել մը ժամանակ հայրը, մայրն ու որդիքը գեռ երթաք բարովի նշանները կը շարունակէին, եւ այն իրենց երշանկութեան հիմք գնող ազնուական մարդուն կենդանութեանն ու յաջողութեանը համար եռանշ դադին ինդդուածներ կը մատուցանէին:

Կոմնն առանց փաքքը գժբախտութեան մը իւր գղեկին մերձակայ քաղաքը հասաւ: Հոն իմանալով որ ծնողը զննէք մեռած կը կարծէն, պատշաճ համարեցաւ զանոնք յառաջադպուն իւր գալստեան պատրաստել: Ուստի Ստեռնֆելտի քովի կալուածքին տիրոջ տունը գնաց, որ իւր տղայութեան բարեկամը տեսնելով՝ մեծ ուրախութիւն ունեցաւ: Քիչ մը խօսելէն ետեւ՝ որոշեցին որ տան տիկինն ու իւր քոյրերը Սդեռնֆելտի գղեակն երթան, եւ ամենայն կարելի զդուշութեամբ կոմնուհին եւ իւր աղջիկներն այս ուրախալի լոյն պատրաստեն:

Երբ պատշաճ ատենին կոմնը գղեակն եկաւ, կոմնուհին ինքիրմէ ելած՝ պլուեցաւ սիրելի որդւոյն՝ որուն վրայ այնչափ ժամանակէ վեր անդադար կուլար կ'ողքար, նոյնպէս աղջիկներն ալ սիրելի եղբայրնին տեսնելով՝ ուրախութեան աղաղակներով ողը կը հնչեցրնէին: Բոլոր երեմները զուարթացած եւ ամենուն աշըւլները քաղցը արցունքներով լեցուածէին: Երբ ուրախութեան առջի սաստկութիւնն անշաւ, ամենն ալ կոմնին աղաչեցին որ իւր ձախորդութեան ու զարմանալի աղտառութեան պատմութիւնն իրենց պատմէ: Կոմնը խնդիրընին կատարեց, եւ գլխաւորաբար այնպիսի կենդանութեամբ նկարագրեց այն պղտիկ խեղճ հովուին սէրն ու երախտագիտութիւնը, որ անանկ մեծ հարստութեան հասածէր, որ ամենուն սիրաբ սաստիկ շարթեցաւ:

Ստուգիւ, ըստ ներկայ եղողներէն մէկը, մեծ երախտագիտութեան օրինակ, որ շատ քիչ կը դանուի, եւ պէտք է մարդկութեան ամօթովը խոս-

տովանիլ՝ որ քիչ մարդ կայ որ իւր բարերարին երախ-
տագէտ սիրտ ունենայ:

Այս մտածութիւնը զմեղ երբէք պէտք չէ արդելել
ձեռքերնէս եկած բարիցն ընելու, պատասխանեց
կոմուհին. որովհէտեւ թէ որ ըստաներնուս հասու-
ցումն այս աշխարհիս մէջ ընդունելու չըլանիք՝ ան-
դիի աշխարհը ստուգիւ կ'առնունք:



Տար 1899.

Հոգ

Ե. Պ Ե Կ Պ Ե

Կ Ա Մ

ՈՐԲԵՐՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՆ ԷՍՏՈՒՅԹ Է

ՏԵՄՈՒԵՐԵՔԵՐՈՐԴ դարուն սկիզբները Խաչակրաց
արշաւանքին մէջ գտնուող ասպետներուն երեւելի-
ներէն մէկն ալ էր Կուալդերոյ Ռանուչչին: — Ասի-
կայ իւր իմաստուն խորհուրդներովն ու պատերազմա-
կան քաջութիւններովը հայրենեաց մեծ ծառայու-
թիւն ըրած եւ Խոալիայի մէջ մեծ անուն ձգած էր:
Բայց երկու տարիէ վեր Ապենինեան լերանց մէջ
իւր գղեակներէն մէկը քաշուած, ինք զինքը տնական
գործքերու տուած էր, ու մշակութեան զբաղելով՝
իւր ընտանեացը մէջ երջանիկ օրեր կ'անցընէր. երեք
տարւան միակ աղջիկ մ'ունէր, որ ծնողացն ու-
րախութիւնն էր: Ասպետը շատ կը բաղձար մինչեւ
մահն այս հանդարտութեան մէջ մնալ. բայց իւր բա-
րեկամներուն ու ծանօթներուն ստիպմանցը դէմ
չկարենալով զնել՝ յանձն առաւ որ անոնց հետ
Արեւելք երթայ, յուսալով որ պատուով ու ար-
դիւնքով լեցուած՝ քիչ ատենի մէջ նորէն հայրե-
նիքը կրնայ գառնալ: Վերջին հրաժարումը տուաւ-
իւր կնոջը, գիրին առաւ իւր սիրելի զաւակը Պիան-
դան ու օրհնեց: Անկէ ետքը ճամփայ ելաւ, Ճենովայէն
նաւով իւր ընկերներովն Արեւելք անցաւ, եւ հոն
այլեւայլ ազգերէ ժողվուած Խաչակրաց գնդին հետ
միացաւ:

Բայց յաջողութեամբ ու շուտով իւր հայրենիքը դառնալու յիշը պարագ ելաւ: — Խաչակիրները Ա. Երկիրը հասնելով՝ կարծածներնուն պէս չդտան իրենց թշնամները, որոնք շատ քաջութեամբ կը պատերազմէին: Այս պատերազմներուն ատենները Ռաանուչի ասպետը որչափ որ առիթ կը գտնէր՝ իւր ինոչը նամակ կը գրէր եւ իւր ինչպէս ըլլալը կը ծանուցանէր: Բայց այս կերպով երկու տարի անցնելէն ետքը՝ Կուալիերոյէն ալ թուղթ չեր գար, եւ ոչ լուր մը կրցաւ անոր վրայ ունենալ կինը: Այս կերպով անցուց հինգ տարի. պարագ տեղ կը սպասէր, կու լար կ'ողբար, այնչափ որ ցաւէն հիւանդանալով՝ մահուան դուռը հասաւ:

Եկեղեցւոյ խորհուրդները մեծ եռանդեամբ ու Աստուծոյ կամացը համաձայնելով ընդունելէն ետեւ՝ անկողնոյն քայլը կանչեց իւր սիրելի զաւակն եւ հեծեծանիքով՝ հառաշանքով՝ Ո՛վ իմ սիրելի աղջիկս, ըսաւ, ես կը մեռնիմ, եւ դուն քու մատաղ հասակիդ մէջ որբ կը մնաս: Աշխարհէս բաժնուելու աշենս՝ միակ ցաւս այս է որ զքեղ առանձին կը թողում: ինչու որ ստուգիւ հայրդ իւր քաջաօրսառութեան զոհ եղած է: Քեզի նայող պիտի ըլլայ Պր. Օրլանտոյ եղայրս. սրտանց զինքը սիրէ ու յարգէ. ինք ամէն կողմանէ զքեղ կը հոգայ: Գիտես որ հիւանդու է, ամէն ձեռքէդ եկած ծառայութիւնն ըցէ անոր, եւ Աստուած զքեղ կը վարձատրէ: Աւելի զաւակս, առ այս խաչը, զոր հայրդ սուրբ Երկրէն ինծի խաւրեց. միշտ վիզգտ կախէ եւ քու հայրդ ու մայրդ յիշէ. անոնց քու վրադ ունեցած սէրն ու մահը միշտ աշքիդ առջեւն ըլլայ. ասիկա բաւական կ'ըլլայ միտքդ բերելու անոնց քեզի տուած խրաները: Աստուած զքեղ օրհնէ, սիրելի աղջիկս. . . զիս մի մոռնար . . . ու քու խեղճ. . . հայրդ:

Պիանդան անկողնոյն քովը ծունը դրած հեղեղի պէս արցունք թափելով՝ մօրը ձեռքը կը համբուրէր:

Բոլոր տան մարդիկը, աղախիններն ու ծառաներն աղօթքը կ'ընէին: Ասանկով խեղճ տիկինը հոգին աւանդեց: Քանի մ'օր լալով ողբով անցընելէն ետքը՝ Պիանդան իւր դժբախտութիւնն սկսաւ իմանալ, անանկ որ տասը տարւան աղջկանէ մը չէր յուսացուեր անանկ որտի զգածմունք ու ցաւ, որչափ որ այս ինեղն մին վրայ կը տեմուտէր:

Պր. Օրլանտոյ՝ իւր մօրեղբայրն ու հոգաբարձուն, երբ որ քրոջը մահուան տրտմալի լուրն առաւ, ելաւ եկաւ, որ իւր քրոջն աղջիկը հոգայ, եւ անոր ապագայ վիճակին վրայ բան մ'որոշէ: Պր. Օրլանտոյ շատ աղնիւ բնութիւն ունէր ու շատ աղէկ մարդէր. բայց հիւանդու ու տկար ըլլալով՝ ամէն բան իւր կնկանը ձեռքը տուած էր, որ փառասէր ու հպարտ ինիկ մըն էր:

Ասոնք Պր. Ռանուչիին դղեակը հասնելով՝ առաջն մէկ քանի օրը շատ սէր ցուցուցին Պիանդային, որ ուրիշ կողմանէ իրեն ձեռք բունող մը չունենաւով՝ ինք զինքը բոլորովին իրենց յանձնեց եւ իրենց մեծ սէր ու յարգութիւն կը ցուցընէր: Ամսուան մը մէջ Պր. Օրլանտոյ ամէն բան կարգաւորեց. եւ թէպէտ մոքերնին անանկ գրած էին որ քաղաք գառնան ու Պիանդան կուսանաց վանք մը գնեն որ կը թուի, բայց իւր մօրեղբայրը տեմնելով որ գեղի օդը շատ աղէկ կ'ընէ իրեն, որոշեց որ բոլոր ամսուն ու աշունը հոն մնան: Պիանդան ասոր շատ ուրախացաւ. ինչու որ չեր ուղեր բաժնուիլ այնպիսի տեղէ մըն ուր իւր պատիկութեան տարիներն անցուցած էր. կը վախնար որ մէյ մ'ալ չէ կ'ընար տեսնել այն լեռները, որ իւր մօրն ու իւր այն կողմերը թափած արցունքները միտքը կը բերէին:

Ամառն անցաւ, ու քանի որ կ'երթար Պր. Օրլանտոյին առողջութիւնն աւելի կը հաստատուէր. անոր համար բժիշկները խրատ տուին որ քաղաքը գառնալու խորհուրդը թող տայ, եւ միշտ հոն մնայ:

Պարսնն ալ անոնց խորհրդին անսալով՝ ուզեց հոն հաստատուիլ: Հաղիւ թէ որոշաւեցաւ որ ալ քաղաք չգառնան, Օրլանտոյին կնիկը սկսաւ իւր ինչպիսի բնութիւն ունենալը յայտնի ցուցընել: Այնչափ տարիէ ի վեր գղեկին մէջ տիրած խաղաղութեան ու հանդարասութեան տեղ՝ կրիւ ու խոռվասութիւն, պուալու պոռչըստալու ձայներ անպակաս էին: Տան մէջ եղած ամէն հին ծառաներն ու աղախիններն ելան, ու Պիանդան սրտանց հոգացով մէկը չմնաց: Օրլանտոյին երկու որդիքն ալ, որոնցմէ մէկը տասնումէկ ու մէկալը տասը տարւան էին, բոլրովին իրենց մօրն ելած էին. Հպարտ, ամենեւին բանի մը չհաւնով, բարկացոտ բնութիւն մ'ունէին, եւ գրեթէ ամէն օր նախատական խօսքերով զՊիանդան կը տրամեցրնէին: Ասանկով խեղճ աղջիկը տրառում տիսուր կեանք մը կ'անցրնէր. ունեցած մինակ մսիթարութիւնը, մօրը վերջին խօսքերուն յիշատակն էր: Անոր խրամաները միշտ աչքին առջեւն էին եւ զդուշութեամբ կը կատարէր, իւր մօրեղբայրը հօր պէս կը պատառէր ու կը սիրէր. Երբ որ անոր հիւանդութիւնը կը սաստականար ու տան մէջ մնալու կը ստիպւէր, շատ սիրով ու հաճութեամբ ձեռքէն եկած ծառայութիւնները կ'ընէր: Բայց ի՞նչ օգուտ. Օրլանտոյին կնիկն այս ամէն բանը չար մտքով կը մեկնէր, կեղծաւորութիւն է, կ'ըսէր, եւ թէպէտ ինք իւր երկանը վրայ բնաւ հոգ չեր տաներ, բայց ուրիշներուն ըրածին աւ չէր կինար տանիլ, ու կ'ուզէր որ ամէնքն անոր աչքէն հանէ: Պր. Օրլանտոն ալ՝ թէպէտ իւր երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնը կը ցուցընէր, բայց անանկ ալ իւր կնիկանէն կը վախնար, որ Պիանդային շատ անդամ իւր սրտին զգածմունքը յայտնելու չէր համարձակէր:

Այս կերպով երկու տարիի չափ անցուց Պիանդայ միշտ լալով ու սրտի նեղութեան մէջ: Կիրակի օր մ'առառւանց մօրեղբօրն երկու որդւոցն ու աղախիննոյ

մը հետ մծտ անտառին մէջ եղած մատուռը գնաց. հոն իւր ջերմեռանդութիւնը կատարելէն ետքը՝ դուրսը քարի մը վրայ նստեցաւ: Երբ տղաքը խոտի վրայ կը խաղային, հեռուէն ծեր մարդ մը անոր կը մօտենար, որուն հաղուստը զինուորական ու պանդուխտ մարդու զգեստէ խառն բան մը կ'երեւար: Պիանդան անոր միտ չգնելով՝ մօրը տուած խաչը կը պագնէր, եւ անոր վերջին բոպէները կը յիշը: Այս միջոցին մէջ ծեր պանդուխտն իւր գաւազանին կոթընելով կամաց անոր մօտեցաւ եւ երբ որ քովին եկաւ, հարցուց որ Պր. Ռանուչչին դղեակն ասկից շատ հեռու է:

Ահա, ըստաւ Պիանդան, ձեռքն երկնցընելով, ահա աշտարակին ծայրը, կէս ժամու մէջ կրնաս հոն համնիլ. բայց թէ որ աղքատ ես ու ողորմութիւն խնդրելու համար կ'երթաս՝ խորհուրդ կու տամ որ հոն չերթաս:

Ի՞նչ կ'ըսես, պատասխանեց ծերը, ես չեմ կրնար հաւատալ որ Պր. Ռանուչչին տիկինն ինծի պէս ու զորմելի պանդխտի մը քանի մը ժամու համար տեղ մը տալ շուզէ:

Այս խօսքին Պիանդան ձեռուըներն ու աշուրըները երկինք վերցընելով՝ Զրուցած տիկինդ հիմայ աշխարհէս աւելի աղջէկ տեղ է, ըստաւ:

— Ի՞նչ, կը զրուցէք, օրիորդ, ի՞նչ կը զրուցէք . . . : Խակ իւր աղջիկը:

— Ո՞հ, մ' ըսեր, իւր աղջիկը մօրեղբօրն անդութիւնկանը քով տրտմութեան եւ վշտերու մէջ օրերը կ'անցրնէ:

Պանդուխտը մտաղիր աչքով մը Պիանդային կը նայէր, ու կ'երեւար թէ Ռանուչչին ընտանեացը վրայ ուրիշ հարցմունք ալ ընել կ'ուզէր: Մէջ մ'ալ մէկէն արտաքսյ կարգի ուրախութեամբ Հրամանքնիդ Պիանդան էք, ըստաւ. այս խաչէն զձեղ կը ճանչնամ. իմ տէրս իւր հայրենիքէն ելլելուն եր-

կրորդ տարին ասիկա իւր տիկնոջը խաւրեց : Թռող տուեք որ ես ալ . . . : Այլայլութենէն խօսքն յառաջ չկրցաւ տանիլ, աղջկան ձեռքը բռնեց պագաւ, ու սկսաւ լալ :

Պիանդան հայրը տեսնելու յուսէն կը խենթենար . բայց մէկալ կողմանէ ալ կը վախնար որ չըլշայ թէ այս յայսը բոլորովին կորմացրնէ : Վերջապէս ալ չկարենալով համբերել, հարցուց ծերուն թէ Ստուգիւ հայրս քու տէրդէ է, ստուգիւ կենդանի է . եւ առանց պատասխանին սպասելու՝ գետինն իշնալով՝ Աստուած իմ, ըստաւ, իմ վրաս զթա եւ հայրս տեսնելու արժանի ըսէ :

Օտարական ծերն այլայլած՝ Հրամեր էք, դեռ կենդանի է, կ'ըսէր, զենքը կը տեսնէք . բայց հանդարտեցէք, հօրերնուու սիրոյն համար սրտերնիդ հանդարտ բռնեցէք . ըսեկիքս մաիկ ըսէք :

Բայց Պիանդան չէր կրնար ինք զենքը բռնել, բան մը մտիկ չէր ըներ, ականջ չէր գներ . ուրախութենէն սիրան անանկ ելած էր, որ յորդ արցունք կը թափէր :

Նոյն միջոցին մօրեղբօրը տղաքն ու աղախինն եկան, եւ անոր ծեր պանդխտին հետ լալով խօսելուն վրայ շատ զարմացան: Ազախինը հետաքըբրութեամբ լալուն պատճառն իմանալ կ'ուզէք . բայց պանդուխան աչք ըրաւ որ լուէ, բան չըլուցէ: Ազախնոյն սիրտն ասոր նեղացաւ, բայց Պիանդան խոստանալով որ վերջն կ'ըսէ, սոք ելաւ տուն դառնալու: Այն ատեն օտարականը Պիանդային՝ գացէք գացէք, ըստաւ, ես քիչ մը այս տեղս հանդչելէն ետքը՝ ձեզի կը հասնիմ . գործի մը համար եկած եմ, եւ կը յուսամ որ Պր. Ռանուչչին դոներն ինծի դոց չեն մնար:

Պիանդան տուն գարձած ատեն՝ մօրեղբայրը շատ գէշ վիճակի մէջ գտաւ . ժամ մ'առաջ կաթուած իշնալով՝ անկողին մտած էր. լեզուն բռնուած՝ ամենեւին չէր կրնար խօսիլ: Խեղճ աղջիկն ասոր վրայ սաս-

տիկ յաւեցաւ . բոպէ մը հիւանդին քովէն չէր բաժնուեր: Թէպէտ ինք չհամարձակեցաւ պանդուիսին զըուցածները մօրեղբօրը կնկան յայտնել . բայց աղաւինը գնայ տեսածը պատմեց: Խաթունը շուտ մը Պիանդան կանչէլ տուաւ եւ հրամայեց որ ամէն բան շխակ զըուցէ: Երբ պատմութիւնը լսեց, տարակուսանաց ու վախի ծովի մը մէջ ինկաւ, ինչ ընելիքը չէր գիտեր. բայց սրտանց զըուցընելով՝ լսաւ որ մօրեղբօրը քովի երթայ ու անոր նայի:

Խեղճ Պիանդան՝ որ մօրեղբօրը վիճակին վրայ յաւեի մէջ, իսկ հօրը նկատմամբ՝ կէս մը ուրախութեան ու կէս մ'ալ վախի մէջ էր, միտ կը գնէր որ պանդիսին գալին իմանայ: Մէջ մ'ալ շներու հաջելը լսելով՝ պատուհանը վազեց ու տեսաւ որ այն ծերը ծառայի մը հետ գունէն ներս կը մտնէր: Կը կարծէր որ տանտիկով հետ քիչ մը խօսելէն ետքը՝ անշուշտ զինքը կը կանչէն, ու հօրը վրայ ստոյդ տեղեկութիւն մը կ'ունենայ: Վանցնի ժամ մը, կ'անցնի երկու ժամ ալ, եւ եկող գացող չ'ըլլար: Իրիկուն կ'ըլլայ, եւ հիւանդին քովի խուցն իրեն կերակուր կը ըերեն. բայց օտարականին վրայ մէկը բան մը չի խօսիր. ինքն ալ չի համարձակիր հարցընելու:

Ասանկով անցուց Պիանդան իրիկունն ու գիշերուան մէկ մասը: Կէս գիշերէն երկու ժամ յառաջ՝ տեսնելով որ մօրեղբայրը կը քնանայ, Պիանդան մտառըներուն վրան քալելով, նյէն գուրս ելաւ, ու կամացուկ մը վար իջաւ: Տանտիկով խցին մօտեցած ատեն՝ տեսաւ որ գուրս կէս մը բաց էր, ու ինք ներսը խորունկ մտածելով՝ կը ձեմեր: Մէջ մ'ալ երկայն ձամբուն ծայրէն լցոս մ'երեւնալով՝ աղջիկը սանդղին տակը գնաց պահութեցաւ: Լոյսը կամաց կամաց մօտեցաւ. եկողը տիկով սենեկապանն էր: Տանտիկինն աճապարելով գիմացը գնաց եւ ցած ձայնով ու այլայլութեամբ մը՝ Յնկաննէս, ինչ ըսիր, ըստաւ. Բ'նչպէտ յաջողեցաւ:

Հաստ աղէկ, շատ աղէկ, ամեն բան յարմարցուցի, Տիկին, պատասխանեց սենեկապանը: Անիկայ հիմայ անտառոն հանող աշտարակին մէջն է: Հոն տարի զինքն ըսելով որ ուրիշ տեղ չունինք, եւ դժուարութիւն չցուցուց: Բայց վաղը թէ որ Պիանդան հարցընելու ըլլայ, հրամանքնիդ ի՞նչ պիտի ըսէք:

— Ի՞նչ բան կայ, կը զսուցեմ որ այն մարդը խաբերային մէկն էր, եւ զր. Կուալդերոյին վրայ տեղեկութիւն տալ ձեւացընելով՝ տուն մտաւ ու գիշերը քանի մը բան գողցեր փախեր է:

— Վերջէն ի՞նչ պիտի ընենք այն ծերը:

— Ի՞նչ պիտի ընենք, աշտարակին մէջ բանտարկեալ կը պահենք. արդէն ծեր ու շատ աշխատանք քաշած մարդ մըն է. կը յուսամ որ վեց ամիս չ'երթար կը մեռնի.

— Լաւ է, ես հիմայ երթամ ծառաներուն ըսեմ որ օտարականը կերակուր չ'ուզեր: Ետքէն ես բան մը կը տանիմ: Ուրեմն գիշեր բարի:

— Երթաս բարով, Յովհաննէս. նայէ որ ամէն բան ուզածիս պէս կատարես:

Այս ըսելով տանտիկինը գուռը գոցեց, պառկեցաւ: Պիանդան, որ բոլոր խօսակցութիւնը լսած էր, այս բանիս վրայ շատ վշտացաւ ու ցաւեցաւ: Չեր կրնար հասկրնալ թէ տանտիկինն անանկ ծեր մարդը բանտ գնելու ի՞նչ պատճառ ունի, կամ անկից ի՞նչ շահ կը յուսայ: Ասանկ մտած մոնքով զգուշութեամբ կամաց կամաց անդուղներէն վեր ելաւ ու իւր նցիկը դարձաւ: Հազարումէկ խորհուրդներ զինքն անհանդիստ կ'ընէին. հօրը կենդանի ըլլայն իմացած ըլլաւ լով՝ կը յուսար որ քիչ մը վերջը զինքը կը տեսնէ. բայց ծեր մարդուն խօսին յիշելով, որ ուրիշ բան ալ ունէր իրեն ըսելու, միաքը դրաւ որ ի՞նչ ըլլայ՝ հետը խօսի:

Կէս գիշերն անցած էր, բոլոր տան մէջ իսոր լուսութիւն կը տիրէր, ամէնքը պառկած էին ու ոտքի

վրայ մարդ չկար: Դիտած ու տեսած էր որ Յովհաննէս գալտուկ աշտարակը գացած ու ետ դարձած էր: Ուստի եւ ինք իրեն սիրտ տալով ու Աստուծոյ յանձնուելով՝ մօրեղօրը խուցը մտաւ ու ձեռքը պագաւ. կարծես թէ մէկը կ'ազդէր որ վերջին անգամ տեսնուին ու հրաժարական ողջոյն տալն է: Անկէ ետքը իւր խցէն ելաւ, ու միաքը գնելով որ աշտարակին մէջ բանտարկեալ ծերուն հետ անշուշտ խօսի, առանց ձայն հանելու, ձրագ մ'առած՝ սանդուղներէն վար իջաւ, եւ սրահէն ու բակէն անցնելէն ետքը՝ առանց մէկու մ'իմանալուն՝ աշտարակը հասսաւ: Ցած ձայնով մը ծառան կը կանչէ. բայց պատասխան տուող չկայ. կրիին կը կանչէ աւելի բարձր ձայնով, եւ միտ կը դնէ. սակայն ուրիշ ձայն չի լսեր՝ բայց եթէ իւր խօսքերուն արձագանգը՝ որ աշտարակին նեղ ճամբուն մէջ կը հնչէր: Այն ատեն գինքը սարսուռ մը կը բռնէ, ահ ու դող մը բոլոր ոսկիները կը պատէ. կ'ուզէ ետ դառնալ փախչել, բայց ծնկուըները բռնուած՝ քայլ մը չի կրնար ընել: Մէյ մ'առ հեռուանց ձայն մը կը լսէ թէ Պիանդա, կեցէք, ձայն մի հանեք. ես ձեր հօրը հաւատարիմ ծառան եմ, մի վախնաք:

Նորէն հոգի առնլով կեցաւ: Շատ շանցաւ, եկաւ մորդը քովը. Օ'րիորդ, ըսաւ, մի վախնաք վստահ եղէք վրաս, թէ որ օր մը հայրերնիդ տեսնել կ'ուզէք, հիմայ հետս գալու էք. եթէ հոս մնանք թէ դոք ու թէ ես ձեր մօրեղօր կնկանը չարութեան զոհ կ'ըլլանք: Քաջալերուեցէք, ճամբայ ելենք:

Այս ըսաւ եւ առանց պատասխանի մը սպասելու՝ լոյսն աղջկան ձեռքէն առաւ, ու զինքն աշտարակին ներսի կողմերը տարաւ: Քանի մը սոք իջնալէն ու քանի մը սոք ելլելէն եւ շատ մը նեղ ճամբաներէն անցնելէն ետքը՝ պղտիկ դուռ մ'եւ կան, որ ծերուն մէկ ձեռք դնելուն՝ բացուեցաւ:

Այն դուռն անցնելուն պէս իրենք զիրենք անտառին մէջ դտան:

Օրիորդ, ըսաւ ծերը, կենալու ատեն չէ, քաշալերուեցէք, ձեռքերնիդ ինձի տուէք. թէպէտ ես ծերացեր եմ, բայց դեռ դորութիւն ունիմ իմ տիրոջ աղջկան նեցուկ ըլլալու: Կէս ժամէն կ'աղատինք: Եղայրս մօտերս տուն մ'ունէր. Թէ որ կենդանի մնացեր է, հոն հասնելով՝ կ'աղատինք: Անապարենք, ժամանակ չկորանցընենք. կրնայ ըլլալ որ տան մարդիկն իմացած ըլլան եւ զմեղ անտառին մէջ փնտուեն:

Շատ աղէկ, բարի ծեր, պատախան տուաւ Պիանդան, ես քու վրադ վատահ եմ: Բայց կ'աղաչեմ մի պահէր, ըսէ ինձի, հայրս ուր է:

— Քիչ մը ետքը կ'իմանաք. Հիմայ աճապարենք յառաջ երթանք, որ չըլլայ թէ ձեռ մօրեղքօրը կնկան ձեռքն իյնանք: Ապա թէ ոչ՝ երկուքիս ալ բանը բուսած է:

Ասանկով փախստականները ժամու մը չափ անտառներու մէջ քալելէն ետքը՝ իրենց ուղած տեղը հասան: Խեղձ Պիանդան այն աստիճանի այլայլած ու յոգնած էր, որ ալ չէր կրնար քալել: Ծերը տան գուռը զարկաւ: Ո՞լ է, ի՞նչ կ'ուզես, հարցուցին ներսէն: Ծերը ձանչցաւ որ եղօրը ձայնն է եւ ուրախութեամբ մը պատախաննեց. «Ծուտով բաց, Անտոն, քու Բարթողիմէոս եղայրդ եմ, շուտով բաց»: Անտոն առանց ճրադ վառելու, անկողնէն յատքեց, եկաւ գուռը բացաւ. երկու եղայրը իրար տեսնելէն յառաջ՝ մէկը մէկալին պլուեցան եւ ուրախութենէն լացին:

Նոյն միջոցին Անտոնին կնիկը ճրադ վառեց, եւ ամէնքը խուցը մտան: Ծերը զՊիանդան ցուցընելով՝ Սիրելի եղայրս, ըսաւ, ասիկայ մեր տիրոջը Պարոն կուարդերոյին աղջիկն է, որ պատճառ եղաւ ասանկ գիշեր ատեն քեղի այցելութիւն ընելուս.

կ'աղաչեմ կրակ վառել տուր, ինչու որ օդը պաղէ, եւ այս Օրիորդն եղանակներու խստութեան չէ վարժած: Անտոնին կնիկը կրակ վառեց, եւ քիչ մը ուտելու բան բերաւ. իսկ Բարթողիմէոս սկսաւ իւր պատճութիւնը պատմել:

Զեմ ուզեր, ըսաւ, խօսքս երկնցընել, սուրբ Երկրին մէջ առաջին երկու տարիները պատահած բաները պատմելով. անոնց վրայ մանրամասն խօսելու ուրիշ անդամ աւելի յարմար ժամանակ կ'ունենանք: Մեր պանդիստութեան երրորդ տարին Պր. Ռանուշին Տաճկաց ձեռքը գերի ինկաւ. ես ալ առանձին թողլ տալ չուզելով իմ տէրս, որմէ այնչափ պատերազմներու ժամանակները չէի բաժնուած, նոյն գերութեան վիճակը յանձն առի. ուստի եւ երկուքնիս ալ գերիի պէս ծախուեցանք:

Բախտէս զիս գնող Տաճիկը՝ շատ աղէկ մարդ էր եւ ինձի մեծ սէր կը ցուցըներ. բայց այս սէրն աւելի մեծցաւ հետեւեալ պատճառին համար: Օր մը վագր որսալու գացած ըլլալով՝ սաստիկ վիրաւորեցաւ. ես զանազան սպեղանիքներ շնելով զինքը գարմանեցի, եւ Աստուծոյ օգնելովը մահուընէ աղատեցի: Այս մարդս շնորհակալութեան համար՝ զիս թէպէտ գերութենէն աղատեց, բայց կ'ուզեր որ տանը մէջ մնամ: Խոկ իմ խելքս միտքս ափրոջս վրայ ըլլալով՝ չուզեցի հոն մնալ. միտքս գրի որ ասդին անդին պատժիմ, զինքը փնտուեմ: Բարի Տաճիկը, որ միշտ կ'ըսէր թէ իւր կեանքն աղատելու համար՝ որչափ բան ալ տայ, չե իրնար ըստ բաւականին հասուցում ընել, շատ աղնիւ ընծաներ տուաւ, որոնք կ'ուզեի իմ տէրս աղատելու գործածել. միայն թէ ուր ըլլալը չէ գիտեր:

Երկայն ատեն պարապ տեղ փնտուելէն ետքը՝ վերջապէս ուր ըլլալն իմացայ, եւ առանց յապաղելու՝ ձամբայ ելայ դէպ ի այն կողմերը: Ճամբան Ափրիկէի անապահներուն մէջ, երբ որ Գահիրէի մօ-

տեցած էի եւ քիչ մը ետքը տէրս տեսնելու եւ աղատելու յուսով կ'ուրախանայի, մէջ մ'ալ վրանիս աւազակներ գալով՝ բոլոր ունեցածնիս առին կողոպատեցին։ Հասայ Գահիրէ, Պր. Կուարդերոն դասայ, բայց ի՞նչ օգուտ. միջոց չունեի, որ զինքն աղատեմ։ Տէրս զիս տեսնելուն վրայ շատ ուրախացաւ. իւր աղատութեան յայսը բոլոր իմ վրաս դրած էր։ Վերջապէս որոշեցինք որ ես խալիս գառնամ ու ստակ ժողվելով՝ նորէն Գահիրէ երթամ, զինքն աղատեմ։ Ճամբայ ելլելու օրս նամակ մ'ալ տուաւ ինձի, որ իւր տիկնոջը բերեմ, որ գեռ կենդանի կը կարծէր։

Ծատ վտանգներու եւ գժուարութիւններու յաղթելով ու օրւան հացս մնւրալով՝ նաւահանգիստ մը հասայ, ուր բախտէ՛ Ճենովա գայող նաւ մը կար։ Նաւապետն աղաչանքս ընդունելով՝ յանձն առաւ զիս ձրի հետն առնոււլ։ Ճենովա՝ բարեկամ մը քիչ մը ստակ տուաւ, եւ երէկ այս տեղերս հասայ։

Պր. Ռանուչչին ընտանեացը վրայ ունեցած առաջին լուրս շատ տրտմալի եղաւ ինձի։ Անտառին մատրանը քով Օրիորդին պատահեցայ, եւ մօրը մեռնիլն իմացայ։ Քիչ մ'ետքը գղեակը գայի եւ Պր. Օրլանտոյին հետ ուղեցի խօսիլ։ Ըսին որ ծանր հիւանդ է, եւ զիս առին անոր կնկանը տարին։ Մինչեւ հիմայ պատմածներս ամենն ալ մէկիկ մէկիկ իրեն պատմեցի, եւ խօսքս հաւատալի ընելու համար՝ որ Պր. Կուարդերոն զիս խաւրած է, հանեցի անոր՝ իւր տիկնոջը գրած նամակը տուի։ Կարդալէն ու քանի մը բոպէ մտածելէն ետքը, ինձի պատմածիդ պէս սուտ պատմութիւն մը յարմարցնելն, ասանկ նամակ մը ձեւացընելը գժուարին բան չէ, ըստ։ Սուրբ երկրին լուրերը մեզի շատ ուշ կը հանին, եւ անսույգ բաներ են։ Տիկին, պատախանեցի, ըսածնիդ կրնայ ըլլալ, բայց ես խաբեբայ չեմ։ Ըսածիս սոսուգութիւնն իմանալը գիւրին է։ Թէպէտ եւ տամն տարի

կայ որ ես ասկից բաժնուած եմ, բայց գեռ պէտք է որ շատ մարդիկ գտնուին որ զիս ճանչնան։

Լաւ է, լաւ է, ըստ, կը հաւատամ. բայց այսօր ատեն չկայ, վաղը կը խօսինք։ Հիմայ զքեզ աշտարակներէն մէկը խաւրեմ, որ գիշերը հոն անցընես։

Աղած մնացի, երբ որ տեսայ որ զիս անանկ տեղ մը կը դնէ, որ բանտի տեղ կը ծառայէր. գուցէ, ըսի, վրաս ապահով չըլլալուն համար կ'ընէ։ Ինչ եւ իցէ՝ ծառայ մն կանչեց, ականջն ի վոր բան մ'ըստ, եւ ինծի պատուիրեց որ անոր հետ երթամ։ Առանց բան մը զբուցելու հնաղանդեցայ. ինչու որ թէպէտ զիս աշտարակին մէջ ալ գնէր, ես կրնայի պատսիլ. Երկու գալսնի ճամբայ գիտէի, որոնք ապահով էի որ այն նոր բնակիչները չէին գիտեր։ Ծառան առաւ զիս աշտարակը տարաւ եւ կրկին կրկին վրայէս գոցեց գնաց։ Մէջ մ'ալ կէ գիշերուան մօտ եկաւ, կերակուր գերաւ։ Իւր գալէն յառաջ՝ փորձած էի գոներէն մէկը, որ անտառ կը հանէր, եւ ձեռքս վրան Դնելուս պէս՝ բայուեցաւ։ Ծառային եկած ատենը քնանալ ձեւացոցի, ու բան մը չիմացաւ։ Կէս գիշերն անցնելէն ետքը մէկալ գուռն ալ՝ որ նեղ ճամբան կը հանէ, փորձեցի. ի սկզբան քիչ մը դէր կ'եցաւ, բայց այն ալ բացուեցաւ։

Միաքս գրած էի որ այն գիշեր Պիանգան առանում փախչիմ. բայց չէի կրնար ուղածիս հասնիլ, ինչու որ եւ ոչ անոր խուցը գիտէի։ Երբ որ ասոր վրայ ինք իրենս կը մնածէի, տեսայ որ նեղ ճամբուն ծայրն աշտարակ մտնելու գրան քով լոյս մը կայ։ Անմիջապէս ետ գարձայ՝ պահութեցայ, կասկածելով ո՞ո գուցէ տանտիկինը զիս մեռցընելու համար մարդ մը խաւրած ըլլայ։ Մէջ մ'ալ լսեցի որ կնոջ ճայն մը զիս կը կանչէր, ըսելով թէ պատուհանէն նայիմ։ Ասով սիրտ առի, նեղ ճամբուն գուռը գացի բացի . . . Ի՞նչ ուրախութիւն. եկողը Պիանգան էր։ Անմիջապէս զինքն առի գուրս հանեցի։

Բարթուղիմէսս խօսքը լֆացընելէն ետքը, Պիան-
դան պատմեց տանտիկնոջ նոյն գիշերը Յովհաննիսին
հետ ըրած խօսակցութիւնը: Այս պատմութիւնը
հաւատարիմ ծառան իւր մոքին վրայ աւելի եւս հաս-
տատեց, որ շուտով Գիորենցա փախչի, եւ հոն
տէրութենէն օգնութիւն խնդրէ: Միայն թէ Պի-
անդան սաստիկ յոդնած ըլլալով՝ անկարելի էր
որ այն գիշեր կարենային ճամբանին յառաջ տանիլ-
թէպէտ մեծ վտանգ կար, բայց հարկ եղաւ որ քանի
մը ժամ հոն կենան, որպէս զի հանգչի:

Առտուանց կանուխ երբ երկու եղաքը ջորին կը-
պատրաստէին, որ ճամբան խեղճ աղջիկը վրան նստե-
ցընեն, յանկարծ մէյ մ'ալ Անտոնին կնիկը վաղելով
եկաւ զրուցեց որ անտառին մէջ ձիւորներ կան,
որոնք դէպ ի իրենց տունը կու դան:

Բարթուղիմէսս արդէն գիշերը պանդխտի զգեստն
հանած ու մօրուքն ալ սափրած ըլլալով՝ կը յու-
սար որ զինքը չեն ճանչնար. բայց Պիանդան թնշ-
ընելու էր. տան ամէն ծառաներն ու շղջակայ տե-
րնելու էր. տան ամէն ծառաներն ու շղջակայ տե-
րնելու էր. զեղացիներն անդամ կը ճանչնային: Անոր
համար ուրիշ ճար չկար, բայց եթէ անանկ տեղ մը
պահել, որ չկարենան գտնել: Անտոնին միտքն եկաւ որ
ջորոյն ընդարձակ մսուրին մէջ պառկեցնեն ու վրան
խոտով ծածկեն: Շուտով մը խեղճն անկողնէն հա-
նեցին, մսուրին մէջ դրին: Հաղիւ թէ խոտը վրան
դոցած էին, խնդրակներն հասան եւ հալցուցին թէ
Դղեկին օրիորդը ծեր պանդխտի մը հետ տեսաք:

Հրամեր էք, պատասխանեց Անտոն, քիչ մը յա-
ռաջ ոս շադանակենւոյն քովերը տեսայ, որ ծերու
մը հետ գետին քովի դաշտը կ'երթար. երկուքն ալ
շատ շուտ կը քալէին: — Անտարակոյս շուտով. քա-
ռած պիտի ըլլան, ըստ Յովհաննէս, անտարակոյս.
բայց մենք իրենց կը հասնինք: Այն թշուառական
ծերն, այն խաբեբայ պանդխտին. ըրածն իրեն շատ

սուղ պիտի նստի: Այս ըսելով սկսաւ ձին վազքընել
եւ մէկ րոպէի մէջ աներեւոյթ եղան:

Անոնց երթալուն պէս՝ հաւատարիմ ծառան Պի-
անդային հետ ճամբայ ելաւ: Ամենեւին տեղ մը չկե-
ցան մինչեւ որ Գիորենցա հասան: Հոն Բարթուղիմէսս
շուտ մը տէրութեան պաշտօնեաներուն գնաց, եւ
ամենայն ինչ անոնց առջեւը պարզեց. բանը ծերա-
կոյսին առջեւն ալ ելաւ, ու վճիռ տրուեցաւ որ
Պիանդան պատուաւոր խորհրդականի մը հոգաբար-
ձութեան յանձնուի, որ անոր դաստիարակութեան
հոգ տանի: Պր. Օրլանսոյին ալ թուղթ մը խաւ-
րուեցաւ, որ ըրած մստակարարութեան հաշիւը տայ.
Եւ ինք արդէն մեռած ըլլալով՝ կինը պարտաւորեցաւ
դղեկին ելել:

Պր. Կուալդերոյին աղասութեան համար ալ
հարկաւոր եղած ստակը տրուեցաւ հաւատարիմ ծա-
ռային, որ Գահիրէ գնաց, եւ տիրոջը հետ հինգ
ամիս ետքը Գիորենցա դարձաւ: Զի կրնար պատմուիլ
Պր. Կուալդերոյին տրումութիւնն եւ ուրախութիւնը
երբ իւր հայրենիքն հասաւ եւ իւր սիրելի ամուսինը
մեռած դտաւ: Բայց Պիանդան իւր աղնիւ բնու-
թեամբը քիչ ժամանակի մէջ հօրը տրումութիւնն
ու կրածները մոոցընել տուաւ:

Օ. ԳԱՌԱԴԵԼՄՈՍ ՌԱՏԵ
ԿԱՄ

ԱՐԴԱՐԱԾՏՐՈՒԹԻՒՆ ՎԱՐՉԱԾՔԵԱԼ

ԳԱՌԱԴԵԼՄՈՍ ՌԱՏԵՆէ, աղքատ բայց առաքինի ծնողաց զաւակ էր, որոնք Անդղիայի գաւառական քաղքի մը մէջ կը բնակեին: Պղտիկ հասակէն ինք զինքը վաճառականութեան տուած ըլլալով՝ քսան տարւան եղած ատեն՝ Եարմութ քաղաքն երեւելի վաճառականի մը քով առաջին գրագիր էր:

Առաքինի երիտասարդն ամեն ամիս իւր վաստըկածին կէսը հօրը կը զրկէր. եւ ամեն անգամ որ ծնողքն իրեն նամակ գրելով շնորհակալ կ'ըլլային եւ զինքն իրենց ծերութեան օգնականն ու միմիթարութիւնը կը կոչէին, սիրով մեծ ուրախութեամբ կը լեցուէր:

Քանի մը տարի ետքը Գուլիկէլմոսին գլխաւորը մեռաւ. եւ թէպէտ բոլոր քաղաքին մէջ՝ իւր առաքինի, յաջողակ ու գործունեայ ըլլալը ձանչցուած էր, այսու ամենայնիւ յարմար գործք մը չկըցաւ գտնել: Ամէնէն աւելի սիրտն անոր կը ցաւէր որ իւր ծնողացը կարող պիտի չըլլայ օգնել: Գործ մը գտնելու յուսով՝ ելաւ Լոնտոն գնաց. Բայց հոն ալ բախտը չբանեցաւ: Արդէն աղէկ զգեստները ծախած, ժամացոյցն ու ձերմկեղէններուն մէկ մասը ձեռքէն հանած էր. եւ վերջապէս այն աստիճանի հասաւ որ ուտելիքը պակսելով՝ առանց հացի մնաց:

Օր մ'իրիկուան գէմ՝ Ա. Յակոբի փակարանին մէջ միայնակ պարտելու ելաւ, գրեթէ բոլորովին յուսահատած՝ իւր վշտերէն աղատելու համար՝ միտքը գրաւ որ իբրեւ նաւազ նաւու մը մէջ մտնէ:

Այս խորհուրդներուն մէջ ընկղմած՝ գնաց առանձին տեղ մը նստեցաւ: Քիչ մը վերջն գիմացն ուրիշ մաքուր հագուած մէկն եկաւ նստեցաւ, եւ սկսաւ իւր թէրթակալին (հըլլանէն) մէջ բաներ մը գրել: Ինք գեռ հոն նստած տաեն՝ մարդն ելաւ գնաց: Գուլիկէլմոս քիչ մ'ետքը տեսնելով որ այն մարդը նստարանին վրայ իւր թէրթակալը թող էր տուեր, առաւ եւ արտորնօք ետեւէն վաղեց որ շուտավ մը իրեն հասցընէ: Բայց արտորալն անօգուտ եղաւ. մարդն աներեւոյթ եղած էր: Ռատնէ թէրթակալը բացաւ, քննեց, որ գուցէ որուն ըլլալը կ'իմացուի. Բայց մէջն ոչ անուն կար եւ ոչ ուրիշ ծանօթութիւն մը. անոր տեղ տասը հազար փաւնդ սդէրլինի արդողութեամբ զանազան դրամնթղթեր կային:

Ահաւասիկ յանկարծ այն ողբրմելի վիճակէդ հասուստ մարդ մ'եղար, բաւա ինք իրեն Ռատնէ: Բայց չէ, կրկնեց շուտ մը, այս ստակն ուրիշնն է, մէջն եւ ոչ փոքր բան մը կրնաս առնուլ: Այս մտածմարդ ելաւ շուտ մը քաղքին զանազան ժողովզգապետութիւններուն գնաց բանն իմացուց, որպէս զի առաջնորդ կիրակի օրը ծանուցում ընեն թէ Ա. Յակոբի փակարանին մէջ սեղանի մը վրայ, մէջը ստակով թէրթակալ մը գտնուած է, տէրը թող զինքն յայտնէ: Նոյնպէս լրագրաց մէջն ալ դնել տուաւ: Բայց բոլոր ջանքը պարապ ելաւ. ամենեւին թէրթակալը պահանջող չեղաւ: Ի վերայ այսր ամենայնի ինք նոյն ողբրմելի վիճակին մէջ կ'ապրէր, այն գտած գանձին մէջն եւ ոչ գանդ մ'առնելու համարձակելով: Ուժ օր այսպէս անցնելէն ետքը՝ միտքը դրաւ որ ամբողջ գումարը քաղքին ոստիկանութեան յանձնէ եւ ինք Ամերիկա երթալու խորհուրդն ի դոր գնէ:

Նոյն միջոցին իւր Եարմութ քաղաքին ընկերներէն մէկուն պատահէլով՝ այս որոշմունքն անոր յայտնեց, միանդամայն թէրթակալին գէպքն ալ պատմեց:

Շատ խղճահար ես, բաւ իրեն բարեկամը, այն-չափ գումարով թերթակալ մը կորսնցընողն անտառակոյս գտնողին ու ետ գարձրնել ուզողին քանի մը հարիւր ադերլին ամենայն սիրով կը հատուցանէ: Իմ կարծիքս այն է որ մշտեն իրաւամբ հարիւր ադերլին կրնաս առնուլ, ու մնացածն ապահով տեղ մը շահու դնելով՝ ուսկից որ ուղուած ատեն կրնայ ետ առնուիլ, տէրը գտնուածին պէս՝ անոր գարձրնել:

Գուլիկը մնոս բարեկամին խորհրդին անսաց, հարիւր ադերլին առաւ, երեսունը հօրը խրկեց եւ ինը հազար ինը հարիւր ադերլինը քովը պահեց, որ ապահով տեղ մը դնէ: Մէկալ կողմանէ շարունակ գործելու տեղ մը կը վիճուաբք. վերջապէս ձէֆէրալն անունով մէկու մը քով մտաւ, որ Գուլիկը մոսին ձիբըերը կամաց իմանալով՝ վրան մեծ սէր ձգեց, մանաւանդ թերթակալին պատմութիւնն ալ որ լսեց, սէրն ու համարումն աւելի մեծցաւ: Գուլիկը մնոս թէպէտ վերջին կարօտութեան մէջ ըլլալով՝ օտարին ստակը գործածել յանձն առած էր, յուսալով եւ գրեթէ հաստատութեամբ գիտնալով որ նոյն ստակին տէրն հաւանութիւն կու տայ, բայց միշտ խիղճ կ'ընէր: Ուստի եւ երբ որ քիչ ատենուան մէջ իւր նոր գլխաւորին վատահութիւնը վասարկեցաւ, աղաչեց որ վերջին իրեն տալու ստակին մէկ մասն ալ վրան աւելցընելով՝ թերթակալին մէջի ստակին ամբողջացընէ, եւ իւր քովը շահով բանեցընէ: Տէրն ալ յանձն առաւ:

Ձէֆէրալնին՝ Ուստնէին վրայ ունեցած սէրն ու համարումն երթալով այնպէս աւելցաւ, որ զինքն իրեն վաճառակից բաւ: Ասով իւր վաճառականութեան առնը շատ ծաղկեցաւ: Քիչ մ'ետքը Ուստնէ յարմար ժամանակ մը գտնելով՝ ծնողացը տունն այցելութեան գնաց, հօն բարի ու առաքինի աղջկան մը հետ կարգուեցաւ, եւ այսպէսով ընտանեաց տէր ու երջանիկ հայր եղաւ:

Ասանկով շատ տարիներ անցան: Ուստնէ միշտ լրագրաց մէջ ծանուցանել կու տար նոյն գտնուած թերթակալը, բայց միշտ տէրն անծանօթ կը մնար: Ինք բաւական ստակ վաստրկելով եւ աղէկ անուն ստանալով՝ ձէֆէրալնին հաւանութեամբն ու ձեռք բռնելով՝ առանձին վաճառականութեան տուն բացաւ, եւ բախտը բանելով՝ սաստիկ հարստացաւ, բայց միշտ գտած ստակին գլուխը Լոնտոնի դրամասեղանը կը պահէր եւ իբրեւ օտարի ստակ կը սեպէր:

Ուստնէին անդրանիկ որդին Գէորգն ալ վաճառականութեան զբաղած էր եւ քսան տարւան եղած ատեն՝ հօրն ապրանքներովը լցուննաւու մը վրայ հսկելու համար՝ Ամերիկա գնաց:

Այս գործն աղէկ կատարելէն ետեւ՝ Պոսդընէն ետ դառնալու ժամանակը՝ Պրուկդըն անունով ծեր մը իւր աղջկովը նաւ մտաւ Լոնտոն գառնալու համար: Պր. Պրուկդըն եւ իւր Արագելլա աղջկիը ճամշորդութեան ատեն իրենց աղջուական վարմունքովը թէ նաւապետին ու թէ Գէորգայ առնելու մեծ համարում ունեցան եւ անոնց սէրն ու վատահութիւնը վաստրկեցան: Պր. Պրուկդընին գիտութեան ու ընդարձակ տեղեկութիւններուն վրայ երկուքն ալ կը զարմանային: Ասիկա Պոսդըն վաճառականութեան տուն հաստատած ու գերախոսութեամբ սնանկացեր էր, եւ հիմա Անդղիա կը դառնար, իւր աղջականներէն մէկուն թող տուած ժառանգութիւնն առնելու համար:

Գէորգ Ուստնէ Պր. Պրուկդընին առաջարկեց որ մինչեւ որ իւր գործերը կարգի դնէ՝ գայ իրենց տունը բնակի, եւ ժառանգութիւնը ձեռք ձգելէն ետքն՝ որիշ տուն մը բանէ: Պր. Պրուկդըն շնորհակալութեամբ այս առաջարկութիւնն ընդունեցաւ:

Նաւը Լոնտոն հասաւ եւ Գուլիկը իմու՝ իւր որդւոյն բերած հիւրերը չէ թէ միայն ուրախութեամբ ընդունեցաւ, հապա հետերնին անանկ սիրով կապուեցաւ,

որ ալ տնէն ելելու թող շտուաւ եւ թեթեւ գնով
մը անոնց քանի մը սենեակ վարձու տուաւ, որ մէկ-
տեղ խաղաղութեամբ բնակին:

Քիչ ատենուան մէջ Ռոտնէ ու Պրուկդըն իրարու
սրտակից բարեկամ եղան: Օր մը երկուքը մէկտեղ
Ա. Յակոբայ փակարանը զըսունքի գացած ըլլալով՝
Դժբախտութիւնս հոսկից սկսաւ, ըսաւ Պրուկդըն,
երբ քսանուութը տարի յառաջ հոս եկայ:

Կ'նշակէս, հարցուց Գուլիէլմոս, կ'աղաչեմ պատմէ:
— Ես այն ատեն հոս թերթակալ մը կորսնցուցի,
որուն մէջ տասը հաղար փաւնդ սդերլին կար:

— Այն ստակն ալ ձեռքդ շանցան:

— Զէ: Կոյն օրը Պատլնէն լուր առի թէ կինս
ծանր հիւանդ է, եւ Ամերիկա երթալու նաւ մը գրտ-
նուելով՝ մէջը մոտյ, ճամբայ ելայ: Ճամբան երբ
կորուստ իմացայ, ալ ետ դառնալը պարապ էր, դի-
տէի թէ ստակս գտնողը՝ ետ չի դարձըներ:

— Ի վերայ այսր ամենայնի պէտք էիր ետ դառնալ,
վասն զի աշխարհիս վրայ դեռ առաքինի մարդիկ կը
գտնուին. ես մէկը կը ճանչնամ՝ որ շատ տարի յառաջ
խիստ շատ ստակ գտնելով՝ լրագրաց մէջ ծանուցա-
նել տուաւ, եւ տէրը չգտնելով՝ մինչեւ հիմայ հաւա-
տարմութեամբ կը պահէ:

— Անիկա ընտիր անձ մ'եղած պիտի ըլլայ. մէյ
մը զինքը տեսնել կ'ուզէի:

Քիչ մը ետքը կը տեսնես, ըսաւ Ռոտնէ, որ հա-
մոզուած էր թէ գտած թերթական իւր բարե-
կամինն է, որովհետեւ թէ մէջի ստակին գումարն եւ
թէ ժամանակն համաձայն կու գար:

Երկու օր ետքը Գուլիէլմոս փառաւոր հայկերոյթ
մը պատրաստել տուաւ, որուն շատ բարեկամներ եւ
ամէնէն յառաջ Պրուկդըն ու անոր աղջիկն հրաւի-
րեց: Ժամանակին գուրս այս աստիճանի փառաւոր
հացկերոյթին պատճառը մէկը չկարենալով իմանալ՝
ամէն մարդ կը զարմանար: Երբ սեղանը լմնալու

վրայ էր, տանտէրը դուրս ելաւ, եւ քիչ մ'ետքը
նորէն ներս մանելով՝ բերաւ Պրուկդընին առջեւը
վրան ծածկուած աման մը դրաւ ու ըսաւ. Առ, սի-
րելի՞ բարեկամն, եւ գիտցիր որ տակաւին արդար մար-
դիկ կը դտնուին: Ահաւասիկ Ա. Յակովայ փակարա-
նին մէջ կորսնցուցած թերթակալդ, որ ես քսանու-
ութը տարի յառաջ դտած էի. բաց, ու մէջը թէ տասը
հաղար սդերլինն եւ թէ մինչեւ այսօրւան օրս բերած
շահը կը դտնես:

Կեցիր, շատ մ'աճապարեր, բարեկամ, կրկնեց
Պրուկդըն՝ սաստիկ ուրախութեամբ. թէպէտ եւ ա-
սիկա իմ թերթակալս է, եւ մէջի տասը հաղար
սդերլինն իրաւամբ ինծի կ'իյնայ, բայց եւ ոչ դանդ
մը կ'առնում մէջէն: Ինծի կ'երեւայ որ քու գէորգ
որդիդ իմ աղջկանս վրայ բարի համարում ունի եւ կը
սիրէ, անոր համար այս ստակն անոր օժիտ կը գնեմ
եւ այս ամուսնութեան իմ հաւանութիւնս կու տամ:
Ահաւասիկ, աղջիկս, ըսաւ՝ Արապելլային դառնալով,
ահաւասիկ քու օժիտդ: Իմ ապրուստիս համար այս
վերջին օրերն ընդունած ժառանգութիւնս բաւական
է, եւ եթէ այս ժառանգութիւնն ալ չըլլար, Գուլի-
էլմոս բարեկամն եւ դուն ու փեսաս հերիք եք ինծի
օդնութիւն ընելու:

Ա. մէնքն ալ այս առաջարկութեան հաւանեցան:
Հարսնիքը մեծ փառաւորութեամբ կատարուեցաւ:
Գէորգ աւելի ծաղկեցուց ու ընդարձակեց իւր հօրը
վաճառականութիւնն, որ ալ դործերու հոգերէն
պաշուեցաւ. եւ ամէնքը մի սիրտ մի հոգի՝ երկայն ա-
տեն գոհ ու երջանիկ կեանք մ'անցուցին:

վերջին աստիճանի հասան, եւ ստուգիւ ա՛լ բոլորպին
անմիտթար մնաց:

Բայց գեռ ասով ամէն բան չլինցաւ: Այս վեր-
ջին հարուածին վրայ մէկ երկու ամիս անցնելէն ե-
տեւ՝ օր մ'աղջկանը հետ խուցը տրտում տիսուր
նստած ատեն, յանկարծ վրան գլուխին աղոսոս մարդ
մը գագան ու վայրենի կերպարանքով մը ներս մտաւ,
եւ առանց խօսք մ'ըսելով՝ ծոցէն թուղթ մը հանե-
լով՝ տիկնոջ ներկայացուց: Այս թուղթը չօրս հազար
փերինի պարտականութեան տոմակ մըն էր, զոր՝
բերողին խօսքին նայելով՝ հանգուցեալ Պր. Կրիւնեան
իրմէ փոխ առած էր: Թէպէս թղթին տակի Պր. Կրիւ-
նեանին ստորագրութիւնն իւր ձեռնագրին շատ նման
էր, բայց տիկնոյն ամենեւին չէր կրնար հաւատալ՝ որ
իւր ամուսինն իրօք այնպիսի մարդէ անանկ պարոք
մ'առած ըլլայ. Նախ՝ վասն զի երբեք ասոր վրայ խօսք
մ'ըսած չէր. Երկրորդ՝ որովհետեւ այս մարդն՝ որ ինք
զինքը փոխատու կը ձեւացընէր, աւելի աղքատ բախ-
տախնդրի մը կը նմանէր եւ չէր երեւար որ այնչափ
ստակ փոխ տալ կրցող մէկն ըլլայ:

Սակայն խեղճը շատ նեղ մտած էր. գժբախտու-
թեամբ տան մէջ ամենեւին ծառայ կամ աղախին մը
չկար. սենեկապանուուհոյն մայրը հիւանդացած ըլլա-
լով՝ հրաման առած էր որ երթայ մէյ մը զինքը տեսնէ,
եւ կառապանը զինքը տարած էր. իսկ միւս սպասաւոր-
ները գուըսը հնձոց զբաղած էին: Կամացուկ մ'աղջ-
կանն ըստաւ որ երթայ ծեր կալուածապահը կանչէ:
Ծերունին շուտ մ'եկաւ, եւ պարտականութեան
թուղթը տեսածին պէս՝ ըստաւ որ Խաբէական բան եւ
ստորագրութիւնը շինծու է: Ասով իւր եւ օտարա-
կանին մէջ կուի մըն է փրթաւ. Խաբէբան ձայնը
բարձրացուց եւ սկսաւ Պր. Կրիւնեանին գէմ սաս-
տիկ նախատական խօսքեր ըսել մէջը զարհուրելի
հայհոյութիւններ ու պղծախօսութիւններ խառ-
նելով:

Ե. ՍԻՐ.Օ.ՇԿԵՅ ԵՅՐԻ

ԿԱՄ

ԱՆՈՒՔԵԱՆ ԻՒՐ ՓՈՐԱԾ ԽՈՐԽՈՐԾՏԻՆ ՄԵԶ Կ'ԻՑԱԱՑ

Ա. ԱՆԴԻՇԵՐ ՀԱՅՐԸ:

ԱՐԻՒՍԵԱՆ ափինն իւր գեղի գեղեցիկ տանը մէջ
տիսուր ու առանձնական կեանք մը կ'անցընէր: Եր-
կու տարի յառաջ ինք զինքն աշխարհիս վրայ ա-
մէնէն երջանիկ մայրը կը համարէր. իւր ամուսնոյն ու
երեք զաւակներուն սէրը վայելելով եւ ինք զինքն
անոնց սիրոյն նուրիելով՝ երջանկութեամբ կ'ապրէր:
Բայց ետեւէ ետեւ մահն իւր սիրելիներն յափշտակե-
լով՝ զինքն անմիտթար սոյս մէջ ընկլմեց: Նախ ա-
մուսինը մահուան անգութ մանգաղին տակն ինկաւ.
Հազիւ թէ վրան տարի մ'անցած էր, երկու որդիքը
ծաղիկ հիւանդութեան զոհ եղան: Նոյն ժամանա-
կէն իւր միակ միսիթարութիւնն էր Մելանիա իւր ինը
տարւան աղջիկը, որուն հետ ամէն օր իւր սիրելեաց
գերեղմաններուն այցելութիւն ընելով՝ զանոնք պա-
տող ծաղիկներն արցունքովը կ'ոռողէր: Այս իւր
առանձնական եւ անօդնական կենաց մէջ իւր աին-
կալութիւնը դրած էր մէկհատիկ եղօրը վրայ, որ
քաջ հազարակետ մըն էր, եւ կը յուսար որ անիկա
դալով թէ իրեն օգնական ու միսիթարիչ, եւ թէ իւր
աղջկան պաշտպան ու խնամակալ կ'ըլլայ: Մէյ մ'ալ
գոյս մ'առաւ որ այն իւր սիրելի եղբայրն ալ պատե-
րազմի մէջ քաջութեամբ կուռելով՝ իւր հայրենասի-
րութեան ու արիութեան զոհ եղած, թշնամոյն զի-
նուց տակ ինկած էր: Ասով խեղճ, այրւոյն ցաւերը

Տիկինը չուզելով որ Մելանիան այս զազելի խօսակցութիւնը լըէ, իրեն ըստ որ պարտէղ երթայ: Այն ատեն օտարակիանն սկսաւ երկայն բարակ եւ խառնաշփոթ առասպել մը պատմել, որուն իմաստն այս էր թէ Պր. Կրիւնեան երիտասարդութեան ատեն՝ երբ ուսում սորվելու համար Ա.Ա. քաղաքը կը գտնուէր, ինք զինքը խաղու եւ անառակութեան տուած ըլլալով եւ ստակ չկարենալով բաւեցընել՝ իրմէ փոխ ստակ առած էր:

Կալուածապահին համբերութիւնն ա՛լ համանելով, սպառնալից ձայնով մը կոչեց. Կորսուէ, դուրս ելիր, խաթեքայ: Թէ որ իմ հանդուցեալ տէրս քեզի մինակ չորս ֆիորին պարտական եղած ըլլար. շատոնց արդէն այն ստակն իրմէ խնդրած առած կ'ըլլայիր, եւ այսպէս չեիր սպասեր որ իւր մահուրնէ վերջը մէկ ու կես տարի անցնի: Օտարակիանը միշտ կը պնդէր ու կը պահանջէր որ անմիջապէս ստակը վճարուի, որով կոփիր խիստ սաստկացաւ ու երինցաւ: Վերջապէս արտաքսյ կարգի կատաղութեամբ մ'ելաւ գնաց, սպառնալով որ դատաստանի պիտի դիմէ:

Կրիւնեան տիկինը՝ որ այս դէպքէն սաստիկ այլած էր, քիչ մը բացուելու համար պարտէղ իշտաւ եւ ուղեց աղջկանը քովի երթալ: Երկայն ատեն ամէն կողմ փնտուեց. բայց պարապ տեղ. Մելանիան աներեւոյժ եղած էր: Պարտիզին մէկ կողմէն պղտիկ գետ մը կանցնէր, որ բաւական պղնթաց էր. տիկինը գետափին մօտերն այն պղտիկ ցնցուղը տեսաւ, որով աղջիկն իւր ծաղկիները կ'ոռոգէր: Այս տեսնելով՝ խեղճ մայրն անանկ այլայլեցաւ, որ քիչ մնաց կը մարէր կ'իշնար: Մէջ մ'ալ անդիէն հովիւ տղայ մը՝ որ քիչ մը հեռու իւր ոչխարները կ'արածէր, վազելով եկաւ Մելանիային յարդէ գլխարկը բերաւ, ըսելով որ Զքին վրայ լողալով՝ գնաց գետափին թփեռուն կռուեցաւ մնաց. ես ալ դացի առի եւ վրայի

գեղեցիկ կապոյտ ժապաւէնէն իմանալով որ օրիորդինն է, հոս բերի:

Տէր Աստուած, կոչեց տիկինն՝ երեսին գոյնը նետելով, զաւակս անշուշտ գետն ինկած է:

Ո՛հ, շատ կը վախնամ որ բարի օրիորդն ընկղմած չըլլայ, պատասխանեց հովուի տղան լալով: Նայեցէք, տիկին, ցնցոյն կեցած տեղէն մինչեւ գետափի՝ խոտերը կոխվուառուած են: Վահ, բարեսիրտ Մելանիա, գեռ երէկ իրիկուն ինծի ճերմակ հաց մը տուաւ, ամէն անդամ խեղճ հօրս ողորմութիւն կու տար:

Ծուտով գնա, մարդ կանչէ, պոռաց դժբախտ մայրը, դուցէ կարելի է աղջիկս տակաւին աղատել:

Տղան վաղելով գնաց. ինքն ալ կրցածին չափ շուտով կալուածապահին գնաց եւ յուսահատական ձայնով մը կոչեց. Մելանիան չկայ, աղջիկս գետն է ինկեր: Ծերը ձեռքէն եկածին չափ զինքը միսիթարեց, ըսելով թէ Ո՛վ գիտէ, կրնայ ըլլալ որ ուրիշ տեղ մ'ըլլայ. եւ տեսնելով որ խեղճ մայրը սաստիկ պյալայութենէն ու ցաւէն չի կրնար սոտքի վրայ կենաւ, նստեցուց եւ սկսաւ զինքն հոգաւ:

Խոկ դուրսը բոլոր գեղի բնակիչները ժողովուած սկսան աղջիկը վինտուել. բայց իրենց աշխատութիւնն ի գերեւ ելոււ, ամենեւին եւ ոչ նշմարանք մը կրցան գանել:

Այն ատենէն վեր տիկինն՝ օրերը վերջին աստիճանի արտանութեան ու անմիսիթար ցաւոց մէջ կ'անցընէր: Բայէտ, կ'ըսէր անդադար, իմ սիրելի ամուսինս եւ երեք զաւակներս մեռան, եղբայրս օտար երկիր վախճանեցաւ. աշխարհիս վրայ ամենեւին ազգական մը չունիմ: Ունեցած հարստութիւնս ամենեւին աշքիս չ'երեւար. բոլոր աշխարհ ինծի ամայի անապատի մը պէս է: Միայն կրօնի միսիթարութիւններն ու կարօտելոց օդնութիւն ընելն էր իւր միակ սփոփանքը:

Բ. Անդրանիկ մէջ ուսնեռէ:

Արինեան տիկնոջ եղբայրը՝ Պր. Պէրկ հազարապետը մեռած չէր, ինչպէս որ կը կարծուէր, այլ զօրաց սոսկալի խառնուրդի մը մէջ սաստիկ վերաւորուած եւ ձիէն ինկած էր, եւ իւր զինուրները՝ որ զինքը մեռած կը համարէին, պատերազմի դաշտին վրայ թող տալով՝ թշնամիք վերցուցած Սիպերիայի ներսի կողմերը տարած էին: Հոն չէր կրցէր ամենեւին առիթ մը գրտնել որ իւր նամակներն ընտանեացը հասցընէ, եւ ոչ ինք կրցած էր անոնցմէ լուր մ'առնուլ:

Վերջապէս պատերազմը լմնցաւ, եւ Պր. Պէրկ գերեաց փոփոխութիւն ըլլալու ժամանակ աղատելով՝ իւր գնդովը ճամբայ ելաւ հայրենիքը դառնալու: Պատիկ քաղքէ մ'անցած ատեն՝ իմանալով որ անկից քանի մը մղոն հեռու՝ լերան վրայ, առանձին դգեսակի մը մէջ իւր բարեկամներէն մէկը կը բնակի, ուղեց մէջ մ'անոր այցելութիւն ընել: Այն բարեկամն մեծ ցաւով իմացաւ որ քեռայրը մեռած է: Իրի կունը Պր. Պէրկ աճապարելով իւր ծառային հետ ճամբայ ելաւ, որ գիշերը չիոխած՝ իւր գնդին կեցած գեղն հասնի: Բայց ճամբաներն այնպէս գէշ ու ամայի էին, որ շուտով չկարենալով յառաջանալ՝ գիշերը վրայ եկաւ, եւ անտառի մը մէջ մոլորեցան:

Արգէն ձմեռուան ատեն էր: Լուսինը քիչ մը ժամանակ իւր տկար լուսովն այս երկու ճամբորդները լուսաւորելէն ետեւ գոցուեցաւ. թանձր ամպեր եկան երկինքը պաշարեցին, սոսկալի հով մ'անտառին բոլը ծառերը կը շարժէր, եւ ձիւնախառն սաստիկ տարափ մը երեսնին կը զարնուէր: Երթալով մթութիւնն այնչափ թանձրացաւ, որ ձիւղերուն մէջէն հաղիւ երկինքը կրնային տեսնել:

Պր. Պէրկ ծառային ըսաւ. Մեր ձիերը սաստիկ յոդնած են. պէտք է որ գիշերն այս անմարդի անտառին մէջ անցընենք:

Լաւ է, պատասխանեց Հասդա իւր ծառան, որ հունգարացի ձիւնոր մըն էր. ասիկա առաջին անհամը չէ՝ որ գիշերը բաց օդի մէջ կ'անցընենք: Ես հիմնյ աղէկ կրակ մը կը վառեմ եւ թէ որ ուշաբնու կամ խմելու բան մը չունինք ալ՝ գոնէ աղէկ մը կը տաքնանք:

Այս բսելով՝ վար իջաւ, եւ ձիերը ծառի մը կապելէն ետեւ՝ սկսաւ հովկ եւ անձրեւէ ապահով տեղ մը փնտուել: Բայց կրակ վառելու համար ըրած ձիղն ի զուր էր. ձիւղերն ու տերեւներն անանկ թրջած էին, որ ամենեւին չէին վառեր:

Կոյս միջոցին փոթորիկն ու անձրեւը կամաց կամաց դադրած էին: Մեր մ'ալ հեռուէն յանկարծ շան հաջել մը լսեցին: Փառք Աստուծոյ, պոռաց հասդա, կ'երեւայ որ գեղէ մը կամ ագարակէ մը հեռու չենք:

Ես ալ այնպէս կը կարծեմ, պատասխանեց հաղարապեալը. շուտով ձի հեծնենք եւ գէպ ի նոյն կողմն երթանք:

Քիչ մը յառաջ երթալէն ետեւ՝ հեռուէն լոյն մը տեսան որ ծառերու մէջն կը փայլէր: Այս լոյն երբեմն աներեւոյթ կ'ըլլար եւ քիչ մ'ետքը դարձեալ կ'երեւար: Վերջապէս անտառին մէջ առանձին տուն մը հասան, որ մեծ պարտէկ մ'ալ ունէր, բուլրտիկն ալ բարձր պատով մը պատած էր: Կրակարանին մէջ պայծառ վառող կրակի մը լյար՝ ծառերուն վրայ կարմրկեկ ցոլացում մը կ'արձակէր, եւ գիշերուան խոր մթութիւնը քիչ մը կը նուազընէր: Տունը շատ ամուր շինուած կ'երեւար: Պատուհաններն երկաթէ վանդակներ կային:

Զինուորները վար իջան եւ ձիերնուն սանձէն բունելով՝ պատին չորս կողմը դարձան, որպէս զի մուաքը գտնեն: Ծառան պարապ տեղ կրկին եւ կրկին անգամ գուռոր զարնելէն վերջը՝ բոլոր զօրութեամբ նորէն կրկնեց: Վերջապէս մեծ գրան փեղ-

կերէն մէկուն վըայ ծակ մը բացուելով՝ երկաթէ խիտ վանդակներէն լըս մը դուրս ցոլացաւ, եւ ներսէն մէկն հարցուց. Ո՞վ էք:

Անտառին մէջ մոլորեալ ճամբորդ ենք, պատասխան տուաւ Հասգա:

Հը, հը, մրմուաց ներսինը քթին տակէն, ուշ ատեն եկեր էք: Քանի՞ հոգի էք:

Երկու հոգի եւ մեր երկու ձիերը, պատասխանեց Հասգա:

Հը, հը, մրմուաց նորէն ձայնը, ուրեմն ամէնը մէկտեղ չորս գլուխ: Այս ըսելով խորշոմերես պատաւ մը բաց ծակին մօտեցաւ, եւ սիսաւ օտարականները լաւ մը դննել:

Այս ի՞նչ գարցելի կերպարանք է, ըսաւ հազարապետը մուգէն, եթէ որ գլխաշուքը չըլլար՝ անշուշտ զինքն արինկղակ աւաղակի տեղ կը դնէի: Եւ ծակին մօտենալով ըսաւ. Տիկին, կ'աղաչեմ այս գիշերուան համար մեղի բնակարան մը շնորհէցէք:

Լաւ է, պատասխանեց պառաւը, որովհէտեւ աղէկ երիտասարդ մը կ'երեւաք, անոր համար սիրով կը հաւանիմ զձեղ ընդունելու:

Այս խօսք ըսելէն ետեւ՝ մեծ դրան մէկ թեւը բացաւ: Պր. Պէրկ ներս մտաւ՝ ծառան ալ երկու ձիերուն սահնձէն բռնած՝ անոր ետեւէն դնաց:

Ահաւասիկ ախոռին դուռն, ըսաւ պառաւը Հասգային. Ներս մտած ատենդ ձախ կողմը լապտեր մը կայ. տուր որ վառեմ: Զիերնիդ աղէկ յարդ եւ առատ չոր խոտ կը գտնէն, հիմայ վարսակ ալ կու տամ:

Հասգա ձիերն ախոռ տարաւ: Հազարապետն ալ ներս մտաւ, որ տեսնէ թէ ձիերուն համար ամէն բան ի կարգի է, եւ գոհ եղաւ: Նոյն միջոցին պառաւը մեծ դուռն զգուշութեամբ դոցեց, եւ բանալին ները դրամնը դրաւ:

Հիմայ, Պարոն, հրամայեցէք վեր ելէք, ըսաւ պառաւ պանդոկապետու Հին:

Ճատ սիրով, պատասխանեց հազարապետը. Բայց կ'աղաչեմ, սիրելի մայր, շնորհք ըրէք անմիջապէս ընթրիքնիս պատրաստեցէք. աղէկ ապուր մը շնորհէք՝ որ կարող ըլլայ սոսամոքս տաքցնել, վասն զի ցրտէն սաստիկ կը գողամ եւ խիստ անօթի ենք:

Լաւ, ըսաւ պանդոկապետու Հին: Բայց շատ կը ցաւիմ որ բաղձացածիս պէս պիտի չկարենամ ձեղի ծառայել: Որդիս, տան տէրը, հսու չէ, անոր տեղը ձեռքէս եկածին չափ ես պէտք է որ լցցնեմ: Ինչպէս որ կը տեսնէք, ես կաղ եմ ու կայտառութիւն չունիմ: Կերակուր եփել, սեղանը պատրաստել եւ սեղանի վրայ ծառայել, ասոնք ամէնը մէկտեղի իմ հասակէս վեր աշխատութիւն են: Հիմայ կ'երթամ իմ թռոս Ուրսոլան կը խաւրեմ, որ ձեղի սեղանի վրայ ծառայէ: Խեղձ աղջիկն համր է, եւ ոչ մէկ խօսք կրնայ ըսել. ստուգիս շատ խղճալի բան է, որովհետեւ ամէն բան կը լսէ ու բոլոր ըսուածները կը հասկրնայ, եւ հասակին նայելով՝ խիստ ձարպիկ է: Կը յուսամ որ կէս ժամէն տղաս ալ կը դառնայ եւ նոյն ատեն ամէն բան կարգի կը մտնէ:

Գ. Մոռակ ո՞վիկ:

Հազարապետը կրակարանին առջեւը նստեցաւ՝ որ քիչ մը տաքնայ. մէյ մ'ալ պղտիկ աղջիկ մը ձեռքը փուցով ու սեղանի սպաներով գունէն ներս մտաւ: Ասիկա այն աղջիկն էր՝ որուն վրայ պառաւը քիչ մը յառաջ խօսք ըսած էր: Թէպէտ գծագրութիւնն աղնիւ ու սիրուն էր, բայց գոյնը նետած եւ խոր արտօնութիւն մը կը տեսնսւէր վրան: Այսպիսի գեռաբյոյս հասակի մը մէջ ասանկ սաստիկ տրտմաւթիւն տեսնելով՝ հազարապետին միրտը շարժեցաւ: Քաղցրութեամբ իրեն ըսաւ. Քու համր ըլլարդ խիստ մեծ ցաւ կը պատճառէ սրտիս, որովհէտեւ կարող պիտի չըլլամ քեղի հետ խօսակցիլ: Օրիորդք քաղզը

եւ ցաւագին աչօք մը դարձաւ իրեն նայեցաւ, եւ ցուցուցած սիրոյն վրայ շնորհալի յարդութեամբ մը շնորհակալ ըլլալէն ետեւ՝ մատը չըթունքին վրայ տարաւ ի նշան լուսութեան, եւ սեղանը պատրաստելով անիկից հեռացաւ:

Քիչ մ'ետքն Ուսուլան ապուրը բերաւ: Պր. Պէրկ սեղանը նստած ատենը՝ շատ զարմացաւ տեսնելով որ ակնկալութեանը դէմ՝ փոսցը շատ մաքուր եւ գեղցիկ էր, նոյնպէս սեղանի սպասները, պատառապաղը, դանակը, աղի ամանն ու եղի շին արձաթէ էին: Ապուրն ալ շատ համով եկաւ: Հազարապետն աղջկան ըրած ծառայութեան համար զինքը գովելէն ետեւ ըստւ. Փառք Աստուծոյ, բախտէն ինչ աղէկ տեղ գտայ, այս գիշեր ինչպէս պիտի քննանամ եւ ճամբորդութեանս յոդնութենէն պիտի հանդչիմ: Այս հաճութեան ձայնին աղջիկը ցաւազին աչօք դարձաւ իրեն նայեցաւ: Հազարապետը տեսաւ որ աչուրներն արցունքով լցուած էին: Բայց աղջիկն աճապարեց դռնէն դուրս ելաւ:

Զարմանալի բան է, մատծեց Պր. Պէրկ, որ այս աղջիկն այսպէս արտում ըլլայ: Իրօք ալ դժուար բան է որ մարդ եղած խօսակցութիւնները լսէ եւ կարող չըլլայ պատասխան տալ: Ի վերայ այսոր ամենայնի ես կը կարծեմ որ այս աղջկան արտմութիւնն ուրիշ պատճառ մը պիտի ունենայ. շատ կը ցաւիմ իրեն վրայ, եւ ստուգիւ իւր արտմութեան ստոյդ պատճառն իմանալու եւ իրեն օգնելու համար ամենեւին աշխատութեան եւ ծախքի չելի խնայեր:

Քիչ մ'ետքն աղջիկը խորոված այծեման միս եւ աղցան բերաւ: Սկաւառակը սեղանի վրայ գնելու ատեն՝ կամացուկ մը ամանին տակը թղթի կտոր մը խոթեց, եւ սկսաւ աչուրներով նշան ընել. մէյ մը աչուրները խոհանոցի պատուհանին կը դարձընէր, մէյ մը թղթին վրայ կը նայէր, եւ անմիջապէս դուրս ելաւ:

Պր. Պէրկ աչուրները չորս կողմը պատցընելով՝ տեսաւ որ աղջկան ցուցուցած պատուհանը խցին քովին եղող խոհանոցը կը նայէր, ու պառաւն անկից ականջ դրած՝ խցին մէջ եղած բաները կը լրտեսէր: Հազարապետն աղջկան ըրած նշանէն իմացաւ որ կ'ուզէր հակրցընել թէ թուղթը պէտք է գաղտուկ կարդալ ուստի սկաւառակին մօտենալով՝ առանց սեղանին վրայէն վերցընելու՝ սկսաւ թղթին մէջինը կարդալ, որուն վրայ կապարեայ գրչով եւ դողդոջուն ձեռօք դրուած այս խօսքը կար:

“Պարո՞ն: Գիտցած ըլլաք որ աւազակներու ձեռք ինկած էք. աղէկ զգուշացէք, այս գիշեր զձեղ կը մեռցընեն: Երանի թէ Աստուծած ձեղի օդնական ըլլար ու այս աւազակներուն ձեռքէն աղտատէր . . . եւ զիս ալ հոսկից հանէր”:

Ասոր վրայ Պր. Պէրկ շատ այլայլեցաւ: Մատծեց որ արդեօք փախչի, թէ՝ ինք զինքը թշնամեաց դէմ պաշտպանէ: Բայց մէկ կողմանէ ալ կը մտածէր որ չըլլայ թէ վտանգն երեւակայական բան մ'ըլլայ:

Նոյն ատեն Հասպա իւր հաւատարիմ ծառան տիւրջը վերարկուն ու պարկն առած՝ դռնէն ներս մտաւ: Հազարապետն սկսաւ հետը մաճառերէն խօսիլ, որ պէս զի պառաւը խօսածնին չիմանայ: Թղթին մէջ գրուածն անոր իմացուց, որպէս զի վտանգէն ազատելու միջոցին վրայ երկուքը մէկտեղ խորհին: Ծառան բոլորովին վհատեցաւ: Ո՛չ, աղէկ զգուշանանք որ քաջութիւննիս չկտրոնցընենք, ըստ Պր. Պէրկ: Թէպէտ եւ շատ գէշ վիճակի մէջ ենք, ի վերայ այսր ամենայնի ինք զինքնիս ծիծաղերես ցուցընենք: Վասն զի եթէ գարշելի պառաւն՝ որ միշտ կը դիմէ, զմեղ շփոթած եւ լքեալ տեսնելու ըլլայ, կասկածի կրնայ երթալ:

Հասպան այս լսելով՝ սկսաւ բարձրաձայն ծիծաղել, իբրեւ թէ տէրն իրեն ծաղրական խօսք մ'ըսած ըլլար:

Այսպէս բարձրաձայն ծիծաղի մը հարկաւորութիւն չոնինք, ըստ հաղարապետը: Հիմայ դուն գնա ատրճանակներս բեր: Թշնամեաց դէմ դնելու ատեն մեղի աղէկ կրնան ծառայել: Սուրս ալ ինծի աղէկ կրնայ օգնել: Բայց յառաջ տան ամէն կողմը գնա պտրտէ. նայէ որ կասկածելի բան մը կը տեսնեմ: միտ գիր որ զէնք կամ դողցուած բաներ եւ կամ պահուրտած մարդ կայ, եւ թէ արդեօք շուտով փախչին հարկաւոր է: Ես պանդոկապետուհին կը բռնեմ, որ քեզի արդելք չըլայ ու զքեզ չըրտեսէ: Խոհանոցէն ելլել ուղելք տեսներուս պէս՝ զինքը քովս կը կանչեմ եւ դուն գործքդ չըմցուցած՝ չեմ թողուր որ դուրս ելլէ:

Հասդան գնաց: Քառորդէ մ'եաքը տիրոջն ատրճանակներն առած եկաւ սեղանին վրայ դրաւ, եւ այլայլած գէմքով մ'ըստաւ. Տէր Աստուած, ի՞նչ բաներ տեսայ: Ախոռին մէկ կողմը պատիկ խուց մը դասայ, որուն մէջ անկողին մը կար, կ'երեւայ որ ախոռի ծառային անկողինն է: Կոյն խցին մէջ պարտելու ատեն՝ գետին աշքիս դուռ մը հանդիպեցաւ, զոր բանալով վար իջայ: Հոն տեսածներս ի՞նչպէս պատմեմ: Բարակ չուխայէ, թաւիշէ ու մետաքսէ եւ ուրիշ աղնիւ սիւթերէ շնուռած տեսակ տեսակ զգեստներու կոյտ մը կար, որոնցմէ շատն արեամբ թաթաւեալ էր: Ասկէ զատ՝ մետաքսէ բաճկին մը տեսայ, որուն այն կողմն՝ ուր որ մարդուն սիրտը կ'իխայ, դաշյոնվ մը ծակած եւ բոլոր բաճկինն արինաւթաթախ էր. կ'երեւայ որ սիրկա բարձր աստիճանի մէկու մ'եղած ըլլայ: Այս զարհուրելի տեսքէն բոլոր գլխիս մազերը վեր տնկուեցան: Տարակոյս չկայ որ չարագործներու եւ մարդասպաններու որջ մ'ինկած ենք ու աղատելու ձար չկայ: Մեծ դուռը շատ զգուշութեամբ խոշոր փականքներով դոցուած է, որուն բանալին չար պառաւին գովիս է: Տան չորս կողմն եղող պատր շատ բարձր ըլլարուն՝ առաջ արդար աղմական գործուած մը՝ իբրեւ թէ ամենեւին վախ մ'ունեցած չըլլար:

անդղի չենք կրնար անցնիլ: Ասկից զատ՝ ձիերնիս հոս թողուր կ'ըլլայ: Այնպէս կ'երեւայ որ գոնէ հիմայ աւազակները տունը չեն:

Տասնուերկու հոդի ալ ըլլալու ըլլան, չեմ վախնար, ըստ Պր. Պէրկ: Բայց ինծի կ'երեւայ թէ լաւագոյն է որ առիթը ձեռքէ չփախցընենք. Հիմայ պառաւը տան մէջ առանձին է, զինքը ստիպէնք ու ձեռքէն կերպով մը բանալիներն առնունք, ետքը ձի հեծնանք ապահովութեամբ ու պատուով մեր տեղը դառնանք: Շատ կը բաղձամ որ առանց արիւն թափելու՝ այս գործս լմնայ:

Գ. Իբրուս արժանէ մայր և որդի:

Տիկին, կանչեց հաղարապետը պանդոկապետուհոյն, քիչ մը հոս դայիք, ձեզի խօսք մ'ունիմ: Այն ալ կաղալով եկաւ ու ըստ. Ահաւասիկ եմ, Պարոն, Էնչ կը հրամայեք:

Նոյն միջոցին մեծ դուռն երեք անգամ զարնուեցաւ: — Հա, տանտէրն եկաւ, կոչեց պառաւը. Հրաման տուեք շուտ մ'երթամբ դուռը բանամ. անկէ ետքը պատրաստ եմ ձեզի ծառայելու:

Պր. Պէրկ ճրագը ձեռքն առած՝ գէպ ի մեծ դուռն երկնցաւ, իբրեւ թէ քաղաքավարութեան համար կ'ուղեր պանդոկապետուհոյն լոյս ընել. բայց բուն միտքն այն էր որ տեսնէ թէ արդեօք պանդոկապետն առանձին է, թէ հետն ուրիշ աւազակներ ալ կան: Տեսնելով որ առանձին է, շատ ուրախացաւ եւ մինչեւ խուցն անոր ընկերանալով՝ ինք եկաւ սեղանի նստաւ, երկու ատրճանակներն ալ քովը: Քիչ մը վերջը պանդոկապետն ալ եկաւ քովը նստաւ եւ սկսան իրարու հետ խօսակցիլ: Հաղարապետն իւր ըրտծ պատերազմները պատմեց եւ ուրիշ պատերազմական ու քաղաքական գէպքերու վրայ խօսեցաւ, այնպիսի հանդարտ գէմքով մը՝ իբրեւ թէ ամենեւին վախ մ'ունեցած չըլլար:

Իրենք խօսելու ատեն Հասդան՝ որ ձիերը դարձաւ նելու գացած էր, գործը լմնցուցած ըլլալով՝ խուցը մտաւ ուրիշ սեղանի մ'առջեւը նստեցաւ, ուր որ իրեն ալ ընթրիք պատրաստած էին։ Հազարապետը մաճառերէն ըստ իրեն։ Ծուտով ընթրիքու ըրէ լմնցուր, ու գնա պառկելու խուցս հարցուր, եւ կարասիքս հոն տար։ Այս բնելէդ վերջը՝ քու պառկելու տեղի ալ իմացիր ու հոն քաշուէ։ բայց պատրաստ կեցիր որ խուցս ելելուս պէս՝ կամնցուկ մը սուրդ ու ատրճանակներդ առնես՝ քովս գաս։

Հասդա ճշդիւ այս հրամանները կատարեց, ու կարասիքն իւր տիրոջը պառկելու խուցը տանելէն ետքը՝ սրահ եկաւ, ուր սկսաւ յօրանջել՝ իրեն թէ քնէն ծանրացած է։

Ընկեր, բերանդ այնչափ խոշոր կը բանաս որ, ըստ պանդոկապետը, կը վախնամ թէ զիս կուլ չտաս։

Հասդան բարձրաձայն ծիծաղելով մը պատասխանեց. Սայդ է, շատ կը բաղձայի որ զձեղ կլեմ. բայց հիմակու հիմայ աւելի քնանալու կը բաղձամ։ Այս առառ շատ կանուխ ելայ, բոլոր օրս ձիու վրայ անցուցի. անոր համար այս գիշեր խորունկ մը պիտի քնանամ։ Շնորհք ընէիք վաղը չումանցած զիս արթընցընէիք, որպէս զի ծամբայ չելած՝ ձիերը դարձանեմ։ Բայց այս ալ կը յայտնեմ որ քունս շատ խորունկ է. պէտք է որ դուռս սաստիկ զարնէք. թէ որ կամաց զարնելու ըլլաք՝ արթնցընելու յոյս մ'ունենապ։

Պանդոկապետն այս խօսքին վրայ շատ ուրախացաւ, մանաւանդ որ արդէն ինքն ալ հնարք մը կը մոտածէր որ ծառան իւր տիրոջմէն բաժնէ. ուստի ճրագ մ'առաւ ու Հասդային հետ դաւթէն անցան մինչեւ ախոռին կից պղտիկ խուց մ'եկան, ուր որ անոր անկողինը պատրաստուած էր։

Երբ պանդոկապետն ետ դարձաւ, Պր. Պէտք հետը խօսակցութիւնը շարունակեց։ Բայց տեսնելով որ

երբեմն աչքին ճոթովն ատրճանակներուն կը նայի, Կ'նչ, ատրճանակներս այնչափ կը հաւնիս, ըստ։

Ծատ աղուոր ատրճանակներ են, պատասխանեց պանդոկապետը, բայց պէտք էիք ախոռը՝ թամբին վրայ թողուր։ Բախսն զձեղ այնպիսի ապահով տեղ մը բերած է, որ ամենեւին զէնքի հարկաւորութիւն չունիք. այս խօսքս այնպէս սոյցդ է ինչպէս որ սոյցդ է թէ ես պատուաւոր մարդ եմ։

Ստուգիս այնպէս է, պատասխանեց Պր. Պէտք. բայց ես սովորութիւն ունիմ որ զէնքերս միշտ աչքիս առջեւը կ'ուղեմ ունենալ. որովհետեւ հասարակորէն լեցուն կը պահամ որ չըլլայ թէ դժբախտութիւն մը պատահի։

Ասանկ գժբախտութենէ մը պրծելու համար՝ ուրիշ հնարք մը կայ, կրկնեց պանդոկապետը, տուեք սա դարանին մէջը կղզեմ ու բանալին ձեզի տամ։

Չէ, չէ, սիրելի հիւրընկալս, պատասխանեց հազարապետը. ձեզի ծանրութիւն չըլլայ, հետա պառկելու խուցս կ'առնում։ Կ'նչ ընեմ, գէշ կամ աղէկ՝ սովորութիւն եմ բեր, տուանց այս լեցուած զէնքերն անկողինս քովն ունենալու չեմ կրնար քուն ըլլալ։

Այնպէս մ'երեւցաւ որ պանդոկապետն այս խօսքիս վրայ քիչ մ'այլայլեցաւ. սկսաւ խորունկ մտածելով խցին մէջ վեր վար պտղտիլ։ Բայց այս Կ'նչ է, կոչեց յանկարծ, հիմայ միտ դրի որ սեղանին վրայ գինի չկայ։ Կ'նչ խելացի մայր ունիմ. ձեզի գինի բերելու մոոցեր է։ Պէտք է որ գէթ հիմայ այս պակասութեան տեղը լեցընեմ։ Երթամ գինետանս ամենէն աղնիւ գինինէն բերեմ, որ մէկտեղ քանի մը դաւաթխմնէք։

Այս ըստելով գուրս ելաւ ու սկսաւ խոհանոցին մէջ կանչել. Մայր, Պարոնին գինի տալու մոոցեր ես. շնուր, ճրագդ առ հետո եկուր։ Երթանք մէծ տօներու եւ երեւելի մարդիկներու համար պահուած տակառը բանանք։

Մաքերնին ինչ կրնայ ըլլալ, մտածեց ինք իրեն
հաղարապեար, արդեօք թմբրադեղ մը պիտի տան
կամ զիս պիտի թունաւորեն: Աղէկ զգուշանալու է:

Քիչ մ'ետքը պանդոկապետն ետ գառնալով՝
մէկէն դուռը բացաւ ու կոչեց: Պարոն, կ'ալաշեմ,
եթէ զԱսուած կը սիրէք, օդնութեան հասէք.
խեղձ մայրս՝ որ առջեւէս ճրագն առած կ'երթար,
սանդղին վրայ ոտքը սահելով՝ բարձրէն գետնափորին
մէջն ինկաւ. չեմ գիտեր որ գեռ կ'ապի՛, թէ մեռած
է: Շնորհք ըսէք, եկէք մէկտեղ բոնենք, վեր
բերենք, անկողնոյն վրայ զնենք:

Գլխուս վրայ, պատախանեց հաղարապեար, ճրագն
առէք առջեւս անցէք:

Երկուքը մէկտեղ գետնափոր գինետան սանդղին
դլուին հասան: Կայեցէք, Պարոն, բասւ պանդոկա-
պեար, վարք ողորմելի մայրս գետնին վրայ փոռած՝
կենաց նշան մ'ալ չի տար:

Պարոն Պէրկ չէր գիտեր թէ արդեօք ստուգիւ
պառաւն ինկած էր, թէ այս բանս զինքը գետնափոր
տանելու հնարք մին էր: Բայց ինչեւիցէ՝ ինք սանդղին
դլուիր կեցաւ ու ըսաւ. Յառաջ անցէք, սիրելի
հիւրնկալս եւ ինչպէս որ պէտք է ինծի լցոս տուէք,
որ չըլլայ թէ ես ալ այս անպիտան սանդղէն վար
իյնամ:

Պանդոկապետն առանց ընդդիմանալու առջեւն
անցաւ: Պր. Պէրկ ետեւէն գայած ատենն՝ անոր
գրապանէն գուրս ելած գաշունի մը կոթի ծայրը տե-
սաւ, եւ նոյն ժամանակը չարագործին միտքն իմա-
նալով՝ ինք իրեն ըսաւ. Անզգամ, կ'ուզէ որ ես
գարշել պառաւը վերցրնելու համար ծռած ժամա-
նակ՝ ինք գաշունովը զիս սպաննէ: Այս մտածեց ու
շուտ մ'իւր ընելիքն որոշելով՝ Անօրէնն իւր փորած
խորխարատին մէջ կ'իյնայ կոչեց, եւ ուժով մը չա-
րագործն այնպէս հրեց, որ սանդղին վրայէն վար
դլուրելով՝ գնաց. պանդոկապետուհւոյն վրան ինկաւ:

Պառաւն անմիջապէս ցատքեց ոտք ելաւ եւ իրեն
արժանի որդւոյն մաղերէն բոնելով՝ Անմիտ, չարա-
գործ, անպիրատ, կոչեց, մէջքս կոտրեցիր: Իրենք
առանկ իրարու հետ կռուելու ատեն՝ հաղարապետն
աճապարեց վեր ելաւ, դուռը գոցեց, դրսի մեծ
նիդերն ալ քաշեց, եւ այսպէս երկուքն ալ մէջք
փակուած մնացին:

Ե. Մունչ անդամ լընուն կը բացուի:

Պր. Պէրկ սրահը վագեց եւ սկսաւ կանչել. Հաս-
գաւ հասպա՛: Հաւատարիմ ծառան շուտ մը հասաւ՝
իրեւ քաջ հունդարացի ծիաւոր, երկու ձեռքը մէջ
մէկ ատրճանակ եւ մերկ սուրն ակռաներով բռնած:

Ա՛լ զէնքերնուս հարկաւորութիւն չկայ, ըսաւ հա-
զարապետը ծիծաղելով, թուշունները բռնուած են,
պանդոկապետն ու պանդոկապետուհին գետնափորին
մէջ փակուած կը կենան:

— Աղնիւ, կոչեց Հասդան. ուրեմն տեղելոյն
ափեցինք: Չորս կողմը քննենք նայինք, որպէս զի
կարենանք հարկ եղած ատեն ինք զինքնիս պաշտ-
պանել: Ամէն բանէն յառաջ ջանանք դրան բանալի-
ները ձեռք ձգել:

Ծառ փնտուելէն վերջը, Հասդան վերջապէս գտաւ՝
հին պտուկի մը տակ: Ծաղլասէրը բանալիները
պնակի մը վրայ դրած՝ բերաւ իւր տիրոջն ընծայեց,
նոյն արարուղլթեամբ, որով Հասարակորէն դղեկի մը
բանալիները յալթողին կը մատուցանեն:

Տան վարի գտափկոնին սենեակներուն ամէն կողմն
աղէկ մը քննելէն ետեւ՝ վերի գտափկոնն ելան, եւ
ամէն անձուկ անցքերն ու բոլոր սենեակները սկսան
պարտիլ, որ չըլլայ թէ անոնց մէջ մարդ գտնուի:
Նոյն խցերէն մէկուն մօտեցած ատեննին՝ ականջնին
ցած ձայն մ'եկաւ, եւ միտ գնելով՝ այս աղօթքը
լսեցին: Տէ՛ր Աստուած, իմ երկնաւոր Հայրս, կ'ըսէր

քաղցր ու յստակ ձայն մը, սա բարի պարսնին ու իւր հաւատարիմ ծառային ողօրմէ, զիրենք այս սոսկալի որոդայթէն փրկէ, զիս ալ անսնց հետ աղատէ:

Պր. Պէրկ գուռը բացաւ ու զարմանքէն անշարժ մնաց. Ի՞նչ, պոռաց վերջապէս, դժուն ես, Ո՛ւռ սոլա, որ այնպէս եռանդով աղօթք կ'ընես. ուրեմն ներաջ չես:

Չէ, Պարոն, պատասխանեց աղջիկը, բայց զիս համբ կարծեցնելու հարկաւորութիւն կար: Այս տան անդամ բնակիչները մօտերս օտարական մը սպաններվ եւ վախնալով որ զիրենք չմատնեմ՝ գլուխս կտրելու սպառնակը ըրին թէ որ դրսէն մէկու մ'առջեւ բերան բանալու ըլլամ:

— Մի վախնար, աղջիկս, ասկից ետեւ ոչ պանդոկապետն ոչ ալ պանդոկապետուհին քեզի ամենափար վնաս կրնան հասցընել: Զիրենք անանկ վիճակի մը մէջ դրինք՝ որ ալ մէկու մը չեն կրնար վնասել:

Ո՛հ, Տէր Աստուած, պոռաց բարեսիրտ աղջիկը. Ի՞նչ, զիրենք մեռցուցի՞ք:

Չէ, պատասխանեց հաղարապետը, հիմակուհին բաւական սեպեցի զիրենք գետանափորին մէջ փակելու: Եկուր, աղջիկս, վար ի՞նսանք ուրախանանք, ու վերջէն պատմէ մեզի որ ի՞նչ դժբախտ դիպուածով այս տան մէջ եկած ես:

Պարոն, կրինեց աղջիկը արտմութեամբ, մի կարծէք որ ապահովութեան մէջ ենք: Այս անտառն աւազակներով լեցուն է, գոնէ քսան հոգւոյ չափ են, եւ այս իրիկուն ալ տասը տասնուերկու հոգի հոս պիտի գան: Այս բանս աղէկ դիտեմ, որովհետեւ տեսայ որ պանդոկապետուհին նոյնչափ հոգւոյ համար կերակուր կը պատրաստէր: Զանացէք որ նոյն չարագործներն հոս չմտնեն, ապա թէ ոչ կորսուած ենք:

Ուրեմն հետա եկուր, Համագա, ըստ Պր. Պէրկ, երթանք ամէն կողմանէ զմեղ պաշտպանելու միջոցներ գտնենք: Ինձի այնպէս կ'երեւայ, աւելցուց՝ Ուրսոլային գառնալով, որ մեծ դռնէն զատ տեղէ մը ներս չի մացուիր:

Չէ, պատասխանեց աղջիկը: Բայց պատուհանները երկաթի վանդակներով ամրացած են: Տան ծայրը դուրս ցցուած պղտիկի լուսամուտ մը կայ, զոր դուզերը Լապտեր կը կոչեն: Պանդոկապետն ամէն անդամ որ դիշերն աւազակներուն կը սպասէ, նոյն պատուհանին մէջ լոյս մը կը գնէ, իրենց առաջնորդ գելու համար: Երբ որ կու գան զիրենք ձանցըներուն համար՝ դուռն երեք անդամ կը զարնեն: Եւ այս է իրենց որոշեալ նշանը: Նոյն առեն պանդոկապետը կամ պանդոկապետուհին գուռը կը բանայ:

Լաւ, ըստ հազարապետը. բաւական որ տամանուեր կուքն ալ մէկտեղ չգան, մենք զիրենք ներս կ'առնունք: Հինգ վեց հոգւոյ հետ գլուխ ելլելը գժուածին բան մը չէ: Եկուր, Համագա, զիրենք ինչպէս որ պէտք է ընդունելու պատրաստուիք: Բայց նախ գնանայէ որ լուսամուտին մէջ եղած կանթեղը կը վառի:

Հասգան գնայ: Քանի մը ըսպէ ետքն եկաւ ու ծիծաղելով մ'ըստ: Կ'երեւայ որ պանդոկապետն ու պանդոկապետուհին իրենց գործողութեանց մէջ շատ ճիշդ են, որովհետեւ գետանափորին մէջ փակուենէն յառաջ՝ կանթեղին մէջ նորէն եղ լեցուցեր են: Նոյն կանթեղը ճամբուն վրայ այնպէս լուսաւորութիւն մը կու այս, որ եկող աւազակներուն թիւը դիւրու կը ընանք իմանալ:

Ըստ լաւ, ըստ Պր. Պէրկ, վար ի՞նսանք զէնքերնիս առնունք:

Քաջ պաշտօնակալը վերարկուն ձգեց ու ծիծաղելով մ'ըստ: Հունդարայի ծիւառորի նշանագգեստս միայն զիրենք սարսափեցընելու բաւական է: Հետզ սա

Հուաններն ալ առ. Հարագործները կապելու համար
հարկաւոր են:

Այս միջոցին երեք անդամ դրան զարնուիլ մը լսուեցաւ: Հասդան շուտ մը լուսամուտը վաղեց, եւ եկաւ ցած ձայնով մը՝ Երկու հոգի են, ըստ:

Հա՛, պատասխանեց Պր. Պէրկ, դուն գնա մեծ դուռը բաց, փեղին ետեւը պահութետ. առաջին մըտնողն ես կը հոգամ, երկորդն ալ քեզի. լապտերդ հոս սա անկիւնը դիր:

Հասդան հնազանդեցաւ, գնաց դուռը բացաւ: Պ. Պէրկ գողերէն առաջինը վզէն բռնեց, ու ատրամանակին ծայրը կուրծքին կրթնցլնելով՝ աշարկու ձայնով մը պոռաց. Յանձնուէ, ապա թէ ոչ՝ բանդ բուսած է: Անզգամին ապշած ու սարսափած՝ հազարապետին ոտքն ինկաւ սկսաւ շնորհէք ինդրել: Հասդան ալ նոյն ատենը մէկալ գոլը գետինը զարկած էր: Երկու գողերը՝ ձեռուրնին ու ոտուրնին աղէկ մը կապուած՝ քաշկոտելով բակին մէկ ծայրը տարին, եւ Պր. Պէրկ իրենց ըստաւ. Ճիկ մի հանէք ու տեղերնէդ մի շարժէք, ապա թէ ոչ՝ գլուխնիդ կը ջախշաբեմ:

Քանի մը բոպէ ետքը դուռը նորէն երեք անդամ զարնուեցաւ, եւ ուրիշ երկու գողեր եկան, որմէնք հետերնին մեծ ծարը մը կը բերէին: Զանննք ալ իրենց ընկերներուն պէս ներս ընդունեցան եւ առաջիններուն պէս կապեցին: Քաջ պաշտօնական ու ծառան մինչեւ արեւուն ծագելը նոյն տեղը կեցան. բայց ալ եկող դացող չեղաւ:

Չեմ գիտեր, ինչո՞ւ համար մէկալ աւազակները չեն երեւար, ըստ Հասդան, արդեօք բան մը գուշակած են: Բայց ինչո՞ւ պէտք է. ձեռք ինկողներն իրենց արժանի եղած պատժէն չեն կրնար պրծիլ:

Զ. Մօբեղբայրը:

Արշալոյսն եղեւինի անտառին վրայէն նոր ծագած եւ օրն սկսելու վրայ էր: Հասդան դարձաւ տիրոջն ըստ: Ա՛լ սա աւազակաց բնակարանը թողունք երթանք: Բայց հազարապետը պատասխանեց որ Դեռ վտանգէ աղատ չենք: Արդէն լսեցիր որ, ըստ, քսան հոգւով աւազակներու գունդ մը այս անտառս կ'ասպատակէ: Զկարծած ատեննիս գնդակ մը խիս մացառներուն մէջէն՝ կրնայ զմեղ գետինը փուել՝ դեռ մենք թշնամին չտեսած: Անոր համար պէտք է որ ապահովագոյն միջոց մը գտնենք:

Մէջ մ'ալ Հասդան յանկարծ կոչեց. Մտիկ ըրէք, հեռուէն ձիերու բազմութեան ճայն մը չէք լսեր. կը վախնամ որ չըլսայ թէ աւազակաց բոլոր գունդը մէկէն վրանիս գայ: Այս ըստ ու շուտ մը անդզէն վեր ելաւ գնաց որ լուսամէն նայի: Քիչ մը վերջը սաստիկ ուրախութեամբ վար վաղեց պուալը թէ՝ Եկողները բարեկամ են, մեր ձիաւորներէն չուկաս մը կու գայ: Անմիջապէս գրան երկու փեղիկը բացաւ. ձիաւորք ներս մտան, եւ ամէնքն ալ Պր. Պէրկն ու իրենց ընկերը Հասդան տեսնելով՝ ուրախութեան ճայներով բարեւեցին: Ետքէն ձիաւորաց տասնապետն յառաջ անցաւ ու իւր մեծին զինուորական բարեւը տալէն ետեւ՝ այս խօսքը խօսեցաւ: Հրամանոցը համար շատ անձկութեան մէջ էինք: Գիտնալով որ զինուորական կանոններն ինչպէս ծշիւ կը պահանէք եւ տեսնելով ալ որ որոշեալ ատենէն շատ ետքը գեռ չէիք դարձեր, կասկածի գայինք որ անտառին մէջ մոլորած եւ կամ այն աւազակներուն ձեռքն ինկած ըլլաք, որոնք այս կողմերս կ'ասպատակեն: Ուստի գնդապետէն հրաման առնելով՝ ձիչեծանք, եւ հետերնիս ջահեր առած բոլոր գիշերն անտառին չորս կողմը պտըտեցանք: Աերջապէս երկու ձիու քայլերու հետքը նշմարեցինք: Տեսէք, ըսի քուիններու, ասոնք մեր հազարապետին ձիուն ոտքե-

բուն հետքն են. բոլոր մեր գնդին մէջ իրենին պէս աղէկ պայտ զարնուած եւ ոչ մէկ ձի կայ: Նոյն հետք բերուն ետեւէն երթալով՝ այս տունն հասանք:

Փա՞ռք Աստուծոյ՝ որ զձեղ հսս խրկեց, պատասխանեց Պր. Պէրի: Ծնորհակալ եմ ձեր սիրոյն:

Հա՛, հա՛, կոչեց Հասդա, հիմայ կ'իմանամ՝ որ ինչու մէկալ աւազակները չեկան. անտարակոյս ձեր անտառին մէջ պարտիլը զիրենք վախցուցած պիտի բլայ:

Հաղարապետը գլուխն եկածը համառօտիւ մը պատմեց, եւ վրան այս ալ աւելցուց. Տանսապետ, սա չարագործներուն քովը քանի մը պահապան դիր, եւ պանդոկապետն ու պանդոկապետու հին ալ՝ որոնք դինետունն են, կապէ ու ասոնց քովը բեր: Վերջէն տան չորս կողմը պարտէ, ամէն դարաններն ու արկուները բաց. ամէն կողմ՝ գողցուած նիւթեր պիտի գտնուին: Ետքն ուղածներնուդ չափ կերեք խմեցէք, հանգչեցէք:

Ամէնքն ալ ձիերնէն վար իջան եւ հաղարապետին հրամանները ճշդիւ կատարեցին, մանաւանդ ուտելու խմելու հրամանը, եւ նախընթաց օրն աւազակներուն համար պատրաստուած առատ ու ազնիւ կերակուրներով խնջոյք մ'ըսին:

Նոյն միջոցին Պր. Պէրկ գնաց աղջկան քովը՝ որուն միջնորդութեամբն աղատած էր: Գիշերւան պատահածներուն յաջող ելքն իմացընելովն ետեւ՝ ըսաւ. Եկուր, աղջկու, քովս նստէ, եւ ըսէ ինծի որ ինչ դիւ պուածով այս տանս մէջ կը գտնուիս, որովհետեւ չեմ կրնար կարծել որ գուն ստուգիւ այն աւազակին աղջիկն ըլլաս, եւ նոյն չարագործ պառաւը քու մեծ մայրդ ըլլայ: Պատմէ ինծի քու դժբախտութիւններդ. մի վախնար ամենեւին, սիրելի Ուռաղաս, ես զքեղ կը պաշտպանեմ:

Իմ բուն անունն Ուռաղալա չէ, պատասխանեց աղջիկը, ես Մելանիա կ'անուանուիմ: Աւաղակներէն ու-

մանք զիս մօրս քովվէն յափշտակեցին ու հսս բերին: Հայրս՝ Կրիւնեանց ասպետն՝ այս զարհուրելի գեպքէն:

Ի՞նչ կ'ըսես, աղջիկս, ստուգիւ Կրիւնեանց ասպետը քու հայրդ էր, կոչեց հաղարապետը զարմանալով: Ուրեմն դուն իմ քրոջն աղջիկն ես, ես ալ քու մօրելըայրդ: Ո՞չ, իմ սիրելի Մելանիաս: Բանակ երթալէս յառաջ զքեղ միայն մէկ անգամ տեսայ, այն տաեն դուն գեռ որրոցն էիր: Իսկ հիմայ այն բարի հրեշտակն եղար, զրը աստուածային Նախախնամութիւնը զիս մարդասպաններուն ձեռքէն աղատելու համար գործածեց:

Պր. Պէրկ ձեռուուրներն իրարու միացընելովն եւ եւ բախտագէտ հայեցուածն երկինք վերցընելով՝ քանի մը բոպէ լուռ կեցաւ:

Երբ առաջին այլայլութիւննին քիչ մ'անցաւ, հաղարապետն ուղեց որ Մելանիան իւր յափշտակուելուն պատմութիւնը պատմէ:

Ո՞չ, պատասխանեց խեղճ աղջիկը, բոլը կեանքս նոյն զարհուրելի գեպքը պիտի յիշեմ: Օր մ'երբ իմ սիրելի մայրս եւ ես տան մէջ առանձին էինք, խոժոռ գէմքով մէկը ներս մտաւ, ու դրուած մը տուաւ մօրս: Քիչ մը վերջը սաստիկ վէճ մըն է փրթաւ. օտարականը կը պոռար կը կանչուրստէր ու հայհայութիւններ կը զուցեր: Մայրս ինծի հրամացեց որ գուրս ելլեմ երթամ պարտէղը պարտիմ: Հաղիւ թէ վար իջած էի, ուրիշ առաջնէն աւելի ձառագէմ մէկը՝ որ պարտիզին մէջ պահուրտած կը կենար, վրաս յարձակեցաւ, զիս բռնեց, թաշկինակովը բերանս գոցեց, եւ մօտ անտառը տարաւ, ուր կառք մը մեղի կը սպասէր: Մօրս հետ կոռուզն ալ քիչ մ'անքն եկաւ նոյն կառքին մէջ նստեցաւ, եւ զիս առին այս տունս բերին:

Հաղարապետը Մելանիային հետ բակն իջաւ, եւ բոնուած աւազակներն իրեն ցուցուց:

Ահա, սիրելի մօրեղբայրո, կոչեց աղջիկն անոնցմէ մէկը ցուցընելով, ասիկա այն մարդն է՝ որ եկաւ թուղթը մօրս ներկայացուց. իսկ սա մէկալն ալ զիս յափշտակողն է:

Պր. Պէրկ Մելանիային հետ կտոր մը բան կերաւ, ու ետքը ձիաւորներուն ճամբայ ելելու հրաման տուաւ: Մելանիան ալ իւր ձիոյն գաւակին առաւ: Աւազակները, պանդոկապետն ու պանդոկապետուհին ձեռուրնին ետեւնէն կապուած եւ վղենին շղթայ անցուած՝ ձիաւորներուն մէջէն կը քալէին: Գնդին մէջէն չորս հոգւոյ յանձնուեցաւ, որ տունն ու բոլոր մէջն եղող դոյցուած նիւթերը պահպանեն, մինչեւ որ սատիկանութեան մարդիկը դան:

Քաղաքն հասածնուն պէօ՝ հաղարապետը գնաց պատշաճ տեղն ամէն բան իմացուց ու բոնուածներն ալ յանձնեց: Անմիջապէս զօրաց գունդ մը հրաման ընդունեցաւ որ անտառին չորս կողմը պաշարէ ու մէջը պարտի: Ասով աւազակներուն գրեթէ ամբողջ գունդը ձեռք ինկաւ: Հարցափորձ ըլլարով՝ հետեւեալ ծանօթութիւններն առնուեցան: Պր. Գլաւենապուրկ՝ Կրիւնեանց ասպետին մէկհատիկ ազդականը, որ արդէն շատ հարուստ՝ բայց միանդամայն շատ ալ ադահ, չար եւ ամպարիշտ մարդ էր, լսելով որ նոյն ասպետն ու անոր երկու որդիքը մեռած եւ Պր. Պէրկ տիկնոջ եղբայրը պատերազմի մէջ ինկած է, ու բոլոր հարստութեան ուրիշ ժառանդ չի մնար՝ բայց եթէ Մելանիան, գողերուն գնդին գլուխը հրապուրեց, շատ ստակ խստանալով անոր, որ նոյն աղջիկն յափշտակէ: — Միայն աղջիկը մէջտեղէն վերցուր, ըստաւ աւազակաց գլխաւորին, չեմ ուզիր որ սպաննես. հապա այնպիսի տեղ մը ծածուկ պահէ, ուր ապահով ըլլաս որ մէկը չի կրնար գտնել: Միանդամայն զինքն աղջէկ հոգա ու թող մի տար որ իրեն բան մը պակսի:

Աւազակներուն գլուխն այս անօրէն գործքը վրան առաւ: Կրիւնեանց դղեակը մտնողն ինքն էր, եւ առնելիքի մը պատճառանօք երկայն վէճ մը սկսաւ տիկնոջ հետ, որպէս զի իւր ընկերը՝ որ տան չորս դին կը պարտէր, առանց իմացուելու պարտէզ մանէ ու Մելանիան յափշտակելու առթի մը սպաէ: Այս առթիթը շուտ մը պատահելով՝ աղջիկն յափշտակեց, եւ զանիկա ընկղմած կարծեցնելու համար՝ անոր պղտիկ ցնցուղն առուակին եղեցքը ձգելէն ու յարդէ գլխարկը մացարին վրայէն կախելէն ետեւ՝ մէկտեղ առած փախաւ:

Աւազակներուն գլուխն իւր բոլոր ընկերներովն ու պանդոկապետն եւ պանդոկապետուհին մահուան գասապարտուեցան: Իսկ Կրիւնեանց յանցաւոր ազգականը՝ խիստ մեծ տուգանքի ու քսան տարւան բանտարկութեան վճիռ ընդունեցաւ:

Է. Տրամունիւնն ուրախութեան կը դրիս:

Պր. Պէրկ նախ Մելանիային հաստ հագուստը փոխել եւ իւր ընտանեաց ու աստիճանին համեմատ զգեստ հագցընել տուաւ: Ետքը զօրապետէն գունդը թող տալու հրաման առնելով՝ իրեն հեպ ի կրիւնեանց տունը ճամբայ ելաւ: Բայց գիսնալով որ իւր քըրը զինքը մեռած կը կարծէ, աղէկ սեպեց որ թէ զինքն եւ թէ աղջիկը նորէն տեսնելու եղջանկութեան կամաց կամաց պատրաստէ: Ասոր համար ուղարկի քըրնը չգնաց, հապա կալուածապահին բնակարանն իջաւ: Այս բարի ծերը՝ հաղարապետն ու Մելանիան ողջ առողջ տեսնելով՝ անպատմելի ու բախութեամբ լեցուեցաւ: Կարծես թէ ինքն ալ նոր կեանք մը ստացած էր. սրտին մէջ զգացածն անոնց յայտնելու համար խօսք չէր կրնար գտնել: Անմիջապէս տիկնոջ վազեց:

Կրիւնեան տիկինը տխուր, տգոյն եւ արտմութենէ հիւծած՝ սենեկին մէկ կողմը նստեր էր եւ ձեռքը բԱՐ. ՎէՊ.

զիբը մ'ունէր, որ կ'երեւար թէ սրտին ցաւն ամեն նեւին չէր կընար փարատել: Երբ կալուածապահէն նախ իմացաւ որ եղայրը գեռ ողջ է եւ քիչ մը վերջը լսեց որ արդէն եկած է, մէկէն վեր ցատքեց, կ'ուղէր վաղել զիմաւորել: Բայց հազարապետն արդէն սենեալը կը մանէր: Տիկինը զինքը տեսնելուն պէս՝ գիմայր վաղելով՝ եղայրս, ամենասիրելի եղայրս, պոռայ, վերջապէս զքեղ նորէն կը տեսնեմ: Գեռ ողջ ես եղեր. փառք Աստուծոյ. ալ աշխարհիս մէջ առանձնացեալ պիտի չըլամ:

Պր. Պէրկ քրոջը քովը նստեցաւ եւ ադաշեց որ իւր բանակն երթալէն ետեւ ընտանեացը մէջ պատահածները պատմէ: Տիկինն առատ արյանք թափելով՝ իւր սիրելի ամուսնոյն երկայն ու ցաւալի հիւանդութեամբ մեռնին, երկու որդւոցը ծաղիկ հիւանդութեամբ վախճանին եւ վերջապէս մնացած միակ զաւակը՝ Մելանիային մերձաւոր առուակին մէջ խրզդուիլը պատմեց:

Հազարապետն այս պատմութիւնը մտագրութեամբ եւ ցաւակյութեամբ մտիկ ընելին եւ քայրը միմիթարելէն ետեւ՝ ինձի բոլորովին հաւանական չ'երեւար որ, ըստ, Մելանիան խղուած ըլլայ, որովհետեւ զբուցածիդ նայելով՝ մարմինը չգանուեցաւ:

Ո՛չ, կոչեց մայրը, ո՞չ, զաւակս գեռ կենդանի ըլլար. աչքս չգոցած՝ զինքը նորէն տեսնելու եւ ընդգրկելու երջանկութիւնն ունենային. ասիկա ստուգի ինձի ամենամեծ միմիթարութիւն կ'ըլլար:

— Ապահով եղեր, քայրս, որ Մելանիա մեռած չէ: Առանց կարծեաց մեր գլաւենպաւրկ ազդականին մատը կայ այս բանիս մէջ: Զէ, չէ, Մելանիան խղուած չէ: Կրնայ ըլլալ որ զինքը չարագործներու յափշտակել տուած ըլլայ, որոնք խեղճ աղջիկը քուերնին պահէն:

Տէր Աստուած, ի՞նչ մեծ գժբախտութիւն, կ'չեց մայրը՝ երեսին գոյնն աւելի նետելով եւ ար-

ցունքն առատութեամբ տղոյն այտերէն վար իջեցրնելով. աւելի կ'ուզէի որ մեռած ըլլար՝ քան թէ չար ու ամպարիշտ մարդիկներու մէջ գտնուէր: Լաւագոյն է որ մարդ մեռնի՝ քան թէ կեանքը չարագործներու մէջ անցրնէ, որոնց խօսակյութիւնն ու չար օրինակը մանկութեան այնչափ վիասակար են:

Սիրելի քոյրս, պատասխանեց հազարապետը, շատ կ'ուրախսնամ զքեղ այսպիսի ազնուական մտածմունքներով զգածեալ տեսնելով: Բայց հաւատաինծի, Մելանիան միշտ այնպիսի համեստութեան, այնպիսի հրեշտակային անմեղութեան մէջ է, որ անկից աւելի բանի մը չես կրնար բաղձալ: Աը յուսում որ քիչ մ'ետքը զուն անձամբ ալ այս բանս կը տեսնես:

Այս խօսքին՝ մայրը ցատքեց ոտք ելաւ եւ լի ուրախութեամբ կոնչեց. Տէր Աստուած. Ի՞նչ կ'ըսես, սիրելի եղայր. արդեօք ստոցտ է. կ'աղաչեմ, ալ ծածուկ մի պահէր, ամէն բան յայտնէ: Ի՞նչ, արդեօք զինքը տեսար, հետը խօսեցա՞ր: . . . Գուցէ հիմայ առկից հեռու չէ: . . . Ո՛չ, եկուր եկուր, զիս իրեն տար:

Հազարապետը գնայ գուռը բացաւ: Մէյ մ'ալ Մելանիան ներս մտաւ, վաղեց մօրը զիրկը նետուեցաւ: Ուրիշ բան չէր կրնար ըսել, բայց եթէ. Մայրս, մայրս. սիրելի մայրս:

Ի՞նչ, գուն ես, աղջիկս, ամենասիրելի աղջիկս, կոնչեց մայրը՝ զրեթէ ինք իրմէն ելած. այս, գուն ես: Աստուած իմ, ամենաբարի՛ Աստուած. բիւր անգամ օրհնեալը լլաս: Ասանկ ուրախութեան արցունք թափելով եւ սիրելի զաւակը սրտին վրայ ձնշելով անդադար կը կրնէր. Աստուած իմ, շնորհակալ եմ:

Առաջին այլայլութիւնն եւ ուրախութեան սատուկութիւնը քիչ մը չափաւորելին ետեւ ըստ, Եկուր, աղջիկս. իմ ու եղայրս մէջտեղը նստէ եւ զողուելէդետքը. քեզի պատահածները մանրամասն պատմէ:

Քարե, ըստ Մելանիան, քիչ մնաց սարսափէս կը մեռնէի, երբ աւազակն եկաւ զիս յափշտակեց մօ-

տաւոր անտառը տարաւ: Հոնտեղը զիս իւր բնկերին հետ կառք գնելով՝ հեռու տեղ մը անտառի մէջ առանձին պանդոկ մը տարին: Պառաւ պանդոկապետուհին զիս սաստիկ ուրախութեամբ ընդունեցաւ եւ ըստ որ շատոնցուընէ իմ գալուս կը բաղձար: Զիս միթարեց ու յորդորեց որ չլամ եւ առջեւս շատ մ'ուտելու բաներ գնելով՝ կը ստիպէր որ ճաշակեմ: Ետքէն բաւական մաքուր ու կոկիկ խուց մը տանելով՝ Ասիկա քու պառկելու խուցդ է, ըստաւ. նայէ մէյ մ'անկողնադ ինչպէս փափուկ է, ծերմակեղեններն ինչպէս բարակ ու ճերմակ էն: Հոստեղս իշխանուհուց մը պէս հանգատութեամբ կրնաս բնակիլ: Վերջէն սկսաւ կերակրոյ վրայ խօսիլ, եւ մէկիկ մէկիկ ամէն որ ուտելու համագամ կերակուրներս համերելով՝ ասանկ բաներով կ'ուզէր հոնտեղաց բնակութիւնն ինձի սիրելի եւ ախորժելի ցուցընել: Քիչ մը վերջը հագած զգեստս ալ հանել տալով ու գեղացւց աղջկան հագուստ հագցընելով՝ ըստաւ. Ասանկ աղէկ է. հիմայ ալ մեզմէ ես, եւ այսօրւընէ սկսեալ՝ պանդոկապետը հայրդ պիտի ըլլայ, զիս ալ մեծ մայրդ պիտի կանչես:

Այս երկուքն ամէն ճիգ ի գործ կը գնէին, որ զիս զուարթացընեն: Բայց անկարելի էր որ այնպիսի բիրտ մարդկան հետ ապրելու վարժեի: Ուրիշ բանի չէի բաղձար՝ բայց եթէ նորէն ճեր քովը դառնալ, սիրելի մայր: Ո՛չ, ինչ տարբերութիւն ճեր եւ այն մարդիկներուն մէջ: Երբեք իրենց բերնէն բարի խօսք մը չէի լսեր, երբեք աղօթք ընելնին չաեսայ, ոչ առառ եւ ոչ իրիկուն, ոչ կերակրէն յառաջ եւ ոչ վերջը: Բոլոր տան մէջ գիւք մ'ալ չկար: Ուրիշ բանի վրայ չէին խօսեր՝ բայց միայն ստակի եւ հարսաւութեան. շարունակ իրենք զիրենք կը գովեին եւ ուրիշները ի՞մնարդէին ու կ'արհամարհէին: Ամենեւին չէի կրնար հետերնին խօսիլ, այնչափ կը զզուէի իրենցմէ: Միշտ կ'ուզէր մինակ խցիս մէջ կենալ՝ որուն պա-

տուհանը պարտէզ կը նայէր: Հոն, առանձին կեցած ատենու կրնայի ձեզմէ լսած աստուածապաշտական ու առաքինական խօսքէրս յիշել եւ պատմած գեղեցիկ պատմութիւններնիդ միտքս բերել: Ո՛չ, քանի անդամն երբ լուսինն իմ տրում խուցս կը լուսաւորէր, բոլոր գիշերը լացով եւ աղօթքով անցուցած եմ:

Զիս յափշտակող երկու սրիկաներն յաճախ պանդոկը պառկելու կու գային եւ ստէպ հետերնին իրենց նման շարագործներ կը բերէին: Այս մարդիկ որ նոյնտեղն իբրեւ իրենց տանը մէջ կը վարուէին, պանդոկապետէն եւ պառաւ պանդոկապետուհին շատ աւելի գէշ էին: Միշտ կը գինովմային. թուղթ խաղալու տաեն՝ սոսկալի հայհոյութիւններ կ'ընէին. այնպիսի երգեր կ'երգէին եւ խօսքեր կ'ըսէին, որոնց միտքը չէի հասկրնար, բայց իրենք սաստիկ կը զուարձանային, ուսկից կը հետեւցընէի թէ նոյն խօսքերն ու երգերը շատ գարշելի պիտի ըլլան, որովհետեւ այնպիսի ապականեալ մարդիկ անսնցմէ հածութիւն կը գտնէին: Երբեմն ալ մէջերնին կոիւ կը բացուէր. իրարու գլուխիլ շիշ ու գաւաթ կը նետէին, եւ քիշ կը մնար որ մէկզմէկ մեռցընէին: Այսպիսի առիթներու մէջ ես սարսափելով եւ գողդողալով՝ կը փախչէի խուցս կ'ապաւինէի: Շատ անգամ այս գարշելի ու զարհուրելի տեղէն աղատելու միջոցներ կը մտածէի. բայց բոլոր պատուհաններն երկաթէ վանդակներով պատած էին, դուռն ալ միշտ զգուշութեամբ գոց կը պահուէր:

Քանի մ'օր կայ վաճառական մը պանդոկն եկաւ ու կ'ուզէր գիշերն հոն անցրնել: Ինձի բարի եւ պատուաւոր մարդ մ'երեւցաւ: Հետան աղնիւ վաճառքներ եւ շատ ալ ստակ ունէր: Պանդոկապետն ու իւր ընկերները գիշերը զինքն սպաննեցին: Իւր հեծելու ձայնը լսելով՝ շուտ մը խցէս ելայ վարի սրահը վաղեցի: Տէր Աստուած, ինչ սոսկում եւ սարսափ պաշարեց զիս՝ երբ ինեղը գետինը փուտած արեան մէջ

թաթխուած տեսայ: Կնք զինքս չկարենալով բռնել՝
այս անհնարին ոճիրը մարդասպաններուն երեսը զարկի
եւ ըսի որ Աստուած զձեղ պիտի պատժէ: Անոնք
վրա ծիծաղեցան. բայց միանգամայն խստիւ արդե-
լեցին որ տեսածս ամենեւին մարդու մը չըսեմ: Իսկ
պանդոկապետը պոռաց. Ասկէ ետեւ օտարականի
առջեւ ամենեւին խօսք մը պիտի չզրոցես, եւ այս
վայրկենէս սկսեալ՝ ուրիշներուն առջեւը համր պիտի
ձեւանաս: Այս ըսաւ ու ձեռքէս բռնելով՝ արիւն-
լուայ դիսյն առջեւը տարաւ եւ կատալի ձայնով մը
նայէ, ըսաւ, եթէ որ ինձմէ ու մօրմէս ուրիշ մարդու
հետ խօսելու ըլլաս, գիտցիր որ զքեղ ալ այս վիճա-
կին մէջ կը գտնես:

Տեսած սարսափելի տեսիլէս եւ այս սպառնալիքէն
դրեթէ խելքս գլխէս ելած՝ խուցս գառնալով ծնկան
վրայ եկայ, ձեռուըներս երկինք վերցուցի եւ արտա-
սուալից աշուրներով Աստուծոյ աղաչեցի որ զիս այն
աւագակներուն ձեռքէն ազատէ: Բարեբար Տէրն
ազօթքս լսեց, եւ իրաք ալ հրեշտակ մը խրկելով զիս
փրկեց, այս ինքն իմ սիրելի մօրեղբայրս:

Այս ատեն Պր. Պէրկ ալ իւր գլուխն եկածներն,
ինչ կերպավ Մելանիային եղած տեղն երթալն, հոն
ինչ մեծ վտանգի մէջ գտնուիլը, Մելանիային ձեռ-
քովն ինչպէս աղատիւք պատմեց:

Կրիւնեան տիկինն ասանք լսելով՝ մեծ ուրախու-
թեամբ եւ երախտագէտ սրտիւ կոչեց. Ոլորմածն
Աստուած իւր բարութիւնը մեզի ցուցուց: Թող տուաւ
որ դոն, սիրելի զաւակս, յափշտակուիս՝ որպէս զի
առիթ ունենաս մօրեղբօրդ կեանքն աղատելու. իսկ
զքեղ, սիրելի եղայր, Աստուած հոն գողերուն որջը
տարաւ, որպէս զի աղջկանս աղատիչն ըլլաս: Բոլոր
իւր բարձներն՝ իւր իմաստութեան եւ հայրական բա-
րութեան կը վկայեն: Իւր սուրբ անունն օրհնեալ
ըլլայ:

Ա. Գ. Զ Ա Յ Ն Ի Կ

Կ Ա Մ

ՅՈՅՄ ԱՍՏՈՒԾԱՑ ՎՐԱՑ ԴՆՈՂԱ Հ'ԱՄԲԷՇՆԱՐ

Ա. ԷՐԼԱ-Ե-Ն ՇՆԴՐԱՆՔ+Ը:

ԳԱ. Հ. Վ. Ց. Յ. Ց. Ա մ է յ ե ղ ա փ ս ո ւ թ ե ա ն ժ է ր ,
որ ատեն հին թագաւորական գահը կործանեցաւ
եւ աղնուական ընտանեաց մեծ մասն ողորմելութեան
մէջ ինկաւ, Հուենոսի քովերը կը բնակէր Էրլաւեանց
ընտանիքը: Պր. Էրլաւեանց շատ աղնուական եւ
մեծարոյ մարդ մըն էր, որ իւր բարերարութեան ու
մեծանձնութեան գործերովն ամենուն սիրելի էր, իւր
ամուսինն ալ բարի եւ քաղցրաբարոյ տիկին մըն էր.
իսկ կարողս ու Հեղինէ իրենց զաւակները ծնողքներ-
նուն ծցգրիտ պատկերն էին:

Այս սոսկալի խոռվութիւնը փրթելուն պէս՝ Էր-
լաւեանց Պարոնն աղէկ սեպեց բուլոր գործերէն մէկդի
կենալ եւ Հուենոս գետին ու Վոստեան լերանց մէջ
ունեցած երկիրը քաշուեցաւ: Հոն իւր բնտանեաց
հետ խորին առանձնութեան մէջ կ'ապրէր իւր մէկ
գլխակը՝ որուն չորս կովը ժայռերով, այգեստաննե-
րով, ցորենի արտերով ու պտղատու ծառերու ան-
տառով մը պատած էր: Դղեկին քովի գեղն ալ
իւր ստացուածն էր, որուն բնակիշներն՝ որոնք իւր
հպատակներն էին, զինքն իրեւ իրենց մեծ բարե-
րարը կը պատուէին ու կը սիրելին: Յառաջադոյն իւր
գործերուն պատճառաւ հազիւ տարին մէկ քանի
շաբաթ՝ քովերնին կրնար մնալ. ուստի երբ իմացան



որ անկէ ետեւ իւր ընտանեօքը միշտ հոն պիտի կենայ, շատ ուրախացան: Դղեկին ու գեղին բոլորտիքը բնութեամբ այնպէս գեղեցիկ էր, որ պարտիզի մը կը նմանէր. բայց աղնուական Պարոնը կը ջանար բնակիչներն ալ երջանկացրնելով՝ դրախտի դարձընել:

Պր. Էրլաւեանց զինքն երջանիկ կը սեպէր որ հոն առանձնութեան մէջ իւր զաւակներն ուզածին պէս կրթելու ժամանակ կը գտնէր: Օրւան ամէնէն պահնչելի եւ աղէկ ժամանակը՝ զաւակներուն լրօնական ու բարյական կրթութեանը պարապելով անցուցած ժամերն էին: Ինք հաստատուն համոզաւած շլալով որ միայն կրօնը կրնայ մարդս աղէկ կրթել, զինքն իրեն պատշաճ կարդին ու աստիճանին մէջ գնել, ճշմարտապէս երջանիկ ընել, եւ չքաւորութեան ու թշուառութեան ատենն ալ սփոփել ու միսիթարել, ամէն կերպով կը ջանար այս անդին գանձն իւր զաւակաց փափուկ սրտին մէջ հաստատել: Մայրերնին ալ մի եւ նոյն զգածմունքներն ունենալով՝ միշտ նոյն կրթութեան ժամանակ քովլերնին կը գտնուէր, եւ երբեմն երբեմն իւր գորովալից ու մայրական սրտէն բխած աղդու խօսքերն ալ հօրերնուն ըսածին վրայ կ'աւելցընէր: Պր. Էրլաւեանց շատ անդամ խօսքը՝ գլունուած վոտանգաւոր ժամանակներնուն վրայ դարձընելով՝ զիրենք Աստուծոյ նախակինամութեան ապաւինելու կը յորդորէր: Տիկինն երբ զաւակներուն այս խոռվալից ու ապականեալ աշխարհիս մէջ ինչ վտանգներու տակ ինկած ըլլալը կը մտածէր, կը սկսէր ահու գողու մէջ իյնալ. բայց երբ Աստուծոյ բարութեան եւ ամենակարողութեան վրայ կը խորհէր, միսիթարուելով կը զօրանար: Արտէ բխած խօսքերը՝ գիւրաւ ուրիշներուն սիրոն ալ կը շարժեն եւ աղէկ աղդեցութիւն կ'ընեն: Բարի զաւակներն իրենց ծնողացը խօսքերը մտադրութեամբ ու եռանդեամբ կը լսէին, եւ շատ անդամ սրտերնին ելելով աչուրնին արցոնքով կը լցուէր: Ասանկով ամէնքը մէկտեղ՝

իրենց չորս կողմը պատող խոռվութեանց ու վշտերուն մէջ՝ միշտ զուարլթ էին եւ մսիթարութեամբ լիկեանք մը կ'անցընէին:

Բայց Պր. Էրլաւեանց իւր զաւկըները կրօնական նիւթերու մէջ կրթելէն զատ՝ ուրիշ ամէն հարկաւոր եւ օգտակար ուսմնէնքներն եւ նաեւ կենաց վայելութեան եւ զբոսանաց վերաբերեալ բաներն ալ սորվեցնելու փոյթ կը տանէր: Ինք երաժշտութեան տեղեակ էր, շատ աղէկ տափել կը զարնէր, եւ անուշ ձայն ալ ունենալով՝ այնպէս աղուոր կ'երգէր, որ շատ քիչերը դիմացը կրնային ելել, եւ այս քիչերուն մէկն էր իւր տիկինն: Արդ Կարոլոսը տափել զարնելու եւ Հեղինէն երգելու կը վարժեցընէր:

Չմերուան վերջերը պղտոր եւ գառնաշունչ իրիկուն մը բոլոր ընտանիքը մէկտեղ խցի մը մէջ տաւզին քովը ժողվուած կը զուարձանային, ինչու որ երգն ու երաժշտութիւնն իրենց իրիկուան սովորական զբօսանքն էր: Հայրերնին իւր զաւակներուն համար մասնաւոր պղտիկ երգ մը շինած ու դիւրին եւ սիրուն եղանակ մ'ալ յարմարցուցած էր, որ Կարուլու կարող ըլլայ իւր փոքր մատուցներովը նոյնը զարնել: Մայրերնին այս երգին վրայ բան մը չէր իմացեր, որովհետեւ տղաք կ'ուղէին անով իրեն յանկարծական ուրախութիւն մը պատճառել: Ծնողք քիչ մը ժամանակ երգելէն ետեւ՝ Պր. Էրլաւեանց զաւակներուն դարձաւ՝ Հիմայ, ըսաւ, դուք ալ ձեր ճարտարարութիւնը ցուցըցէք: Կարոլոս տաւզին քովն սոտաւ, սկսաւ զարնել. Հեղինէն ալ իւր փափուկ ու քիչ մը դողդոջուն, բայց քաղցր ձայնովն հետեւեալ երդն երգեց:

Անվեհէր ի վիշտ
Կայ մահացուն միշտ
Թէ յԱյն է վրսաւհ,
Որ փարատէն զահ:

Ոյր բազուկ հըզօք՝
Հեքսին ոյժ եւ դօք,
Լըքելոյն խլախոյս
Եւ ի մահուն յոյս:

Փայլակըն շողայ,
Բնութիւնըն դողայ,
Շանթք ահեղ մորնչեն,
Ահ՛ք սարսեալ հընչեն:

Այլ Տէր տայ նրշան,
Ամպոպաց խուժան
Հալածի վաղլաղ.
Օդ դառնայ խաղաղ:

Չէ ինչ ահագին,
Թէ յալսս ներքին
Շինաւան թաղէր,
Մինչ ընդ մել է Տէր:

Որ ընդ նայն հայի
Եւ ոչ երկրայի,
Ի վիմի զիւր տուն
Կանգնէ հաստատուն:

Բախտըն յեղեղուկ
Չառնէ զնա եղուկ.
Յալիսն յուզակսյտ
Կայ զուարթ եւ անքոյթ:

Ոյր տմբաւ է կար,
Գութն է անըսպառ.
Լէր յողըս աշխարհի
Քրիստոնեայ արի:

Մայրենին իւր սիրելի զաւակներուն այս առաջին
Երդին վրայ բոլորովին յափշտակուեցաւ մնայ: Թա-
գաւորական պալատին մէջ լսած երաժշտութիւննե-
րէն եւ ոչ մէկն իրէն այս երդին չափ զուարձութիւն
պատճառած էր: Աչուրներէն ուրախութեան արցունք
թափելով՝ զաւակները գրկեց եւ ըսաւ. Այս, սիրելի
զաւակներս, Աստուած՝ որ մինչեւ հիմայ զձեղ պա-
հեց, ասկէց ետքն ալ իւր ամենակարող բաղկաւը կը
պահպանէ:

Դեռ խօսքը բերանն էր, մէյ մ'ալ յանկարծ դրսէն
աղաղակ մըն է կը լսուի. դուռը բանութեամբ կը
բացուի, եւ ազգային պահապանի զգեստով զինուո-
րեալ մարդիկ արտօնոք սրահը կը մանեն: Եկողնե-
րուն մեծն կրլաւեանց Պարսին իւր բանտարկուելուն
հրամանը կը ցուցընէ, որուն պատճառ այն դրուած
էր՝ որ ինք ազատութեան թշնամի ու թագաւորական
է: Հրամանն այնպէս էր որ շուտ մը պիտի բռնուէր
մերձակայ քաղքին բանալ տարուէր:

Խեղճ տիկինն անգութ ու գաժան մարդկան
սուուրներն ինկաւ, եւ ձեռուըներն իրարու անցուցած՝
վախէն ձերմկցած երեսներուն վրայ ջերմ արտասուք
թափելով կ'աղաչէր որ իրենց գթան: Նոյնպէս երկու
զաւակներն ալ իրենց փափուկ ձեռուըները վեր վեր-
ցուցած կ'աղաչէրն որ հայրենին շտանին: Արցունքն
հեղեղի պէս աչուրներնէն կը հօսէր, եւ հառաջանքէն
ու հեծեծանքէն՝ գրեթէ չէին կրնար խօսք մը զուցել:

Բայց ամեն բան անօգուտ եղաւ: Այն վայրենացեալ
մարդիկն եւ ոչ այնչափ զեծան որ հրամանին կատա-
րումն երկրորդ օրւան թողուն, մանաւանդ թէ եւ ոչ
այնչափ ուշացընել ուզեցին՝ որ կարող ըլլան բանտի
մէջ անցընելու ատեն հարկաւոր եղածը պատրաստել.
Հապա զինքն իւր ընտանեացը բազուկներէն բռնու-
թեամբ յափշտակեցին առին տարին:

Մօրն ու զաւակներուն ողբն ու հառաջանքը գրով
յայտնելն անկարելի է: Եկողներէն ոմանք հոն մնա-

լով՝ ամէնքը մէկտեղ խցի մը մէջ փակեցին եւ զիրենք գգուշութեամբ կը պահէին, որ չըլայ թէ գեղի ժողովուրդն իմանալով՝ ոտք ելէ ու խռովութիւն մը հանէ: Այսլայութենէն ու ցաւէն տիկոնջ ծնկութներուն վրայ զօրութիւն չէր մնացեր. լալով եւ արտասուալից աչուրները դէպ ի երկինք վերցրնելով՝ կողմ մը քաշուած կը նստէր. տղաքն ալ իւր քովք կեցած կու լային կ'ողբային: Քիչ մ'ատեն այսպէս անցընելէն ետեւ՝ բարեպաշտ տիկինն ինք զինքը ժողվեց եւ զաւակներուն դառնալով՝ Աիրելիքս, ըստ, առ Աստուած ունենալու վասահութիւննիս այնպէս շուտով չմոռնանք: Այս թշուառութիւնը վրանիս զրկողն ինքն է. ուստի եւ ինք անոր համաձայն շնորհք ու զօրութիւն ալ կու տայ, որ կարող ըլանք դիմանալ: Անշուշտ այս բանս մեր բարեացը համար թոյլ տուաւ, եւ ստուգիւ օր մը այս մեր տրտմութիւնն ուրախութեան պիտի դարձնէ: Անոր համար կենդանի յուսով ըսենք. Տէր, քու սուրբ կամքդ ըլլայ.

Բ. Փախուստ:

Խեղճ տիկինը ձեռքէն եկած ամէն միջոցներն ի գործ դրաւ իւր սիրելի ամուսինն ազատելու համար: Երկորրդ առառու պահպանութիւն ընողները հեռանալուն պէս՝ ելաւ մերձաւոր քաղաքը գնաց, եւ դատաւորաց աջեւն ելելով՝ կըլաւեանց Պարոնին անմեղութիւնը ցուցուց. բոլոր այն տեղերուն բնակիչները վիայ կոչելով՝ հաստատեց թէ ինչպէս անիկա բոլորովին քաշուած կեանք կ'անցընէր, եւ ամենեւին քաղաքական գործերու մէջ չմանելէն զատ՝ եւ ոչ իսկ բնատանեկան խօսակցութեանց մէջ նոյն նիւթերուն վրայ կը ճառէր: Այն խստասիրտ մարդիկները զթութեան շարժելու յուսով՝ անսուց ոտքն ինկաւ, աշաչեց պաղատեց. բայց կարծես թէ ամէնքն ալ քարդած էին, ամենեւին վրան դութ մը ցուցընող

չեղաւ: Եւ ոչ իսկ հրաման կրցաւ ընդունիլ որ բանադին մէջ իրեն մէյ մ'այցելութիւն ընէ, մանաւանդ թէ ըսին որ մէկ քանի օրէն կառավինարանի վրայ դլուխը պիտի կտրուի:

Այսպէս երեք օր պարապ տեղ ասդին անդին իշնալէն ետեւ՝ յուսահատելով դղեակը դարձաւ: Բայց հոն ցաւալի տեսարան մ'իրէն կը սպասէր. բոլոր ինչը քրաւուած, դղեակն աւար առնուած եւ զօրանոց դարձած գտաւ: Կերս մոնել անդամ թող չտուին, եւ այսպէս կիսամեռ ու զաւակներուն ինչ եղածին վրայ մոտատանջ խորհուրդներու մէջ թաղուած՝ ստիպուեցաւ իւր սեպհական բնակարանէն ետ քաշուիլ՝ առանց գիտնալու թէ ուր պիտի երթայ: Արդէն իրիկունը կոխած էր. իւր մարդիկները բոլորովին ցրուած ըլլալով՝ մէկը չկար որ իրեն զըուցէր թէ զաւակներն ար են:

Քիչ մ'ատեն անորոշ կերպով քալելէն ետեւ՝ բարեբախտութեամբ իւր ծեր հաւատարիմ ծառան դիմացն ելելով՝ եթէ զԱստուած կը սիրէք, տիկին, ըստ, փափէք, հոս մի կենաք: Պարոնին բռնուած օր՝ արտմութեան սաստկութենէն եւ այլայլութենէն՝ բերներնէդ մէկ երկու խօսք փախաւ, որսնք հիմական ժամանակս բաւական կը սեպուին մինչեւ մահուան պատժով պատժուելու: Քանի մը չարամիտ մարդիկ նոյն խօսքերը լսելով՝ զենց մատնեցին, եւ անշուշտ քիչ մը վերջն ետեւներնէդ պիտի իյնան: Այսպիսի վիճակի մէջ փախչելէն ուրիշ հնարք չկայ: Պարոնք չէք կրնար ազատել, անկարելի է, եւ աւելի երկայն ատեն այս կողմերը կենալիդ՝ զենց ալ անոր գտնուած վիճակին մէջ ձգելէն ուրիշ բանի մը չի ծի ծառայեր: Զաւակներնիդ իմ տունս են, գուք ալ եկէք: Իմ ձկնորս եղբայրս արդէն պատրաստուած կը սպասէ: Այս գիշեր պէտք է որ Հռենոսին մէկալ եղելըն անցնիք: Ասով գոնէ ձեր եւ զաւակներնուդ կեանքը կ'ազատէք:

Տիկինը շնորհակալ ըլլալով՝ ծառային հետ անոր տունը գնաց, որ գեղին մեկալ ծայրն էր: Սակայն գարձեալ հոն ալ նոր վիշտ եւ նոր ցաւ մը պիտի գտնէ եղեր: Հեղինէն՝ մօրը քաղաք դացած օրը՝ արտմոթենէն ու այլայլութենէն հիւանդացած անկողին ինկած էր: Կայն իրիկունը հիւանդութենն աւելի սաստկացած էր, այնպէս որ երբ տիկինն եկաւ՝ աղջիկը սաստիկ տենդէ բռնուած՝ խելքը կորսրնցոցած էր. եւ ոչ իսկ մայրը կրցաւ ճանշնալ: Խեղճիաթոնն այս որ տեսաւ, Բացարձակապէս չեմ երթար, ըսաւ. պէտք է որ կենամ զաւակս ինամեմ: Զնիքը գարմանող բժիշկը բոլոր զօրութեամբ սկսաւ աշխատիլ որ միտքը փոխէ: Հիւանդ աղջիկն, ըսաւ բժիշկը, ալ հազիւ քանի մը ժամու կեանք ունի. ասկէ վերջը խելքը զլոււիր չե գար եւ հիմակուրնէ զրեթէ զնիքը մեռածի տեղ գնելու է: Անոր համար հրամանոցը հոս մեալն իրեն օգուտ մը չունի. ուստի պարտք է որ ձեր եւ Պարսնիկին կենացը պահպանութեան համար փախչիք:

Աչուրներն արցունքով լեցուած եւ երեսներուն գոյնը նետած՝ խեղճ մայրն աղջիկան անկողնոյն վերեւը կենալով՝ չեր կրնար յանձն առնուլ որ զինքն այնպիսի վիճակի մէջ ձգէ երթայ: Հաւատարիմ ծառան իւր կնոջը հետ բժշկին մրանալով՝ երկայն ատեն աղաչեցին ստիպեցին որ ինը զինքն ու որդին վտանգի մէջ չդնէ, եւ թեւէն բռնած սկսան կամաց կամաց հեռացրնել: Բայց հազիւ թէ քանի մը քայլ առած էր, մէջ մ'ալ խոր քնէ մ'արթնցածի պէս՝ սաստիկ այլայլով ետ գարձաւ, ու տարածուած բազուկներով զաւկին անկողնոյն վրայ ինալով՝ վերջին, սաստիճանի տրտմական ձայնով մը՝ Ձէ, սիրելի դուստրու, չեմ կրնար քեղմէ բաժնուիլ, կոչեց. լաւագոյն է որ հոս քեղի հետ մեռնիմ, քան թէ այսպիսի վիճակի մէջ թողում երթամ:

Այս տեսնելով ամէնքը մէկտեղ գրեթէ ոտքն

ինկած նորէն սկսան աղաչել պաղատիլ որ երթայ. եւ խոստացան որ իրենք ամենայն կերպով աղջկան հագ կը տանին: Գիշերն արգէն յառաջացած է, ըսաւ ծառան. միայն այն խոր մթութեան օգնականութեամբ փախչիլը կարելի է: Ամէն մէկ կորսնցուցած բոլուինիս աննորոգելի կորուստ է, եւ չէ թէ միայն ձեր, հապա նաեւ իմ եւ կնոջն մահուան պատճառ կրնայ ըլլալ. որովհետեւ առանց մեծերուն իմացընելու՝ մէկը գիշեր մը տանը մէջ պահելը՝ մահուան պատճով արգելուած է:

Ուրեմն, ըսաւ տիկինը ցաւով, թէ որ իմ հոս մնալս աղջկանս օգուտ մը չի կրնար ընել, եւ միայն ձեր կեանքը վտանգի մէջ ձգելու կը ծառայէ, զինքն Աստուծոյ ձեռքը յանձնելով՝ կ'ուղէմ երթալ: Մնան բարով, իմ սիրուն զաւակս. գուն քիչ մը վերջով պիտի երթաս երկինք՝ խաղաղութեան եւ հանգստեան բնակրանը, ուր որ անմեղութիւնն ալ վիշտ չի կրեր, ուր որ արցունք չի թափուիր, ուր որ մէկոմէկ սիրող սրտերն իրարի բաժնուելու վախ չեն ունենար: Այս ըսաւ ու աղջկանն անկողնոյն քովը ծունք իշնալով՝ համառօտ բայց սրտանց աղթքով մը զանիկա Աստուծոյ յանձնեց, աճապարելով ստք ելաւ, անդամ մ'ալ, ո՛հ, գուցէ վերջին անգամ, համբոյր մը տուաւ, եւ լալով ու առանց ետեւը նայիլ համարձակելու դունէն գուրս ելաւ կարոլոսին հետ, որ աչուրներէն հեղեղի պէս արցունքը կը թափէր եւ չեր ուղեր քրոջմէն բաժնուիլ:

Յովհաննէն՝ հաւատարիմ ծառան փախստեան հարկաւոր եղած ամէն բան յառաջուընէ պատրաստած էր: Կնք կոնակը ծանր բեռնաւորուած լուութեամբ առշեւէն կ'երթար, իսկ տիկինը թեւին տակը ծրար մ'առած կարոլոսին ձեռքէն բոնելով՝ սկսան հետանալ: Օդը վերջին սաստիճանի գէշ էր, սաստիկ անձեւ կու գար եւ հովը զարհուրելի կերպով մը կը շնչէր: Քիշ մ'ատեն ասանկ լուութեամբ քալելէն ետեւ՝ ծառան

դարձաւ, Այս մըրիկն, այս տեղատարափն, այս սաստիկ խոր խաւարն, ըստու, Աստուծոյ մեծ շնորհքն է. ասոնք զմեղ մեր թշնամիներէն կը պահպանեն: Թէ որ օդը բաց, թէ որ աղուոր լուսընկայ գիշեր մ'ըլլար, անշուշտ փախուսանիս կ'իմացուէր: Այսպէս բնութեան ամէն զարհուրելի երեւոյթներն օդտակար են. այսպէս նաև մարդկային կենաց ամէն վշտերն օդուտ մ'ունին: Աստուած երբեք իրեն վատահողները թող չի տար:

Ժամու մը տաժանելի ընթացքէ ետեւ՝ փախստականք Յովհաննիսին եղբօրը տնակն հասան: Պատուական ձինորսը զտիկինն ու որդին սիրով ընդունեցաւ. երբ ինք եղբօրը հետ նաւակը կը պատրաստէր, իւր կինը հիւրերուն առջեւը թեթեւ կերակուր մը դրաւ, զոր ուտելով եւ կրակին առջեւը տաքնալով՝ քիչ մը զորութիւն ստացան:

Երկու եղբարը գործերնին ընցընելէն, ամէն բան կարգի գնելէն ետեւ՝ եկան, տիկինն ու կարուոսն առին նաւակ տարին: Նոյն ատեն լուսինը կը սկսէր ելել, եւ երկինքը պատող ամպերուն մեջն երբեմն երբեմն երեւալով՝ այն սարսափելի գիշերոյն տիսուր մժութիւնը քիչ մը մեղմէր:

Երբ տիկինը մէկ կողմանէ այս լայնատարած ու սրբնթաց գետը տեսաւ, որ մըրիէն եւ հովին բռնութենէն աւելի եւս վրդովուած ու անձրեւի հեղեղներով սաստիկ բարձրացած էր, եւ մէկալ կողմանէ նոյեցաւ այս թեթեւ ու պղտիկ նաւակին, որուն մեջ հաղիւ երկու հոգի կրնային մտնել, սկսաւ աչու դողի մէջ իյնալ՝ մտածելով որ հովի հարուած մը միայն, ալիք մը միայն բաւակն է իւր եւ սիրելի որդւոյն կեանքն յափշտակելու: Երկու եղբարը այս բանս իմանալով՝ զինքը քաջալերեցին. ձինորսը նաւակը ցատքեց, թիակները ձեռքն առաւ եւ վստահութեամբ մ'ըստ. Աստուած հետերնիս է, ողջ առողջ գետին մէկալ եղերքը կրնանք անցնիլ:

Յովհաննէս՝ տիկինն ու կարուոսը նաւն ինեցուց, եւ իրենց հրաժարական ողջոյն տուաւ: Դղեկին աւարուելու ատենը՝ քանի մը թանկագին բաներ ձեռք ձգած ըլլալով՝ նոյները տիկինով տուաւ, վրան քանի մը ոսկի ալ աւելցընելով՝ որոնք իւր ծերութեան օրեւուն համար մէկդի գրած էր, բայց առանց իմացընելու որ իւր ստակն է: Ո՛վ իմ սիրելի տիկինս, ըստ լալով, ես ծերունիս՝ գուցէ այս վերջին անդամն է որ զձեղ եւ զՊարոնիկը կը տեսնեմ: Ո՛չափ կը բաղդայի որ հետերնիդ գամ. բայց գուցէ հոս մնալով կրնամ հնարք մը գտնել իմ պատուական տէրս ազատելու: Չեռքէս եկած ամէն միջոցն ի գործ կը դնեմ: Այս խօսքերուն ամէնքն ալ սկսան լալ ու ողբայ: Տիկինը վերջին անդամ մ'ալ իւր աղջիկն ու ամուսինն անոր յանձնեց: Ծերունին ալ խստացաւ, եւ իրարմէ բաժնուեցան:

Գ. Թէրութիւն դնակէ:

Էրլաւեան տիկինն իւր որդւոյն հետ յաջողութեամբ ու անվիսա՝ Հուենոսն անցաւ: Հոն թէպէտ առ ժամ կրնար կենալ, բայց երկայն ատեն չէր կրնար բնակիլ, ինչու որ տեղացիք Գաղղիացի փախըտականներուն իրենց քովս մնալով չէին տեսնել, մանաւանդ որ օրէ օր գաղղիական բանակը դէպ ի նոյն կողմերը կը մօտենար: Այս պատճառաւ տիկինն՝ Յովհաննիսին յառաջագոյն իրեն տուած տեղեկութիւններուն հետեւելով՝ սկսաւ Հուենոսին քովին դէպ ի Հելուետիա յառաջանալ. բայց ստակն ալ երթալով կը նուազէր, եւ քանի մը հոգի՝ որոնց խորհուրդ հարցուցած էր, կ'ըսէին թէ օտարականի մը համար նոյն երկիրն ապրիլս սուղ կ'իյնայ: Երկայն ատեն անորոշ կերպով ու ինչ ընելիքը չդիմանալով ասդին անդին պարտելէն ետեւ՝ թիրոլի սահմանն հասաւ. Հոն բարեսէր մէկն իրեն խօսը ու ապահու-

վութիւն տուաւ որ Թիրոլցի ծերունի մ'իրեն տուն
տեղ կու տայ:

Այս ապահովութիւնն ունենալով՝ հետն ուղեցոյց
մ'առած անմիջապէս որդւոյն հետ ճամբայ ինկաւ:
Մեծ դժուարութեամբ եւ անչնարին նեղութիւններ
կրելով՝ շատ լեռներ ու ընդարձակ ձորեր անցնելոն
ետեւ՝ վերջապէս լերան մը գագաթն հասան, ուսկից
խորունկ եւ ահառելի անդունդի մը մէջ՝ երկայն ու
կանաչաղարդ ձոր մը կը տեսնուէր: Նոյն հովտին աջ
կողմը՝ զարհուրելի քարաժայուերու ստորոտը՝ քանի
մը փայտաշէն ու խիստ ցած տնակներ տեսաւ,
որոնց յարկը գրեթէ շիտակ էր: Այս աղքատին
տնակներուն մէջէն մատրան մը զանդակատան ծայրը
կ'երեւար, որուն վրայ արեւուն ճառագայթները զար-
նելով՝ գեղեցիկ ու պայծառ տեսը մը կու տար: Չախ
կողմն եղեւնի թանձը ու տխուր անտառ մը կը տա-
րածուէր, որուն վրայէն երկու լերինք կը տեմնուէին,
որոնց ձիւնապատ գագաթն ամփերուն մէջ կը կոր-
սուէր: Առաջնորդը ձեռքի գաւազանաւն առջեւի
ձորերնին ցուցընելով՝ Ահաւասիկ, բաւ, հոս է եր-
թալու տեղենիս, նոյն տնակներէն մէկուն մէջ կը
բնակի այն ծերունին՝ որ զձեզ պիտի ընդունի: Տի-
կինը սրտանց հառաջելով՝ նեղ շաւդէն վար սկսաւ
իջնալ:

Թիրոլցի ծերունին՝ որ արդէն տիկնող նոյն օրը
հասնելիքն իմացած էր, զինքն հեռուէն տեսնելով՝
դիմայն ելաւ ու սիրով եւ ուրախութեամբ ընդունե-
ցաւ: Թէպէտ եւ քաղաքներու մէջ մեծցած մարդիկ-
ներուն բարակ քաղաքավարութիւնը չունէր այս ծերը,
եւ արու եստով շինուած ճարտար խօսքեր չէր գիտեր,
բայց բարի ու դիւրազգած սիրտ մ'ունէր եւ պատ-
շաճն ու վայելու չնաղէկ կը հասկրնար: Օտարական
տիկնող իւր յարդութիւնը ցուցընելու համար կիրակի
օրւան հագուստները հագած էր, միխրաբոյն վերար-
կուն, կարմիր բամկոնը, գլուխն ալ կանաչ գլխարկը

դրած էր՝ որուն վրայ աքաղաղի փետուր մը խո-
թուած էր:

Տիկնող մօտենալով եւ մեծարանօք մը բարեւ տա-
լով՝ բարով եկար, ազնիւ տիկին, ըստ, շատ կ'ու-
րախանամ որ զձեզ այս Պարոնիկին հետ իւ՛ յարկիս
տակ կ'ընդունիմ: Նոյնպէս իւր կինն ալ զիրենք մեծ
սիրով ընդունեցաւ:

Կերակիւն ետեւ Թիրոլցին էրլաւեանց տիկինն
իրեն համար պատրաստուած բնակարանը տարաւ, որ
մեծկակ խուց մըն էր, որուն պատուհանն եղեւնի
անտառն ու անոր վրայի ձիւնապատ լեռները կը
նայէր: Սենեկին բոլոր կահ կարասիքը թէպէտ պարզ՝
մանաւանդ թէ աղքատին էր, բայց ամէն բան մաքուր
ու կոկիկ: Քովին ալ պառկելու խցիկ մ'եւ խոհակե-
րոց մը կար, որուն անօթներն ու կարասիքը նոյնպէս
շատ մոքուր էին:

Տիկնոնիւր խեղճութեան ատենայսպիսի բնակարան
մը գտնելուն համար՝ սրտանց Աստուծոյ գոհութիւն
մատուցանելով՝ ետեւ՝ իւր բարերար հիւրընկալին ալ
երախտագէտ սրտէ շնորհակալ եղաւ: Կամաց կամաց՝
պարագաներուն եւ իւր գրամական միջոցներուն նե-
րածին չափ՝ բնակարանը կարգի գրաւ շոկեց: Կերա-
կուրն ինք անձամբ կը պատրաստէր. եւ տան գոր-
ծերէն աւելցած ժամանակը կար կարելու կամ բա-
նելու կը զբաղէր, որով քիչ մը բան կինար վաստըկիլ:
Այս վիճակին մէջ ամէնէն մեծ հոգը կարողուն էր,
որուն կրթութիւնն եւ ուսումն ինչպէս որ պէտք է
չէր կրնար յառաջ տանիլ: Թէպէտ եւ ինք աղէկ
կրթուած եւ ուսումն սորված ըլլալով՝ կարողութիւն
ունէր որդւոյն վարպետութիւն ընելու, բայց հար-
կաւոր գըքերը կը պակսէին, եւ գնելու՝ գրամական
միջոցները հրաման չէին տար. մանաւանդ որ անոր
դաս տալու համար՝ պէտք էր կարելու եւ բանելու
դործածած ժամանակին գոնէ մէկ մասը նուազ-
ցընել:

Օր մը գարձեալ այս հոգերով նեղուած ատեն՝ գեղի մատրան զանդակին ձայնը մէկէն զինքն իւր տիրեցուցիչ խորհուրդներէն հանեց. քիչ մը վերջը թիրոլցի կինն ալ ուրախութեամբ մը ներս մանելով՝ իմացուց որ լերան անդիի կողմն երով գեղին ժողովրապետն եկած իրենց մատրան մէջ պատարագ պիտի մատուցանէ: Տիկինն անմիջապէս ելաւ ու կարոլոսին հետ մատուռը գնաց: Աւետարանէն ետքը ժողովրապետը համառօտ բայց սրտաշարժ խօսք մը խօսեցաւ, որմէ տիկինը մեծ մահթարութիւն զգաց:

Աստուածային պաշտամունքը լմալէն ետեն՝ ուղեց պատուական քահանային այցելութիւն մ'ընել, եւ քիչ մ'ատեն հետը խօսելով՝ տեսաւ որ եռանդնոտ ու ընկերասէր ըլլալէն զատ՝ շատ ալ գիտուն ու խոհեմ մարդ է: Այս պարագաներէն յորդորուելով՝ սիրտն անոր բացաւ եւ գտնուած վիճակն յայտնեց: Քահանան անմիջապէս խօստացաւ որ Կարոլոսին ուսման համար հարկաւոր եղած գրքերն ինք կը հոգայ. միանդամայն ըսաւ, որ եթէ տղան յանձն առնելու ըլլայ իրեն գալ՝ ինք պատրաստ է ամէն օր կէսօրէն ետեւ մէկ երկու ժամ անոր դաս տալու:

Կարոլոս եւ իւր մայրն այս բանս ուրախութեամբ եւ շնորհակալութեամբ յանձն առին, եւ խեղճ տղան՝ որ զբաղմունք չուներ՝ միշտ ախտուր էր, ոկտա զուարթութեամբ իւր ուսմանցն ետեւէն իյանալ: Ուսում սորվելու բաղձանքն այնպէս մեծ էր որ ամէն օր հազիւ թէ կէսօրւան կերակրոյն կրնար սպասել, որ գրքերն առած՝ լեռն անցնի ուսուցչին երթայ: Ասոր համար ալ՝ երբ երկու երեք օր ետեւէ ետեւ անձրեւ գալով կամ օդը շատ գէշ ըլլալով՝ չէր կրնար երթալ, սաստիկ կը տրտմէր, մանաւանդ որ ժամանակն անցընելու համար ամենեւին զբաղմունք մը կամ զուարձութիւն մը չունէր: Ասիկա իմաստուն ու խնամոտ մայրն ալ միշտ կը մտածէր, եւ կ'ուղէր որ զաւակին պատշաճ զբոսանք մը գտնէ:

Թիրոլի մէջ շատ գեղձանիկ կը մեծցընեն, եւ շատ մարդիկ կան՝ որ մեծ բազմութեամբ նոյն թռչուններն ուրիշ երկիրներ կը տանին կը ծափեն: Գրեթէ ամէն տնակ, ամէն իրձիթ մէկ քանի մեծ վանդակ լեցուն այս թռչունէն կ'ունենայ: Իրենց հիւրընկալ թիրոլցի ծերունին ալ շատ գեղեցիկ նոյն տեսակ թռչուններ ունէր: Կարոլոս մօրն աղաչեց որ հատ մը նոյն թռչունէն իրեն գնէ: Տունը Հեղինէ քոյրս աղուոր գեղձանիկ մ'ունէր, ըսաւ. թէ որ հոս մեճք ալ ունենանք գոնէ անով այս ժայռերուն եւ անտառներուն մէջ մեր հայրենեաց յիշատակը մտքերնիս կու գայ: Մայրը շուտ մ'այս բանիս հաձեցաւ եւ Կարոլոս գնաց իրենց հիւրընկալին թռչունց մէջէն քրոջը թռչունյն նմանող թռչունն մ'առաւ:

Այս թռչունը քիչ ատենէն Կարոլոսին անանկ ընտանեցաւ, որ կու գար մատին վրայ կը նստէր, բերնէն հացի փշրանքները կ'առնէր, գիր գրած կամ կարդացած ատեն՝ կու գար գրիշը կը քաշէր կամ ձեռքը կը կտցէր: Քիչ մը վերջը թիրոլցի ծերունին Կարոլոսին գեղեցիկ պատիկ սրինդ մը պարգեւց եւ սկսաւ զարնել սորվեցընել, զոր խելացի տղան՝ արդէն իւր հայրենիքը երաժշտութեան սկզբունքները քիչ մը սորված ըլլալով՝ շատ շուտով ու դիւրութեամբ կը սորվէր: Իւր հիւրընկալէն լսելով որ գեղձանիկն ալ աղէկ երգել կը սորվէ, սկսաւ ամէն օր մի եւ նոյն եղանակն առնելու զարնել. եւ քիչ ժամանակէ ետեւ թռչունն իրօք ալ բոյոր եղանակն ըստ ամենայնի կ'երգէր: Կարոլոս ասոր վրայ շատ մեծ ուրախութիւն ունեցաւ. թռչունն ու սրինդն իւր միակ զուարձութիւնն էին. ուսմունքը լմնցընելէն ետեն՝ մնացած ժամանակներն անոնցմով կը զօսնուր եւ շատ անդամ մօրն ալ տրտմութիւնն անոնցմով քիչ մը կը փարասէր:

Բայց այսպիսի փոքր զբոսանք մը բաւական չէր խեղճ տիկնոջ սրտին վեցքը բոլորովին բժշկելու. միշտ իւր

ամուսնոյն ու աղջկան վիճակն աչքին առջեւն ու
մտաց մէջ ներկայ էր. յորենին անոնց վրայ մտածելով
օրերը արտմութեամբ կ'անցընէր, գիշերները շատ
անդամ մինչեւ առտուն նոյն խորհրդներէն տանջուե-
լով՝ ամենելին քունը չէր տաներ, քնացած տաենն
ալ՝ այն տեսակ երազներ տեսնելով՝ կը նեղուէր:
Շատ անդամ ետեւէ եղաւ որ վրանին լուր մ'առնու,
բայց բոլոր ջանքն ու ճիգը պարապ ելաւ: Գաղղայէն
առած լրեր՝ միայն լրագիրներու ձեռօքն էր, զորոնք
ժողովրդապետն ամէն շաբաթ կարողուին՝ ձեռքով
իրեն կը զիկէր:

Իրիկուն մը տղան վագելով եւ ուրախութեամբ
եկաւ եւ քանի մը լրագիր բերելով՝ թէպէտ եւ տէր
ժողովրդապետն ամէնն ալ կարգալու տաեն չունե-
ցաւ, բաւ, բայց կարգացածէն տեսաւ որ իրաց
վիճակը շատ աղէկ եւ ուրախալի է: Տիկինն այն լրա-
գրաց մէջ եղածը շուտ մ'իմանալ ուզելով՝ սկսաւ
կարդալ: Եւ ստուգիւ գաւաւ որ պատերազմի լրերը
շատ յաջող էին, որմէ յոյս ունեցաւ որ գուցէ քիչ
ժամանակէ կրնայ իւր սիրելի հայրենիքը դառնալ:
Բայց այսպիսի ուրախական զգածմունքներով կարգան
յառաջ տարած տաեն՝ մէյ մ'ալ վերջին ժամանակ-
ները գլխատուած անձանց ցուցակ մը տեսաւ, որուն
մէջ նաեւ իւր սիրելի ամուսնոյն անսունն ալ կար: Ո՞վ
կրնայ երեւակայէլ իւր ցաւն ու կսիկծը. շանթէ մը
զարնուածի պէս՝ սարսափած մնաց. լրագիրը ձեռքէն
վար ինկաւ եւ ինք մարեցաւ գետին փռուեցաւ: Կա-
րոլոս սկսաւ բարձրածայն լալ եւ օգնութեան կոչել.
տան բնակիչները լուելով՝ վազեցին եկան. եւ շատ
աշխատելէն ետեւ՝ հաղիւ կրցան խելքը դլուխը
բերել: Բայց այս այլայլութենէն ու ցաւէն վրան
սաստիկ ու վտանգաւոր հիւանդութիւն մ'եկաւ, այն-
պէս որ ամէն մարդ յոյսը կարեց: Կարոլոս ալ մօրն
անկողնոյն քովէն չէր բաժնուեր, եւ արտմութենէն
ու հոգէն կը հիւծէր կը մաշէր: Թիրոլցի ծերունին

զիրենք տեսնելէն ետեւ շատ անգամ գլուխը շար-
ժելով կը դառնար կնոջը կ'ըսէր. Առջեւի աշունն իւր
տերեւները տիկնոջ գերեզմանին վրայ պիտի սփուէ,
եւ գուցէ իւեղձ տղան ալ գալու դարունը չի տեսներ:

Դ. Աղաբութիւն:

Էրլաւեանց տիկնոջ իւր զաւակովը փախած գիշերը՝
ծերունի ու հաւատարիմ ծառտն զռենոսին ասդիի
եղերը սպասած էր. մինչեւ որ ձկնորս եղայրը նաւա-
կովն ետ դառնալով՝ անոնց յաջողութեամբ գետն
անցնելուն լուրը բերաւ: Նոյն ըսպէէն իւր միակ
մտած մունքն այն էր որ ինչպէս կրնայ տէրը մահուանէ
աղատել:

Երկրորդ օրն առտուանց կանուխ արտորալով քա-
ղաք գնաց, ուր Միքայէլ անուամբ որդի մ'ունէր,
որ բոնի ազգային պահապան զօրաց կարգը մտած էր:
Կը յուսար որ այս ճարպիկ ու քաջասիրտ երիտասար-
դին օգնութեամբ՝ որ երբեմն երբեմն բանտարկեալ-
ներուն պահպանութիւն կ'ընէր, կրնայ իւր տէրն
աղատել: Որդւոյն հետ երկայն ատեն խորհուրդ ընե-
լով՝ ամէն տեսակ հնարքներ մտածեց. բայց ամէնն
ալ գլուխ հանելը մեծ գժուարութիւն ունէր: Վեր-
ջապէս մէջերնին որոշեցին որ եթէ յարմար առիթ մը
պատահէլու ըլլայ՝ Միքայէլ ամէն ճիգն ի գործ գնէ,
տէրը փախցրնէ: Ասոր վրայ երկայն ժամանակ սպա-
սեցին, բայց աւիթ չպատահեցաւ, որով յոյսերնին
դրեթէ բոլորովին կարեցին:

Վերջապէս Պր. Էրլաւեանց մահուան գատապար-
տուեցաւ, եւ վճիռն երկրորդ օրն ի գործ պիտի
դրուէր: Խեղջը տրում տիսուր, գլուխը ձեռքը
կ'ոթնցուցած բոլոր գիշերն անբուն անցուց, խոր
մթութեան մէջ, վասն զի արժանի չէին սեպած լցոյ
բերելու: Միօրինակ ամուսինն ու զաւակները կը մտա-
ծէր. մեռնիլն ըստ ինքեան այնչափ հոգ չէր ըներ,
աւելի իւր սիրելներն էին՝ որ սրտին ցաւ կը պատ-

Ճառէին. չէր գիտեր թէ անոնք ինչ եղած են, ինչ վիճակի մէջ կը գտնուին: Բայց միշտ ալ նոյն խօսքը կը կրկնէր, զոր մահուան վծիուն ընդունած ատեն ըսած էր. Տէր, քու տուրը կամքդ ըլլայ, կ'ըսէր, եւ ասով միսիժարուելով հանդարտութեամբ իւր վերջին րոպէին կը սպասէր:

Ազնուական Պարոնն այսպիսի մտածմանց մէջ եղած ատեն՝ մէյ մ'ալ դուրսը աղաղակ ու վայնասուն մըն է փրթաւ, որ երթալով կը սաստիանար: Քիչ մը վերջը բանտին գուռն յանկարծ խորտակելով բացին. ծխոյ մութ ամպ մը մէկէն սկսաւ դէպ ի ներս լեցուիլ, եւ մօտաւոր հրոյ մը սոսկալի պայծառութիւնը խաւար բանար զարհուրելի կերպով մը լուսաւորեց: Կոյն միջոցին զինուորական զգեստով պատանի մը վաղելով ներս մտաւ, եւ ջուտով, աճապարեցէր, դուրս ելէք, փախէք, պոռաց:

Այս պատանին Յովհաննիսին որդին Միքայէլն էր: — Քանի մը գինով զինուորներու անզգուշութեամբը բանտատունը կրակ ինկած էր: Բանտապահները դէնքերնին եւ վրայի զգեստնին հոն թող տալով՝ վազած կրակը մարելու գացած էին: Միքայէլ այս շփոթութեան մէջ յարմար ատեն գտնելով՝ արտորալով զինուորի մը զգեստն ու զինքերն առաւ կրյաւեանց Պարոնին բերաւ: Ջուտ մը սա համազգեստն հագէք, ըսաւ. եւ ինքն ալ օգնելով՝ զգեստները փոխեց, փետրազարդ ցցունքով գլխարկը գլուխը դրաւ, սուրը մէջքը կապեց, հրացանն ալ ձեռքը տուաւ: Ազնուական Պարոնը բոլոր բանտարկութեան ժամանակ մօրուքն ածիլած չըլլալով՝ երբ զինուորական զգեստն ալ հագւաւ, նոյն ժամանակուան զինուորներուն դէմքն ստացած էր:

Հիմայ, ըսաւ Միքայէլ, առանց վահնալու՝ սանդուղին վար իջէք եւ մեծ դռնէն դուրս ելէք: Այս զգեստով կը յուսամ որ առանց արդելքի կրնաք ամէն կողմէն անցնիլ երթալ: Մէյ մ'որ քաղքէն դուրս

ելլէք, շիտակ հօրս գացէք, որ անշուշտ հիմայ Հռենոսի քովն իւր ձկնորս եղբօրք տունն է:

Այս երիտասարդին ներս մտնելն ու խօսած խօսքերը՝ հրեշտակի մ'երեւութին ու Աստուծոյ պատշաճ մը պէս կ'երեւար կրյաւեանց Պարոնին: Քիչ խօսքով իւր աղատչին շնորհակալ ըլլալէն ետեւ՝ ինչպէս որ պէտք էր՝ իւր ձեւացուցած անձն աղէկ կերպարանելով՝ ծանրութեամբ մ'իբրեւ թէ հարկաւոր հրաման մ'ունի տանելու, սանդուղին վար իշխաւ, կրակը մարելու համար ջուր կրող մարդիկներուն՝ ահագին ձայնով մը ձամբայ տուէք, ձամբայ տուէք, պոռալով՝ պատուեց մէջերնէն անցաւ, եւ առանց արգելքի մը շէնքէն դուրս ելելով՝ շիտակ դէպ ի քաղքին դուռը գնաց. եւ արդէն Միքայէլէն օրւան նշանաբանն իմացած ըլլալով՝ հոնկից ալ յաջողութեամբ անցաւ գնաց:

Կէս գիշերւան մօտ ծեր ձկնորսին տունը հասաւ, եւ հանդարտութեամբ մը պատուհանին փեղկին զարկաւ: Քիչ մը վերջը ձկնորսը դուրս ելաւ, եւ վախէն յանկարծակիի եկաւ. դրան առջեւը զինուոր մը տեսնելով՝ կարծեց թէ զինքը կամ զեղբայրը բանելու եկած է, ինչու որ ինքն ու Յովհաննէս եղբայրը՝ կրյաւեանց տան հաւատարմութեամբ ծառայելուն համար՝ շատ թշնամի ստացեր էին: Բայց շուտ մը զՊր. երլաւեանց ձանչնալով՝ ձեռուըներն երկինք վերցուց. Փառք Աստուծոյ, կոչեց, եւ ուրախութեամբ առաւ խուցը տարաւ: Յովհաննէս՝ որ արդէն տան օր էր՝ միշտ իրեն կը սպասէր, ձայնն առածին պէս՝ մէկէն վեր ցատքեց եւ Ո՛հ տէրս, կոչելով, աշուրներն ուրախութեան արցունքով լեցուած՝ վրան վաղեց եւ իրարու փաթտուեցան:

Կրյաւեանց Պարոնին առաջնին հարցումն իւր ամուսնոյն ու զաւակներուն վրայ եղաւ: Հաւատարիմ ծառան պատմեց թէ ինչպէս տիկինն ու կարոլս արդէն աղատած են, իսկ Հեղինէն՝ որ անոնց փախչե-

Ըու ատենը ծանր հիւանդ ըլլալով՝ չէր կրցած մէկտեղ երթալ, հիմայ ողջ առողջ է եւ քովի խուցը կը քնանայ:

Աղջիկն՝ որ ուրախութեան գոշիւնները լսելով՝ արթընցած էր, հօրը ձայնը ձանչնալով՝ ինք իրմէ ելած՝ եկաւ անոր բազուկները նետուեցաւ:

Պր. Երլաւեանց երկու ծերունիներուն հետ քիչ մը խօսելով՝ որոշեց որ անմիջապէս գետն անցնին: Ուստի աղջկանը հետ շուտ մը ձամբայ ելան. ծեր ձկնորսն առջեւէն կ'երթար, իսկ Յովհաննէս ձամբորդութեան պարկը շալկած՝ ետեւէն: Երկինքն աստղազարդ էր եւ գիշերը պայծառ:

Կոռութեամբ կամաց կամաց Հուենոսին կը մօտենային, ուր նաւակն անտառին քովը պատրաստուած էր: Բայց մէկէն ի մէկ ետեւներնէն հրացան պարպուելու ձայներ առին, եւ քիչ մը վերջը քանի մը զնուուր նշմարեցին, որոնք սկսան լեցէր, յառաջ մ'երթաք, պոսաւ:

Բանտապահները կրակը շուտով մարելով՝ սկսած էին զգուշութեամբ ասդին անդին փնտուել, որ չըլւայ թէ նոյն շփոթութեան մէջ բանտարկեալներէն մէկը փախած ըլլայ: Ըատ այլայլեցան երբ Երլաւեանց Պարոնին բանտը պարապ գտան: Այն զինուորն՝ որուն համազգեստն ու զէնքերը կորսուած էին, բարկութեամբ սկսաւ պոսաւ. Թշուառականն իմ զգեստներովս ու զէնքերովս փախեր է: Ի՞նչ կեցեր էր, ելեք ետեւէն իյնանք: Եւ անմիջապէս ամէն դիէն զինքն հալածելու ելան:

Ասնցմէ ոմանք էին՝ որ զիրենք հեռուէն նշմարելով՝ վրանին կը վաղէին: Խեղճ փախստականներն ահու գողէն ինչ ընելիքնին չէին դիտեր. ընթացքնին շուտցընելով՝ նաւակն հասան: Պր. Երլաւեանց Հեղինէն դրկելով՝ շուտ մը մէջը նետուեցաւ, Յովհաննէս ալ ետեւէն մէջը ցատքեց: Երկուքն ալ բոլոր զօրութեամբ սկսան թիւավրել. իսկ ծեր ձկնորսը

պղտիկ նաւակին մէջ չկարենալով մտնել, գնաց պարապ ծառի մը մէջ պահուըտեցաւ:

Նաւակը ցամաքէն հազիւ քսան քայլի չափ հեռացած էր, զինուորները գետեզերը հասան եւ փախչողներուն վրայ կրակ ընելու սկսան: Գնդակները խեղձներուն քովէն ու վրայէն զարհուրելի կերպով պելով կ'անցնէին: Պարոնն Հեղինէին ըսաւ որ նաւակին մէջտեղը գետինը պատկի: Իսկ ինք Յովհաննիսին հետ վերջին ձգամբ կը թիւավարէին, որ մէյ մը գնդակի հեռաւորութենէն գուրս ելլեն: Նոյն միջոցին գնդակ մ'եկաւ Երլաւեանց Պարոնին գլխարկը ծակեց, մէկ երկու գնդակ ալ Յովհաննիսին թիւակին եկան: Իսկ թեթեւ նաւակն՝ որ համեմատութեամբ շատ բեռնաւորուած էր, այնպէս շուտով թիւավարէնէն՝ ամէն որպէ ընկդմելու վրայ կ'երեւար:

Բայց վերջապէս յաջողութեամբ գետին գիմացի ափունը հասան: Ցամաք ելլալուն պէս՝ ամէնքը մէկէն ծունը իջնալով՝ իրենց ազատութեան համար Աստուծոյ շնորհակալ եղան: Ետքը ծառի կոճղի մը վրայ նասան յոգնութիւն առին, ու քիչ մը վերջը սկսան ձամբանին յառաջ տանիլ դէպ ի Սուտքիայի անտառային լերանց կողմը:

Ե. ԾԱՆԴՐԵԱՆ ՊՐԵԴՐԱՅ:

Երլաւեանց Պարոնին հիմակուան գլխաւոր գործն ու մատածմունքն՝ իւր ամուսինը գտնելն էր: Յովհաննէս Սուտքիայի մէջ գեղացի բարեկամ մ'ունենալով, աւելի յառաջ չգացած՝ իւր տէրն անոր տունը տարաւ, որ քանի մը օր հանգչին: Բայց հազիւ թէ հոն մէկ քանի ժամ կեցած էին, Պր. Երլաւեանց գարձաւ Յովհաննիսին այսպէս ըսաւ. Մինչեւ որ ամուսինս ու զաւակս չգտնեմ, տեղ մը հանգիստ ունենալիք չունիմ: Թէպէտ գուն ինծի կ'ըսեն որ անոնք Հերլաւետիս պիտի ըլլան, բայց մինչեւ հոն ի՞նչպէս կրնանք երթալ: Հեղինէս այնչափ հեռու տեղ

սոքով չի կրնար քալել, կառքով ալ երթալու՝ կարողութիւն չունիմ:

Յովհաննէս այս որ լսեց՝ ծոցէն լեցուն քսակ մը հանեց, եւ մէջի սոկին սեղանին վրայ թափելով՝ ըստա. Իմ պատուական տէրս, հրամանքնիդ այնչափ աղքատ չէք, որչափ կը կարծէք: Այս ստակն հրամանոցն է: Պր. կրլաւեանց սեւեռեալ աջօք մէյ մը սոկոյն մէյ մ'ալ հաւասարիմ ծառային կը նայէր, եւ չէր կրնար աշուըներուն հաւատալ:

Այսչափ ստակ ունենալուս վրայ կը զարմանաք, ըստ Յովհաննէս, եւ ուսկից գտնելու կ'ուզեք իմանալ: Ունեւոր եղած ատեննիդ՝ շատերուն բարիք եւ օգնութիւն կ'ընէիք, շատ նեղութեան մէջ գտնուողն ներու փոխ կու տայիք. արդ նոյն ստակներուն մէկ մասր՝ ձեր բանտին մէջ հէծած եւ տիկնոջն օտար երկրի մէջ թափառական պտլստած ատենը ժողվեցի: Թէպէտ եւ ստոցն ըսելով՝ շատ անիրաւ ու ապերախտ մարդիկներու հանդիպեցայ, բայց շատ ալ մեծանձն ու արդար մարդիկներ գտայ, որոնք իրենց տիրոջը վրայ ունեցած սէրէն եւ երախտագիտութենէ շարժեալ՝ պարտքերնէն աւելի տուին:

Պր. կրլաւեանց շարժած սրտով ստակն համբելէն ետեւ՝ աշուըները շնորհակալութեամբ երկինք վերցուց եւ ըստա. Ստուգիւ շատ ստակ է, եւ չափէն աւելի շատ: Բայց որչափ ատեն կրնայ բաւել:

Կրնանք իննայութեամբ պարիլ, պատասխանեց ծառան: Բայց ինչպէս որ ալ ըլլայ՝ պէտք է որ Հեղուետիա կառքով երթանք:

Երբ տէրն այս բանիս հաւանութիւն տուաւ, Յովհաննէս գնաց ձի մ'եւ գեղացոյց թեթեւ կառք մը գնեց, որուն վրայ շըջանակներ հաստատելով՝ լաթէ ծածկ մ'անցուց, որպէս զի գիրենք հօվիտ ու անձրեւէ պատապարէ: Քանի մ'օրէն սկսան ճամբորդութիւննին յառաջ տանիլ: Յովհաննէս ըստ մեծի մասին կառքին քովէն ոտօք կ'երթար. Պր.

Էրլաւեանց եւ Հեղինէն ուզեցին որ երբեմն երբեմն իրենցմէ մէկը քալէ ու ինք նստի. բայց բարեսիրտ ծերունին յանձն չառաւ, որով իրենք գրեթէ միշտ կառքով կ'երթային:

Այսպէսով Հեղուետիա հասան: Բայց հոն տիկնով ու կարուսին վրայ ամենեւին լուր կամ տեղեւկութիւն մը չկրցան առնուլ. իրենց բոլոր ջանքն ու միդը պարապ ելաւ: Վերջապէս համոզուելով որ անոնք ուրիշ ճամբայ բոնած ըլլան, նորէն Սուաբիա դարձան:

Պարոնը՝ որ բանար կրածներէն, մահուան գատապարտուելուն վրայ ունեցած պյլայլութենէն, փախրտեան ատեն քաշած վախէն եւ երկայն ճամբորդութեան աշխատութենէն՝ սաստիկ տիարացած էր, նոյն միջոցին՝ պյնպիսի վիճակի մը հասաւ, որ պարտուորեցաւ Սուաբիայի մէկ պղտիկ քաղաքին մէջ մնալ: Յովհաննէս բնակարան մը վարձեց, հարկաւոր եղած կահ կարասիքը գնեց եւ սկսաւ տան պիտոյքը հոգալ: Հեղինէն ալ ձեռքէն եկածին չափ անոր կ'օգնէր, եւ առտուընէ մինչեւ իրիկուն իւր կարողութենէն վեր չեղած գործերն ուրախութեամբ կը կատարէր:

Պր. կրլաւեանց ի սկզբան գրեթէ միշտ օրերն անկողնոյ մէջ կ'անցընէր: Հեղինէն ամէն կերպով կը ջանար որ հայրն աղէկ հոգայ ու զբօսըրնէ. ամէն օր նոր բան մը կը գտնէր զինքը զուարձացընելու, ուրախութիւն մը պատճառելու համար. Երբեմն ինք առանձինն նոր կերակուր մը կ'եփէր, երբեմն նոր երդ մը կ'երգէր, երբեմն ալ ուրախական լուր մը կու տար: Ասով հօրն իւր վրայ ունեցած սէրն ամէն օր կ'աւելնար:

Նոյն ատենները Հեղինէին ծննդեան տարեգարձը գալով՝ առտուանց կանուկն եկեղեցի գնաց՝ Աստուծոյ շնորհակալ ըլլալու եւ միանդամայն հօրը, մօրն եւ կլոօրը համար աղօթելու: Տուն գարձած ատեն տե-

սաւ որ պատուհանին մէջ իւր սիրած ծաղիկներէն քանի մը տունկ դրուած էին: Ասոր վրայ ուրախանալու ատեն՝ մէյ մ'ալ աշուշները վեր վերցրնելով՝ ատեն մը աներնին ունեցած գեղձանիկին նման գեղձանիկ մը տեսաւ, զարդարուն վանդակով կախուած: Առաւ-օտեան արեւը պատուհանին մէջ արտաքոյ կարգի պայծառութեամբ զարնելով՝ ծաղիկներուն գեղցիկ դյոներն աւելի եւս կենդանի կ'երեւոցնէր: Հեղինէն ուրախութեամբ նկատեց այս հայրենի սիրոյն ցոյց-քերն, որնկը միանդամայն մարքին մէջ հայրենեացը քաղցը յիշատակները կը զարթուցանէին: Երբ հօրն այս իրեն ցուցուցած սիրոյն համար շնորհակալ կ'ըլլար, Պր. Էրլաւեանց հառաչելով մ'ըսաւ. Մի-րելի աղջիկս, պէտք է որ այս անդամ այսչափով գոհ ըլլաս, որովհետեւ հիմակուան վիճակնուս մէջ առ-կից աւելի բան չեմ կրնար ընել: Մեր գղեկին մէջ եղած ատեննիս՝ պյօնուան օրս ուրիշ տեսակի պար-գեւներ կ'ընդունէիր, եւ բոլոր գեղը քու ծննդեանդ տարեգարձը մեծ ուրախութեամբ ու հրապարակական ցնծութեամբ կը կատարէր. իսկ հիմայ պէտք է որ ուրախութիւննիս ալ մեր վիճակին համեմատ ըլլայ:

Նոյն օրը կերակրոյ վրայ Պր. Էրլաւեանց շատ ուրախ գուարթ էր, հաւատարիմ ծառան ալ սահպեց որ դայ մէկտեղ նստի: Սեղանին վերջերը ծերունին ծաղիկներսալ զարդարուած շաքարեղէն եւ շիշ մ'ի-րենց հայրենեաց (Էլսաս գաւառին) կարմիր դինիէն բերաւ: Պր. Էրլաւեանց նախ Հեղինէին կենդանու-թեան, եւ եաքէն իւր ամռանցն ու որդւոյն առող-ջութեան խմեց: Բայց տրտութիւնն ու ցաւն ուրա-խութեան, հետ իսաւուելով՝ արտասուաց կաթիւ-ները խմած դինւոյն մէջ կաթեցան:

ԱՇ Հեղինէ, ըսաւ, արդեօք մայրդ ու եղայրդ, պյօնը քու ծննդեանդ օրն ուր կը կատարէն: Արդեօք ինչ եղած են, արդեօք ինչպիսի՞նեղութեան մէջ են: ՈՇ, ին ու աղայ մը՝ առանց ընչեց, առանց բարե-

կամի եւ պաշտպանի, աշխարհիս մէկ կողմը ձգուած հազար թշուառութեան ու վտանգներու տակ կ'իյ-նան: ... Ով գիտէ, արդեօք այսորւան օրս անդամ մ'ալ մէկտեղ պիտի կատարէնք: Մինչեւ հիմայ Աս-տուծությ նախանամութեան վրայ հաստատուն վասա-հութեամբ ապաւինելով՝ արութեամբ կը կենայի... Բայց քիչ մը ժամանակ է՝ որ բոլորովին տկարացած եմ: ... Կը լախնամ, կը վախնամ:

Հեղինէն լոլով հօրը վիզը պլուեցաւ, ու կը ջանար զինքը միսիթարել եւ քաջալերել: Մի վախնար: ամենասիրելի հայր, կ'ըսէր. Աստուած ողորմած է, զմեղ ձեռքէ թող չի տար: Ստուգիւ օր մը կու դայ որ ամենքը կը միանանք: Անշուշտ օր մը մայրս ու եղայրս կը գտնենք:

Ես ալ առանց տարակուսելու այնպէս կը հաւա-տամ, ըսաւ Յովհաննէս, աշուշները որբելով:

Ամէնն ալ լուցին: ... Բայց այս բոպէտկան լուու-թեան յաջորդեց զարմանալու արժանի հնչիւն մը: Դեղձանիկը մէկէն սկսաւ իրենց ծանօթ երգին եղա-նակն երգել.

Անվեհեր ի վիշտ

կայ մահացուն միշտ . . . :

Հեղինէն զարմացած ու ապշած՝ ձեռուշներին իրա-րու զարնելով՝ վեր ցատքեց. Տէր Աստուած, կոչեց, այս ինչ է: Ստուգիւ ասիկա այն առաջին երգն է, զոր կարոլոս տաւղին վրայ զարկաւ, ես ալ երգեցի: Կը յիշես, սիրելի հայր, նոյն երգն երգած ատեննիս՝ եկան գքեղ բռնեցին:

Պր. Էրլաւեանց, Հեղինէ եւ Յովհաննէս զարմա-ցեր մնացեր էին. իսկ թռչունը նոյն եղանակը միօրի-նակ կը կրկնէր:

Ծատ զարմանալի բան, ըսաւ Պարոնը՝ գլխարկը վար առնելով, Աստուած իմ ամենաբարի, հիմայ հաստատուն կը հաւատամ որ դուն իմ ամուսինս

ու կարողաս կ'ուզես նորէն ինծի պարգեւել։ Այս
թռչունը միայն իրենցմէ կրնայ այս եղանակը սորված
ըլլալ, որովհետեւ իրենցմէ ուրիշ գիտցող չկայ,
բայց թէ ինչպէս՝ խելքս չի հասնիր։ Յնդհաննէս,
այս թռչունն ուսկից գնեցիր։

Թիրողի տղէ մը, պատաժանեց Յովհաննէս։

Շուտով վազէ, բարեկամ, կոչեց Պր. Էրլաւեանց,
գնա, նոյն տղան փնտուէ, կարելի է ծանօթութիւն
մը կրնայ տալ մեղի։

Յովհաննէս անմիջապէս գնաց եւ երկայն ատեն
գուրս մնաց։ Պարոնն ու Հեղիննէն անհամբերու-
թեամբ կը սպասէին։ Ի՞նչ աստիճանի կարոտութեան
մէջ ինկած պիտի ըլլան, կ'ըսէր հայրը, որ այս սիրուն
թռչունն իսկ ստիպուեր են ծախել։ Կարելի է նաեւ
որ մեռած ալ ըլլան, եւ այս թռչունը միակ յիշա-
տակն ըլլայ՝ որ իրենցմէ մեղի կը մնայ։

Վերջապէս ծառան Թիրողիին հետ եկաւ։ Սակայն
տղան թռչնայն վրայ ուրիշ բան չկրցաւ ըսել՝ բայց
եթէ որ իրենց երկիրը հովսէ տղէ մը գնած էր.
Էրլաւեանց տիկնոջ անունն իրեն բորովին անձանօթ-
էր։ Բայց այս զրուցեց որ քիչ մ'ատենէ վեր այն-
պիսի տիկինն ու տղայ մը մեր կողմերը կը բնակին եւ
կարելի է որ ժամանակ մը այս թռչունն իրենց եղած
ըլլայ։ Ես, ըսաւ, տիկինն ամէն կիրակի օրերը եկե-
ղեցին կը տեսնէի. իսկ Պարոնիկն՝ որ մեր ժողովրդա-
պետին աշակերութեան կու գայ, շատ անդամ
դիմաց կ'ելլէր։

Թիրողի տղան նոյն տիկնոջ ու տղուն ստորա-
գրութիւն ըրաւ, զր լսելով՝ ամէնքը միաբերան ու-
րախութեամբ կոչեցին թէ Աննէք են, ստուգիւ աննոք
են։ Արցունք թափելով գետին ինկան, եւ սրտանց
Աստուծոյ շնորհակալ եղան, որ իրենց սիրելիներուն
գտնուած տեղն այսպիսի զարմանալի եղանակաւ յայ-
տնեց։ Պր. Էրլաւեանց տիկնոջ եղած տեղն ու հոյն
երթքցուելու ճամբան ճիշդ եւ կատարեալ իմանալէն

ետեւ՝ Թիրողի տղուն առատ պարգեւ մը տալով՝
խաւրեց։

Շուտ մը սկսան ճամբորդութեան պատրաստու-
թիւն տեսնել։ Պարոնն անկից ետեւ ալ ամեննեւին
տկարութիւն չեր զգար, ընդունած ուրախական լուրը
զինքն ամէն բժշկական գարմաններէն աւելի աղէկ եւ
շուտ առողջացուցած էր։ Հեղիննէն ամէն բան կարգի
գնելու կ'օգննէր։ իսկ Յովհաննէս գնաց կառքը կար-
գաւորելու, եւ ձին՝ զր պանդոկապետի մը յանձնած
էր այն թէութեամբ որ ուտելիքը տալով գործածէ,
առաւ բերաւ։ Երկրորդ օրը գէպ ի Թիրող ճամբայ
ելան։ Կաեւ այն սիրուն գեղձանիկն ալ հետերնին
առին, կառքին մէջ վանդակովը կախեցին։

Զ. Բալը ըստանիւը կը մտնայ։

Պր. Էրլաւեանց իւր ուղեկիցներուն հետ յաջող
ճամբորդութենէ մ'ետեւ՝ Թիրողի տղուն ըսած գեղը
հաննելով՝ շուտ մը ժողովրդապետին գնաց, որ նոյն
տղուն բոլոր պատմածները հաստատեց։ Էրլաւեանց
տիկինն եւ իւր զաւակը գետ կենդանի են ըսաւ քա-
հանան, բայց խեղճ տիկինը խոր տրտմութեան մէջ է։
Իւր սիրելի ամուսինը մեռած կը կարծէ, եւ այս
դժբախտ լուրն առնելէն ետեւ՝ ամեննեւին ուրախու-
թիւն մը չունի։ Կոյն պատճառաւ ծանր հիւանդու-
թիւն մ'ալ կրեց, այնպէս որ կեանքն երկայն տաեն
վտանգի մէջ էր, եւ հազիւ շատ աշխատութեամբ ու
կամաց կամաց վրայ եկաւ։

Ազնուական Պարոնը հարցուց որ այս լուրն ուսկից
հս հասաւ։ Ժողովրդապետն ելաւ կապոյ մը լրագիր
բերաւ, եւ քիչ մը վնասուելէն ետեւ՝ մէջէն թէրթ մը
հանեց առջեւը դրաւ։ Պարոնը թէրթը ճեռքն առաւ
եւ իրօք տեսաւ որ զինքը որոշ օր մը գլխատուածնե-
րուն կարգը դրած էին։ Թէպէտ եւ ստիկա իրեն ար-
տաքոյ կարգի բան մ'երեւցաւ, բայց շուտ մը մեկնու-
թիւնը գտաւ։ Կոյն խովովութեանց ու անկարգու-

թեանց ատենները՝ այսպիսի մեծ սխալ մը յայտնուեւ-
լու ալ ըլլար, թեթեւ անձշութիւն մը կը համա-
րուէր, եւ խիստ շատ անդամ չէր իմացուեր: Արդ՝
շուտով մակաբերեց որ իւր փախելէն ետեւ՝ անունն
այս մահուան դատապարտուածներուն կարգէն հա-
նելու կամ մոռցած էին, եւ կամ մասնաւոր չէին
աւրած, որպէս զի սպաննուած կարծուելով՝ փախե-
լուն համար յանդիմանութիւն մը չընդունին:

Պր. Էրլաւեանց շատ ցաւեցաւ որ այսպիսի լուր
մ'ամուսնոյն ականջը համանելով՝ անոր սիրան այնպէս
վերաւորեր եւ մահուան գուռը հասցուցեր է: Ալ
բաղձար որ բոպէ մը յառաջ երթայ զինքն այս ցաւե-
րէն ազատէ ու տրտմութիւնը փարատէ: Բայց խոհեմ
ժողովրդապետը դէմ կեցաւ, ըսելով որ Պէտք է
կամաց կամաց զինքը պատրաստել այս ուրախալի
լուրն ընդունելու: Պարսնն իւր խորհրդեան հաւանե-
ցաւ. բայց չուզելով բանը շատ ուշացրնել, որոշեցին
որ նոյն օրն երթան, բանի տեղ չգնելով իրկաւան
մօտ ըլլալն եւ եղանակին գէշութիւնը: Ուստի ամէնքը
մէկտեղ ճամբայ ելեւով՝ քիչ մը վերջն անտառային
լերան գագաթը հասան, ուսկից որ ծառերուն մէջն
ցած հիւղերուն ծիւնով ծածկուած յարկերը կ'երեւ-
ային: Հոս ճամբորդները իստ ծառի մը տակ, որուն
ճիւղերը մինչեւ գետին կախուելով՝ զիրենք հովին ու
ձիւնէն կը պահպանէին մասնով ծածկուած քարի
մը վրայ նստան, եւ միայն Յովհաննէս ճամբան յա-
ռաջ տարաւ, ժողովրդապետին՝ ճիւղերուն մէջն
ցուցցած հիւղին կողմք:

Էրլաւեանց տիկինը սղոյ զգեստով՝ վառարանին
առջեւը նստած՝ կար մը կը կարէր. Կարուս ալ առ-
ջեւը գիրքը կը կարդար: Երբ ալեւոր ծառան խցէն
ներս մտաւ, տիկինը զինքն անմիջապէս ճանչնալով՝
մէկէն վեր ցատքեց, աճապարեց առջեւը գնայ, եւ
ուրախութեան ու տրտմութեան արցունքով՝ զինքն
այնպէս ընդունեցաւ՝ իբրեւ թէ իւր հայրն եղած

ըլլար: Տիկինը ծերունուցն ձեռքէն բանեց, առաւ
զինքը կրակին քովը տարաւ եւ աթոռի մը վրայ
նստեցուց:

Քիչ մ'ատեն այսպէս այլայլութեամբ անցընելէն
ետեւ՝ ԱՇ, սիրելի Յովհաննէս, իրար այսպէս պիտի
տեսնենք եղեր, ըստ տիկինը հառաչելով: ՈՇ. բերանս յառաջ չ'երթար իմ սիրելի երկան մահուան
պարագաները հարցընելու: . . . Բայց դոնէ աղջկանո
վրայ լուր մը տուր. Հեղինէս Բնչ եղաւ, բժշկին
վախն ստուգուեցաւ. արդեօք . . . :

Զէ, միսիթարուեցէք միսիթարուեցէք, պատուա-
կան տիկինս, պատասխանեց Յովհաննէս. բժշկին այն
տաեն Օրիորդին հիւանդութիւնը մասնաւոր այնչափ
ծանր ցուցուց, որպէս զի հրամանոցը փախուստն ետ
չմնայ: Զեր ճամբայ ելլելէն քանի մը ժամ վերջը՝
Օրիորդին իւելքը գլուխն եկաւ, եւ մէկ քանի օրէն
առողջացաւ:

Ինչպէս որ ամէն մարդ կրնայ գուշակել՝ մայրն այս
լոյն վրայ արտաքոյ կարգի ուրախացաւ, եւ աչուր-
ներէն ցնծութեան արցունք սկսաւ թափել: Բայց
քիչ մը լուր կենալէն ետեւ՝ կէս մը արտմութեամբ
կէս մը յանդիմանութեամբ՝ Եթէ աղջիկս աղջէկ է՝
հետդ ինչո՞ւ չըերիբ, կոչեց. Ինչո՞ւ իւր գժբախտ հայ-
րենիքէն գուրս չհանեցիր, ուր որ իսեղծին կեսնքը
վայրկեան մ'ապահովութիւն չունի. Ինչպէս կրցար
զինքը թողուշ. Բնչ բանի համար . . . :

Խօսքը չընցած՝ յանկարծ գուռը բացուեցաւ . . .
Հեղինէն՝ մօրը բազկացը մէջ թռաւ: Կարուս ալ
եկաւ հոն նետուեցաւ: Երջանիկ մայրն իւր զաւակները
բազկացը մէջ եւ օրտին վրայ տեսնելով՝ ուրախու-
թենէն դրեթէ ինք իրմէ ելաւ:

Բայց մէկէն տիսուր մտածմունք մ'եկաւ այս ուրա-
խութեան մէջ խառնուեցաւ: Երկանը մահը միտքը
դալով՝ հեծեծանօք աչուրներն երկինք գարձուց, եւ
ըստ. ԱՇ, թէ որ սիրելի ամուսինս ալ կենդանի
11*

բլլար, այն ատեն ստուգիւ ուրախութիւնս կատարեալ կ'ըլլար: Բայց հիմայ, զաւակներս, դուք խեղճ՝ ողորմելի, առանց հօր մնացած էք, եւ ձեր տեսիլը՝ թշուառ մօրերնուդ սիրտը տրտմութեամբ կը լեցընէ: Այս վիճակիս մէջ ես տառապեալ այրիս՝ ձեղի ի՞նչ կրնամ ընել:

Յովհաննէս սկսաւ հեռուէն եւ կամաց կամաց զինքը պատրաստել՝ Պարոնին ազատութեան ուրախական լուրն ընդունելու: Տիկինը լուսութեամբ ծառային խօսքերը մտիկ կ'ընէր: Բայց շուտ մը նոյներուն ի՞նչ վերջ ունենալիքը գուշակելով՝ մէկէն վեր ցատքեց, կոչելով՝ Տէր Աստուած, կարելի՛ բան է: . . . Դուն, Աստուած իմ, դուն զինքն իւր դահիճներուն ձեռքէն ազատեցիր: . . . Անշոշտ հեռու պիտի չըլլայ: . . . Եկէք եկէք, զաւակներս, դիմացն երթանը:

Հազիւ թէ այս խօսքերն ըսած էր, մէյ մ'ալ գուռը բացուելով՝ Երլաւեանց Պարոնը ներս նետուեցաւ: Տիկինը՝ որ զանիկա ստուգիւ մեռած կարծելով՝ մինչեւ այն ատեն վրան կը սգար ու կու լար, երբ աչքին առջեւը կենդանի տեսաւ՝ ինք զինքը գրեթէ կորոպնցուց: Ուրախութեան եւ տարակուսի մէջ՝ չէր կրնար աչուրներուն հաւատալ. չէր գիտեր թէ տեսածն իրօք իւր ամսուսինն է, թէ՝ իւր երեւակայութիւնը զինքը կը խարէ:

Ամէնքն ալ ուրախութենէ վերջին աստիճանի այլայլած ըլլալով՝ մէջերնէն մէկը չէր կրնար սրտին մէջ զգացածն յայտնելու խօսք մը դանել: Բայց ետեւէ ետեւ այլայլութիւնն այն առաջին սաստկութիւնը կորսնցնելով՝ բոլոր ընտանիքը պատուական ժողովրդապետին ու հաւատարիմ ծառային հետ կրակին քովը նստած՝ սկսան ուրախութեամբ խօսակցիլ:

Երկրորդ առատուն ուրիշ հիւր մ'ալ եկաւ, որ Աստուծմէ ետքն ամէնէն աւելի այս ցրուեալ աղեռուական

ընտանիքը միայընելու նպաստած էր: Յովհաննէս դեղանիկը ներս բերաւ, զոր առաջին իրիկունն ուրիշ կահերս հետ ժողովրդապետին տունը թող տուած էին: Կարոլոս իւր սիրուն թուշնեակը նորէն տեսնելուն շատ ուրախացաւ: Թուչունը մօրն հիւանդութեան ատեն՝ բաց պատուհանէ մը փախած էր եւ կարոլոս այն ժամանակուրնէ վեր վրան տեղեկութիւն մ'առած չէր: Հովուի տղաւ մը ապսպրած էր որ թըլուչունը բռնէ իրեն բերէ, բայց անիկա տիրոջը բերելու տեղ՝ տարած ծախած էր:

Պր. Երլաւեանց սկսաւ պատմել թէ ինչպէս նոյն թուշնոյն ձեռքովն իւր ամսունոյն եւ որդւոյն ուր ըլլալն իմացած էր: Երլաւեանց տիկինն Աստուծոյ այս զարմանալի տեսչութեան վրայ ինդութեան ու շնորհակալութեան արտասուք թափելով՝ Ավ Աստուած իմ, ըսաւ, ստուգիւ այս բանս քու տրամադրութեամբ եղած է: Դուն այս թեւաւոր հրեշտակին ձեռքովն իմ Երկանս իմաց տուիր թէ երկիրս որ անկիւնը կը գտնուիմ: Եթէ այսպէս շուտով չհասնէր, այս ձմեռ սրտմաշուկէն կը մեռնէր:

Նոյնպէս Կարոլոս ալ սկսաւ Աստուծոյ շնորհակալ ըլլալ. Աղէկ որ, ըսաւ, թուշնոյն մեր երդը սորվեցուցեր եմ: Երբ թուչունը փախաւ՝ շատ տրամացայ եւ ամեննեւին չէի մոսածեր որ Աստուած անոր համար ձեռքէս կ'առնու՝ որպէս զի սիրելի հայրս ու քոյրս եւ նոյն թուշնեակն իսկ ինծի նորէն ետ դարձնէ: Ասկից կը տեսնուիր որ ինչպէս կրնայ Աստուած պատիկ գժեախտութենէ մը մեծ երջանկութիւն մեղի պատրաստել:

Իրաւունք ունիս, սիրելի Կարոլոսս, ըսաւ հայրը: Պէտք է ըսենք որ Աստուած մեր երկրաւոր բարիքեներն ալ անոր համար ձեռքերնէս առաւ, որպէս զի մեղի անդիի աշխարհն անոնց փոխարէն՝ հազարապատիկը տայ: Կը յուսամ որ այս ժամանակաւոր բարեաց կորուստովն ամէնքս ալ աւելի կը յառա-

ջանանք աստուածպաշտութեան եւ առաքինութեանց
մէջ՝ որոնք բոլոր աշխարհիս հարաստութիւններէն եւ
անոնց վայելմունքէն վեր են։ Կարելի է նաեւ որ ինչ-
պէս գեղձանիկն ետ գարձուց, նոյնպէս օր մը մեր եր-
կրաւոր բարիքն ալ ետ կը գարձընէ։

Պր. Երլաւեանց որոշեց որ նոյն ձմեռը Թիրոլցիկն
տնակն անցընէ։ Հեղինէ ու կարոլս գեղձանիկը շատ
սիրով կը հոգային, եւ նաեւ ձմեռուան ցուրտ ատենն
ալ օր չէր անցներ որ միշտ կանանչ տերեւ մը կամ
պաղպաց կտոր մը չտային։ Շատ անդամ՝ երբ ացնուա-
կան ընտանիքը ձմեռուան օրերը չորս կողմի ձիւնապատ
լեռներն ու տիսուր անտառները դիտելով՝ իրենց զաւ-
ակներուն ապագայ վիճակին վրայ հոգով կը մոտ-
ձէին, մէկէն թռչունը կը սկսէր այն ծանօթ եղանակը
հնչել։ Ասով շուտ մը հոգերնին կը փարատէր, կը
սկսէին ամէնքը մէկտեղ նոյն երգն երգել. եւ Աս-
տուծոյ յանձնուելով՝ կը միմիթարուէին ու կը քա-
ջալերուէին։

Անոր պէտք ենք վստահիլ, կ'ըսէր Պր. Երլաւեանց,
որ այս թռչնիկին միջնորդութեամբ անդամ մը զար-
մանալի կերպով մեղի օգնութեան հասաւ։ Ասուած
անթիւ միջացներ ունի զմեղ այս մեր նեղութենէն ա-
զատելու եւ ստուգիւ ալ կ'ազատէ։

Թիւպէտ եւ աղնուական ընտանիքը ժամանակ մ'ալ
կարօտութեան եւ նեղութեան մէջ մնաց, բայց վեր-
ջապէս կրցաւ հայրենիքը գառնալ, ստացուածներուն
մեծ մասն ալ ձեռք անցընել։ Պարոնն ու տիկինը
դարձեալ հարուստ եւ ստացուածոյ տէր ըլլալուն
վրայ գլխաւորաբար անոր համար կ'ուրախանային,
վասն զի կինային աղքատաներուն ու կարօտներուն օգ-
նութեան համնիլ, նեղութիւններնուն ատենն իրենց
բարիք ընողներուն՝ երախտագիտութիւննին ցուցընել,
մասնաւորաբար զՅովհաննէս, իւր կինիկն ու որդին, եւ
ծեր ձկնորսն ըստ պատշաճի վարձատրել։



1728-1728

2018

0025975

ՀՀ Ազգային գրադարան



NL0025975

մայ 3
2018 5

ՀՀ Ազգային գրադարան
 NL0835170 6

0025974

ՀՀ Ազգային գրադարան



NL0025974

մայ 2
2018 4

ՀՀ Ազգային գրադարան
 NL0893626 4

0025973

ՀՀ Ազգային գրադարան



NL0025973

մայ 1
2018 3

ՀՀ Ազգային գրադարան
 NL0693627 3

Կողման հայ. 2, 26, ջ. կողման հայ. F, 9

